



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

4989 - 4995

1971
202.3
G-38

~~105-0000~~

363

$$\begin{array}{r} 622 \\ \hline 362 \end{array}$$

50

Printed in Turkey

ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ

Կ Ե Ա Ն Ք

ՀՐԱՊԱՐԱԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՅՈՒԱՆՔ

ԵՐՆԵՍՏԱՅ ՆԱՎԻԼԱՅ

Պարզապեսի (պրօֆեսորի) Փիլիսոփայութեան
Համազարամնին Ժենեվայի.

Թ. Ա. ՐԳ. Մ. Ա. Ռ Ի Թ. Ի Ն

ԱՐԴՅՈՒՆԱԿԵԾ Վ. ՍԵՐԻԱԿԵԱՆ Ա. ԲՇԱ. ՐՈՒՆԻՈՅ,


ՄԻԱ. ԲԱՆԻ ՍՐԲՈՅ Էջմիածնի.



Ի ԹԵՌԴՈՍԻԱ.

ի սպառակնի Խալիքեան Ռուսումնարամի ազգիս Հայոց

1871 = Ա. Յ. Բ.



ՅԱԻԻՏԵՆԱԿԱՆ ԿԵԱՆՔ

202.3

ՀՐԱՊԱՐԱԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՅՈՒԱԾՔ

ԵՐՆԵՍՏԱՅ ՆԱՎԻԼԱՅ

Կարդապետի (պրօֆեսորի) *Փիլիսոփայութեան Համալսարանին Ճենելայի.*

ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ

ԱՐԴԱՍԱԿԵԾ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՍԵԴՐԱԿԵԱՆ ԱՐՇԱՐՈՒՆԻՈՅ,

ՄԻԱԲԱՆԻ ՄՐԲՈՅ ԷջՄԻԱԾՆԻ.



Ի ԹԵՌԴՈՍԻԱ,

Ի ՏԱՐԱԾԻ ԽԱՂԻՔԵԱՆ ՈՒՆՉԱՆԱԿԱՆԻ ազգին Հայոց.

1871 = Ա.Յ.

9241



2001

172
40

Дозволено Цензурою. С.-Петербургъ, 23 Сентября 1870 г.

14

ՅԵՐԿԱՆԱՀՐԱՒԵՐ ՆՆՉՈՒՄՆ

202.3

Գ-38

ՍԻՐԵԼԻՈՅ ՀԱՐԱԶԱՏԻ

Դ.

ԱՂԱԲԱԲԱՅ

ՍԵԴՐԱԿԵԱՆ

ՄԵԼԻՔ ԱՌԱՔԵԼԵԱՆՑ

ԱՐՁԱՆ ԱՆՁԻՆՉ ՅԻՇԱՏԱԿԻ

lilyhrk arswashnif

ԶՈՅԱ ՎԱՍՏԱԿ

ԱՆՄԽԻԹՈՐԻ^ՀԵՒ ՎԵՏԱԿՈՒԾ

ՀԱՅ ԹԱՐԳՄԱՆԻՉՆ.

150
150





Ղարաբ Սեղրակեան Մելիք-Առաքելեանց,
ծնաւ յամին 1848, մայիսի 25, Արշա-
րունի գաւառի Խալֆալաւ գիւղին մէջ:
Հայրն՝ Սեղրակ Ստեփանոսեան, ի Մակու
բերդաքաղաքէն Սլի Խան կողմնապետի լուծը
թօթափող, եւ յԱրշարունիս գաղթող Մելիք-
Առաքելեան բազմամարդ տանէն է. իսկ մայրն՝
Թագուհի Մելիք-Պալասանեան, Ղարաբաղու Ա-
ւետարանոց կամ Զանագչի գիւղէն Պարսից հարատա-
հարութեանց երեսէն ի նոյն Արշարունիս գաղթող ու
Հախվէրիս գիւղին մէջ բնակութիւն հաստատող հնա-
սեր եւ ազնուարիւն տանէն որոյ շառաւիղք ցարդ
եւս անուանի են ու յարզի համազգեաց եւ օտարազ-
գեաց մօտ, իբրեւ նշանաւոր մեծ տոհմի սերունդք:

Աղաբաբի խանձարութն գիւղական անպանոյն ու
զուարթ յարկին տակ դրուած լինելով, կազդուրեալ
էր նորա մատաղ հասակն ըսա ամենայնի պատշաճ
տրամադրութեամբ. եւ կարծես այդ իսկ էր, որ ման-

կանց պարզեւել էր ամենեցուն աչքին ցոլացող առանձին աշխոյժ, սրամտութիւն, եւ քանի մի ընտիր ձիրք, որոց նշոյներն ի խանձարրոյ դուրս գալէն քանի մի տարի ետքը արդէն նշմարել կտար : Իւր երեք եղբարց կրտսերագոյնն ինելով, ու ամենէն մտացին եւ ուշիմն, ծնողաց եւ համայն ազգականաց սէրն ու համակ գորովն արժանապէս գրաւած էր : Հայրն՝ Սեղրակ Ստեփանոսեան, թէպէտեւ գիւղացի անուսումն մարդ, բայց ուսման յարգն եւ կարեւորութիւնն լաւ ճանաչելով մանաւանդ դեռահաս երեխայի վառ աշխուժի եւ թափանցիկ սրամտութեան մէջ փառաւոր ապագայ նըշմարելով, նախապէս իւր տան մէջ Հայերէն ընթերցանութեան փոքր ի շատէ ծանօթացնելէն ետքը, չորեքտասանամեայ հասակին մէջ, այսինքն յամի 1862, տարաւ զնա երեւան արքունի գաւառական դպրոցն . թէպէտեւ սկսաւ այստեղ երեխայն ջանք դնել դպրոցական նախաշաւիդ վարժութեան վրայ, սակայն դըժբաղաբար այնպիսի անխիղճ տան խնամարկութեան յանձնուած էր, որ բացի անգթաբար անխնամ թողելէն ողորմելի երեխայն, նաեւ տան ծառայական գործոց մէջ չարչարելով, կզրկէին իւր ուսմունքէն . իւր վիճակի վերայ տժգոհ, մանաւանդ երբ երեւանայ ծանր օդոյն եւ անխնամ պանդխտութեանն հետեւանք, երկարատեւ զերմով ու տենդով բռնուած սկսաւ հալիլ մաշիլ եւ նուազիլ, առանց յայտնի լինելոյ իւր ծնողացն կամ էջմիածնի ճեմարանն աշակերտող եղբօրն, քանի մի ամսէն ետքը ձգեց երեւան, եւ ոգի յանձն ժողովելով կարաւանի մի հետ եկաւ հասաւ կիսաշունչ իւր եղբօրն, որոյ հոգատարութեամբ կրկին առողջութիւն գտնելով, մնաց առ ժամանակ նորա մօտ յէջմիածին . չկամելով միւսանզամ անխիղճ անաստուած տան երեսն տեսնել : Այստեղ՝ հայերէն լեզուին բաւա-

կանաչափ մաքուր ընթերցանութիւնն վարժուելով, յամին 1863, օգոստոս ամսին ուղարկուեցաւ Տփխիսոյ Ներսիսեան Ազգ. Հոգ. դպրոցը. սակայն դեռ երեք ամիս չանցած, բացաւ նորա համար ուրիշ ասպարէզ: Երբ նորա եղբայրն նշանակուելով Մոսկուայի Հայոց եկեղեցւոյ սարկաւագ, նոյն ամի հոկտեմբերի 20-ին մոտաւ Տփխիս, առաւ իւր հետ երեխայն Մոսկուա տանելու. նոյեմբերի 20-ին Սժտէրխան հասանելով, ձմեռնային սառնամանեաց պատճառաւ հարկադրեցան ձմերել այնուեղ. երեց եղբայրն՝ մինչեւ յաջորդող 1864 ամի յունուարի երեքն, իսկ Աղաքարն, եւ իւր ընկերակիցն՝ որոց անհնար էր հիւսիսի տաժան ցրտոյն երեւիլ, մինչեւ ապրիլի 20-ը: Կորովամիտ եւ ջանասէր երեխայն չկորցնելով պարապութեամբ հինգ ամիս ժամանակն, աշխատեց այնուեղ Ռուսիարէն եւ Գաղղիարէն լեզուօք Լեւսանեանց գիտնական եւ մեծարոյ անձին մօտ, որոյ սէրն եւ համակրութիւնն, ինչպէս նաև շատ յարգոյ ընտանեաց այնպէս գրաւած էր իւր ժրաշանութեամբն, ծանրաբարոյ նիստ ու կացովն, ու գովանի յատկութեամբքն, մինչեւ որ ամէնքն իբրեւ որդի եւ եղբայր կսիրէին կընդունէին զինքն. ու շատ անզամ ընտանեկան ժողովոց կամ այցելութեանց միջոցներն գովեստներ ի բերան առնելով երեխայի վերայ, ծիծաղով մի կասէին մեծ եղբօրն՝ թէ «Դու պիտի ծառայես սմա ժամանակին, ինչպէս Յակոբայ որդիքն Յովսեփու»: Ապրիլի 20-ին Սժտէրխանէն շոգենաւով մեկնելով 30-ին մուտ կալաւ Մոսկուա, ու երեք ամսաչափ իւր եղբօր տանն կենալով, կպատրաստուէր ճեմարանի աւանդած նախադուռն գիտութեամբք եւ լեզուօք. մինչեւ որ երբ եղբօրն հարկ եղած էր Մոսկուայէն ի Պետերբուրգ, եւ անտի յէջմիածին դառնալու, վեհազնեայ Խաչատուր Աղայն

Լազարեան, ինքեան ուղղուած աղերսանաց գիրն հաճառութեամբ ընդունելով, ի թիւս ձրիավարժից որդեզրել տուաւ Աղաբարն Տեարց Լազարեանց ձեմարանին մէջ :

Ճեմարան մտնելն՝ իսկզբան Տեսչի եւ միւս պաշտօնակալաց տհաճութեանն հանդիպեց. ըստ որում հասակն բաւական անցած էր, եւ ոչ ոք կկարծէր թէ այդչափ հասակ ունեցող տղայ մի, պիտի կարենայ շարունակել երեւելի ճեմարանի ուսման ասպարէզն։ Սակայն՝ երկու տարիէն յետոյ՝ բոլորովին սխալ լինելն այդ կարծեաց ամէնքն խոստովանեցան։ Աղաբարն իւր ժրաշան աշխատութեամբն, սրամիտ ընդունակութեամբն, եւ խոհեմ ու համեստ վարուքն ամենից յարգանաց եւ սիրոյն արժանացաւ։ Ուսուցիչք, Տեսուչ, եւ Կառավարիչ, Ընկերակիցք, եւ քաղաքին մէջ գտնուող ծանօթ ուսանողք կամ բնակիչք, ամէնքն եւս կսիրէին եւ կմեծարէին զինքն, զին եւ արժէք տալով նորա կորովամիտ ընդունակութեանն եւ համեստութեանն։ Այս մասին յատկապէս Հայ թարգմանչի անկեղծ մեծարանացն արժանիք են Մեծարգոյ Տեարք, Գէորգ Ե. Քանանեանց, Տեսուչ ճեմարանին, Սմբատ Շահազիզեան, Վերակացուն եւ ուսուցիչն տեղւոյն, Ստեփանոս Տէր Մովսէսեան Ալամիսանեանց, եւ այլն, եւ այլն, որք չափէ դուրս սէր, խնամք եւ մարդասիրական կարեկցութիւն ցոյց տուած են դեռահաս պատանեւոյն, սկսեալ նորա ճեմարան մտնելն երկու տարի յետոյ մինչեւ դառն տկարութեանց մէջ եւ նոյն իսկ ողորմելոյ կսկծելի մահուան արտասուելի վայրկենին մէջ. թող ներեն ուրեմն սգաւոր զրչին հրապարակաւ յայտնել սրտին լիաբերան շնորհակալիս։

Դեռահաս պատանին օր քան զօր փայլելով ու վեհ հանդիսանալով աշխատութեան եւ ուսման յառաջադիմութեան ասպարիզին մէջ, առաջնակարգ ուսանո-

ղաց զրեթէ առաջինն կամ երկրորդն կհամարուէր ճեմարանի մէջ, իւրաքանչիւր տարուան ուսման թուանշաններն, եւ հարցաքննութեան վկայագիրն, իւր ճակատուն դափնի պսակ գովեստից հիւսելէն զատ, նաեւ տուած էին նմա փողազարդ, (ուժուած) մետալ, եւ գովասանական թերթեր, որք ճեմարանի պսակներն են:

Մինչեւ հինգերորդ դասատուն մտնելն, դեռահաս պատանւոյ հասկացողութիւնն կարելի է ասել դեռ պարոպափակ սահմանի մէջ էր, այսինքն՝ ինչպէս իւր մինչ ցայն վայր ուղղած նամակներէն կտեսնուի, բոլոր զբաղմանց եւ ջանից մարդոյ վախճանն, իմացել է անձին առանձին ապագայի բարօրութիւնն. իսկ երբոր հետզինետէ կշռադատ ու քաղաքակիրթ մարդկան հետ ծանօթացաւ, երբոր միտքը տակաւ առ տակաւ մշակուիլ եւ հասունանալ սկսաւ, երբոր «Հայրենիք, Ազգ եւ Ընկեր» բառերուն՝ մինչ ցայն վայր պարզ ըմբռնածներուն, բուն նշանակութեանց խորագոյն հասու լինել կարողացաւ, ու իւրաքանչիւր մասնաւորի առ ընդհանուրն, եւ ընդհանուրի առ մասնաւորն ունեցած պարտքը զգալ եւ խոստովանել, այնուհետեւ օր ըստ օրէ սկսաւ ամել եւ արծարծուիլ նորա սրտի բուռն սէրն եւ մեծարանքն առ Հայրենիս, առ Ազգին, եւ առ Ընկերս. տակաւ առ տակաւ նամակների մէջ նշարեցան Հայրենեաց կամ ազգի վերայ ցաւակցութիւն, վիշտ, կարեկցութիւն, վրէժիսնդրութիւն բարոյական կամ նիւթական վնասուցն, թեթեւ խորհրդածութիւններ, ու հետաքրքրութիւն, նոցա վերայ տեղեկութիւն ունենալու: Հանգուցելոյ՝ իւր կենաց վերջին տարւոյ այսինքն 1869 ամի, 17 մարտի առ թարգմանիչն ուղղած նամակին քանի մի խօսքերն խկութեամբ այստեղ առնելով, գուցէ առաւել լաւ հասկացնեն նորա

զերմ եռանդն եւ հայրենասիրութիւնն, որք դժբաղդաբար ոչ ամենայն Սթէնք տեսնողի կամ պանդխտութիւն կրողի վերայ կնշմարուին,

« Հայաստանը, մեր բազմավիշտ թշուառ Հայրենիքն, այս ժամանակում աւելի զգալի պէտք ունի իւրեան զաւակաց աշալութջ հսկողութեանն եւ հեռատես միաբանութեանն, քան վասն զի նորան շըրջապատող որոգայթներն աւելի վտանգաւոր եւ սպառնացող տեսնում եմ քան իմ կեանքը իբրեւ այն յիշուած այրի կնկան լումայն, ուխտում եմ մայր Հայաստանին պիտանաւորացնելու . . . Աստուած աղաչէք, որ իմ տայս վառ եռանդն դէպ ի Հայրենիք չթուլանան :» Եւ դարձեալ. « Ես սիրում եմ քեզ իբրեւ եղբայր. բայց աւելի այն ժամանակ կսիրեմ, երբ գիտենամ ազգին պիտանի հոգեւորական ես լինելու, եւ ոչ թէ կեանքդ եւ ժամանակդ զուր տեղը կորցնելու »:

Ս.Ըկարելի է բանիւ պատմել հանգուցելոյ վերջին երկուց ամաց կրկնապատկած անխոնջ եւ մշտաթարթափ ջանքը եւ քրտնավաստակ տաժանմունքն մտաւոր աշխատութեան մէջ, որում կվկայեն հոգւով իւր ընկերքն, ճեմարանի մէջ աւանդած ուսմունքն ճեռք բերելու լաւապէս աշխատելէն զատ, նաեւ առանձինն մեծ եռանդով ու հաճութեամբ կպարապէր հայերէնի կատարելագործութեանն, ու գերմաներէնի վերայ, վերջինս՝ առ ուսու գերմանացի ուսուցչի միոյ. սակայն դժբաղդաբար, այդ իսկ անխոնջ տքնութիւնքն, եւ անյագ անձնամաշ աշխատութիւնքն, ինչպէս նաեւ հիւսիսի եղանակն, ողորմելի պատանւոյ կենախոյզ միջոցներն եղեն. բարակացափ դժնդակ հիւսնդութիւնն նորա թոքերի մէջ արմատ կձգէր, դեռ ինքեան անյայտ, մինչեւ 1869 ամի յունուար ամսին, կսկսի յայտ-

նապէս մաշել անբաղդ պանդիստի անձնական կազմուածքը, եւ խափան լինել մտաւոր հսկայաքայլ յառաջադիմութեանն. Երկար ժամանակից հոսումն քթի արեան, զլխացաւն, նեղսրտութիւնն, անհանգստութիւնն, եւ ուրիշ ցաւերն, արդէն ամենին կյայտնեն նորա դաժան հիւանդութիւնն: Մեծարգոյ Քանանեանց բարեզութ տեսչի հոգատարութեամբ բժշկական խորհուրդ կկազմուի պատանւոյ ցաւին առաջն առնելու եւ կորոշեն զնալ նորան Սամարիա քաղաքն Առուաց կումիս ասացեալ կաթն գործածելու. սակայն երբ ցաւը սուաւել կծանրանայ եւ կպաշարէ զինքն, ու առաւել փորձ հմուտ բժշկի խորհրդեան կղիմեն, վերջինս կպատուիրէ հայրենիք դառնալ. հայ թարգմանիչն—իւր անբաղդ եղբայրն՝ տեղեկութիւն չուներ նորա այսօրինակ տկարութենեն, ըստ որում գիտութեամբ ծածկել էր. սակայն, երբ մայիսի ինն հեռագիրն ծանոյց Մոսկուայէն յանկարծ թէ «տկարութեանս պատճառաւ անշուշտ պիտի դառնամ ի հայրենիս». այն միջոցին հասկացաւ, թէ որչափ սաստիկ պիտի լինի հիւանդութիւնն որ ստիպել է դառնալ:

Մայիսին ուղեւորելով Մոսկուայէն, հիւանդագին դրութեանն պատճառաւ կրած չարչարանքներէ եւ նեղութեանց յետոյ, հազիւ շունչը բերանը յունիսին մտաւ ծնողաց տունն: Հայրենի երկրին օդն յիրաւի բաւական ազդեցութիւն ունեցաւ. Երեք ամսուան միջոցին բաւականաչափ կազդուրեց կազմուածքը եւ թեթեւացաւ ծանր հիւանդութիւնն, այնպէս որ շատ յուսալի էր կրկին ստանալ նմա առաջին առողջութիւնն. այլ ըստ որում ինքն ճեմարանի վեցերորդ դասատան աշակերտ էր, քանի կմտածէր, թէ մի տարի միայն մնացել է իւր առաջին, ուսման ասպարիզէն դուրս գա-

լու, եւ թէ այդ մի տարին թողլով, այնքան կրած աշխատանքն եւ ջանքն դժուարութեամբ կ'պտղաւորին. ուստի սիրտ տալով եւ ինքեան եւ ծնողաց, պատրաստեցաւ կրկին դիմել Մոսկուա. իզուր անցին ծնողաց, եղբօրն, եւ բոլոր մերձաւորաց թախանձանքն մտադրութենէն յետ զառնալու համար. այլ ընդհակառակն նեղսրտութիւն կպատճառէր ուսման ծարաւի սրտին ասելն՝ այս մի տարի կնց այսէղ:

Օգոստոսի 10-ը, որ եւ եղեւ նորա ծնողաց եւ ազգականաց վերջին տեսութեան օրն, լալազին դիմօք փարուելով իւր ծնողաց, եղբարց եւ քերց հետ, մեկնեցաւ. անհնարին սգոյ եւ տրտմութեան մէջ թողլով զամենեսին:

Ճանապարհն կշարունակէ հանգուցեալն մինչեւ Ռոստով բաւական հանգստութեամբ եւ առանց ծանր վշտեր քաշելու. իսկ Ռոստովէն մինչեւ Մոսկուա, անտանելի եւ անպատմելի չարչարանք, վիշտք եւ տանջանք կշարունակեն մաշել ողորմելոյ կեանքն, տկարութեան զայրանալովն, կիսաշունչ սեպտեմբերի 8-ին Մոսկուա հասանելով՝ հազիւ կարողացել էր քանի մի տողով նամակ գրել եղբօրն, դողդոջիւն ձեռքովն, իւր դրութիւնն յայտնելու համար. եւ այդ եղեւ նորա վերջին նամակն:—Հասած օրէն հիւանդանոց մտնելով, եւ անկողնի մէջ բաւական տանջուելէն յետոյ ամսոյ 15-ին կկնքէ կեանքը, թողլով անմիտիթար հեծութեան, անվերջ ողբոց, եւ անբուժելի կսկծի մէջ, ծնողքը, եղբարքն երեքին, քորքն, եւ համայն ազգական, ընկեր եւ ծանօթ: Աղօրմելի անբաղդ պատանւոյ կրած վերջին աւուրց տանջանքներն փոքր ի շատէ հասկացնելու համար, ահա արտասուօք կօրինակեմք այստեղ նորա ընկերի նամակին իսկական խօսքերն.

Արժանապատի Տեր,

«Մի մեծ եղբայրական պարտք եւ պարտականութիւն եմ համարում ինձ հաղորդելու Սրբութեանդ հանգամանօրէն այն ըստոր հանգամանքներն, որոնց ենթարկուել է Ձեր յաւերժացեալ եղբայրն եւ իմ հոգեկից ընկեր Աղաբաբը, եւ նորա վերջին միջոցների վիճակը :

«Ձեզ եւս յայտնի է, որ երկուքս եւս միասին ուղեւոր-ւելով դէպ ի Մոսկուա ուսումնառութեան Լազարեան ճեմարանն, իետղիետէ շարունակում էինք յաջողապէս, նա մանաւանդ Աղաբաբը, որի գերազանց ուսման յառաջադիմութիւնը եւ անօրինակ վարքը ամբողջ ճեմարանում միակ օրինակ էր դարձած։ Բայց նորա այնչափ աշխատութիւնը գիշեր ու ցորեկ՝ նորան մի անտանելի թշուառութեան մէջ ձգեց, այն է Թոքախտութեան մէջ, չնայելով որ ես շատ անգամ նորան իմ եղբայրական խորհուրդներ եմ տուել, որ իւր այդ բռնած ճանապարհից փոքր ինչ իեռանայ, բայց նա իմ խրատներս զանց առնելով, հարկադրուած այն բորբոքուած կայծից, որ նորա սրտի մէջ տպաւորուել էր անջնջելի կերպով, կրկին յառաջ էր տանում իւր սկսած ճիգը ի կատար ածելոյ, այնպէս որ այսպէս շարունակելով՝ չնայելով որ այս ախտը նկատելի չէր, վերջը բոլորովին եւ յայտնի կերպով սկսեց ներգործել. այնպէս որ անցեալ ամառուայ սկիզբները նորան ուղարկեցին այդտեղ իւր հայսենիքը, իբրեւ միակ միջոց նորա ախտերի բուժման։ Այսպէս նորա գնալուց մի քանի ամիս անցանելուց յետոյ, անհամբեր սպասելով նորա գալստեանը, վերջապէս նա վերադարձաւ Մոսկուա, բայց փոխանակ մի ուրախութիւն պատճառելու ընդհակառակը մեծ կսկիծ պատճառեց մեր սրտին, տեսանելով նորա դրութիւնը առաւել վատ վիճակի մէջ։

«Ինչպէս նորա խօսքերից երեւում էր, նա ճանապարհին մինչեւ Բոստով քաղաք հասնելը բոլորովին առողջ է եղել, իսկ Բոստովից սկսեալ որքան իւր ճանապարհը ա-

ուազ է շարունակել դէպ ի հիւսիս , այնքան եւս հետզիետէ զգացել է . իւր ցաւի աւելնանալը , եւ թէեւ ցանկութիւն է ունեցել նոյն իսկ Թոստովից յետ դառնալու , սակայն նորա նիւթական պակասութիւնները նորան արգելք են եղել Այսպէսով օգոստոս ամսի վերջերումը (փոխանակ ասելոյ սեպտ. 8) հասաւ Մոսկուա , բայց թէ ի՞նչ դրութեան մէջ , այդ նկարագրելն իմ տկար գրչիս նա բոլորովին նուազել էր , եւ հետզիետէ որքան յառաջ էր գնում , այնքան եւս նորա անձը կարծես իւր զօրութիւնը կորցնում էր . ողորմելոյ վերայ կարելի էր միայն չորացած մեռելական ոսկորներ տեսնել :

« Զնայելով՝ որ նա արդէն այստեղ հասած ժամանակը զգացել էր իւր մեծ սխալմունքը , այսինքն իւր հայրենիքից հեռանալը , ցանկանում էր շուտով այս վտանգից ազատւելու համար կրկին մի կերպով հեռանալ դէպ ի իւր հայրենիքը , այն քաղցը հայրենիքը որ կարող էր նորան կրկին մի կենսական ոյժ եւ զօրութիւն տալ , բայց բանը ուշ էր , ժամանակը անցել էր , հարկադրուած էր անկողնի մէջ մտնելու : Անկողնի մէջ մտնելուց յետոյ թէ ի՞նչպէս էր նորա ցաւալի վիճակը իւր վերջին օրերումը , սրտիս դառն եւ անպատմելի կսկիծը կարծես նկարագրութեան ենթարկելու , նա մանաւանդ Ձեր եղբայրական քընքուշ սրտին նորա դառն վիճակի նկարագրութեամբը մի կսկիծ եւ վէրք կպատճառեմ . միայն այսքան կարող եմ ասել , որ նորա թէ՛ հոգեկան եւ թէ մարմնական զօրութիւնը բոլորովին նուազել էր . բնութիւնից շնորհած խօսելու կարողութիւնից համարեա՛ բոլորովին զրկուել էր , բաց ի մի քանի անկապ բառեր արտասանելուց :

« Նա այս վիճակի մէջ եղած ժամանակը մի նամակ գրել տուեց իւր դրութիւնը յայտնելու գոնէ այդ վերջին նամակովը , բայց այն եւս գրելուց յետոյ՝ բոլորովին աւելորդ համարեց ուղարկելը : Այսպէսով մի թէ երկու շաբաթ այս ցաւալի վիճակը անցանելուց յետոյ՝ մի անիծեալ առաւօտ լոյսը բացուելուն պէս նորա մահուան գոյժը գիշերուան ժամը 12-ին մեր ականջին հասաւ

• • • • •

«Վերջ ամենայնի վախճան տալով իմ այս տխուր նկարագրութեանս, որ կարծեմ ինչպէս մեր նոյնպէս եւ Ձեր սրտին մեծ ցաւ է պատճառում, իմ խօսքս վերջացնում եմ նորանով՝ որ նորան ի ներկայութեան ամենայն աշակերտաց եւ դաստիարակաց մեծաւ յուղարկաւորութեամբ թաղեցին Մոսկուայի հանգստարանումը։

«Մնամ

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԴԱՒԹԵԱԾ.»

Սյսպէս ահա ողորմելի պատանին դառն մահուամբ քաներկու ամեայ հասակի մէջ զրկուելով կենաց արեւէն, իւր ծաղիկ հասակի հետ ի հող մահու թաղեց այնքան ժամանակեայ դառնաքիրտ աշխատութիւնքն, ընտիր հանձարն, ձեռք բերած ուսմունքը, ապագայ ակնկալութիւնն, եւ իւր սգաւոր ծնողաց, եղբարց եւ բոլոր ազգականաց սրտից ուրախութիւնքն, եւ յոյս։

Միթէ չպիտի՝ խղճաս եւ դու ո՞վ ընթերցող այսպիսի թշուառ պատանւոյ մի արտասուելի ճակատագրին վերայ։

Վերջ կտամք արտասուելի նկարագրութեանս յաւելով թէ հանգուցեալ Աղաբաբ Սեղրակեանն թողել է իւր եղբօրն մօտ ընդ ժամանակս ժամանակս զրած քանի մի ոտանաւորներ. որք են՝ «Պանդուխտն ընդ երկնաւ հիւսիսի.» — «Գարուն Հայրենեաց.» — «Հայրենիք.» — «Վերջին վայրկեան հէզ պանդստին» եւ այլն. որք պիտի թարգմանչի Տաղերգութիւնի անուամբ տետրակին մէջ պարունակուին իսկութեամբ եւ լոյս աշխարհի տեսնեն, եթէ յաջողի։

Հարազնադ իմ հոգելոյս։

Քոյդ վաղահաս արտասուելի մահ, քո նորափթիթ մատաղ պիտանի կենաց արեւին հետ, եւ իմ սրտիս խնդութիւն, եւ յոյս, եւ նպատակ, ամենասաստիկ

Հարուածով մի ի հող գերեզմանիդ յանդարձութիւն կապեց կաշկանդեց, թողլով ինձ միայն յաւերժական սուդ եւ հոգեմաշ հառաջանք :

Ո՞վ արտասուելի թշուառութեանս . ուր քո եօթ-նամեայ քրտնամաշ ճգանցդ պտուղ, ուր զուարթե-րես գալար հասակիդ ապագայ խոստմունք : Այս ար-դեօք երկնից գթութեան շնորհ, թէ անիծեալ ոխե-րիմ բաղդի վրէժխնդրութիւն . գիտես, անմահ հո-դիդ, ինչ կսպասէին քեզնէ թշուառ եւ յուսաբեկ ծնողքդ, իրանց ծերութիւնն քեւ նորափետուր զար-դարել . ինչ կսպասէր քեզնէ անբաղդ եղբայրդ, լու-սաւոր եւ անխմոր զգացմանցդ պտղօք նպաստաւորել հայրենեաց կարօտ որդւոց, այլ աւաղ անգութ ճա-կատագրին մի հարուածը խլեց կործանեց մեր ամե-նից սրտից ակնկալութիւն, եւ քո բաղդաւոր փա-ռաւոր ապագայն . ցուրտ շիրմի մէջ ամրափակեց : Թէեւ այդ ճակատագրին ամենին եւս լինեն գիտեմ, բայց եւ այնպէս կարմղ եմ միթէ սփոփել զիս, որ պիտի միշտ մտաբերեմ քսաներկու ամեայ գեղափր-թիթ գալարազուարթ հասակդ, անձնամաշ եռան-դուն աշխատութիւնդ, կրած եւ տեսած դառն վըշ-տերդ, եւ պանդխտութեանդ նեղութիւններն . կա-րմղ եմ երբէք սփոփուիլ՝ երբ թշուառ ծնողացդ, եղ-բարցդ եւ բաղդազուրկ քերցդ աղիողորմ սրտաթունդ հեկեկանքը եւ արտասուքը անվերջ պիտի թագաւո-րեն այն տան մէջ, ուր առաջննն օրօրոցէդ ձայն արձակեցիր : Սփոփուիմ, եւ միթէ հնար է, քանի կը-յիշեմ որ Հայաստանի անտերունջ պանդուխտ զաւա-կին ճակատագրած էր հիւսիսի ցուրտ հողին մէջ հանդչիլ, չկարողանալով գոնէ վերջին վայրկենին ակնարկ մի ձգել իւր ծնողաց եւ եղբարց երեսին ու կարօտն առնուլ . զաւակին՝ որոյ գոնէ եւ յետ մահ-ւան չպիտի պատուեն խաղաղացեալ ցուրտ ոսկերք, սգաւոր կանանց խումբ, անբաղդ որդեկորոյս մօրն

Հետ խունկ ծխելով մնարին, զաւակին՝ որ կխոստանար կեանքը Հայրենեաց սրտեռանդ ծառայութեանն նուիրել, բայց գժբաղդաբար մահու նուէր եւ զոհ գնաց :

Աւաղ. որ ավոփանք ինձ այսուհետեւ, որ մխիթարութիւն սրտիս. ինչու երկինք նախ ինձ չկշռեց այդ բաժինն, որ արդէն զզուած հազար ու մէկ վըշտերից, եւ ատելեացս յարձակմունքներից թողուլ կըցանկամ այս բանտ անարեւ :

172
Հարազատդ իմ հոգիացեալ. եթէ այսուհետեւ կայ աշխարհիս մէջ ինձ համար այնպիսի առարկայ մի որոյ անունն ինձ մօտ նուիրական, եւ ամէն միտս գալով կթնդացնէ սիրոս եւ հոգիս, քո անզարդ գերեզմանն է այն, «Վականքովի» (*) մի անկիւնին մէջ. Ուրիշ իզձ եւ խնդրուած չունիմ Սրարչէն, բայց թէ արժանացնել, որ արտասուքը աչքերս գէթ միանդամ խօնարհիմ եւ համբուրեմ ցուրտ շիրիմդ, եւ տամ իմ վերջին ակնածելի ողջոյնն հողոյն, ուր քո սոկերքդ կհանդչին աճիւնացեալ եւ իմ սրտիս յոյս, լոյս եւ ուրախութիւն. անդ ուրեմն պարզեմ սրտիս վէրքն: Հաճեաց աղաչեմ; հաճեաց ընդունել կարեվէք սրտիս այս դուզնաքեայ նուէր քո սուրբ յիշատակին. եւ եթէ ապառում ժամանակն չյաջողեց քեզ քըրտամբք երեսացդ եւ ազնիւ զգացմամբքդ անուն անմահ թողուլ աշխարհիս մէջ, գէթ այս երկասիրութեանս ճակատը պսակուի Անոհանի, ի քո յիշատակ, եւ յիմ վշտաց արձան :

Երանի թէ, սորա բարեմիտ ընթերցողք չ'զլանային «ափան» բառով մի պատուել քո յիշատակն :

(*) Մուկուայի Հայոց գերեզմանատունն :



ՅԱՌԱՋԱԲԱՆ ՀԱՅ ԹԱՐԳՄԱՆՉԻՆ

Մարդոյ ճակատող իրն կամ գոյութեան
վախճանն, եօթն հազար տարուան յու-
ղուած ինդիր լինելով, գրեթէ եւ
եօթն հազար վճիռ լնդունած է:

Մարդը նոյն իսկ այն ժամանակէն, որ գեռ իւր
միտքը խանձարուրի մէջ էր, յառաջ բերեց այս կա-
րեւորագոյն ինդիրն. ըստ որում երջանկութեան
ետեւէ լինելով, տքնեց, քրանեց, մաշուեց եւ փճա-
ցաւ ինդրելով զայն, բայց եւ հետքն անգամ չկարաց
գանել այս թշուառութեանց եւ վշարաց համաշխար-
հական սոսկալի տեսարանին մէջ: Միտքը դրեց գըտ-
նել զայն հոյակապ արքունեաց շքեղակուռ եւ սոկիա-
ձոյլ գահոյից վերայ, եւ աշա՝ տեսաւ շատ չանցած,
խարուսիկ բաղդն աչքը խփած շանթն արձակեց եւ
կործանեց. յոյսը ձգեց սոկւոյ, արծաթոյ եւ փափ-
կութեանց վերայ, տեսաւ ժանդ եւ ցից գարձած
կուտեն եւ կմաշեն իւր անդորրութիւնն. միւս ու-
րախութեանց եւ բերկրանաց անձնատուր եղեւ, եւ
անտի ծնաւ ինքեան դառնութիւն եւ զզուանք: Կնայէր
աշխարհի վերայ՝ յեղյեղուկ բաղդի անկարգութեան
եւ կատականաց կատարեալ տեսարան. մինչդեռ ծա-
զիկ հասակի մէջ մահուան գալուկով խորշոմած,

միւսն՝ ալեզարդ ցամքած ծերունի, փայտի վերայ ձգած դողդոջիւն անզօր մարմնոյ բեռն, դեռ պալաներ շինել կտայ. այս ինչ տեղ ուրախութիւն եւ հրճուանք, դեռ քայլ երկք կամ չորս չփոխած, մղիտացուցիչ սուգ եւ կտիճ, մին փառաւորապէս բազմած, խրոխտալով մահու վճիռ կտայ իշխանաբար, եւ միւսն՝ որ նմին ընութենակից, պարանոցն խոնարհած եւ կիսամեռ առաջին կանգնած, վճիռը կլսէ:

Կնայէր իւր կեանքի վերայ, ոչ այլինչ, բայց ամենա արագ սահումն ժամանակի. անցեան անդառնալի, ներկայն անկանգնելի, եւ ապագայն տարակուսելի. ուստի ողորմելին երկիւզի, տարակուսութեան, եւ զարմացման մէջ պաշարուած, մոլորուած ճանապարհօրդի նման ոչ յաջ կարելով խոտորիլ ոչ յահեակ. ահաբեկ ապշած միաքը այս կողմն այն կողմն ձգելով, վերջապէս պատրաստեց իւր համար ուրիշ աշխարհ մի կամ կեանք ուր տոտի չուելէն յետոյ, կարող լինի գանել իւր ներքին ազդման պահանջնած երջանկութիւնն: Եւ այս է ահա յաւիտենական կեանք, զոր ընդունած եւ խոստովանած են գրեթէ ամէն ազդ եւ կրօն. միայն ոմանք պղտոր եւ ոմանք շատ կամ քիչ լուսաւոր գաղափարով կամ ըմբռնմամբ, ըստ ախորժակի, հանգամանաց, մտաւոր կարողութեանց եւ ներքին ձգտմանց իւրաքանչիւր ազգի կամ կրօնի:

Կեանքը այն ժամանակ երջանիկ եւ անտրտմական կլինի, երբ յաւիտենական է. իսկ որովհետեւ « յաւիտենականութիւն » ինչպէս անունն ինքնին կյայանէ, անհուն կամ անվերջ միջոց է, ուրեմն անվախճան կամ անսահման ժամանակի մէջ կեանք ժառանգողն ասել է անմահ է. որ միեւնոյն կնշանակէ թէ ասեմք անվերջ է. իսկ անմահ, այն դարը միայն կարող է լինել, որ ձեւոյ գունոյ եւ թանձրութեան չ'ենթարկուելով, աղատ լինի յապականութենէ եւ յեղծմանէ. իսկ այդպիսի տարը մարդոյ մէջ՝ չոգին է:

Անդստին վաղ ժամանակաց հետէ մարդկային հոգւոյ անմահութիւնն փիլիսոփայութեան վսեմագոյն եւ գուռարագոյն խնդիրն է եղած։ Նախնի փիլիսոփայք լուծելու առնելով զայն՝ մին ցրեց իսպառ մարդոյ մէջ անմահ տարր լինելն։ Եւ իւր գոյութեան նպապակն տարաւ կապեց աշխարհիս առօրեայ կենաց հետ, չտալով նմա իրաւունք այն կողմն անցնելու. միւսն՝ չկարաց ուրանալ անմահ հոգին, բայց չգըտնելով նորա համար այնպիսի տեղ մի ուր յաւիտեան կարող լինի կեալ ի կենդանութեան, կարծեց, թէ այդ անմահութեան առաջին եւ միակ միջոցն, հոգեփոխութիւնն է. որով յաւիտենական շրջանին մէջ հոգին մի մարմնէն միւսին մանելով կպահպանէ իւր կենդանութիւնն. այլ ոմն ոչ այս եւ ոչ այն ընդունելով, ուրիշ կարծիք յառաջ բերեց։

Բայց յառաջանութեան օրինաց հլու գտնուելու համար կարծիմք հնոց վերայ տեսութիւն առնելն եւ գամք յիշել նոր կարծիքն։

Մրդի փիլիսոփայութիւնն զբաղուած է հոգւոյ անմահութեան վերայ. կնճռալից վէճք եւ հակառակութիւնք ծագած են այս մասին աղատ եւ լուսաւորեալ եւրոպիոյ գիտնականաց մէջ. բայց ով, եւ որոյ հետ կվիճէ. յաւիտենական կեանք, եւ հոգւոյ անմահութիւն խոսառվանով փիլիսոփայն զայն ուրացող եւ մերժող նիւթապաշտ (materialiste) փիլիսոփայի հետ։

Նիւթականութիւնն կամ նիւթապաշտութիւնն, ընդունելով մարդոյ մէջ միայն նիւթը, այսինքն մարմինն, կարանայ հոգին, հետեւ աբար եւ նորա ապագայ կենդանութիւնն եւ անհաստատ սրտեր զայն լալով, կսարսեն եւ կթնդան։

Պէտք է ասել այս, որ այս աղանդը օր րստ օրէ զօրանալով, այսօրուան օրս գրեթէ եւրապիոյ լուսաւորեալ բնակչաց երկու մասին կրօնն եղած է, եւ շատից յուսոյ եւ հաւատոյ խարիսխը խախտել է։

Երբէք զարմանալի չէ, գիտութեան, լուսաւորութեան եւ ազատութեան ծայրը համնող եւրոպիոյ մէջ գտնել այս եւ ոորա նման համոզմունք. ըստ որում գիտութիւնն ինքն վստահօրէն խնդիրներ յառաջ բերելով, կպահանջէ խորհել եւ լուծել. իսկ խորհելու եւ լուծելու ձեռք զարկողներն, մէկը միւսէն առաւել տկար կամ առողջ տեսութեամբ կիշուեն եւ կլուծեն, մէկը միւսին ներհակ կամ համամիտ կըմբունեն ինդիրն, տարբեր կամ համաձայն կիորհին եւ նոյնգունակ հետեւանք կհանեն, որով շատերն շատ անգամ՝ ճշմարտութենէն կխոտորին թէ եւ, բայց գարձեալ ամէնքն եւս յանուն գիտութեան առաջի կառնեն իւրեանց ուղիղ կամ սխալ կարծիքներն : Իսկ թնչ ասեմք եւ մեր աշխարհի համար արդեօք, ուր կտեսնեմք օտարաց օտարօտի կարծեաց ընձիւղներն. կարող եմք ասել, թէ եւ մեր աշխարհն եւ բողայէն յետ չմնայ գիտութեան եւ լուսաւորութեան մէջ, մինչդեռ այդ կոկլիկ եւ քնքոյշ անուանց միայն ծանօթացած եմք. բայց այսքանն գիտեմք, որ նորասիրութիւնն ամէն բանի արագահաս է :

Առաջիկայ աշխատութիւնս, երնես նավիլ, ժենեվայի համալսարանի փիլիսոփայութեան վարդապետը (professeur) ընդգէմնիւթապաշտութեան, կամ հոգւոյ եւ նորա անմահութեան ներհակողներէն ուղղած լինելով, երկու անդամ հրապարակու կարդացել է, առաջինն ի ժենեվայ, երկրորդն ի Կողաննայ. եւ անդ եւ աստ առաջի՝ զանազան կոչումն, զանազան կրօն, եւ զանազան կրօնական համոզմունք ունեցող բազմաթիւ անձանց :

Այս երկասիրութիւնս Ռուսերէն թարգմանութենէ Հայերէնի վերածելով, ջանացաք որչափ հնարէր, պատկառ եւ հպատակ կալ, թէ թարգմանութեան եւ թէ հայախօսութեան կանոնաց եւ պահանջմանց . եւ պատահած այնպիսի օտարազգի բառերն,

որք կալահան ջէին Հայերէն համապատասխան մի բառի վերածուիլ, ինչպէս են, տէիզմ, ատէիկմ, պանտէիզմ, մատերիալիզմ, սկավարդիզմ, եւ այլն, եւ այլն, կարելի եղած զգուշութեամբ հայացնելէն զատ, նաեւ ծանօթութեամբք բացատրեցինք ի վերջ իւրաքանչիւր ընթերցուածոյ. իսկ ընթերցուածոց բովանդակութիւնն, զորս հեղինակն ինքն կարգած է ամենեցուն հասկանակի առնելու համար (*) մեք փոխանակ ռուսերէնին նման բոլորն ընթերցուածոց բուն վերջն ձգելու, իսկզբան իւրաքանչիւր ընթերցուածոյ կարգեցինք :

Այս աշխատութիւնս սիրելի ազգայնոցս մատուցանելու նպատակը, թարգմանչի կամ լեզուագիտի անուն եւ փառք վաստակելը չէ, այլ ժամանակակից մարմին եւ ոսկը ստացած կարծեաց նկատմամբ, օգուտ բերելն համազգեաց այն մասին, որ օտարի գաղափարին յարել կտիրէ շատ անդամ առանց նպատակի, առանց կշռելոյ:

Թող ոչ ոք չկարծէ թէ նախապաշարուած հոդւով միանգամայն կզինուիմք եւ կմեղանչեմք իւրաքանչիւր մարդոյ ազատ իրաւանց եւ սկզբանց գէմ, այդասելով. բայց եւ ոչ մարդահաճութեամբ շոյել եւ փայփայել կարող եմք անկշռադատ նորասիրութիւնն որ շատ անդամ սարսափելի կորուստ կտատճառէ: Ոչ իրաւունք եւ խիզճ կհամարիմք մի ջնադարեան մոլեռանդութեան ժանգուած եւ երեսէ ընկած զէն-

(*) * Յաւիտենական կենաց ունկնդիրներէն եւ ընթերցողներէն շատերն, կասէ նեղինակն, զանգատեցին, որ ամենքն եւս կարող չլինին հասու լինել իմաստին: Սորան ճար անելու համար, նոյն իսկ երկրորդ տպազրութեան ժամանակը (զաղղիարէնի) բուն օրինակին մէջ քանի քանի փոփոխութիւնք եղեն. այլ որպէս զի ընթերցողք առաւել զո՞ն լինին, այստեղ համառօտակի կկարգեմք տեսութիւն (résument) բովանդակութեան իւրաքանչիւր ընթերցուածոյ. ուր զիսաւոք մտքերն եւ սոցա կապակցութիւնքն բառական պարզած են »:

Քերն ձեռք առնուլ, այն է բռնանալ ուրիշի ազատ
մտածողութեանց վերայ, եւ ստիպել անպատճառ
ասել, թէ «Երկիրն չէ շարժողն, այլ արեգակն» եւ
ոչ թեթեւ մեղք կճանաչեմք աչքը խփած, ուրիշի
ետեւէն ընթանալ, կամ օտարի կարծեացն, առանց
իւր մտքի հասու լինելուն, արձագանդ կրկնել. որով
եւ ի խորխորատ անկանել. թէեւ դժբաղդաբար նո-
րասիրութեան այս ախտն մեր մէջ արմատացած է.
Եւ թերեւս դովաւ կուզեմք ցոյց տալ, թէ եւ մեք
ուսեալ եւ իմաստուն օտարի կարգը մտած եմք,
կլսորհիմք ինչպէս նա:

Զգիտեմ, այսու կյաջողի ինձ հասանել իմ բուն
նպատակիս թէ ոչ, միայն ես հայրենակցացս ծառայ-
ութիւն մի մատուցանել չզլացայ. եթէ վաստակս
այս գտնի մեր բարեմիտ ընթերցողաց արժանաւոր
ընդունելութիւնն, այն միայն ի փառս կհամարուի
Ա. Աթուոյն էջմիածնի, որոյ յետին պաշտօնեաներէն
մինն եմ եւ ես,

ԱՐԻՍՏԱԿԻՍ Վ. ՍԵԴՐԱԿԵԱՆ ԱՐԵԱՐՈՒՆԻ.

ի 25 մայիսի 1870.

յԱպրակունեաց վանս Ս. Կարապետին

որ յԵՐՆՁԱԿ.



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՅՈՒԱՆՈՅ

Մարդոյ գոյութեան նպատակի եւ նորա ապագայի համար եղած հարցումն , յիրափ ամենայն ժամանակաց խնդիր է , եւ իարկաւ ամենայն խորհրդածող մտաց հանդեսը կգայ :

Այս խնդիրն յառաջ կը երեն .

Նախ՝ ժամանակի անկասելի ընթացքը :

Ժամանակը ամենայն ինչ եւ զմեզ իսկ ի վախճանն ածելով , չի թողու որ ներկայ կեանքը մեզ բառականութիւն տայ (Պոսուէի վկայութ') :

Երրորդ՝ մահուան՝ ինքեան սեպիական յատկութիւնն :

Մարդկան մեծ մասն կմեռանի իւր ժամանակէն խիստ վաղագոյն , որ եւ տեղիք կտայ մեզ մտածել անկարգութեան վերայ . եթէ կհանաչեմք անկարգութիւնն , ասել է ունիմք կ ար գ ի զգացումն . այս ըզգացմամբն է , որ ի մեզ խնդիր կյառաջանայ ապագայի համար' թէ այդանկարգութիւնը երբ պիտի կարճուի :

Երրորդ՝ մտաց կատարելութեան զգացումն :

Մարդոյ միտքը ընդունակ է երեւակախելոյ իրն՝ ընականէն կամ խկականէն աւելի գեղեցիկ կամ կատարեալ . այս մտաւոր կատարելութիւնն կարելի է ընդունել մի իրբեւ պարզ հոգեբանական երեսոյթ , եւ միւս եւս իրբեւ ձգտումն դեպ ի անվախճան գեղեցկութիւնն , ասել է թէ մտաւոր կատարելութեան պատկերն նախազգացումն է վերնոյն եւ ունի իսկապէս հաղորդութիւն աստուածային լուսոյ իետ , թէ եւ ի մէնջ գաղտնի է այս :

Չորրորդ՝ մեր գիտելոյ անվերջ քաղծանքն :

Մարդն ունի ցանկութիւն գիտելոյ , եւ այս ցանկութիւնն ամենեւին անհամեմատ է նորա ժամանակաւոր պիտոյից բառականութեանն իետ . ցանկութիւնն անսահման է , եւ գիտութիւնն կամ ստացած հմտութիւնըն խիստ սահմանափակ . եւ թնջ այս ձգտումն , մտաց ցառագարական դրութիւնն է , թէ մեր հոգեսոյ՝ դեպ ի լուսոյ աշխարհն ունեցած քնական ուղղութիւնն , կամ միտումն , աշխարհն' որ կպահպանուի մեր ապագայի համար :

Հինգերորդ՝ մեր սրբութեան տենչալն . սրբութեան , որ այստեղ ան-
թերի չի տեսնուի , նաեւ ոչ լաւագոյն մարդկան մէջ :

Վեցերորդ՝ մեր հշմարտութիւն պահանջելն :

Մեր բանականութիւնն կպահանջէ հաւասարութիւն բարեգործու-
թեան եւ բաղդառութեան մէջ , այս հաւասարութիւնն ներկայ կենաց
մէջ այնքան թերի է , որ հարկաւ կծնանի հարցումն ապագայի վերայ ,
ուր պիտի թագաւորէ անթերի հշմարտութիւն :

Եօթներորդ՝ մեր երջանկութեան ցանկալն :

Մեր հոգին յարմարեալ է երջանկութիւն ցանկալու , իսկ այդ ցան-
կութիւնն այս կեանքիս մէջ չի լցուիր (Ժուֆրուայի վկայութիւնը) , մեք
արդեօք անկատար կամ վատթար գոյութեան վիճակուած Եմք , թէ
կայ ուրիշ կեանք , ուրտեղ ուրախութիւն պիտի վիճակի մեզ :

Թէեւ յանդերձելոյ յոյսն խոր արմատացած է ի մեզ , բայց զանա-
զան փիլիսոփայական դպրոցք կջանան եղծանել զայն :

Քննադատ (երիտական, critique) դպրոցը կրօնը կնկատէ ոչ այլինչ ,
բայց միայն հետաքրքրութեան առարկայ եւ կքարոզէ թէ լուսաւորեալ
մտաց չէ իսկ արժան տքնել նորա հետազոտութեան վերայ :

Դրական (պոզիտիվայ , positif) փիլիսոփայութեան դպրոցը կուսու-
ցանէ , թէ մարդկային միտքը , ի շնորհս յառաջադիմութեան թողեց
կրօնական զառանցանքներն եւ հասաւ բնազմնցութեան , որն որ դար-
ձեալ թողած է եւ այժմ . եւ թէ ներկայ ժամանակիս մէջ նորա զբաղ-
մունքը պիտի լինի միայն հիշդ փորձոյ առարկայք՝ բնութիւնն եւ
մարդկութիւնն :

Այս կարծիքներն՝ որն որ կաշխատեն կործանել ջնջել մարդկային
հյոգւոյ արժանաւորութեան նշաններն , ժամանակի հյոգւոյ սլաշտպա-
նութեան տակ առնուած են . եւ կջանան վերականգնել բուն Սկեպտա-
կանութիւն , այն է ընդ կարծեօք արկանել այն ամէնը , որ դիտողու-
թեան սահմանէն դուրս է :

Ծանրաբարոյ եւ խոհեմ Սկեպտիկեանն արժանի է յարգանաց . իսկ
արիամարիոտն եւ ամբարտաւանն , միանգամայն այլ տեսակ զգացումն
կպատճառէ ի մեզ :

ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՅՈՒԽԱԾ.

ՄԱՐԴՈՅ ԳՈՅՈՒԹԵԱՆ ՆՊԱՏՈԿԸ

Վասն Էր կեամք յերկրի.. Առ թնջ կարգեալ եմք. Մտաց երեւա-
կայած կատարելութեան զաղափարն եւ խկութիւնն . Ճշմարտութիւնն
եւ մարդկային զիտութիւնք . Պահանջմունք պարտուց եւ կեանք. Բա-
րոյական բարին , եւ երջանկութիւն . Մարդոյ գոյութեան նպատակի
կամ նշանակութեան հարցը անհերքելի է . Ժամանակակից Սկեպտի-

կեանց կարծիքն առ այս հարցումն :

 Երաքանչիւր ժամանակ ունի իւր վաստակը .
Երաքանչիւր սերունդ կըերէ իւր հետ
քանի մի կարծիքներ , որոնք անյայտ էին
իրմէ նախնի սերունդին , եւ զորս կմոռանայ թերեւս
սերունդն ապագայ : Բայց կան վաստակք , կարծիք եւ
հարցմունք , որք միշտ եւ միօրինակ կարեւորք են ա-
մենայն մարդկան ի գիտել եւ հետաքրքրականք ամէն
դարուց ժամանակաց մէջ , սերունդներ մէկը միւսը
կփոխանակեն , իսկ այդ հարցմունքը միշտ կան եւ
մնան , իբրեւ անփոփոխելի խնդիրք . այսպիսի է եւ
հարցումն մարդոյ գոյութեան վախճանի կամ նշա-
նակութեան համար :

Դէպ ուր է արդեօք մեր ճանապարհն. ինչու կապ-
րիմք երկրի վերայ. մեր գոյութիւնն լրումն կառնու-
արդեօք այս կեանքովս. որպիսի ինչ է մեր գոյու-
թեան նպատակը. մեր կեանքը ընդերկար չէ, — հա-
մարեա' նորա առաջին սկզբնաւորութենէն կտեմնուի
միւս եղրը. ինչի պիտի ակնունենամք, ինչին երկըն-
չիմք, եւ ինչի պիտի յուսամք միւս սահմանին մէջ:

Արժան է քննել այս հարցումն. վասն զի կարի թե-
թեւամիտ պիտի լինի մարդ, որ առանց խորհելոյ
այս խնդրոյս վերայ անցանի. այս եւ գժուարաւ կը-
մոռանայ մէկը այն՝ որ ամենեցուն կարեւորն է. բայց
շատ անգամ փոխանակ այսպիսիս խորհելոյ եւ քըն-
նելոյ, իւրաքանչիւր ոք պատաղեալ կենցաղական ըղ-
բաղմանց, եւ բիւրազգի իրաց ու գործոց հոգոց մէջ
գժուարաւ կարող կլինի պարապոյ ժամեր որսալ հե-
ռաւոր ապագայի վերայ խորհրդածելոյ. այսպէսով է
է ահա, որ սերմն վեհագոյն խորհրդածութեանց,
որոնք մտաւոր էակի սովորական զբաղմունքը պիտի
լինէին, թաղուելով աշխարհային հոգոց մէջ՝ կըո-
րանայ :

Պիտի ասեն՝ որ ընդհանուր վկայութեամք կխօ-
սիմ. գիցուք թէ այնպէս է. բայց ինձ թուի, եթէ
առածք աղդաց իմաստութիւնն եւ հանճարն կար-
տայայտեն, ուրեմն եւ հասարակաց վկայութիւնն,
մարդկային իմաստութիւնն է :

Ո՞վ ոք հարիւր անգամ կրկնած չի լինի եւ անձին
ինքեան եւ ուրիշին այն՝ զոր այժմ մեք խօսեցաք.

ով չդիտէ ունայնութիւնն իրացս, որք մարդը ի ծառայութիւն ինքեանց կբարշեն։ Քանի քանի մարդիկ տրտունջ կբառնան իւրեանց կեանքէն, թէ տրտմական է եւ վաղանցուկ, եւ կանիծանեն վշտաց մէջ։ Բայց ինչ կանես որ գարձեալ հաւատ կընծայեմք այդպիսի կեանքին եւ պատրաստ եմք միշտ հաւատալ նորա խօստմանց, նորա կախարդութեանց, թերեւս նոյն իսկ վայրկենի մէջ, երբ կպատրէ զմեզ։ Այս կուրութեանո ներհակ հարկաւոր է ձգել պարզ եւ յստակ հայեայք այն ամենայնի վերայ, որք մեր ներկայ կենացս շրջանին մէջ անհաստատ կամ պակասաւոր լինելով աեզի կտան իսկականին հետամուտ լինելու։ Այսուեղ մեզ ի զուր է որոնել նոր գաղափարներ եւ ասացուածք, քանի որ կարող եմք յայտնի եղածներովն բաւականանալ։

Անհաստատութիւն ամենայն իրաց, ունայնութիւն տեսանելի իրականութեանս. — այս այնպիսի խնդիր է որում հասու լինել չկարացին ճարաարախօսութիւնըն եւ փիլիսոփայութիւնն՝ մարդկութեան ինքն ինքեան ճանաչուելու երկոքին գործիքն։ — Լսեցէք.

« Ամենայն էութիւն, չափող անձին ոչինչ է. ըստ որում ամենայն չափելի ունի սահման (վախճան) եւ այնինչ հասաւ այն սահմանին, վերջին քայլափոխն կլործանէ, այնպէս իբր թէ ամենեւին գոյացած ալ չէ։ Ի՞նչ է արդեօք հարիւր տարին, եւ ինչ հազարն՝ քանի որ վերջին վայրկեանն կջնջէ ամէնը։ Զեր կենաց շատատեւ երկարութիւնն թուէք հաւա-

սար բազմադարեան ամաց այն ծառոց, որոց
նելքոյ օդ շնչել են մեր նախնիքն, եւ պիտի շնչեն
ապագայքն. ժողովեցէք ձեզ ժամանակի՝ անչափ կար-
ծեցեալ տարածութեանդ այդ մէջ, փառք, ճոխու-
թիւն, եւ ուրախութիւնք. ինչ օգուտ կըերէ ձեզ,
ձեր ամենակերպ վայելից մթերքը՝ երբոր մահուան
վերջին շունչն յանկարծ պիտի ցրուէ ամէնը, իբրեւ
երեխայոց զուարձութեան համար կազմած թղթեայ
տնիկը: Առ ինչ է մեզ մատեան կենաց, որոյ իւրա-
քանչիւր երեմն լցուած է չքնաղահիւս գրովք, երբ-
որ բոլորն մի գրիչով պիտի եղծուին, թերեւս եղ-
ծող գրիչդ այդ կիթողու որեւիցէ հետք. իսկ մեր եւ
ոչ հետք մի անգամ կմնայ երկրի վերայ:

«Ի՞նչ է մեր գոյութիւնը. մտանեմք ի կեանս, որ
տռժամայն ելանեմք անտի. կուգամք ուրիշների նը-
ման երեւիլ, եւ ապա զհետ գայի չիք գառնալ. ա-
մենայն ինչ դէպ ի մահ կկռչէ. բնութիւնն՝ որպէս
թէ ի նախանձ շարժած մեզ տուած բարեաց համար:
շատ անգամ ազգարարութիւն կանէ, թէ չէ կարող
ընդերկար թողուլ մեր ձեռքին այն փոքրիկ մասն,
որ պատրաստել էր մեզ համար, բայց չպիտի մնայ
միեւնոյն ձեռքին, այլ յար փոխուման մէջ լինի, նո-
րան պիտոյ է այն եւ ուրիշի համար. ուստի եւ ի
մէնջ յետս կպահանջէ:

«Եւ այսպէս մարդկային սեռի մէջ շարունակաբար
կտեսնուի նոր ժողով, նոր խումք. մանկանց համար
կխօսիմ, որոնք կծնանին. եւ այնինչ զարգացեալք ու

կատարելութեան հասած, խրոխտալով կխօսին մեզ հետ եւ կասեն. ելէք գնացէք, այժմ մեր է կարդը: Կտեսնեմք ապաքէն, որ մեր առաջին այլք բողբոջն արձակեցին. իսկ նոքա տեսնելով թէ մեք ի՞նչ կերպով կթողումք կմեկնիմք, եւ ինքեանք փորձը կառնուն մեր ճակատագրի:

«Մեք ինչ եմք արդեօք. եթէ նայիմ յառաջ, այնպիսի անսահման տարածութիւնէ, որոյ մէջ չըկամ ես. եթէ նայիմ յետո, եւ այնտեղ եւս այլ չըկամ. բարէ, ժամանակի անհուն ընդարձակութեան մէջ որչափ փոքր տեղ կգրաւեմ: Ոչինչ եմ, եւ ինձ գժուարին է յոչնչութենէ զիս որոշելն. միայն հաշիւն տեղը պահելու համար ծնուած եմ. եթէ ես չի լինէի եւ առանց իմ կեանքը դարձեալ լաւապէս իւր ընթացքը կշարունակէր: Այս աշխարհիս ձեւն կանցանէ, եւ իմ գոյութիւնն ոչինչ է. ես այնպիսի արագութեամբ յառաջ կմղուիմ, որ կերեւի թէ ամէնքն այլ յինէն կփախչին եւ խոյս կտան. այն ամէն ինչ կփախչի. եւ նոյն իսկ ժամանակ, մինչդեռ մեք այս ժողովոյ մէջ կալով հաւատացած եմք թէ մի տեղւոյ վերայ անշարժ կացած եմք, իւրաքանչիւրն իւր ճանապարհն կհատանէ եւ առանց իրան յայտնի լինելոյ, իւրաքանչիւրն կմեկնի իւր մերձաւորէն. վասն զի ամենեքին անզգալի կերպիւ կփութամք հասանել վերջին հրաժարման»: (ՊՈՍՈՒԷ. Բան յաղագս մահուան):

Այսպէս ահա՛, մեր ներկայ կեանքը այնպէս ապահով չէ, որ մեզ հարկ չլինէր ապագայի համար հո-

գալ: Եթէ մեր կեանքը այս աշխարհիս մէջ լինէր մինչեւ անդամ անթերի, այսինքն հասանէր իւր կատարեալ չափին. եւ այն ժամանակը դարձեալ մահը եւ զմեզ մահուան մօտեցնող արագախոյս սահումն ամենայն իրաց բաւական էին մեր զգուշութեան համար:

Սակայն փորձն մեզ աւելի հաւատարմագոյն նախազգուշութիւններ կտայ: Քանի մարդիկ վայելեցին երկայնաւուր կեանք այս աշխարհիս մէջ. գնացէք գերեզմանատուններն, թուեցէք մանկանց, պատանեաց, եւ գեռափիթիթ օրիորդաց շիրիմները: Ո՞վ ոքի մէնջ կ'անդիտանայ, թէ քանիսի կեանքը մահուան ժանեաց մատնեցաւ ժամանակէն խիստ վաղագոյն: Ո՞վ ոք միտք չի բերէ այնպիսին, որոյ կեանքը կը փթթէր ապագայի յուսով, սակայն յանակնկալ կտրուեց թելը:

Բարեկ, որչափ վիշտք ի հարուածս մահու, որչափ եւ կատակ. մէկը՝ օգտաւէտ մարդ, բարեկամութեան սիրոյ ընտրելագոյն նիւթ, կմեռանի ծաղկեալ հասակի մէջ, մինչդեռ այնտեղ ուրիշ մէկը, որ իրան եւ շրջակայիցն ծանրութիւն, կարծես թէ եւ վախճան կենաց չունի: Ծանր է մեզ երկարապատում լինել այսպիսի խօսքերով. ամենայն ոք ինքնին գիտէ մահուան անկարգութեան յաճախութիւնը:

ԱՆԿԱՐԳՈՒԹԻՒՆ. Եթէ կխօսիմք անկարգութեան վերայ, ասել է թէ ունիմք զգացումն «կարգի». Եւ միթէ չկայ արդեօք ոչ յերկինս եւ ոչ յերկրի քան

զմեղ առաւել մեծագոյն մէկը, որ կարող լինէր ճշդիւ գիտելեւ կենդանացնելայս «կարգը». կարգ զոր կիմնդրէ մեր սիրան եւ խիղճն. կարգ, զոր մեք ողորմելիքս կը-ճանաչեմք, կամ գոնէ կղգամք Միթէ լսելեաց տաղտ-կացուցիչ անախորժ հնչմունքէն յետոյ, երբէք չպի-տի գայ քաղցրախորժ ներդաշնակութիւն:

Այսպէս աշակ, կեանք եւ մահ, վաղանցիկութիւն կենաց, եւ նորա անխուսելի վախճանն, խոպառ կը-բեկանեն թեթեւամտացո յայսը, եւ կհարկագրեն ուշագիր լինել հարցմանս. «գէպ ուր է արգեօք մեր ճանապարհն, առ ինչ կարգեալ եմք»: Հարցնեմք մեր ընութեանն, գառնամք գէպ ի մեր հոգին:

Զկայ ոչ մի հոգեկան զօրութիւն, ոչ մի ներքին կարսղութիւն սրախ, որք թէ ուշագրութիւն դար-ձրած լինին, եւ չառաջարկեն մեղ հարցումն «մար-դոյգոյութիւնն լրումն կառնուարգեօք այս կեանքովս»:

Օրինակ առնումք զգացումն «գեղեցկի» եւ նորա ընագաւառ «արհեստը»:

Այս ընդարձակ բնագաւառին մէջ բանաստեղծու-թիւնն (¹) թուի թէ իւր մէջ կպարունակէ եւ կփակէ բոլոր միւս արհեստները. նա իւր ընդունակութեամ-բը այն կներգործէ, ինչ որ նկարչութիւնն եւ երա-ժշտութիւնն իւրեանց գործիներով: Բանաստեղծու-թիւնն կջանայ արտայայտել մտացածին զգացմունքը (²) առաւել կատարեալ. այսինքն կերպարանել զանա-զան հնարիւք իւր սիրած իրն կամ առարկայն՝ բնա-կանէն աւելի շքեղ, գերազանց եւ ազդու:

Մտազգաց գաղափարի վերայ տեսութիւն առնելով, կարող կլինիմք հասու լինել եւ բանաստեղծութեան, եւ արհեստի էութեանցը . բայց այդ տեսութեան միջոցին կերեւին երկու ուղղութիւնք, խիստ տարբերք :

Կայ տեսակ մի բանաստեղծութեան, որ միայն կրփառաւորէ ներկայ կեանքը. եւ անտի պատիր կերպարանքներ կազմելով՝ կիսաբէ զմեզ. այլ խոկութիւնն յայտ եկածին պէս՝ պատրանքը կ'անհետանայ թողլով մեր սրտի վերայ միայն վիշտ եւ զարմանք : Մեր խօսքը խանգարեալ երեւակայութեան համար չէ, որ կզարդարէ յանցանքը, թերութիւնքը, եւ շքեղափայլ ծածկութով կ'սքողէ մարդկային սրտի վէրքը եւ ախտը . այլ՝ պարզապէս վիպասանական (⁵) տեսակի համար, ի շնորհս որոյ կեանքը ձանձրոյթ՝ եւ պարտքը զզուելի կթուին . Այս գէպքիս մէջ մտացածին գաղափարն կնմանի փոսփորեան լուսոյ, որ կծնանի ոչ իւր գերագոյն կեդրոնէն, այլ ուրիշ մարմիններէ :

Այսպիսի գաղափարի ետեւէ եղող արհեստը, հաճոյական է, ուրախացուցիչ, եւ եթէ չէ ընդդէմ ասել ազնիւ, այլ փոփոխական եւ կորստաբեր :

Կայ ուրիշ տեսակ մի բանաստեղծութեան, որ կրհաւատայ լուսոյ աղբիւրին, կջանայ բարձրանալ գէպի նա, եւ այս կենցաղոյս անցաւոր գեղեցկութեամբ, հասու լինել յաւիտենական գեղեցկութեան, որոյ միայն տժգոյն ցոլացմունքը կհամարի առաջինն :

Լոեցէք Պղատոն յոյն փիլիսոփային . «Մարդը հանգիպելով աշխարհիս մէջ գեղեցկութեան , միտք կըքերէ ճշմարիտ գեղեցկութիւնն . կ'ոգեւորի եւ կտենչայ անձկանօք սրանալ գէպ ի նա . այլ իւր անզօրութիւնն տեսնելով , աչքը գէպ ի երկինք կամբառնայ» :

Լոեցէք եւ Սոկրատայ . «Աքանչելի գեղեցկութիւնն է նպատակ իմաստնոյ բոլոր խուզարկութեանց . յաւիտենական գեղ՝ որ ոչ կանի եւ ոչ կնուազի , որում հաղորդակիցք միայն են այլ ամենայն գեղեցկութիւնք , միայն այնպէս , որ նոցա ծագումն կամ եղծումն չեն կարող պատճառել նորան ոչ նուազումն , ոչ առաւելութիւն , եւ ոչ ամենափոքր փոփոխութիւն . . . Այս յաւիտենական գեղեցկութեան տեսարանը գին կտայ մեր կենաց » : Ահաւասիկ , կայ գաղափար գեղեցկութեան , որ գին կտայ մեր գոյութեան , ըստ որում գաղափարդ այդ է առհաւատչեայ գերագոյն գոյութեան :

Կայ տեսակ մի բանաստեղծութեան . որ չի բաւականանար միայն հոգին ուրախացնելով , այլ եւ կեանքը կազնուացուցանէ , լուսաւորելով զայն վեհագոյն լուսով . կայ տեսակ մի բանաստեղծութեան . որ ոչ միայն չի խորշի իսկութենէն եւ պարտքէն , այլ եւ կիսոստովանի ճշմարտութիւնն եւ պարտքը քողոյ տակ : Այստեղ մտացածին կատարելութեան գաղափարն (ideál) վերին լուսոյ ցոլացումն է . իսկ արհեստը՝ երկինք եւ երկիր միաւորող ոսկի շղթային օղը :

Ահա՛ , արհեստի մտացածին գաղափարի եւ բանաստեղծութեանն հասու լինելու երկու խիստ տարբեր

միջոցներն։ Ո՞ր կողմն է արդեօք ճշմարտութիւնն։ կարելի է միթէ ասել, թէ մտաց կատարելութեան գաղափարն է միայն շրջմոլիկ հուր, որ հազիւ երեւակայական լուսովն լուսաւորած այն ճահիճներն, յորոց յառաջացել է՝ կշիջանի. թէ ասել. ճառագայթ մի է, վերուստ ցոլացած, երկիրը լուսաւորելոյ համար։

Դարձնեմք ուշադրութիւն մեր բնութեան միւս տարեր վերայ։ Երկու հազար տարիէն աւելի յառաջ, Արխատոտէլ փիլիսոփայն իւր երեւելի վաստակոց մէկի մէջ ասած է. «ամէն մարդ ունի բնական ցանկութիւն գիտելոյ»։ Կհարցնեմք. այս ցանկութիւնն չափակցուած է արդեօք միայն մեր ներկայ կենաց հետ, եթէ այդպէս, ուրեմն կարելի է կարծել, թէ գիտութիւնն եղած է միայն ապրուստ հայթայթելոյ պարապման միջոց, իւր հետաքննութեամբքն եւ գիտելովն գործիքներ տալով նմա բնութեանն յաղթելոյ։

Եւ յիրակա այսպէս է։ Եկրաչափութիւնն՝ կասեն, յառաջ եկաւ Եգիպտացւոց մէջ, երբոր նեղոսի երկիր ողողելէն յետոյ հարկ եղեւ խնդրել իւրեանց ժառանգական երկրի սահմաններն։ Սստղաբաշխութիւնն ծնունդ առաւ Քաղդէացի հովիւնների մէջ, երբոր ստիպուեցան որոնել ճանապարհ ընդարձակածաւալ գաշտավայրաց մէջ, ուր կալանդխտէին իւրեանց հօտերով։ Պէտք են մայր գիւտոց։ Դիցուք թէ այնպէս։ Այս ժամանակիս մէջ մանաւանդ անհնարին է ուրանալ գիտութեան գործնական (4) յառաջադիմութիւն։

ներն . բայց միթէ այս յառաջադիմութեանց մէջն են ամենայն նպատակ եւ անթերի բացատրութիւն գարաւոր վաստակոց մտաց . եթէ մարդ կհետազօտէր գիտել , եթէ ջան կդնէր քննելոյ , միայն ի նկատի ունելով իւր գիտութենէն նիւթական եւ գործնական արդիւնք ձեռք բերելն , ապաքէն այն ժամանակ արուեստականութիւնը անծանօթ եւ անտեղեակ կմնար այնքան հրաշքներին , որք զմեզ այժմ կզարմացնեն : Մի միայն մտաւորական ընդերկար անաչառ տքնութենէն յետոյ երեւան կուգան գործնական փոփոխութիւնք գիտութեան : Օրինակ առնումք գոնէ ելեքտրականութեան տեսականութիւնը . ինչ . միթէ նորա հնարողն ի նկատի ունէր նորա պիտանաւորութիւնն այժմու հեռագրաց համար :

Գիտելոյ սէրը , մեր բնութեան սկզբնատարրն է . երբոր կդադարիմք ի սիրելոյ զճշմարտութիւնն , նոյն խոկ ճշմարտութեան աղադաւ , մեք զմեզ կկորցնեմք :

Մեր գիտելոյ ցանկութիւնն անվախճան է ըստ իւր ընութեանն . ուրեմն այն արդիւնքը , զորս գիտութեամբ ձեռք իբերեմք , դիք այդ ներքին պահանջման մօտ , որ չունի վախճան , եւ տեսնեմք համեմատ կամ հաւասա՞ր են միմեանց :

Դարձէք դէպ ի նիւթական տիեզերքը , զօրացրէք ձեր աշքերն ամենազօրեղ հեռագիտակով . եւ ինչ , կկարծէք , որ ձեր տեսութիւնն պիտի կարմղ լինի նշշմարել տիեզերաց վերջին ծայրը . առէք ամենազօրեղ խոշորացոյցը , կարող էք արդեօք նշշմարել նիւթոյ

սկզբնատարելքը : Երեւակայութիւնն այդտեղ միանդամայն կշփոթուի, անհուն մեծը եւ անհուն փոքրը միօրինակ անհասանելի են մեզ . ուրեմն ինչ են մեր զգացմանքը որով կուզեմք բնութիւնն հարցաքննել . ոչ այլ ինչ , բայց թէ մութն բանտի որմոց վերայ հաստատուած փոքրիկ լուսամուտներ , որովք կտեսնեմք հազիւ էական իրի ամենափոքրիկ մասն : Կոյրը լոյս չունի , եւ խուլը չի զգայ նուազաց հեշտալուր հնչմունքը . եւ ովլ կարող է ասել , թէ տիեզերաց որքան կողմանց դեռ մեք անհառ , անտեղեակ եմք . վասն զի շատ տկար հասողութիւն ունենալով՝ չեմք կարող թափանցել ի նոսա իբրեւ կոյրք եւ խուլք : Ամենայն ուստեք հարցմունք , եւ յամենայնի ծածկեալ գաղտնիք , ամենամեծ խնդիրք կծնանին եւ անշան միջատովն եւ չնշին հիւլէյովն զոր կծեմք օդոյ հետ . եւ մանր փոշիովն , զոր մեր ոտքերը կյարուցանեն : Գիտութիւնն յառաջադիմութիւններ ցոյց կտայ , բայց դեռ որքան արգելք կան , որոց չ'կարէ յաղթել . եթէ համեմատեմք յայտնի եղածներն մինչեւ ցարդ անյայտ մնացածների հետ , այն ժամանակ շատ հեշտութեամք կհասկանամք Սոկրատայ խորիմաստ խօսքը . « Ես այս գիտեմ միայն՝ որ ոչինչ չգիտեմ » :

Եթէ մեր գիտութիւնն այսքան սահմանափակուած է տեսանելի տիեզերաց մասին , որում մեր հետազոտութիւնքը այսչափ դեռ գիւրահասանելիք են , ինչ ասեմք հապա այն հարցմանց համար , որք ի վեր ենքան զփորձն , այսինքն են ամենայն իրաց սկզբան եւ

վախճանական նպատակի, հոգւոյ գոյութեան համար: Մեր ջանքը այսօրինակ խնդիրները լուծելու, համեմատ է արդեօք ներկայ կենացս, եթէ այսպիսի խընդրոց լուծումն մարդոյ ներկայ պահանջմանց վերաբերութեամբ նշանակութիւն մի չունի, վասն էր հապա այդ խնդիրներն առաւել քան զառաւել կը գրգռեն մեր հետաքրքրութիւնն:—Միթէ մեր գոյութեան սկիզբն եւ վախճանն պարփակող մռայլը փարատելու ցանկութիւնն միայն մտաց կեղծ պահանջնեմն է, որ իւր շարժմամբն կժռչի գէպ ի խօսւթիւնն, եւ ապա կսահի յունայնութիւն. միթէ ամենավսեմ ուսումնասիրութիւնն, միայն մտաց կողմնակի եւ անկանոն նրբութիւնն է. ոչ ապաքէն ամենահին հարցմունքներն, որոնք մարդկութիւնն ինքն ինքեան կառաջարկէր, այսպիսիք էին:

Երբոր չգիտէին դեռ ոչ բնադիտութիւն (⁵), ոչ տարրալուծութիւն (⁶) փիլիսոփայութիւնն դարձեալ իրաց սկզբան եւ տիեզերաց վախճանի վերայ հարցեր կառաջարկէր: Սյամ կվկայէ հին պատմութիւնն. եւ այս պատմութիւնն դեռահասակ մարդկութեան, նոյն իսկ մեր աչքի առաջն է ամէն ժամանակ: Ունկն դիք մանկական հարցմանց, որք թէեւ պարզք կերեւին առ ժամն, այլ պարզութեան մէջ կծածկեն աղդունշանակութիւն. միթէ չէ պատահած ձեզ փորձել, որ ինչպէս յանկարծ մանկական մատաղ մտաց անձուկ սահմանին մէջ կծնանի հարցումս՝ «վասն էր», որ կշիւարեցնէ մեր բոլոր բնազանցութիւնն:

Մեք ծնուած եմք գիտելոյ համար, եւ կցանկամք գիտութեան անթերի պարզութեանն հասանել, բայց որչափ կջանամք եւ կաքնեմք նորա գաղտնեացը հասու լինել, դարձեալ այն աղօտ ապակւոյն կպատահիմք, որոյ համար տասնութը դար յառաջ խօսեցաւ Պօղոս առաքեալն :

Բանն այս է որ՝ որչափ մեր մտաւոր տքնութիւնն շատ է, այնքան եւ նորա ձեռք բերած արդասիքը սակաւ. եւ այս այնքան յայտնի, որ չէ կարելի ուրանալ. ինչ պէտքէ աստի եղրակացնել. ասեմք արդեօք Պլինիոսի հետ, թէ «Մարդկային բնութիւնն կեղծ է. ըստ որում նորա մէջ միաւորուած են ծայրագոյն թշուառութիւն, եւ չափազանց հպարտութիւն» կամ ասեմք արդեօք, որ մտքի գէպի լոյսը ձգտող հայեացքը — ոչ այլինչ է, բայց միայն ցաւագարական բորբոքումն . թէ ասեմք, մեր հոգին ունի նախազգացումն ինքեան պատահելիք ապագայի. եւ թէ՝ այս աղօտ ստուերները չեն կարող բաւականութիւն տալ մեզ, կնշանակէ թէ ստեղծուած եմք ուրիշ աշխարհի համար :

Այլ բաց ի գեղեցկէն եւ ճշմարտէն, կը ձգտիմք նաեւ գէպի ի բարին. միթէ կեղծ է այս ձգտումն . կիսնդրեմք բարոյական բարին, եւ չկարեմք անթերի ձեռք բերել զայն. աստի կարելի է եղրակացնել թէ ընդունայն է այս ձգտումն , եւ պէտք է թողուլ զայն, թէ ասել. այս իղձը կամ ձգտումն օրինաւոր է, եւ թէ՝ նորա նպատակը կամ խնդրածը այս կենացս միւս

սահմանին մէջն է . առ ժամս թողումք այս եզրակացութիւնն , եւ ջանամք մեր խօսքը հիմնել ամենեցուն դիւրըմբունելի կշռագատութեանց վերայ : Սովորաբար կասեն , թէ բարոյականութիւնը կպահանջէ վարձատրութիւն . « լէր բարի , եւ լիցիս երջանիկ » կասէ ներքին ձայնն : Այս ճշմարտութեան ձայնն է , որ կհաստատէ թէ մարդոյ երջանկութիւնն նորականոնաւոր դրութեան մէջ պիտի հաւասար լինի մարդոյ ներքին բարեաց հետ . բայց մեր լսելիքն տալակացրել են այն բողոքներն , որք ամէն կողմից կբարձրանան , թէ այդ ճշմարտութիւնն , այդ հաւասարութիւնն չտեսնեմք մեր չորս կողմը , այս այդ լուապէս կհասկանամք . մնաց կենաց ուրախութիւններն , եւ նոքա չեն կարող բարոյականութեան յաւիտենական օրինաց խիստ պահպանութեան վարձատրութիւն լինել . հարստութիւն , ազդեցութիւն , իշխանութիւն , անքականելի կապով կապուած չեն մաքրութեան , սրբութեան եւ ճշմարտութեան հետ : Բայց եւ այս մի կողմը թողումք . կասեն նաեւ , թէ՝ եւ այս կենացս մէջ կայ վարձատրութիւն բարեաց . բարեգործութիւնն ինքն յինքեան ունի իւր վարձը , եւ յանցանքն՝ իւր պատիժն , թնդլինի այդպէս . սակայն այդ վարձատրութիւնն ինչ տեսակ ալոր լինի , կարողէ արդեօք մերժել ցրել հանգերձելոյ վերայ եղած հարցումն : Բարոյախօք շատ խօսեցան բարի խղճի ուրախութեանց վերայ , իսկ արդար խղճի վշտաց վերայ շատ քիչ : Պարագը անհերքելի իշխան է . մարդոյ

Խիղճն այնքան աւելի զգացող կլինի, որքան առաւել մաքրուի, ինչ որ նմա յառաջ կթուէր ներելի, արթ-նացած ժամանակը կերեւի աններելի. ուստի եւ նո-
րա մէջ կծնանի տագնապ, որն որ աշխարհի աչքին
ամենեւին անյայտ է, այլ ծանր նորա համար միայն,
որ զայն սրտին մէջ կկրէ: Այսպէս ուրեմն, սոսկ
պարտքը առանց նպատակի, առանց յուսոյ եւ առանց
ապագայի, ոչ այլինչ է, եթէ ոչ մարդկան համար
ծանր լուծ: Ճոյց կտան խղճի խայթը եւ յատկապէս
ի նկատի ունին այն սարսեցուցիչ օրինակները, որ
ոճրագործութեան յիշատակը իբրեւ ստուեր միշտ
կհետեւի ոճրագործին, կթունաւորէ նորա օրերն եւ
կազմկէ գիշերոյ անդորրութիւնն: Այս, խիղճը ձայն
կտայ, բայց գիտէ եւ լուել. պէտք չէ մոռանալ նորա
լուութիւնն. յիրաւի ներքին ձայնն խիստ է, քանի
հլու եւ պատկառ են նմա. իսկ երբ որ ստամբակեալ
կարհամարհեն, այլ բնաւ ձայն չի տայ. այնուհետեւ
խիղճը կթմրի, բարոյական կենդանութիւնն սակաւ
առ սակաւ կխամրի, եւ հոգւոյն կպատէ մութն գի-
շեր: Արեգակն չեղած ժամանակ ճրագ կվառեն, եւ
ուրախութիւն չեղած տեղն զուարճութեան միջոցներ
կխնդրեն. անկարծիք, երբոր փայլակներ կթափան-
ցեն այդ մթութեան մէջ, խիղճը կսթափի. բայց կը-
զգայ սարսափելի տագնապ. սակայն քանի՛ թոյլ խըլ-
ճեր կան, որոնք եւ սթափելէն յետոյ, բաւական է
միայն որ երկիւզն վերանայ, իսկոյն ի ծանր քուն կը-
մտնեն:

Կշռեցէք այս խօսքերն . մի կողմէն կտեսնեմք զգայուն խղճի տանջանքը , միւս կողմէն՝ արատաւորի խոր քունն թմրութեան . եւ ինչ . Ճշմարտութիւնն այս կենացս մէջ չի տեսնուի անթերի . միթէ եւ երբէք պիտի չտեսնուի . միթէ սրբութեան ծարաւն երբէք պիտի չզովացնուի , եւ երբէք չպիտի արթնանան նիրհեալ հոգիք . խորհեցէք , հանդերձելոյ վերայ եղած հարցումն կարժէ մեծագոյն ուշադրութեան , թէ ոչ . Այստեղ պիտի յառաջ բերեմք եւ միւս առարկութիւնն , որն որ թէեւ սակաւ երբէք , այլ այսու ամենայնիւ յառաջ կբերուի իբրեւ փաստ :

Կասեն երբեմն թէ բարոյականութիւնն վարձատրութեան չի կարօտի . « ընթացէք ըստ օրինաց , եւ այն բաւական է ձեզ . իսկ եթէ մարդ իւր պարագը կատարելով սպասէ երջանկութեան , այդ միանգամայն եսականութիւն (۱) է . պէտք է սիրել բարին բարւոյ աղագաւ . բարեգործութիւնն ինքն ինքեան բաւական է , եւ չունի կարօտութիւն ապագային » : Առարկութիւն , ըստ երեւութին արժանաւոր , որում պատասխանեմք համառօտ բանիւ : Ոչ թէ եսականութիւնն կստիպէ զմեզ պնդել , որ իսկապէս երջանկութիւնն պիտի հաւասար լինի բարւոյն հետ , անշուշտ ես այս կցանկամ իմ համար , եւ չեմ կարող ածանցել զայն իմ ընութեանն , որ կստիպէ զիս ցանկալ նմա տարապայմանօրէն . բայց այստեղ այնքան թերի է իմ անձնական երջանկութիւնն , որ ես միեւնոյնն կցանկամ անպայմանօրէն , ինչպէս իմ համար , նոյնպէս եւ ու-

րիշների։ Ինչտեղ որ բարւոյն չհետեւեց երջանկութիւն, ես որչափ ալ գոհ վիճակի մէջ լինիմ, դարձեալ իմ ներքին ձայնն կազդէ եւ կասէ ,թէ այդտեղ անկարգութիւն կայ, եւ թէ այդ անկարգութիւնն պիտի կարգաւորուի։ — Քննենք երջանկութեան այս պահանջումն ճշմարտութեան դադապիարէն առանձինն։

Կան մարդիկ որոնք «պարաքը» կուրանան. իսկ թէ մեր մէջ կայ երջանկութեան ցանկութիւն, ոչ ոք կարող է ուրանալ. բայց ցանկութիւնդ այդ բաւականութիւն կգտնէ արդեօք երկրաւորօք։ Ներկայ կեանկը ունի ուրախութիւններ, եւ շատ անդամ կըրկնակի կմեզանչեմք դէպի ի նոսա, այն է եւ չափազանց անձնատուր լինելով եւ չափազանց տրանջելով։ Կան ուրախութիւնք, բնութեան, ներկայ կենաց եւ ընկերական յարաբերութեանց մէջ. ուրախութիւնք անախաք եւ օրինաւորք. բայց ինչ կանէք որ կեանքն ինքն ըստ ինքեան արտմական է։ Կյիշէք ծայրայեղ եւ լիաւատ կարողութեան եւ փառաց հասած, Հռովմայեցի կայսեր, օրհասէն քիչ մի յառաջ արձակած խօսքերն. «Ես ամենայն ինչ ունեցայ, բայց այժմ կըտեսնեմ որ ամենայն ինչ ընդունայն է»։ Կյիշէք եւ իմաստնոյ արքայի խօսքը «ունայնութիւն ունայնութեանց»։ Գրականութեան ժամանակագրութեան մէջ կարելի է գտնել շատ եւ շատ օրինակներ, որ բանաստեղծք կամելով երգել միայն աստի կենաց ազմկալից ուրախութիւններն, յակամայից իւրեանց ուրախա-

կան երգոց հետ խառնել են արտմական ողբերգութիւններ. բայց իմովունք բանաստեղծներն, եւ լսենք ծանրաբարոյ խորհրդածողին :

*Կենաց նոյն խել սկիզբէն մեր բնութիւնն զարթ-նելով իւր բոլոր պահանջմամբքն եւ զօրութեամբ, կհանդիպի աշխարհին, որ ըստ երեւութին առաջի կառնէ նմա անսահման միջոց ուրախութեան առաջ-նոց եւ զարգացման վերջնոց : Մեր բնութիւնն այս աշխարհին, որ կերեւի լի երջանկութեամբ, մտիկ տուած ժամանակը կձգտի դէպ ի նա, եւ իւր ջեր-մագոյն յոյսն եւ ակնկալութիւնն կդնէ նորա վերայ-ստկայն՝ յուսոյ եւ ակնկալութեանց ո'չ մին կատա-րումն կամ լրումն կառնու :

*Քանի դեռ անչափահաս եմք, թշուառութիւնն զմեզ առաւել կզարմացնէ քան կսարսեցնէ . ըստ ո-րում մեզ կերեւի այն միայն ընդհանուր ուղղութե-նէն զարտուղութիւնն մի, եւ մեր հաւատն դէպ ի եր-ջանկութիւնն տակաւին անխախտ եւ անսասան կմնայ. այդ զարտուղութիւնն կկրկնուի, եւ մեք դարձեալ ան-շարժ եմք. մինչեւ հուսկ յետոյ որեւիցէ զօրեղ հար-ւած մի մեզ կազզէ եւ կբանայ մեր աչքերն . եւ այ-նուհետեւ որչափ կզարդանամք, այնքան առաւել պարզ եւ յայտնի կլինի մեզ ճշմարտութիւնն . յոյսն՝ որով յառաջ կթեթեռանար թշուառութիւնն, կան-հետանայ եւ կփոխանակէ զնա դառն տժգոհութիւնն : Այն ժամանակ վշտօք մաշուած եւ թուլացած սրտի ակնկալութիւն եւ հաւատոյ խարիսխը բեկանող մը-

տաց խորերից կբարձրանայ անխուսելի հարցումն . « Մարդս ինչու համար ստեղծուած է այս աշխարհիս մէջ » :

« Մի կարծէք, իբր թէ միայն կենցաղոյս խեղճութիւններն կարող են ազգել մեր մտաց այսպիսի հարցումն յառաջ բերելու . այդ այնպիսի հարց է, որ միակերպ կծնանի եւ մեր բաղդաւորութեան մէջ եւ մեր թշուառութեան . վասն զի մեր բնութիւնն եւ յայսմ եւ յայնմ հաւասարապէս կխաբուի : Մեր ցանկութեանց բաւականութիւն տուող վայրկեանների մէջ կհամոզուիմք, կամ լաւ եւս ասել, կպատրիմք զմեզ երջանիկ կարծելոյ . բայց թէ այդ երջանկութիւնն միջոց մի կ'տեւէ թէ ոչ, նորա գեղեցկութիւնն կթառամի, եւ այնտեղ, ինչ տեղ համոզուած էինք գտնել անթերի ուրախութիւն, կհանդիպիմք միայն նսեմաստուեր զուարձութեանց, որոնք հետզետէ նուազելով՝ կլառնան վերջապէս զզուանք եւ դառնութիւն » :

« Այսպէս անխուսելի է ամենայն ուրախութեանց մէջ խառնուած վերջին գառնութիւնն . այսպէս է եւ ճակատագրի օրէնքը, յորմէ ոչ ոք կարող է ազատ մնալ . ի հարկէ եթէ որեւիցէ կրից կատարման վայրկենին մէջ պատահած է ձեզ ենթարկուիլ եւ ուրիշ կրից, վերջնոյն ազգեցութիւնն կարող է օգնել ձեզ, առաջնոյն պատրանաց փորձն առնլոյ . եւ այսպէս ահա, երբոր մարդ այս աշխարհիս ունայնութիւնը փորձերով ստուգած լինի, կարող է բաւական երկար ժա-

մանակաւ երջանիկ ապրիլ այս կենացս մէջ, բայց
այդպիսի անտարբերութիւնն չի կարող ընդերկա-
րել. կաեմնես այսպիսի բովէ հասաւ, որ արտմու-
թեանն զշետ բերեց ուրախութիւն, տարակուսութե-
նէն ձանձրացած ցանկութիւնն կինդրէ զկայ առնուլ
իրի մի վերայ. սակայն ինչպէս ալ լինի այդ կիրքն,
որոյ վերայ ցանկութիւնն ի նորոյ կհանգչի. կծնանի
մարդոյն դառնագին փորձառութիւն, այն՝ զոր եւ
յառաջն ունէր, միայն միջոցն առ ժամանակ մի ի
մոռացօնս ձգած էր. ցանկացած երջանկութիւնն հա-
զիւ թէ ձեռք է ընկած, եւ ահա իւր անկայունու-
թեամբն կզարհուրեցնէ հոգին. ի զուր կջանայ մար-
դը դառնել նորա մէջ իւր երեւակայածը, ցանկացած
երջանկութիւնն ձեռք է ընկել, բայց երջանկութեան
ցանկութիւնն դարձեալ չի բաւականայ »:

« Այսպէս ահա, երջանկութիւնն ստուեր է, կեանքը՝
պատրանք, եւ մեր ցանկութիւնն՝ բազմապատիր թա-
կարդ. այսպիսի խօսքին պատասխան չես կարող գըտ-
նել. վասն զի այնքան ստոյգ է, որչափ թշուառու-
թենէն հետեւացրած ապացոյցներն. որովհեան թըշ-
ւառութեան մէջ գեռ մարդը կարող է յոյս ունենալ
բաղդառութեան, ներկայ թշուառութեան յանցան-
քը բաղդի եւ իրաց բնութեան վերայ ձգելով. իսկ
ոչ այսպէս եւ երջանկութեան մէջ փորձառած դառ-
նութեան, ուր իրաց բնութիւնն փոխուած կթուի,
մարդոյ սիրան կենաց բոլոր ուրախութիւնքն կփորձէ,
եւ դարձեալ անգոհ է »:

« Ահա եւ երջանկութեան փորձը դարձեալ առաջի կառնէ մարդոյն, անխուսելի հարցումն իւր գոյութեան վերայ այս աշխարհիս մէջ»: (Ժուֆրուա, mélanges philosophiques, Եր. 399—403).

Այսպիսի են ահա իւրաքանչիւրոց անձնական վրկայութիւններն եւ ի հարկէ պտուղք փորձառութեան բայց մեր սրտից մէջ կդանուին այդ անձնիւր առանձ ձին պատրանաց հարուածներէն աւելի ազնուագոյն վշտեր. կան մարդիկ, որք կեան ի կեանս այլոց . կուրախանան նոցա երջանկութեամբ եւ կվշտանան վրշտօքն. որով եւ յիրաւի կարդարացնեն Հռովմայեցի բանաստեղծին ընտիր խօսքը. « մարդ եմ, եւ ոչ մի ինչ մարդկային օտար է յինէն »:

Այս բովէիս որ կխօսիմք ձեզ հետ, քանի թշուառութեան հարուածներ կմխուին այստեղ այնտեղ, ամբողջ մարդկային սեռի մէջ. գիտէք, այս բովէիս մեր քաղաքին քանիքը կտանջուին եւ կմտքառին օրհասի հետ. քանի քարոյապէս աղմկած հոգիք կան, որք թունաւորուած են իւրեանց թանկագին բարեկամութեան մէջ, եւ խաթուած արդար յուսոյ մէջ. հապալ մեզնէ հեռան . . . Ամերիկայի մէջ, որ կպարծի եւ կյոխորտայ իւր աղատասիրութամբ, երեխայք ի մարց զատուելով կվաճառուին հրապարակին մէջ, եթէ չասեմք թէ, եւ ամբողջ գերդաստանք: Մեր հին աշխարհի գործարանաւոր քաղաքաց մէջ ամբողջ գերդաստաններ կճնշուին խստագոյն դառն աշխատութեանց ներքոյ, բայց դարձեալ այդքան ծանր

քրտնամաշութեամբ չեն կարող իւրեանց օրական ապրուստն հայթայթել. յաւել այս խօսքերիս վերայ եւ պատերազմի սովորական տեսարաններն, արիւնհեղութիւններն, եւ այլն, եւ այլն :

Կան մարդիկ յիրաւի, որոց անձնական վիճակը խիստ երջանիկ, սակայն կվշտանան ուրիշների վըշտօքն. կան այնպիսի ազնիւ սրտեր, որք արիւն կքամեն իւրեանց նմանեաց թշուառութիւններն մտաբերելով: Կյիշեք, երջանկութիւնն միայն անձնասիրաց համար է. իսկ անձնուրաց սրտին աշխարհիս մէջ չկայ երջանկութիւն: Եւ սակայն կցանկամք երջանկութեան. այս ինչ քստմնելի պատրանք. Բնչ կուզէ յայտնել այդ կիրքն, որ հանապազ մեր հետքը պահած կուգայ հետերնիս. հազար ձեւերով կերեւի մեր աչքին, եւ կհանգչի ի մեզ. բայց առաջի կառնէ այսքան թախծագին ընդդիմութիւն մեր հոգեկան ցանկութեանց: Եթէ երջանկութեան համար ստեղծուած չեմք, Բնչ են արդեօք այդ նշոյլներն ուրախութեան, որք մերթ ընդ մերթ կցոլանան եւ կըյայտնուին մեր կենաց ասպարիզին մէջ. Բնչ կնշանակեն այդ ճառագայթներն, որք երեւալով եւ անդէն խաւարի մէջ կանհետանան. Եւ ուրախութեան նախափորձքը, որք աւարտ կառնուն տրտմութեամբ: Միթէ չկայ այնպիսի տեղմի, ուր մեզ ուրախութիւն սպասէ. ուրախութիւն, որ մեղմէր մեր վշտաց խըստութիւնն. Եւ կարճէր երազայոյս ուրախութեանց դառնակուիծ պատրանքը:

Այսպէս ահա, մարդոյ գոյութեան նպատակի կամ նշանակութեան համար հարցումն ամէն կողմէն կը ծնանի. թեթեւամտութիւնն կմոռանայ զայն. անտարբերութիւնն կարհամարէ. այս յայտնի է եւ չէ զարմանալի. բայց ահա զարմանալին եւ ցաւալին. բանագէտ եւ հասկացող մարդիկ, որք կհամարուին աշխարհի իմաստունները, կտքնեն ցրել մարդկան սրտէն ապագայ կենաց բոլոր ակնկալութիւնն. ջնջել մեր մաքէն մեր արժանաւորութեան նշաններն, կամելով թեթեւամտութիւնն ի գրութիւն⁽⁸⁾ հանել եւ անտարբերութիւնն⁽⁹⁾ ի տեսականութիւն⁽¹⁰⁾:

Ժամանակակից գրականագիտաց եւ ուսումնականաց ոմանք շատ ճգնեցան գիտել պատմութեան մէջ մարդկային կարծեաց շարժումն : Ուշադրութիւն գարձնելով փոփոխականի վերայ, արտաքոյ նկատողութեան կթողուն անփոփոխաբար գտնուածը եւ կասեն մեզ. «Համոզմունք եւ հաւատք, քաղաքականութեան զանազանակերպ ծնունդներն են. մի ժամանակէն զինի կսահին կանչետանան անդարձ անցելոյ անդունդին մէջ. այս շարունակ քղիսումն մարդկային գաղափարի ոչ այլինչ է, բայց թէ գեղեցիկ տեսարան փիլիսոփայի համար : Բանականութիւնն կամելով ճշմարտութեան հասանել, կյարձակուի ամայի տարածութեան մէջ, եւ կհանդիպի փոխանակ առաջնոյն՝ միմիայն ցնորից : Կրօնն եւ փիլիսոփայութիւնն, որք կխօսին հանդերձելոյ, այսինքն միւս լաւագոյն կենաց համար, մարդոյ քիմքը պարարօղ հատակէտ

ծաղիկներ են . այդ երազական յոյսերէն զձեզ մի զըրկէք , բայց գիտացէք որ խսկապէս երազ են . մի որոնէք խսկական եւ անաղօտ ճշմարտութիւն ձեր երեւակայական զառանցանաց մէջ , որպէս թէ ի նա յեցուցանէք ձեր կեանքը . այդպիսի առասպելներն ներելի են միայն այն մարդոյն , որ իւր գարու լուսաւորութենէն յետ է մնացել » :

Այլք այլապէս կխօսին , թէեւ միեւնոյն միտքն է եւ նոցա . « Յառաջադիմութիւնն , կասէ գրական (¹¹) փիլիսոփայութիւնն , է հիմնական օրէնք մարդկութեան . այս օրինաց զօրութեամբ մարդը մտաւոր զարգացման զանազան աստիճանաց կհասանէ նոյն եղանակաւ , որով կհասանէ մարմնոյ զարգացմանն : Մարդկութիւնն յառաջ ապրել է կրօնիւ , որն որ տղայութեան պատկանելի բաժինն է . զկնի հետզհետէ զարգանալով , հասաւ բնազանցութեան (¹²) . ի վերջոյ փոքր ինչ յառաջ երթալէն յետոյ , պիտի թողուեւ բնազանցութիւնն , ինչպէս թողել է կրօնն , եւ յենուի միայն « գրականի » վերայ , այսինքն բնագիտական եւ ընդհանրական աներկուանալի ապացոյցների վերայ , որք են պտուղք փորձոյ եւ հաշուոյ : Ահա վախճանական նպատակ յառաջադիմութեան : Մարդկութեան ցոյց տուած յառաջադիմութիւնն է եւ պիտի լինի մի՝ բնախօս գիտութիւնն , եւ սորա արգասիք , հեռագիր , երկաթուղի եւ շոգենաւ , եւ միւսն՝ ընկերական (¹³) օգտին ծառայող գիտութիւնն , եւ նովաւ ձեռք բերած ընդհանրական կանոնագրութիւն-

ներ . իսկ առաւել ոչինչ . աստի այն կողմն , անմեղ ցնորից գաւառն է , յորում կարող են մխիթարուիլ տխմար մտքերն » :

Աշա' ինքեանք զինքեանս իմաստուն եւ առաջաւոր կարծող մարդիկ , ինչպէս կուզեն լուծել մարդոյ գոյութեան նշանակութեան մեծ հարցը : Համաձայնեցէք ինձ հետ ասել , որ ոչ թէ ինդրոյ լուծումն է այս , այլ խոյս տալ ի ինդրոյն . եւ ոչ ինքեանք մի-այն այդ իմաստուններն խոյս կտան , այլ եւ ցուրտ եւ հպարտ հեղնութեամբ կհարկադրեն եւ ուրիշները , յետո կալ ի նմանէ . որք առանց ապացուցութեան , միայն գիտութեան անուան տակ ծածկելով , յառաջ կըերեն իւրեանց կարծեցեալ գերազանցութիւնն . հեղնութեան հետ ինչ մասն ունի արդեօք գիտութիւնն , որ երբէք չուրանայ այն կարծիքներն , որք առաջի կառնեն հարցմունքներ , եւ կծառայեն ճշմարտութեան ջանասէր եւ մանրաքրքիր հետազօտութեան : Եւ այսպիսի կարծիք՝ յարգոյք են :

Բայց այդ Սկեպտիկեանն (¹⁴) , որ ամենեւին չէ տեսած եւ չցանկայ գիտել հարցմունքներ , այդ ինքնաբաւական եւ արհամարհոտ Սկեպտիկեանն , որ տղիտութեամբ կդրդէ ամբողջ մարդկութեան ստոյգ կրօնը , արժանի է արհամարհանաց . վասն զի հարւած կպատճառէ ոչ միայն հաւատոյ , այլ եւ բանականութեան . վասն զի կխախտէ բարոյականութեան հիմքն , եւ կցըէ բարոյ եւ չարի մէջ եղած զանազանութիւնն . վասն զի հոգւոյ բարեախութիւնն կը-

նուաստացնէ եւ կանուանէ աննպատակ խուզարկութիւն եւ ընդունայն բաւականութիւն . որով եւ մեր բնութեան ամենազնիւ յատկութիւններն կմերժէ ու ոտնակոլս կանէ :

Ոչ . պէտք է պինտ կենալ այսպիսի հարցման վերայ . հարցման՝ ինչպէս է մեր գոյութեան նպատակի համար . հարցման՝ որն որ մեր բնութիւնն ամենայն զօրութեամբ յառաջ կմղէ , եւ մեր կենաց ամէն մի քայլափոխովն կզարթնու : Արժան է մշտաթախանձ բաղիսել ճշմարտութեան դուռն . եւ եթէ ճշմարտութեանն հասանելոյ մեր ամէն ջանքը ընդ վայր եւ անօդուտ պիտի գնան , առաւել լաւ է դարձեալ փակած դրան առաջին կանգնել վշտակոծ սրտիւ . թող այդ վիշտը վկայ լինի , որ ստեղծուած եմք ճշմարտութեան համար : Յուսահատութեան խօսք չէ այս , այլ ընդհակառակն զգացումն յուսոյ եւ հաւատոյ , թէ բարեխիղճ եւ բարեմիտ հետազօտութեան համար , անլուծանելի է մարդկային գոյութեան նպատակի կամ նշանակութեան հարցը :



ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՔ ՀԱՅ ԹԱՐԳՄԱՆՉԻՆ

ՑԱՌԱՋԻՆ ԲՆԹԵՐՑՈՒԱԾՆ.

1.) Պօէզիա , poesie , բառ . յունական . բանաստեղծութիւն :

2.) Այգալ , գաղղ . ideal , յունական բառու իդեալ , ձեւ , գաղափար , տեսիլ . իդեալ բառը եւրոպացոց լեզուաց մեջ կնշանակէ , մտաց երեւակայած կատարելուքեան բմբոնումն . այսինքն այն կատարելուքեան գաղափարն , որ իրօք չէ կամ չկայ , միայն երեւակայութիւնն ննարելով՝ ձեւի եւ կերպարանի տակ է առել : Մեր լեզուին մեջ տակաւին սորան համապատասխան եւ համիմաստ բառ մի ստեղծուած չէ , որով բարզմանուքեանց ժամանակը նայ բարզմանիշներն այնքան չքրտնեին եւ չկարմրէին : Այս դժուարութենէն եւ պակասութենէն ստիպուած , ոմանք նոյնուքեամբ գործ կածեն իդեալ , իդեալի , իդեալական , եւ այլն . իսկ ոմանք հայացնել կամելով , երկու երեք բառերով կրացարեն . զոր օրինակ գաղափար կատարելուրեան ի միտս . պատկեր մտացածին կատարելուրեան եւ այլն . մեք եւս թեև առ հարկի վերջին եղանակիս ապաստանելով՝ մեր բարզմանուքեան մեջ իդեալի իմաստը զանազան բառերով ճգնեցանք յայտնել , բայց կիսոստովանիմք որ քէ առաջին եւ քէ երկրորդ եղանակներն կամ ընտրութիւններն եւս անտեղի են . եւ ինչպէս այս՝ նոյնպէս շատ եւ շատ բառեր ունիմք , որոց ճիշդ եւ մաքուր Հայ տարած զգեցուցանելոյ համար ոչ այնքան մի կամ երկու մարդոյ գործ է , որչափ քաջ հայագէտ եւ լեզուազէտ բանասիրաց ժողովոյ եւ ընկերական գործակցուքեան :

3.) Ռոմանտիկայ , romantique , արմատը գաղղիարէն րոման բառը լինելով , կնշանակէ քէ ոռմանական (աղաւաղեալ լատինարէնի) լեզուաց մեկով գրուածը , որով շատ անզամ կհասկացուի միջնադարեան քրիստոնեական հոգուով եւ ախորժով կամ ոռով գրուածն , եւ քէ վեպ կամ վիպասանութիւն , այսինքն զարդարուն եւ շքեղացրած պատմութիւն անցից եւ կենաց մասնաւոր անձանց , որոյ միտումն կլինի պատմեալ գործոց կամ արարմանց շարժանիք՝ զանազան կիրքերն ցոյց տալ . ուստի ռոմանտիկայ ածական լինելով ռոյան բառին , կնշանակէ մի՛ ոռմանական , եւ միս՝ վիպական կամ վիպասանական :

4.) Практический, pratique, գործնական, аրժանությունը պրատիկա, pratique (յունարեն՝ *ψηραρικηή* բառէն) լինելով, կնշանակել յաճախ կամ երկար փորձառութեամբ ստացած հաւաստի տեղեկութիւն, նրահանգ, վարժութիւն, արդիոնք: Այս բառին բուն նշանակութիւնն իւր ներհակովն այսինքն ակորդիա բառովն էաւ կիմացուի. տեօրիա, theorie, (յունարեն՝ *τελερήθια* բառը) կնշանակէ տեսականութիւն. զիտութիւնն, երեսոյք մի փորձով հասկացնելու կամ բացատրելու միջոցն, պրատիկա, pratique կանուանէ. իսկ տեսականաբար, այսինքն մտօք բմբոնելն կամ հասու լինելն, տեօրիա, theorie:

5.) Физика, physique, բառ. Ցունաց. բնագիտութիւն, այն է բնութեան վերայ խօսող զիտութիւն :

6.) Химия, chimie, բառ. Ցունաց. բնալուծութիւն, տարրալուծութիւն. քիմիա, քիմիականութիւն :

7.) Эгоизмъ, egoïsme, նոր յատինարենի բառ., յունական իզմ (թիւն կամ ուրիւն) վերջառութեամբ. եսականութիւն, անձնասիրութիւն :

8.) Система, système, բառ. յունարեն, դիրք, դրութիւն, յօրինուած. օրինակ, կարգ :

9.) Идеферентизмъ նոր յատինարեն, ի յատին բառէս indefferens, անխոտիր, անտարբեր, ուրեմն ևս ինտիֆերենտիզմ, յունական իզմ (թիւն) վերջառութեամբ, կնշանակէ անխորութիւն, անտարբերութիւն, այսինքն աղանդ՝ որում ամենայն կրօն կամ համոզմունք, անխոտիր են կամ միևնույն :


10.) Теорія, theorie, տեսականութիւն . տես եւ 4 ծանօթութիւն :

11.) Положительный կամ позитивный, positif, (յատինարեն positivus բառը.) դրական, հաստատուն, ձշմարիտ, վճռական :

12.) Метафизика, métaphysique, բառ. Ցունաց. թևազանցութիւն . այս անուամբ պէտք է հասկանալ այն զիտութիւնն, որ կիսուի վերացականորեն, այսինքն կրացատրէ այնպիսի զաղափարներ, որ ի վեր է քան զփորձն, եւ քան զբնական զիտութիւնն. ինչպէս են, Աստուծոյ զոյութիւնն, յատկութիւնքն, հոգւոյ եռորդիւնն, եւ այլն :

13.) Социальний, social, յատին. socialis, ի բառէս sosiüs (ընկեր, մասնակից, անդամ հասարակութեան.) ընդհանրական, ընկերական : Социализмъ, socialism (ընդհանրութիւն, ընկերութիւն) անուամբ երկու կարծիք կան. մին՝ կապահանչէ մասնաւոր սեպհականութիւնները ոչընչացնել, եւ. communauté, կոմмунизмъ (հաւասարութիւն, ընդհանրութիւն) հաստատել, միևն կցանկայ մասնաւոր սեպհականութիւններն առ. առ. տնին կենցաղավարութեան միջոցներն ապահովել ընդհանրութեան նողատարութեամբ կամ օժանդակութեամբ :

14.) Ըկերտականութիւն , scepticisme , բառ յունական (ի բառէս սկեպտիկու) սկեպտականութիւն , վարդապետութիւն , որ կուսուցանէ ամեն բան կասկածանաց տակ ձգել , ամեն բանի վերայ երկրայ լինել : Ցայտնի բան է , ամեն բանի , մինչեւ անզամ զգայարանաց միշնորդութեամբ ստացած ծանօթութեանց կամ զիտութեանց վերայ երկրայող վարդապետութիւն մի չի կարող հաստատութեան նեցուկ գտնել ինքեան : Սկեպտականութիւն բառի տեղ Սկեպտիկեան բարգմանեցինք . այսինքն փոխանակ կարծեաց , կարծողն նշանակեցինք :



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՅՈՒՄԾՈՅ

Նիւթականութիւնն ընդունելով մարդոյ մէջ միայն նիւթ , այսինքն մարմին , կմերթէ նորա միւս ակնկալութիւնն , որ է ներկայ կենացս սահմանէն դուրս :

Հին նիւթակրօններն հոգին շատ անգամ կնկատէին իբրեւ նուրբ մարմնոց առանձին տեսակ մի . մեր ժամանակն այսպիսի կարծիքն դադարած է :

Արդի նիւթապաշտք ընդիանրապէս կխոստովանին միայն նիւթն , իւր բոլոր մասանց մէջ միւնոյն . իսկ հոգեկան ներգործութիւնքն կը քարոզեն միայն արդիւնք գործարանի : Քննենք այս վարդապետութիւնն :

Զգայական եւ մտառորական ներգործութիւնք այնքան տարբեր են ի միմեանց , եւ այնչափ որոշակի կերպով կնկատուին , որ առողջ դատողութիւնն ամէն ժամանակ զանազանել է մէկը միւսէն , եւ իւրաքանչիւրն առանձին առանձին ներգործողի է տուել . (հոգւոյ եւ մարմնոյ , ընականին եւ բարոյականին): Այս երկսեռ ներգործութիւնք , որչափ եւ տարբերք , անծուկ շաղկապուած են միմեանց իետ :

Նկատել հոգին , իբրեւ իւր գործունէութեան մէջ գործարանաց անկարօտ , է տարապայման հոգեւելութիւն : սուս եւ կասկածելի : Մարմինն առանել լաւ է մեր ընդունակութեանց ներգործութեան անհրաժեշտ կապակցութեանը կամ միջոցը համարել , քան սոսկ գործիք մըտաց եւ կամաց :

Մարմինն երկտեսակ ներգործութիւն կարող է ունենալ հոգւոյ վերայ . կամ դիպուածական՝ ինչպէս խելացնորող իրաց ներգործութիւնքն են , կամ ընական , ինչպէս խառնուածոց ազդեցութիւնքն :

Բայց եւ հոգին իւր կարգաւան կներգործէ մարմնոյ վերայ . այնպէս որ կամաց շարունակ յամառութիւնն կարող է ընդերկար փոփոխել մարմնոյ դրութիւնն . ինչպէս են բարոյական պատճառներէ յառաջացած հիւանդութիւնք , ինչպէս է եւ ունակութեան ազդեցութիւնն :

Ենութիւնն այնպէս յարևարագոյն կարգաւորել է կազմուածն , որ երկարգ ներգործութիւնքն ազատորէն իւրեանց էութիւններն կպահեն . այնպէս որ ' եթէ հոգին իւր ներգործութիւնն ցոյց տալու համար մարմնոյն կկարօտի , եւ մարմինն իւր կարգա . ' հոգւոյն :

Այսպէս ուրեմն, մեր ամբողջ Էռոթեան մէջ երկու մաքառող սկզբ-ը ունք կգտնուին : Բանականութիւնն կխոստովանի աներկեան, որ մարդոյ բնական արժանաւորութիւնն կպահանջէ հոգւոյն նիւթէն նա-խամեծար լինել . ապա ուրեմն նիւթն չէ կարող կազմել մեր գոյութեան ամրողութիւնն :

Մարմնոյ խանգարուած վիճակն կարող է հարուած տալ հոգւոյ ներգործութեանն . սակայն հոգին կպահպանէ իւր զօրութիւննքն , եւ կարող է կրկին յերեւան հանել, երբ խափանաւիթն ոչնչանայ : Կարծ խօսքով՝ առողջ դատողութիւնն կամ լուսաւոր խորհրդածութիւնն մար-դոյ կենաց ամբողջութեան մէջ կխոստովանի ներկայութիւն հոգւոյ եւ մարմնոյ , որք են երկու խիստ ի միմեանց զանազանող, բայց անձուի շաղկապուած տարերք . այս երկու տարբեր բնութեանց միաւորութե-նէն , նիւթապաշտութիւնն անարդարօրէն կեզրակացնէ մի բնութիւն :


Գիտութիւնն ցոյց կտայ անաշառապէս երկկարգ ներգործութիւն-ներն , եւ նոցա անձուոկ շաղկապն , համածայն առողջ դատողութեան :

Բնախօսութիւնն իւրաքանչիւր մանրամասն հանգամանաց մէջ կը-քացայալուէ բնականի եւ բարոյականի ներդաշնակութիւնն . սակայն այդ բացատրութիւններն ոչ բնաւ . եւ ոչ երբէք կարող են հարթել հա-ւասարել այն վիճն , որ կորոշէ մարմինն ի հոգւոյ :

Հոգերանութեան յառաջադիմութիւնները ամէն ժամանակ առաւել քան զառաւել զգալ ետուն նիւթոյ եւ հոգւոյ յատկութեանց ամենամեծ զանազանութիւնն :

Բնազանցութիւնն առաւել ինչտեսա կարող է մերժել մարմնոյ գո-յութիւնն (իսկական հոգեմոլութիւն) քան հոգւոյն (կատարեալ նիւ-թապաշտութիւն) . նիւթականութիւնն չփ համածայնի դատողութեան խոստովանութեամն . ըստ որում նա բարոյական ազատութիւնն եւ ըզ-գացումն , իետևարար եւ սբատախանատուութիւնն կըրէ . ուստի եւ այս աղանդոյ պաշտպաններն գործնականին մէջ շատ անփամ կընդդիմա-խօսին իւրեանց վարդապետութեամն , (ինչպէս նիւթակրօն բժիշկք) : Նիւթականութիւնն՝ բարոյականութիւնը կըրիէ համոյից որ բնականա-պէս ի յուսահատութիւն կծգէ զմարդն (ինչպէս Կիրենեան դպրոցը) :

Նիւթականութեան քաղաքականութիւնն կքարողէ անպայման միա-պետական իշխանութիւն (թովաշս ՀՈՅԲԵՍ) :



ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՅՈՒԱԾ.

Ն Ի Ւ Թ Ա Կ Ա Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն

Էնդհանուք հիմունք նիւրականութեան . Հին նիւրականութիւնն . Արդի նիւրականութիւնն . Նիւրականութիւնն կընդդիմախօսի ընդհանուք մըտածութեան , եւ չի հաւատայ զիտութեան եզրակացութեանց . կներհակի եւ բարոյական խոստովանութեանն . Նիւրականութեան եզրակացութիւնք . նորա տեսականութիւնն բարոյականութեան եւ քաղաքականութեան վերայ . Թուսո :

 արցմանս՝ թէ մարդը ինչի պիտի յոյս ու-
նենայ եւ սպասէ ներկայ կենացս վախճա-
նէն զկնի , ամենէն յառաջ նիւթականու-
թիւնն (⁴) պարզ եւ համառօտ պատասխան կտայ՝ թէ
«ոչինչ» : Մտադիր եմք քննել այս խնդիրը :

Մեր այսքան փորձոց մէջ չտեսանեմք ծնունդ եւ
ապականութիւն ոչ միայն ի տարեց , յորոց կազ-
մուած է բնութիւնն . մեր այսքան հետազօտութեանց
մէջ չերեւի ոչ ստեղծագործութիւն , եւ ոչ ապակա-
նութիւն նիւթական մասնիկներէն մէկին . այդ մաս-
նիկները , այդ հիւլէները , կտեսնուին զանազան միա-
ւորութեանց , զանազան կազմուածոց մէջ , որք կերե-
ւին եւ կանհետանան , տեղի տալով նոր խառնուածոց :

Կազը (²) կպատրաստուի ջրոյ վերլուծութենէն, եւ ջուրն կազէն, բնութեան ընդարձակ արուեստանոցի մէջ։ Միաւորութեանց եւ արտադրութեանց այս շըրջանապտոյտը առաւել ակնյայտնի է գործարանաւոր եւ շնչաւոր էակաց կարգին մէջ, որում կպատկանիմք եւ մեք։ Բուսոց արմատները թաղուած է հողին մէջ, որ կկազմէ այսպէս ասեմք երկրագնդի մաշկը. բուսական կենաց այս մեքենական ծագմանէն սկսած մինչեւ կենդանիները նաեւ մինչեւ մարդկային կազմըւածը, կկատարուի անընդհատ եւ յար անքակտելի շարժողութիւն բոլոր հիւլէից. բոյսը իւր մնունդը կառնու հողէն, եւ ինքն մնունդ կդառնայ մարդոյն, կամ այն կենդանեաց, որոց միսն մեր սեղանոյ վերայ կմատակարարուի, եւ մեր կեանքը կպահպանէ. այս կերպիւ երկրագնդի նիւթը, կամ գոնէ նորա մաշկի տարրը անդադար մէկ ձեւէն միւսին կանցանէ. եւ այն տարերքը՝ յորոց բաղկացած են բոլոր ներկայ կենդանի էակները, են դարձեալ միեւնոյն այնք, յորոց բաղկացած էին երկու երեք հազար տարի, կամ որքան կարելի է երեւակայել շատ յառաջ գոյացածներն :

Եթէ հարեւանցի նկատեմք այս փաստն, կծնանի ի միտս մեր միանդամայն օտարոտի կարծիք. զոր օրինակ եթէ ասեմք, փայտի այս կտորը զոր կրակը ձըգեցինք, կտարունակէ իւր մէջ կարելի է Սոլոմոնեան պալատի եղեւնափայտին որ եւ իցէ մասն, կամ թէ այս ինչ ժամանակակից մարդ, իւր մօրուաց հերաց

մէջ կկրէ Աքիլլէսի մօրուաց մէջէն զատուած հիւլէ-ները, յայտնի բան է այսպիսի ձեռնարկութիւններն ձեղ ուշադրութեան անարժան կերեւին . բայց որ-չափ ալ տարօրինակ ձեռնարկութիւնք, այսու ամե-նայնիւ գիտութեան անուրանալի արդիւնքը կյայտ-նեն: Էմպիդոկլէս հին յոյն վիլխոփայն, երեւի թէ-ունէր այս ճշմարտութեանս վերայ համոզմունք, թէ-եւ պղտոր. որ կհամարէր թէ՛ մեք խնջոյից մէջ կու-տեմք մեր բարեկամաց եւ մերձաւորաց ձեւակիտխուած մարմիններն եւ իւր անձին համար կասէր «կարծեմ-ժամանակաւ ես եղած եմ երեխայ, կամ դեռահաս աղջիկ, ծառ, թռչուն, անձայն ձուկն ի յատակսէծո-վուն» եւ այլն:

Ահա ամենապարզ իրաց վերայ խորհրդածելն, ո-րում գեռ այնքան սովորած եմք, գաղտնիքներ մէջ-տեղ կհանէ, որք յամէն կուսէ կշրջապատեն զմեղ: Դիտողութիւնն՝ մարմնաւոր տարերց ընդհանուր դարձման մէջ կդտնէ հաստատուն եւ յարատեւ օ-րէնք, որոց կհպատակին բոլոր երեւոյթները. այս օ-րէնքներն եւ նոցա ներդործութիւններն են գիտու-թեանց նիւթը, գիտութեանց՝ որք իւրեանց գիւտե-րովն զմեղ կզարմացնեն. այսինքն են, մեքենագիտու-թիւնն (⁽³⁾), ընագիտութիւնն եւ տարրալուծութիւնն :

Նիւթականութիւնն կասէ, որ բաց ի նիւթոյն եւ զայն կառավարող օրինաց, չկայ այլ ինչ. եւ հետեւաբար ընագիտութիւնն, տարրալուծութիւնն եւ մե-քենագիտութիւնն բաւական են ամէն ինչ բացարե-

լու. այսինքն եւ մարդոյ մտաց ծնունդն, ինչպէս
բոցոյ ծագումն. եւ մարդկային սրտի զգացմունքը,
ինչպէս իրաց գոյնն եւ ծանրութիւնն: Այս ուսումն
շատ հին է, բայց եւ նորա հերքումն եւս բաւականին
հին: Ամէն ժամանակաց մտածող մարդիկ որոշեցին
երկու տեսակ երեւոյթներ. մի տեսակն՝ բնագիտու-
թեան պարապման նիւթ, եւ միւսն՝ բնակրօնութեան
վարդապետութիւն: Մեքենագիտութիւնն, բնագի-
տութիւնն եւ տարրալուծութիւնն միայն, բաւական
չեն տիեզերքը բացատրելու. գիտութիւնն սահմանի
մէջ փակուած լինելով, չէ կարող մինչեւ անդամ
ճշդիւ բացատրել ամենագոյզն հիւլէն. եւ կտկարա-
նայ ամենաչնչին սրտին հանդիպած ժամանակ: Բայց
մտադիր չլինելով այստեղ բնութեան փիլիսոփայա-
կան խնդիրներն վճռել, դառնամք ուղղակի դէպ ի
մարդը:

Նիւթականութիւն անուամբ, երկու տեսակ վար-
դապետութիւն պիտի հասկանամք, որոց ձեռնարկու-
թեանց վախճանն թէեւ միեւնոյն. բայց նկատենք
իւրաքանչիւրն առանձին:

Առաջինն՝ որ բաւական տարածուած էր ի հնումն,
կուսուցանէ թէ «Հոգիք գոյացած են յառանձին նուրբ,
թափանցիկ, եւ սովորական մարմնոյ թանձրութենէն
աղատ նիւթոյ, այս նիւթն է նօսրացած օդ, եւ լու-
սակիր հիւլէ. մարմնոց եղծուած վայրկենին, իսկոյն
հոգիքն իբրեւ նոցա ամենանուրբ մասն, կմտնեն հիւ-
լէից ընդհանուր դարձման մէջ» . այստեղէն ծագել

է հոգեվոխութեան գաղափարը . այն է հոգւոյ մի անհատէն միւսին անցնելն . մարմինն կեղծանի . իսկ հոգին կմնայ կենդանի . իւրաքանչիւր ցեղ կկենդանանայ յաջորդ ցեղին մէջ . եւ ինչ ոչ կորնչի . Այս տեսակ մի է անմահութեան , որ կպահպանուի երկրիս մէջ . իսկ ներկայ կենացս շրջանէն դուրս չկայ ինչ :

Այսպիսի կարծիքը այժմ միանդամայն թողած է , որով վիլխոփայութիւնն նշանաւոր յառաջադիմութիւն մի ցոյց կայ . մեր ժամանակը դժուար կը գտնուի այնպիսի ուսումնական , որ յանձն առնու պնդել իքը թէ կայ առանձին տեսակ մի նիւթոյ , յորմէ հոգին կբաղկանայ . վերլուծութեան յառաջադիմութիւնն յերեւան հանեց նոցա կեղծը , որք կը պնդէին նրբին նիւթոյ համար եւ յիրաւի , ինչու կասեն նիւթոյ համար նուրբ եւ նօսր , որովհետեւ կլախենան ասել հոգին ձեւ ունի . կվախենան տալ հոգւոյն մարմնոյ սովորական յատկութիւններն . բայց ի զուր կջանան փախչիւլայս եզրակացութենէն . նըրքացրէք եւ նօսրացրէք նիւթը որչափ կամիք , դարձեալ կպահպանէ իւր յատկութիւնն :

Արդի նիւթականութիւնն , մտաւոր եւ բարոյական յոյտնութիւնք կամ երեւոյթներ , մարմնական կազմուածոց արդասիք կհամարէ . ասել է եթէ ոչ նիւթոյն , գոնէ նորա յայտնի յատկութեանց ներգործութեանց կուղեն տալ . բացատրենք օրինակաւ . հողմը կպատճառէ ալիք ծովի երեսին . եւ նորա անհաւասար մակերեւոյթի վերայ կդիզէ փրփուր . ահա

պարզ երեւոյթ . կհանդարտի հողմն , եւ ջուրն կըս-
տանայ իւր հաւասարութիւնն . ինչ հետք կմնայ փըր-
փրագէղ ալեաց , ոչինչ . այն միայն՝ որ եղած են ա-
լիք . ջուրն կմնայ , եւ ալիքը կանցանեն ու կոչնչա-
նան : Արդի նիւթականութեան վարդապետութիւնն՝
մեր մտաւոր եւ բարոյական էութիւնը միեւնոյն կը-
համարէ ինչպէս ալեաց առ ժամանակ մի ջրոյ երե-
սին երեւիլն : Նիւթն քանի մի մարմնոց մէջ կծնանի
լոյս եւ ջերմութիւն . մի քանիսի մէջ , ինչպէս բու-
սոց՝ կեանք . վերջապէս այլոց՝ ինչպէս կենդանեաց ,
եւ վեհագոյն քան զնոսա մարդոյ մէջ , զգացմունք ,
միտք եւ կամք . այս ամենայն յայտնութիւնք են մի-
այն արդիւնք հետզհետէ կազդուրուած մարմնական
կազմուածոյ . երբոր նիւթական կազմածդ այդ կը-
խանդարուի , այն ժամանակ եւ այս հոգեկան երե-
ւոյթներն կկարճուին նիւթական մասանց կոյտին
հետ , որք զայնս կարտագրէին . եւ մեր մարմնոյ
նիւթն կխառնուի ուրիշ զանդուածոց հետ նոր
յատկութեամբք : Այս է ահա՛ արդի նիւթականու-
թեան վարդապետութիւնն :

Մարդն իւր բնութեան ամբողջութեան մէջ նըկա-
տուած , կցուցանէ իւր մէջ երկու , միանդամայն տար-
բեր յատկութիւնք . կտեսնեմք մեր մէջ ձեւ , գոյն ,
ծանրութիւն , սոքա մարմնոյ յատկութիւնք են , որք
կ'անկանին մեր արտաքին զգացմանց տակ . միեւնոյն
ժամանակ . եւ սոցա հետ միասին կերեւին եւ ներ-
քին յատկութիւնք , ուրախութիւն , արտմութիւն ,

երկիւղ, յոյս, ցանկութիւն, եւ այլն. եւ սոքա այնպիսի յատկութիւնք են, որոց բնաւ չեն կարող հասու լինել ոչ լսելիք, ոչ տեսանելիք եւ ոչ շօշափելիք, այլ միայն ներքին զգացումն, զոր մեք կանուանեմք ըմբռնումն : Այս տեղէն յառաջ կուգայ ընդհանրապէս հաստատելի զանազանութիւնն հոգւոյ եւ մարմնոյ, մտաց եւ նիւթոյ, բնականի եւ բարոյականի մէջ. այս երկարգ յատկութեանց համապատասխան են եւ երկու որիշ գիտութիւնք. բնախօսութիւնն կճառէ մեր մարմնոյ, նորա ձեւոյ, շինուածոյ, եւ կենաց օրինաց վերայ. իսկ հոգեբանութիւնն՝ հոգւոյ յայտնութեանց, նորա բնութեան, եւ ներքին կենաց օրինաց վերայ. այս երկու գիտութիւնք կապակցուած են միմեանց հետ. որովհետեւ եւ հոգին ու մարմինն անձուկ շաղկապուած են միմեանց հետ. բայց այդ երկու գիտութեանց, այսինքն բնախօսութեան եւ հոգեբանութեան ուսուցանելու միջոցներն եւ եղանակներն միանգամայն տարբեր են ի միմեանց. եւ ոչ մին կարող է երբէք միւսի տեղը բռնել: Աշխարհիս բոլոր փիլիսոփայքը ժողովեցէք. նշանակեցէք նոցա իմաստասիրելու ժամանակ ամբողջ դարեր, իմաստասիրել բառին բուն նշանակութեամբ. եւ յետոյ խնդրեցէք ի նոցանէ նկարագրել ստամոքսը կամ ուղեղի կազմուածը. եթէ հասկացող մարդիկ լինին նոքա, պիտի լըռեն. թէ ոչ պիտի կցկտուր կարծիքներ մէջտեղ բերեն, որոց վերայ բնախօսութիւնն իրաւամբ կծիծաղէ. հաւաքեցէք ապա աշխարհիս բոլոր բնախօսներն,

տուէք նոցա եւս այնքան ժամանակ ինչքան առաջ-
նոցն, տուէք ձեռներն կատարեալ տեսակի խոշարա-
ցոյցներ, իւրեանց տնօրէնութեան համար. եւ ապա
հարցէք ի նոցանէ այս խօսքերիս բացատրութիւնն.
«կամել, ցանկալ, երկնչիլ, յուսալ»: Եթէ բնախօս-
ներն ինքեանք ըլինէին մարդիկ, եթէ չիմանային այդ
բառերի միտքը ինչպէս ես եւ գուք գիտեմք, շնորհիւ
մեր ըմբռնման ներքին վկայութեան, անկախ միան-
գամայն նոցա առանձին զբաղմունքէն, բնաւ անկա-
րելի կլինէր նոցա հասկանալ մինչեւ անդամ՝ առա-
ջարկած ինդիքը: Այս բնախօսի մի խոստովանու-
թիւնն, զոր կօրինակեմք նորա բնախօսական աշխա-
տասիրութեանց մէկի յառաջաբանի մէջէն. «Կենդա-
նին կպատշաճի միանգամայն մեր բնախօսութեանն.
քանի մի մասամբք եւ մարդն է կենդանի. այլ կեն-
դանի բանական, որ կմտածէ, ունի զգացմունք բար-
ւոյ եւ գեղեցկի, եւ կկառավարէ իւր ներքին պա-
հանջմունքը, տիրելով նոցա վերայ. սորա համար ալ
գիտութիւնն երկու տեսակ կբաժանուի. մէկն ինքեան
նիւթ կառնու հոգւոյ յայտնութիւնները, միւսն՝
բնականները. կերեւի յայտնապէս, որ երկուքն եւս
կճգնին զանազանութիւն առնել»: (Declard troité élé-
mentaire de phisiologie).

Այս ասողը, բնութիւն խոստովանովներին շանաւոր
պարագլուխներէն մէկն է: Սնկարծիք, հաստատուն
հիմունք պէտք են ասելոյ, իբր թէ ըմբռնման յայտ-
նութիւններն, որք ոչ կտեսնուին, ոչ կլսուին եւ ոչ

կըսիուին, որք միանդամայն անծանօթ են մեր արտաքին զգացմանց, են արդիւնք կամ ներգործութիւնք միւս յայտնութեանց, այսինքն նոցա, որք կանկանին տեսութեան, լսելեաց, եւ շօշափման ներքոյ: Նիւթականութիւնն չ'հակառակէ (եւ ինչպէս կարէ հակառակել) այդ յայտնութեանց զանազանութեանցը, բայց կպնդէ որ երկուսի յառաջացնող աղբիւրն եւս մէկ է:

Կանգնեմք մեր հակառակորդի սահմանի վերայ, եւ անկողմնասէր մտօք ընդունենք նորա այն ամէն առարկութիւնները, որք իրաւացի են: Սկսենք խօսել տարապայման հոգեմոլութեան (⁴) վերայ որ նիւթականութեան հետաքրքրութիւնն շատ կշարժէ:

Այդ աղանդը կուսուցանէ թէ հոգին ունի իւր առանձին սեպհական կեանքը, եւ չէ կարօտ գործարանների. այսպիսի առանձին ինքնագոյ եւ անկախ կեանք ունեցող հոգին, նոյն ուսումն կտեղաւորէ մարմնոյ մէջ միայն նորա համար, որ կարող լինի զգացմանց գործիների եւ մարմնոյ անդամոց միջնորդութեամբ ներգործել արտաքին աշխարհի վերայ եւ ունիլ նորա վերայ տեղեկութիւն. միով բանիւ մարմինն ըստ նոցա է միայն գործիք հոգւոյ. որում հոգին այն ժամանակ կմասնակցի, երբոր կարօտութիւն ունենայ: Այս գաղափարը շուտ կցըսուի փաստերով: Մարմինն ոչ թէ միայն գործիք է կամաց, այլ եւ մեր հոգեկան ներգործութիւնքն արտայայտող միջցն. մեր ներգործելոյ բոլոր ընդունակութիւններն

կարօտութիւն ունին գործիքների, եւ նոցա աղղեցութեան ներքոյ կդտնուին :

Այս խնդիրն քննենք, որ մեզ շատ հարկաւոր է. բայց ամենէն յառաջ դառնամք դէպ ի այն պատահական աղղեցութիւնները, զորս մարմինն կունենայ հոգւոյ վերայ. լցէք ստամոքսը պէտք եղածին չափ ալքօհւ (⁵), մարդը կարբենայ. տուէք նորան ափիին (⁶), կքնի, եւ նորա մտաց ու կամաց բոլոր կարողութիւնները կկարճուին. Աւելորդ է այսպիսի օրինակներ շատացնել, բայց աւելորդ չէ ասել որ հոգին ենթարկուած է դեռ առաւել նշանաւոր աղղեցութեանց, որք ոչ թէ պատահական հանգամանքներէ յառաջ կուգան, այլ մարմնոյ կազմուածոյ բուն կարգաւորութենէն. մեզնէ իւրաքանչիւր մէկը ունի խառնուած (⁷) այս կամ այն, որով կորոշուի նորա բուն բնաւորութիւնն. մէկը ունի ուրախ բնութիւն, միւսը նախանձու եւ բարկացող. տես ապաքէն եւ բնախօսներն կխօսին մաղձային եւ արիւնոտ խառնուածոյ վերայ:

Բառերի քննութեամբ ժամանակ չկորցնենք, մեզ ապացոյցք հարկաւոր են: Մարմնոյ նշանաւոր դասաւորութիւնն կպատճառէ եթէ չասեմք այս եւ այն ներգործութիւն, գոնէ այս եւ այն ձգտումն. կամքը կամ կհնազանդի այս ձգտմանց կամ կընդդիմանայ. բայց ձգտումն կմնայ անհերքելի վկայութիւն մարմնոյ կազմուածոյ՝ մեր հոգւոյ վերայ ունեցած զանիսուլ եւ խորին ներգործութեանն. այս դեռ սակաւ է. մեր կենաց բուն կեդրանն՝ մեր էութեան վերայ

ունեցած զգացումն է . իսկ այս զգացումն կամ ըմբռունումն անկախ է մեր կազմուածէն . ոչ ապաքէն վշտին տպաւորութիւնն , երբեմն իսկ եւ կենաց դառըն կամ աղէտալի վիճակն ուշաթափութիւն կպատճառէ . այսինքն մարսնոյ վերայ եղած փոքր ինչ փոփոխութիւնն , կկորցնէ զգացումն կամ ըմբռնումն . հիւանդին կտան էփիր (⁸) կամ քղոր (⁹) , եւ կսկսին հատանել ախտացեալ մարմնոյ մասունքը . կզարթնու եւ կհարցանէ կտրեցին վիրաւոր մամն , թէ ոչ : Մարդը շատ անգամ կկորցնէ իւր տեսնելոյ , լսելոյ , եւ զգալոյ ընդունակութիւնները . ինչու համար , վասն զի նորա քանի մի ջղաց ծայրերը կհպին քղորի կամ էփիրի : Այս խօսքերն կարծիք չեն կարող ընդունել բնաւ :

Ի զուր մի քանիքը բնախօսութեան մանր խուզարկութենէն կվշտանան , իբր թէ գուցէ հոգեկան կարգի հիմն խախտէ , նիւթոյ՝ հոգւոյ վերայ ունեցած ներգործութիւնը մէջտեղ բերելով . որ եւ առանց նորան իսկ ամենին յայտնի է . եւ գուցէ իւրաքանչիւր աւուր կենաց մէջ նկատուած : Ի՞նչ պէտք է հապա այն տարապայման հոգեմոլութեան սուտ վարդապետութեան վերայ , որ կքարոզէ թէ հոգին բնակուելով միայն մարմնոյ մէջ , զայն ըստ կամս կծառայեցնէ . չանկանելով նորա աղդեցութեան ներքոյ : Այսպիսի վարդապետութիւն՝ ինքնին տեղիք կտայ ընդգէմ ինքեան դուրս գալու . այս՝ եւ նիւթականութեանն եւս շնորհք արած կլինի :

Հոգւոյ եւ մարմնոյ միաւորութիւնն ներքին է եւ ամրապինդ։ Դործարանաց սահմանուած գրութիւնն կապակցուած է մեր հոգեկան ընդունակութեանց գործունէութեանց հետ։ չէ կարելի թողուլ զայս բայց այժմ ուշադրութիւն դարձնենք հարցման միւս ձիւղին վերայ։

Մարմինն ունի աղդեցութիւն հոգւոյ վերայ։ բայց եւ հոգին կներգործէ մարմնոյ վերայ եւ կկառավարէ զայն, որ եւ պարզ կտեսնուի մանաւանդ շարժողութեան երեւութից մէջ։ զոր օրինակ. « կամիմ » եւ իմ ձեռն կբարձրանայ. « կամիմ », եւ նոյնը դարձեալ կցածանայ։ Դեռ այս՝ հոգւոյ, գործարանին վերայ ունեցած աղդեցութեան ամենաշնչին նշանն է։ Ահա՝ օրինակի աղագաւ. այս ինչ մարդ բոլորովին առողջ է. պատահեց նմա որ եւ իցէ հոգեկան աղդու շարժումն կամ վրդովումն, համարենք թէ դառնագին վիշտ, կամ անակնունելի ուրախութիւն, իսկոյն մարմնոյ ամբողջ կազմուածն շարժողութեան մէջ կանկանի. սիրտը ուժգին կտրոփիէ, աչքերէն արտասուք կհոսեն, ստամոքսը կկծկուի, եւ ախորժակը կըփախչի. ուսումնական լեզուով պիտի ասէինք. արեան շրջանառութիւնն եւ մարսողութիւնն խանգարուած են բարոյական շարժմամբ. մարմնոյ կազմուածն իւր ամենայն մասամբքը հպատակել է զգացման եւ մըտաց աղդեցութեան։ Հապա՛ եթէ եկած տպաւորութիւնն դեռ կտեւէ այն մարդոյ վերայ ընդերկարժամանակաւ, պէտք է իմանալ, որ միանդամայն կը-

խանդարէ առողջութիւնն . Նիւթական գործիքներն անվտական են , բայց կենսական զօրութիւնն ստկաւ առ ստկաւ կթուլանայ , մտածմունքէն եւ անհանգստութենէն կծնանի ցաւ : Կան եւ հոգեկան ցաւեր , զորս մարմինն կպատճառէ . բայց հարցեք բժշկաց , քանի մարմնական հիւտնդութիւններ կան բարոյական պատճառներէ յառաջացածք :

Քննենք այժմ բնութեան ամենանշանաւոր ապացոյցներէն մէկը՝ որ է « սովորութիւնն » : Կան սովորութիւնք , որք կծնանին զգայարանաց գրգռողութենէն , եւ ինքեանց կծառայեցնեն կամքը . այստեղ ներդործութեան շարժումն մարմնոյն է . այլ կան այնպիսիները , որք կյառաջանան անկախ միանդամայն այդ գրգռողութենէն , բարոյական պատճառներէ . Բուսաօն գիտողութիւն կանէ , թէ միմիայն մարմնական կիրքը գժուար կարող են բարուց ապականութեան պատճառ լինել . եւ թէ մնափառութիւնն ըստեղծել է շատ մոլութիւններ . ահա այս բանիս հարիւրաւոր օրինակաց մէկը . Ժենեվայի հրապարակների մէջ կարելի է տեսնել ութնամեայ երեխայք , ծըլախոտը բերաններին . միթէ լորձիւնոտ թաղանթի գրգռողութիւնն կամ բնական պահանջմունքը բաւականացնելոյ ցանկութիւնն է , որ ծխախոտի փառութած թերթը դնել կտայ մատաղ երեխայի բերանը . ոչ բնաւ . նա կուղէ չափահաս երեւիլ , եւ նորա համար կյաղթահարէ բնական զզուանքը , կմաքառի նորա հետ այնպիսի հաստատամտութեամբ , ոք

լաւագոյն գործոց արժանին էր. յետ այնորիկ սակաւ առ սակաւ կդայ սովորութիւնն, եւ զգայարանաց գըրգոռութիւնն կպահանջէ բաւականութիւն. սովորութիւն՝ որ ի բարոյական պատճառէ յառաջացեալ կարմատանայ մարմնոյ մէջ. եւ այսպէս, կամքը մարմնոյ մէջ պահանջմունքներ կծնանի, որոց յետոյ եւ ինքն կհպատակէ:

Անցնենք յատկապէս եւ բարոյական սովորութեանց. մեք ունիմք այնպիսի հակամիտութիւններ, որ սեպհական են մեր բնութեանն. եւ համապատասխան մեր խառնուածոյն. սա ապացոյց է մարմնոյ, բարոյականութեան վերայ ունեցած ազգեցութեան. սակայն յայտնի է, որ մեր հակամիտութիւնները կզօրանան, եթէ հետեւիմք նոցա, եւ կթուլանան, եթէ մաքառիմք հետերնին. նայելով բարոյական ազատութեան որ աստիճանի ազգելուն կամ կարողութիւն ունենալուն. Այսպէս՝ բարկութիւն, եռանդ, համեստութիւն, տաժանութիւն, եւ նոցա ճիւղերը, բնութեան յառաջացրածներն են, բայց կամաց դրօշակին ներքոյ են. երբ կամքը կհաճի եւ աեղիք կտայ, հակամիտութիւնքը կզօրանան, երբ կներհակէ, կտկարանան:

Խստասիրտ մարդը իւր կամաց մի գործողութեամբըն չի կակղի. բայց կարելի է հաստատել, թէ այն՝ որ իւր կրիցը կհպատակէ, եւ այն՝ որ կմաքառէ եւ կիշխէ նոցա, երկոքին հաւասարապէս մի չափ ունին եւ մի կշիռ. Ի՞նչպէս հասկացնենք այս խօսքերն. բնական հակամիտութիւնք կթուլանան կամ կզօրանան

համաձայն հաճութեան կամաց . աստի ինչ պիտի եզրակացուի . այն՝ որ կամաց հաստատուն ներգործութիւնն կարող է իշխել մարմնոյ ձգտմանց : Ամէնքն եւս կասեն , որ դէմքը բարոյական կենաց հայելին է . թէեւ չէ կարելի դատել զմարդիկ ընդհանրապէս երեսաց պատկերներովը , սակայն ինչ ինչ դէպքերի մէջ ստիպուած մէջ կրերեմք գիմաց գծադրութիւնը . եւ կասեմք . ահա համեստութիւն , ահա տժնէութիւն , ահա անկեղծ մարդ եւ ահա խարդախ . գուցէ գիտութիւնն մեծ յառաջադիմութիւններ ցոյց տալով , մեր մարմնական կազմուածոյ ներքին մասանց մէջ կրանայ այն ձգտմանց նիւթական հետքը , զորս մեք կկարծեմք տեսնել մարդոյ երեսի վերայ . եթէ բժշկականութիւնն կատարելութեան հասած լինէր , գուցէ բժիշկները գին կտրատած ժամանակ , կդտնէին նորա մէջ մարմնոյն կեանք տուող հոգեկան կեանքը . կնշմարէին հոգւոյ բնական եւ սկզբնածին ձգտողութեանց հետքը . կդտնէին նոյնպէս եւ հոգւոյ ինքնագոյ գործունէութեան նշաններն եւ շարժառիթն . թուի թէ մեր գոյութեան բոլոր գազոնիքը պիտի մեր հողանիւթեայ զանգուածոց մասանց մէջ գծագրուած լինին : Մեր մարմնոյ գրութիւնն յայտնի բան է մեր ծննդեան արդիւնքն է . բայց ոչ պակաս քան զայն , եւ կամաց գործադրութեանն :

Այսպէս ահա , մարմինն եւ հոգին անձուկ միաւորուած են . եւ նիւթականութիւնն ի զուր կխորհի այս անհերքելի ճշմարտութեան մէջ գտնել ինքեան

նեցուկ եւ տեղի ընդդիմագրութեան . մեր անձին միութիւնն բազկացած է ի հոգւոյ եւ ի մարմնոյ . բայց այս միութեան մէջ կերեւին երկու տարբեր զօրութիւնք , փոխագարձ ներհակութեան ընդունակք : Երբեմն մարմինն կներգործէ . եւ հոգին կամ կհամաձայնի , կամ կընդդիմանայ . Երբեմն հոգին կներգործէ , եւ մարմինն կամ կհնազանդի , կամ կվրդովուի . Եթէ կամքը աեղի տայ ամենայն հակամիտութեանց , եւս եւ ամենայն անկանոնաւորութեանց մարմնոյ , մարդը սակաւ առ սակաւ կնուաստանայ . Եւ մինչեւ անբանից կարգին կհաւասարուի : Հիւանդագին գրութեան մէջ , մարմնոյ խանդարումն կարող է եւ միտքը խանդարել , ու ոչնչացնել ժամանակաւորապէս բարոյական պատասխանատուութեան զգացումն . կանցնի հիւանդութեան տագնապը , եւ հոգեկան կարողութիւնն ամբողջութեամբ կնորոգուի . վասն զի նորա կանոնաւոր ներգործութեան կարեւոր գործիքները կը կազդուրուին . այսպէս , երբ մարմինն մօտեցած է կործանման , երբոր երկարատեւ հիւանդութիւնն կհաստացանէ օրհասական բաժանման , այն ժամանակ հոգին կենդանի եւ անհամեմատ լուսով մի կլուսաւորուի . այնպէս , իբր թէ նա արդէն ուրիշ կենաց մէջ մուտքործեց . պէտք չէ հարցանել տարապայման մտօք . ուր կվերջանայ մարմնոյ կենդանութիւնն , եւ ուր կսկսի հոգւոյ կենդանութիւնն . այդտեղ չկայ ոչ սկիզբն ոչ վախճան . մարդն է միանդամայն եւ հոգի եւ մարմին , եւ սոքա մեր կենդանութեան ամենայն դրու-

թեան մէջ կպատկանին գիտողութեան . իսկ հոգին իւր մաքուր էութեան մէջ, ոչ միայն չի յայտնուի ուրիշ հոգւոյ, այլ եւ ո՛չ իւր իսկ համար երեւոյթներ կյառաջացնէ . այս հոգին է . իսկ մարմինն առանձնացած կամ բաժանուած ի հոգւոյն, ոչ թէ մարդ է, այլ դի . բայց թէ հոգին եւ մարմինն, թէ-եւ խիստ անձուկ իսկ միաւորուած իրարու հետ, ըստ երեւութին զանազան են, եւ կարող են մաքառել եւ դէմ գնել մէկ մէկու, ուրեմն անտեղի է տալ գոցա այն միութիւնն, որոյ մէջ կկորչի եւ կփչանայ վեհագոյն սկզբան կամ տարեր ինքնագոյութիւնը, ինչ-պէս կձեռնարկէ նիւթականութիւնն . եւ այդ ձեռնարկութիւնն ներհակ է առողջ բանականութեան :

Մինչեւ այստեղ ջանացինք մտաց վերլուծութեամբ ստուգել այն, որը որ անմիջական գիտողութեամբ ամենին ալ շատ կամ սակաւ յայտնի է . այժմ մեզ հարկաւոր է մտնել յատկապէս գիտութեան սահմանը, առանց գպրոցական վերացական խօսքերի գիմելոյ : Գիտութիւնն ուսուցանելով մարդոյ մէջ գտնուած բնական եւ բարոյական տարերց ներքին միութիւնը, ցոյց կտայ թէ մարմնոյ որ կարողութիւնը կհամապատասխանէ մտաց եւ բանականութեան ներգործութեանց . գիտութիւնն ցոյց կտայ թէ ջղային գրութիւնն է գլւաւոր գործողը կենսական աճեցման, եւ այդ գրութեան կեգրոնն է «ուղեղ» կոչուածը, ուրաեղ կհանդչին գործարանի վերայ եղած բարոյական ներգործութեան սկզբնառիթքը . ուրաեղ

բնակետղ կստանան եւ արտաքին տպաւորութիւնքը :
 Բնախօսութիւնն դեռ շատ մեծ գժուարութիւններ
 կլրէ այս մասին : Տակաւին իսկապէս՝ յայտնի չէ, թէ
 երբոր զոր օրինակ մեք լուսոյ կամ հնչման տպաւո-
 րութիւն կստանամք, բնչ կհանդիպի ջղաց ծայրերին,
 բնչ կանցնի երկար ջղին մէջ, եւ բնչ ուղեղի նիւ-
 թոյ մէջ : Յայտնի չէ նոյնպէս, բնչ գրութեան մէջ
 կդտնուի ուղեղն այն վայրկենին, երբոր շարժողու-
 թեան սկզբնառիթը կամքը կլինի . գուցէ քանի մի
 ուսեալք այդ երեւութից բուն առիթները տեսաբա-
 նեն . բայց քանի որ նոցա տեսաբանութիւնն իւրեանց
 անձնական կարծեաց վերայ կկայանայ . չի ընդունուի
 դեռ մեծ համարմունքով իրեւ գիտութիւն : Համա-
 րենք թէ անցած ենք քանի մի դար յառաջ քան
 զայժմու ժամանակս . ձգենք թէ բնախօսութիւնն
 հասել է իւր այժմեան խնդրածին . այսինքն կհասկա-
 նայ թէ ինչն է սկզբնառիթն ջղային գրութեան վե-
 րայ եղած տպաւորութեանն, եւ կամաց ներգործու-
 թեանն : Դիցուք թէ համաձայն հին տեսականութեան,
 մարդոյ մէջ յայդպիսի դէպս կյուզուի առանձին հե-
 ղանիւթ մի . կամ ըստ արդի գաղափարաց՝ այդ տը-
 պաւորութիւնքն եւ կամաց ներգործութիւնն են ե-
 լեքտրիքական կամ քիմիական երեւոյթներ . թող
 մինչեւ անգամ այսպէս եւս ասենք, թէ այս ինչ ըգ-
 գացման, այս ինչ մտածողութեան, այս ինչ ցանկու-
 թեան, կհամապատասխանէ այս ինչ ցնցումն երա-
 կաց, այն ինչ շարժումն ելեքտրիքականութեան, կամ

այս ինչ միաւորութիւն փոսփորի⁽¹⁰⁾։ Այսպիսի ուսումնական գիտերով, (գիցուք թէ եւ ճշմարիտք) միթէ կբարուզը նիւթականութեան դրութիւնը. —ոչ բնաւ :

Գիտութիւնն խիստ պարզօրէն ցոյց կտայ իրարմէ միանգամայն տարբեր երկկարգ ներգործութեանց ներքին շաղկապը . իսկ նիւթականութիւնն կձեռնարկէ . « այդ ներգործութիւնք ըստ որում անձուկ միաւորուած են մէկ մէկու հետ, հետեւաբար երկոցունց բնութիւնն եւս մի է. միտք, զգացումն, կամք, ասածներգ յառաջ կդան նիւթական գործարանի յայտնի դասաւորութենէն, ուրեմն այդ ամէնը յատկութիւն կամ արգասիք են նիւթոյ »։ Այսեղ իմաստակութիւնը⁽¹¹⁾ կմնայ միեւնոյն . ընդհանուր մտածողութեան սահմանէն գիտութեան սահմանն անցնելով, ամենեւին չի փոփոխուի . ահա նորա սեպհական դատողութիւնը . « երկու յայտնի ներգործութիւնք կկատարուին փոխադարձ միաւորութեան ներգաշնակութեան մէջ. հետեւաբար ոչ թէ երկու, այլ մի ներգործութիւն է » . փորձեցէք այս ձեռնարկութենէն հանել քանի մի դրութիւն, եւ կտեսնէք նորա զօրութիւնը : կաբանիս անուն բժիշկ փիլիսոփայ մի յանձն առաւ ասել մինչեւ անգամ . « ուղեղն է որ կըստեղծէ միտքը, ինչպէս ստամոքսը կմարսէ կերակուրը » . ուղեղը կպատրաստէ միտքը . յայտնի է ինչ կնշանակէ պատրաստել կամ ստեղծել . այդ այնպիսի գործողութիւն է, որոյ զօրութեամբ մսանը արեան կոյտէն

կպատրաստէ նշանաւոր հեղանիւթ, կենաց պահպա-
նութեան կարեւոր. երբոր կասեն մսանը կպատրաս-
տէ հեղանիւթ, կարող էք տեսնել կամ գոնէ երեւա-
կայել արեան հոսանքը կամ շարժողութիւնը գործա-
րանի մէջ, որոյ մի մասն անտի կյօրինուի եւ կտա-
նայ նոր կերպարան եւ նոր յատկութիւնք. այս երե-
ւոյթը իւր բոլոր ամբողջութեան մէջ միեւնոյն է.
կտկսի եւ կվերջանայ արտաքին ու զգայական գիտո-
ղութեան սահմանի մէջ. բայց երբոր կասեն, կկա-
տարուի այս ինչ բնական կամ քիմիական գործողու-
թիւն, եւ անտի կտեղծուի կամ կպատրաստուի մը-
տաւոր կարողութիւնն, այսինքն ճշմարիտ կամ սուտ
մտածողութիւն, բարի կամ անբարի ցանկութիւն,
կամաց ներգործութիւն, չզգաք որ այդտեղ նոյնքան
չարաչար գործածուած են բառերը, որքան եւ միտ-
քը: Բնախօսներն գիտութեանց ամենաշահաւորներէն
մէկը կվաստակեն. թող մնան իւրեանց սահմանի մէջ,
եւ աշխատանաց գործ շատ կայ նոցա համար. իսկ
երբ կերեւակայեն, որ ամենայն ինչ ոչ միայն նիւ-
թական, այլ եւ հոգեկան սկզբունքը բացատրելոյ ի-
րաւունքը վճռողաբար ինքեանց տուած է, կսխա-
լուին եւ միայն այս կշահուին, որ բնականի եւ բա-
րոյականի բացատրութիւնը կխառնեն մէկ մէկու եւ
կպղտորեն. կանցնին իւրեանց ինդրոյ սահմանէն,
չփոփոխելով նորա էութիւնը:

Դառնամք այժմ դէպ ի փիլիսոփայութիւնն .

Այստեղ չպիտի յառաջ բերեմք բնական եւ բարո

յական ներդործութեանց իսկական զանազանութեանց ապացոյցներ . ապացոյցներ՝ որք կծնանին մեր մարմեոյ եւ հոգւոյ վերայ ունեցած հասկացողութենէն , ոյսինքն է , զի մարմինն կը բռնեմք իբրեւ տարածեալ , եւ հոգին իբրեւ անբաժան . եւ դարձեալ , նիւթն անանձնիշխան կամ անինքնակամ , եւ հոգին տարր անձնիշխան կամ ինքնակամ : Այս ապացոյցներն վաղու ուրեմն յայանի են . այնպիսեաց վերայ ուշադրութիւն դարձնենք , որք այնքան յայտնի չեն . նիւթականութեան ազբիւրներէն մէկն է բաղադրութիւն յատկութեանց մարմնոց , որք նկատելի են ինքեանք յինքեանս եւ իւրեանց յատկութեանց մէջ զգացող բանական էակին : « Նիւթն՝ կասեն . յառաջ կբերէ վեհագոյն կարգի երեւոյթներ . ինչպէս՝ լոյս , ջերմութիւն , հնչումն . միթէ չէ կարողեւ գործարանի ընտիր ու պատուական մասին մէջ ծնանիլ վսեմ երեւոյթներ , այն է միտք եւ զգացումն » . Բնչ կպատասխանէ սմա բնախուզութիւնն , նոր գիւտոց օգնականութեամբ . կասէ ո՞՝ նիւթոց կտամք ինքեան չպատկանած ներդործութիւնները միայն նորա համար , որ սովորաբար հասկանալ կարողանամք . բացատրենք ասածներս . Բնչ հնչումն կմնայ , եթէ լսելիքը խանգարուին . բնախօսներն պիտի ասեն . « մթնոլորտական օգոյ երերումն . Բնչ լոյս եւ գոյն կերեւին մէջտեղ , եթէ տեսանելիքը խանգարուին . դարձեալ ընախօսներն պիտի ասեն . Եփիր ասացեալ ամենանըըին հեղանիւթի երերումն . ուրեմն աստի կհետեւի ,

որ երաժշտութիւնն էւր բոլոր մասամբք, լուսոյ փայլը, զմայլեցուցիչ գոյնը, ամէնն են երերումն, այսինքն շարժումն. այս շարժմանց, եւ զգալոյ ու հասկանալոյ ընդունակ էակաց մէջ, կայ սքանչելի ներդաշնակութիւն, գաղտնիք արարչագործութեան. եւ առաւել ճիշգը խօսելով, կասեմք որ արտաքոյ այդ ներդաշնակութեան, չկան ուրիշ յատկութիւնք նիւթոյ :

Եթէ ասեմք, թէ չլինէին շնչաւոր եւ զգացող է-ակներ, տիեզերքը իւր սքանչելիքը յերեւան կհանէր եւ առանց նկատողաց, եւ արարչագործութեան ձայ-նը առանց մէկի լսելի լինելոյ երկինք կհասանէր, բնականապէս արդեօք խորհած կլինէինք. լսելիքը չը-լինին, հնչումն չկայ. տեսանելիքը չլինին, լոյս չկայ բնաւ. էփիրը կշարունակէր այս իւր շարժումն, եւ յառաջ կըերէր նոցա բոլոր բնական ներդործութիւն-քըն. բայց գոյն եւ լոյս ասացեալքդ չէին կարող լինէլ. կլինէր միայն հազարանուեան մեքենական կազ-մուած, մօաեցող եւ հեռացող հիւլէից անդադար շարժումն, եւ առաւել ոչինչ :

Ժամանակակից գիտութիւնն տակաւին կճգնի գըտ-նել այս նիւթական շարժման, եւ զայն պահպանող ու կառավարող յարատեւ օրինաց մէջ, բնութեան ամենայն երեւութից հաւաստի բացատրութիւնները. ուրեմն ի զուր կմտածեն մարմնոց ամենանուրբ յատ-կութիւններէն աստիճան կապել, ի մարմնոյն դէպ ի հոգին անցանելոյ համար. նիւթն ունի այս յատկու-

թիւնները . բայց ովկ կօժանդակէ նմա արտայայտել կամ յերեւան հանել զայնս , թէ ոչ բանական զգացող էակը . ասել է , եթէ վերջինս չլինէր , եւ նիւթըն այս յատկութիւնները չպիտի ունենար : Ապա եթէ կամիք ասացէք , թէ նիւթը կծնանի միտք եւ կամք . դիցուք թէ այնպէս է . բայց ինչ եղանակաւ եւ միջոցաւ , եթէ ոչ ինչպէս ասացինք , բանական եւ ազատ էակի հաճութեամբ եւ զօրութեամբ , ըստ որում նիւթն ներդաշնակութիւն ունի բանական եւ ազատ էակին հետ , այսինքն հոգւոյ . այն , մեր հոգւոյ եւ մարմնոյ մէջ այնպիսի ներդաշնակութիւն կայ , որպիսի՝ օդոյ շարժման եւ հնչիւնի զգացման մէջ , որպիսի՝ էփիրի երերման եւ գունոց յառաջադայութեան մէջ :

Վերջապէս եթէ եւ ներհակ ընդհանուր մտածողութեան կամ անմիջական հասկացողութեան հաստատուի իսկ միութիւն մարդկային բնութեան , դարձեալ նիւթականութիւնն մեծ հաստատութիւն չէ կարող գտանել : Յայտնի է որ մեք ունիմք մարմին . բայց եթէ քննենք ինչ է մարմինն ինքն յինքեան , այնպիսի դժուարութեան կհանդիպիմք , որ շուտով յանձն կառնումք խոստովանել , թէ մեր՝ մտածող , զգացող , ցանկացող հոգւոյ վերայ ունեցած գաղափարը , մեր գոյութեան հետ անձուկ միաւորուած նիւթոյ վերայ ունեցածէն շատ պարզ եւ յայտնի է : Մեք սովորաբար կկարծեմք թէ արտաքին առարկայքը լաւ գիտեմք քան զմեզ ինքեանս : Մարմինն շատ լաւ կիմանամք , քան թէ հոգին . բայց ինչով , — ոչ այլ

իւիք, թէ ոչ նորա մեր վերայ ներգործած տպաւորութեամբք: Քանի մի փիլիսոփայք անցնելով այս մը-տածողութենէն՝ ասացին. — մարմիններն գիտեմք միայն նոցա վերայ ունեցած գաղափարաց օժանդակութեամբ. եւ ջանացին ցոյց տալ որ՝ եթէ այդ գաղափարաց էութիւնն եւս առանձնապէս հաւաստի լինի, գարձեալ նոցա համապատասխանող մարմնոց էութիւնն ոչ այնքան անկասկած: Բայց մեզ հարկ չկայ խորամուխ լինել սոյնօրինակ վերացականութեան մէջ:

Դառնամք այժմ դէպի բայոյական խոստովանութեան վկայութիւնն: Նիւթականութեան եզրակացութեան համեմատ, կամքը զրկուած է ամենայն սկզբնաւորութենէ, ամենայն ազատութենէ, եւ հետեւաբար ամենայն պատասխանատութենէ. եւ է միայն ծառայ գործարանի. յիրաւի մեր խնդրոյ կարի նշանաւոր մասն է այս:

Եթէ նիւթականութիւնն հիմն ունի, պիտի նոյն հիմն հաստատուած լինի մեր՝ « Բարւոյ եւ պարտուց » վերայ ունեցած բոլոր գաղափարաց փաստից վերայ: « Կանոն, օրէնք, պարտաւորութիւն » միայն ազատ էակի համար են. Եթէ ի մեզ կայ ազատութեան սկզբունք, ապա ուրեմն նիւթականութիւնն կսխալուի ամէն ներգործութեան ազատութիւնը նիւթոյ ազգեցութեան տակ քցելովն. Ճշմարիտ է, հոգին շատ անդամ՝ գործարանի օրինացը կհպատակէ, բայց խնդիրն այս տեղ է, թէ կարելի է հաստատել այս հպատակութիւնն անպայմանաբար. եւ ասել թէ այլ-

ազգ ամենեւին չ'լինի . մեր հասկացողութիւնն լիակատար իրաւունք կտայ մեղ պնդելոյ որ բնաւ եւ երբէք պատասխանատու չեմք մեր գործոց համար : Միթէ մեր բարոյական խոսառվանութեան վկայութիւնն , մեր զգացմանց վկայութենէն տւելի կասկածելի եւ անհաւասալի լինչ է . եւ մանաւանդ՝ այդ խոստովանութիւնն , նիւթապաշտութեան կարծիքներէն պակաս ստուգութիւն ունի : Այս խօսքիս հաստատութեանն մի օրինակ բերելով բաւականանամք . որովհետեւ մի օրինակն իսկ , աղատ գործողութեան մի ապացոյցն եւս կարող է ցըել յայտ յանդիման նիւթականութեան վարդապետութիւնն կտմաց անձնիշխանութեան կամ անինքնակամութեան համար : Օրինակի աղագաւ , այս լինչ խոչեմ եւ բարի մարդը բուռն կրից է ենթարկուած . այսինքն տեղիք է տուել մարմնական փորձութեանց . ջանացէք համոզել զինքն , որ չմեղագրէ յանցանաց մէջն իւր անձն , հաւատացնելով թէ այդ միայն իւր կազմուածոյ անխուսելի հետեւանքն է . հասկացուցէք նմա , թէ բնախօսութեան փաստերին համաձայն , նա պարտաւոր էր գործել զայն . հասկացուցէք , թէ յիմարութիւն է բնութեանն հակառակիլ , եւ թէ՝ եթէ տրտմի եւ նեղսրտի իւր յանցանաց վերայ , միեւնոյն է թէ կնեղսրտի գեաին անկանող քարի , եւ վերուստ ի վայր վազող ջրոյ վերայ . վասն զի երկուքն եւս բնական են . գուցէ թէ այդ մարդը խիստ վշտացած եւ զարչուրած լինելով իւր յանցանքէն , ուրախ լինի ձեր խօսքերով թէ թեւացնել իւր գրութիւնն . իսկ ձեր առա

ջարկածներն, զորս կհիմնէք նորա ազատութեան ուրացման վերայ, ոչ կթուլացնեն եւ ոչ կմեղմեն նորայանցանաց ծանրութիւնն . եթէ նորա սիրտը դեռ կը-տրոփէ որ եւ իցէ ազնիւ զգացման ազգեցութեամբ, եթէ չկամի իւր բարոյական կենդանութեան արժանաւորութիւնն ուրանալ, ամենեւին յանձն չառնու իւր անձին ստգտանաց հետքը կորուսանելոյ համար՝ անքանի կարգը մտնել. այլ յինքն կժողովէ իւր սեպ-հական արժանաւորութեան զգացմունքը, յուշ կառ-նէ ձեզ, որ ինքն մարդէ, եւ իւր ներքին վշտի յուզ-մունքը կծնանին խոստովանութենէ, եւ թէ, եթէ ինքն կամէր, կարողէր ընդդիմադրել փորձութեանն. կմերժէ ձեր նուաստացուցիչ արդարացումն, ու ա-ռաւել լաւ կընտրէ համարել զինքն մեղաւոր, քան նուաստացուցանել իւր անձն :

Այսպէս է աչա խղճի ձայնն . խիղճը, որոյ ար-տայայտիչ է ընդհանուր մարդկային մտածողու-թիւնը, կրողքէ ընդդէմ նիւթականութեան, նաև մարդկան սրտին մէջ, որք զայն կքարոզեն :

Նկատեցէք նիւթակրօնների գործնական փորձերը, որք առաւել յայտնապէս կտեսնուին նոյնակրօն բը-ժիշկների մէջ. գիտէք ինչպէս կվարուին սոքա. չբաւականանալով գեղորաներով, մէկ հիւանդին խորհուրդ կտան տպաւորութեանց ազգեցութեան հետ շատ չմաքառել, միւսին կպատուիրեն զուարթ լինել, չընկլմուիլ իւր անձին առանձին մտածողու-թեանց մէջ, եւ գէմ գնել մտաց այն կարծեաց եւ

գաղափարաց, որք ճշմարտութեան եւ բանականութեան սահմանէն դուրս կդան: Ի՞նչ է այս, հիւանդի անկողնոյ մօտ կատակախաղ. այս իմաստուն խորհուրդները որոյ կ'տրուին, նիւթոյն արդեօք, ոչ այսուեղ նիւթակրօնը կդառնայ դէպ ի բանական եւ անձնիշխան զօրութիւնը. զօրն որ չէ կարող ուրանալ, այլ գիտէ թէ կայ, ինչպէս իւր մէջ, նոյնպէս եւ նմանեաց: Այդ նիւթակրօնն մարդ է եւ եթէ կամէր մնալ հետեւող իւր վարդապետութեան, պէտք էր նմա նորոգել իւր կարծիքը:

Քննենք այժմ նիւթականութեան փաստերը. մեք ոչ թէ պիտի ցոյց տամք, այլ պիտի լսեմք պատմութիւնն: Աղանդը՝ որ ոչ մի ինչ կուզէ ճանաչել բացի մարմնոյն, բոլոր բարոյականութիւնն մարմնոյ հաճոյից կզոհէ. եւ միթէ կարող էր այլ կերպ քարոզել. բայց դուք լսած կլինիք եպիկուրոսի համար եպիկուրոս, միանգամայն նիւթապաշտ, իւր տեսականութենէն բոլորովին անակնունելի եզրակացութիւն հանեց. չափաւորութիւնն յամենայնի, եւ համարեա անձնուրաց բարեգործութիւնն կհամարէր արգասիք իմաստութեան, եւ միջոց երջանկութեան, իսկ ինքն կվարէր բարեկիրժ եւ խստապահ կեանք, ինչպէս հնութիւնն կվկայէ. սակայն իւր աշակերտները չմնացին այս համոզման վերայ. եւ մինչեւ այնքան տեղը հեռացան նորա շաւդէն, որ եպիկուրեանց վատաբարոյութիւնն առած եղեւ. Ահա եւ ուրիշ օրինակ մի. 2,200 տարի համարեա յառաջ քան զայս Սոկրատայ աշակերտաց մէկը (Արիստիպոս) հիմնեց

իւր հայրենի կիրինէ քաղաքին մէջ դպրոց մի, Ափ-
քիկէի ափանց վերայ, կարելի է ասել, թէ Սրիստիպ-
պոս նիւթակրօն էր. իրաց սկզբան հարցման վերայ
քիչ ուշագրութիւն կդարձնէր, բայց բարոյականու-
թեան վերայ ամենէն աւելի խանդարեալ գաղափար
ունէր. եւ այնպիսի ձեռնարկութիւն ունի հանած,
որ զմարդը կնուաստացնէ մինչեւ միւս արարածոց
աստիճանին. այոքան միայն զանազանութեամբ, որ
ընդունակ է արտմութեան եւ ուրախութեան, որք
յառաջ կգան ծննդեամբ, եւ վախճան կառնուն մահ-
ւամբ. Ահա նորին խակական խօսքերը. « Հաճոյքն են
միակ բարին բանական էակի. որովհետեւ հաճոյից
կատարումն է միակ իրականութիւն. պէտք է թո-
ղուլ այն ամենայն հոգացողութիւնները, զորս մեր
կենաց անհաստատութիւնն չ'ներէ ունենալ. պէտք
չէ ներկայ աւուր ուրախութենէն զմեզ զրկել, կաս-
կածելով թէ նա մեզ վազը տրտմութիւն կպատճառէ.
գուցէ եւ վալն մեռանելոց եմք»: Այսպէս էր կիրինեան
դպրոցի սկզբունքը ահա եւ հետեւ անքը. Հեգեզիաս
անուն մէկը այդ դպրոցի սկզբունքէն հանեց հետե-
ւետլ ձեռնարկութիւնն. « մարդը ստեղծուած է ու-
րախութեան համար. բայց այս կենացս մէջ առաւել
վշտաց կհանդիպի քան ուրախութեան. կեանքը տըրտ-
մական է եւ չի հասնի իւր նպատակին. ինչ պէտք է
առնել. առաւել լաւն է որ մարդ ինքն իւր կեանքը
կարճէ » . բայց իւր կարծեացն հաւատարիմ այդ
գիտնականն, անձնասպանութեան հաճոյքէն հեռիմը-
նաց, որ կարող լինի եւ զայլս համոզել գէպի նոյն :

Նիւթականութիւնն ունի իւր համար բարոյականութիւն, ունի եւ առանձին քաղաքականութիւնն ընդարձակեց Թովմաս Հոբբէս Անգղիացի . եւ մեծ հմտութեամբ գործ դրեց . ահա ինչպէս կդատէ նա ինքն . « որովհետեւ մարմինն է ամենայն ինչ , ուրեմն արտաքոյ մարմնոյ , եւ արտաքոյ նորա յատկութեանց , մտաց կարծածներն՝ երեւակայական ցնորք են . մարդը շնչաւոր մեքենայ է . համաձայն՝ արտաքին զգայարանքէն ուղեղին , կամ ուղեղէն կազմուածոյ գործիքների ծայրերին հասած տպաւորութեանց , յառաջ կդան « վիշտք եւ ուրախութիւնք » կոչուած ներգործութիւնները , սսքա են միակ հիմն բարոյական ներգործութեանց . իսկ « իրաւունք , ճշմարտութիւն յանցանք , բարեգործութիւն » դատարկ խօսքեր են . հիմնական օրէնքը մարդոյ համար , մնանիլ եւ կեալ » :


Ի՞նչպէս կձեւանայ հասարակութիւն . ընութեան օրինաց մէջ կթագաւորէ կատարեալ հաւասարութիւն . փիլիսոփայութիւնն այս հաւասարութիւնն կհիմնէ նորա վերայ , որ տկարագոյնն՝ բարեպատեհ ժամանակի մէջ կարող է սպանանել հզօրագոյնն . բայց դորա մէջ ալ չի կայանայ ոչ հաւասարութիւն , ոչ եղբայրութիւն : Բնութեան պահանջածն է յարատեւ մարտադրութիւն ընդհանուրին՝ մասնաւորի գէմ եւ մասնաւորին ընդհանուրի դէմ . երկրի բերքը , որք կարեւոր մնունդք են մարմնոյն , կոռուվ ձեռք կբերուին , եւ յաղթութեան գնով կդնուին .

կերակուր զօրեղը կգտնէ»։ Այժմ ընդհանրական շահ, նաեւ հզօրագունից, որք կյանդգնին քան դիս-քեանս զօրեղագունից դէմ դնել, բայց է զի եւ ի տկարագունից կյաղթուին, այդ ընդհանրական շահն կասեմ, որ է ուղղագատ բաւականութիւնն, ինչպէս կասէ Հոբբէս, կողահանջէ խաղաղութիւն։ Հասարա-կաց գոյութեան պատճառն՝ խաղաղութիւնն է. բայց ինչպէս պիտի հասանել այդ նպատակին. ինչ հիման վերայ հաստատուի այդ ընդհանրական կարգը. վասն զի իսկապէս չկայ «իրաւունք եւ ճշմարտութիւն» — զօրեղութեան հիման վերայ»։

«Հասարակութեան ապահովութեան համար պէտք է իշխանութիւն, որ կարող լինի նորա վրդովմունքը կարծել. ուրեմն լիազօր պետութիւն հարկաւոր է, որ եւ պիտի իշխէ անձանց եւ մատց վերայ. այդ իշ-խանութիւնն ամենազօրեղ պիտի լինի, եւ զայն թը-ւելու է անմեղանշական. Երբոր պատահի վրդովումն, իշխանութիւնն պիտի ներգործէ նորա վերայ, ար-տաքին զօրութեամբ, եւ նա միայն կարող է փրկել հասարակութիւնն անիշխանութեան վատ ու վնասա-կար կոխներէն, այն է նախեղակ մարտադրութիւ-ներէն, որք միշտ կսպառնան եւ պատրաստ են բոր-բոքուելու»։ Ի՞նչ է այս. քարողութիւն հնազանդու-թեան օրինաց, թէ տեսականութիւն ստրկական ծա-ռայութեան. երկիւղը զօրութեան կկարօտի, եւ զօ-րութիւնն երկիւղ կտարածէ։ Հոբբեսի հասարակու-թիւնն՝ նիւթապաշտ հասարակութիւն է, որ եւ նիւ-

թոյն բացարձակ երկրպագութիւն տալով, իւր գոյաւթիւնն կուզէ պահպանել: Երբոր իրաւունք եւ ճշմարտութիւն, միայն դատարկ խօսքեր են. Երբոր հասարակաց համազմաւնքը, միայն կոյր ամբոխի մըտացածին ցնորք են, ամբոխի՝ որ կխնդրէ սրտին բաւականութիւն. Երբոր հասարակաց մեքենայն պիտի միայն թշնամութեան եւ ատելութեան տակ չարչարուի, Երբոր ընդհանրութիւնն կջանայ եւ կտքնի միայն նորա համար, որ իւր կենդանութիւնն եղծումն կամ խանդարումն չտեսնէ, այն ժամանակ արտաքին զօրութիւնն անպատճառ պիտի իշխէ ընդհանրութեան, ըստ պահանջման ընդհանրական ձայնի. վասն զի, ինչպէս հաւաստեաւ նկատեց Հոբբէս, ընդհանրական առաջնակարգ շահուց մինն է խաղաղութիւն. Քայլ այսպիսի խօսքերն հաստատել իբրեւ օրինաւորութիւն, անշուշտ կնշանակէ տարօրինակ կարծիք մի հրատարակել: Այսպէս է նիւթականութեան աշակերտի քաղաքականութիւնն . ծառն ի պտղոյն ճանաչէք: Վերջ տանիք մեր գիտողութեանն նիւթականութեան վերայ, յիշատակելով այստեղ Բուսսոյի անունն: Սորա կենցաղավարութեան մէջ շատ մոլորութիւններ կան. եւ սորա վարդապետութեան մէջ կտեսնուին քանի մի ամենայայտնի ճշմարտութեանց ուրացողութիւն. Քայլ գարձեալ իբրեւ հեղինակ՝ մեծ համարմունք ունի: Բուսսօն այնպիսի խիստ վատաբարոյ ընկերութեան մի մէջ կապրէր, ուրտեղ շատ արիասրտութիւն պէտք էր մարդոյ խօսել իւր առ Աստւած ունեցած հաւատոյ վերայ, եւ պաշտպանել պար-

տուց հիմնաւոր զգացումն . բայց դարձեալ նա կը-
հաստատէր Աստուծոյ գոյութիւնն , հոգւոյ անմահու-
թիւնն եւ հանգերձեալ արդար դատաստանն . եւ
բարձրաձայն կքարողէր իւր՝ դէպ ի Աւետարանն ու-
նեցած յարգանքը :



ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՔ

ՑԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒԱՆՆ.

1.) **Մատերիալիզմъ, matérialisme**, նոր լատին բառ, ի լատինարեն *materia* (իր, նիւթ) բառէն : Նշանակէ նիւթականութիւն, նիւթապաշտութիւն, կամ նիւթակրօնութիւն . անուամբս մատերիալիզմъ նիւթապաշտութիւն, պէտք է իմանալ այն վարդապետութիւնն ; որ բնութեան մէջ նիւթ միայն խոստովանելով, եւ ամէն երեսոյք կամ ներգործութիւն նորան տալով, կմերժէ եւ չի հաւատայ նոզեղէն տարեր զոյութեանն :

2.) **Գազъ, gaz**, օդ արուեստական, հեղանիւթ ինչ դիւրավառ . կազ :

3.) **Մеханика, mécanique**, բառ յունական . մեքենագիտութիւն, մեքենական յօրինուածոց հմտութիւն :

4.) **Սուրբութալիզմъ, spiritualisme**, նոր լատին . բառ, յունական իզմ (թիւն կամ ութիւն) վերջաւորութեամբ . ի լատինական բառէս „spiritualis“ (նոզենոր) նոզեպաշտութիւն, նոզեմոլութիւն : Այս անուամբ պէտք է հասկանալ այն վարդապետութիւնն , որ խոստովանելով միայն նոզեղէն թնութիւն, կամ նոզենոր աշխարհ, միանգամայն կուրանայ նիւրոյ զոյութիւնն . Սուրբութալիզմъ, spiritualisme բառին միտքը առաւել պարզ կհասկացուի մատերիալիզմъ, matérialisme բառովն , իր ներհնակաւներկութն եւս փիլիսոփայական կարծիք կամ նամոզմունք լինելով, մեկ մեկի դեմ կմաքախն . մինն թնութեան մէջ հոգի միայն խոստովանելովն , եւ նիւթն ուրանալովն , եւ միւսն ընդ հակառակն նիւթեղն աշխարհ , եւ ամէն ներգործութեանց սկզբնառիք նիւթը միայն ճանաչելովն , եւ հոգոյ զոյութիւնն ուրանալովն :

5.) **Ալկօգօլъ, alcool**. Արաքերէն ալքօնլ . բարկ ոզի գինոյ, կամ ամենարարկ օլի :

6.) **Օոի, opium, ափիոն :**

7.) **Տեմպերամենտъ, tempérément, լատինարէնն temperamatum . կազմուած, խառնուած , բնութիւն , բնաւորութիւն :**

8.) **Թէփրէ կամ օքորէ, aether լատինարէնն, էրիք յունարէնն , ի բառէս *Eros*, (այրել, բորբոքել, տոշորել): Այս բառովս ընալունք կիմանան բազող դիւրավառ իրեր , ինչպէս է ծծմբային եփիքը (կամ**

երիր) որ է ալքոհիլի և ծծմբային թրուռերեան բաղադրութիւն։ իսկ բնախոյզների իմանալովն զօնը է այն ամենանըքին իրն, որ ըստ նոցա կցնե երկնային տարածութիւնն։

9.) Խլորօֆորմъ, ի յունական *խլորոս* բառէն, լատինական *forma* (ձեւ, տեսք) վերջաւորութեամբ . քղոր, (խլօրъ):

10.) Փօսփօրъ, *phosphore*. յունարէնն *փօսփօրօս*, ի բառէս ֆօս, որ է սեռ. հոլովն ֆօսոս (լոյս) բառի, եւ ֆէրօ, (տանիմ) լուսակիր, լուսարեր նիւթ, փոսփօր. ըստ քիմիականաց, բափանցիկ եւ զրեք անգոյն մարմին, հոտը սխսորի. դիւրավառ լինելուն համար. գործ կածուի լուցկիների վերայ։

11.) Սօփիզմъ, *sophisme*, յունարէն *սօփիզմօս*, ի բառէս սօֆօս (իմաստուն, ճարտար, փորձառու) իմաստակութիւն. սոփեստութիւն. թիւր դատողութիւն կամ ձեռնարկութիւն, ճարտարութեամբ յարմարցրած։



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ ԵՐՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒԱՆՇՈՅ

Ամէն ազգ ունի կրօն, եւ յայտնի մտածմունք ապագայ կենաց վերայ:

Թոյն Հոսպմէական աշխարհ. Հոմերոսի բանաստեղծութեան մէջ յառաջ բերուած իին Յունաց կարծիքով, իանդերձեալ կեանքը կներկայացուի խիստ պղտոր եւ անրացայայտ օրինակօք. առաւել պարզ գաղափարները կծնանին դիւցաբանութեան զարգացմամբ. սակայն եւ այդ ժամանակ դիւցաբանութիւնն մարդկային մոլութիւնքը եւ ախտերը երկնից մէջ զետեղելով (յանուն չաստուածոց) կկործանէ բարոյական կարգի ազդեցութիւնն :

Հին փիլիսոփայք կմերժեն կրապաշտութիւնն, եւ յայտնի ցոյց կը-տան իւրեանց ազնիւ յոյսն անմահութեան վերայ. (ՍՈԿՐԱՏ, ԿԻԿԵՐՈՆ.) բայց յոյս նոցա խառն է ընդ կասկածանաց : Նոքա առաւել իիմնաւոր իաւատ ունէին մտածող սկզբան (տարեր) աննիւթական ընութեան վերայ. իսկ նշանարտութեան, եւ ի իանդերձելումն վայելելիք անձնական անմահութեան վերայ՝ ոչ այնքան :

Կուապաշտից իմաստունք միջոց չունեցան իւրեանց իամոզմունքն ածանցել ժողովրդի մտաց մէջ. նոցա ամենանշանաւոր իասկացողութիւնները միայն փոքրանիւ լուսաւոր մտաց իամոզմունքը եղած են :

Հին դպրոցականութեան քաղաքակրթութեան զարգացման իւսոց իւտեևելով, կտեսնես, որ փոխանակ կրօնական գաղափարաց իաստատոն արմատ առնելոյ, ընդ իակառակն կասկածանաց հոգին կը-տարածուի առաւել քան զառաւել :

Արեւելան աշխարհ. Արեւելան կրօնի մէջ պէտք է զանազանել ի միմեանց, սնապաշտութիւնն՝ որով զգածեալ է ամբոխն, եւ կրօնի իիմնական ազնիւ մտքերը :

Կրօնական ընդիհանուր աւանդութիւնն, զանազան մտացածին ձեւերով կիաստատէ ուրիշ կեանք յետ մահուան. (Դրախտ եւ դժոխք, հոգեփոխութիւն). բայց այդ ժողովրդական երեւակայած ձեւոց ներքոյ ծածկուած է անյոյս վարդապետութիւն :

Պրահմական կրօնն կքարոզէ, որ անձնական առանձին կեանքը չար է, եւ թէ իմաստնոյ վեհագոյն ցանկութեանց նպատակն եւ սահմանն պիտի լինի, հոգոյ՝ տիեզերաց անըմբունելի եւ անիաս սկզբան մէջ թաղուիլն անիետանալն :

Սաքիամունայ հիմնած Պուտականութիւնն, Պրահմական կրօնէն հերձուած է, եւ կհաստատէ հոգեփոխութիւնն, որ ժողովրդական կարծիքն էր . բայց իւր հետեւողաց կտայ ամենավսեմ յոյսն «նիրվանա»: Այս բառը ըստ ոմանց կնշանակէ խսպառ անձնազնութիւնն . (կարծիք Պետրուսիք) իսկ ըստ ոմանց՝ անձին բոլոր պահանջմանց կամ հակամիտութեանց խստմբեր ընդդիմադրութիւնն . (կարծիք ուրիշ ուսելցո):

Թուի թէ Զինաց հին կրօնն կիսուտովանէր հոգայ կենդ անութիւն . ըստ որում այս վարդապետութեան հետքը կտեսնուին կրօնական սովորութեան մի մէջ . այն է երկրպագութեան մեռելցո . բայց Կոնֆուկիոսով զարգացումն առած կրօնն շատ կամ սակաւ ջնջել է ապագայի յոյսն : Ամենահին յիշատակարանաց մէջ կտեսնուին, որ եղած է հանդերձեալ կենաց գաղափարին հետ, եւ գաղափար անմահութեան մարդկային այնպիսի գործոց, որոց ազդեցութիւնն կտեսէ երկրիս վերայ:

Արեւելեան կրօնից հիմն՝ « համաստուածութիւն » է . փի խոփայական դատմամք, համաստուածութիւնն խիստ տարբեր է նիւթակրօնութենէ . իսկ կրօնական դատմամք, միենանյն նշանակութիւնն եւ միենանյն հետեւանքն ունի . վասն զի ուրանալով մասնաւրի առանձին կենաց շարունակութիւնն, եւ գրեթէ իսկութիւնն, կեղծուի եւ բարոյական պատասխանատուութիւնն :

Յունական եւ Արեւելեան մտաց միմեանց հանդիպյիլն . Պատմութեան մէջ, Աղեքսանդրեան գլորոցն կերեւի իբրև արդ խնք փորձոյ միաւորութեան Արեւելից եւ Արեւմտից, կրօնի եւ փիլիսոփայութեանն : Այս փորձոյ եւ ճգանց արգասիք, եղեւ համաստուածեան վարդապետութիւնն, որ Արեւմտից տուաւ Պրահմական եւ Պուտական հասկացորսութիւններ եւ համոզմունք .

Այսպէս ուրեմն, պատմութիւնն յամէն կուսէ ցոյց կտայ զանազան հետք հաւատոյ դէպ ի ապագայ կեանքք . բայց այդ հաւատը կերեւի կամ աջօտացած թեթեւամիտ մնոտիապաշտութեամբք, կամ պղտորուած փիլիսոփայական կարծիքներով, որ սկիզբն արար կրօնն մաքրելոյ, բայց վախճան առաւ զայն կործանելովն :

Կերեւի Աւետարանն . Աղեքսանդրեան դպրոցը միացրած իւր հետ Յունական եւ Արեւելեան փիլիսոփայութիւնն, պատերազմ տուաւ Աւետարանի դէմ . Աւետարանն միայն հաստատեցաւ երկրի վերայ, եւ նորա հետ թափանցեց ամենայն կարգի հասարակութեան մէջ կենդանի եւ մաքուր հաւատ դէպ ի անմահութիւնն . Աւետարանի կարեւորութիւնն, զմեզ զբաղեցնող հարցման վերաբերութեամբ՝ չէ միայն պատմական: Մեր ժամանակի գիտնականք, կտրելով քրիստոնէական հաւատոյ եւ նորա ազդեցութեան հետ եղած ներքին միաւորութեան կապը, կուրանան հանդերձեալ կեանք :

ԵՐՐՈՐԴ ԸՆԹԵՐՉՈՒԱԾ.

Մ Ա. Ր Դ Կ Ա. Ց Ի Ն Մ Տ Տ Ա. Ծ Մ Ո Ւ Ն Ք

Մարդկութեան ձայնը հաստատուն ապացուցութիւն է նիւթականութեան դևմ . Ե՞նչ է բոլոր կրօնից նիմն . Յունական դիւցարանութիւնն . Հոմերոսի „, Աղիսակսն “. Եւրփագինայ „, Խփիզենիալն “. Հին Փիլիսոփայութիւնն Բնչակէ կընդունէր դիւցարանութիւնն . Սոկրատ . Կիկերոն . Հիմնական մտածմունք Յոյն — Հռովմէական Փիլիսոփայութեան , հանդեմ կինաց վերայ . Արեւելեան կարծիքներն նոյն կենաց վերայ . Պրահմական կրօն , հոգեփոխութիւն . Պուտականութիւն . Կեանք Պուտայի եւ վարդապետութիւն նորա . Կոնվուլիփոսի կրօնը . Արեւելից եւ Արեւմտից միաւորութիւնն . Աղեքսանդրիայի Փիլիսոփայութիւնն . Քրիստոնեութիւն :

Gատ օրինակներ բերինք ընդ գէմ նիւթակրօնութեան , բայց ամենէն անհերքելին՝ մարդկութեան ձայնն է : Մարդը գտնուելով օրօրոցի եւ գերեզմանի մէջ տեղը՝ միշտ ուղղեց իւր հայեացքը այս անձուկ տարածութեան եղեր վերայ , միշտ զգաց որ այստեղ , այս մութն բանտիս մէջ , շնչելոյ օդ անգամ գրեթէ չի գտնի : Եթէ այսպէս է , չունիմք ուրեմն իրաւունք հարցնելոյ նիւթակրօններին « ով ասաց ձեզ , որ իբր թէ մարդկային ճակատագիրն փակուած է օրօրոցի եւ գերեզմանի մէջ տեղ . ուստի իմացաք , իբր թէ ծնունդն է

իսկական սկիզբն, եւ մահն իսկական վախճան»։ Մարդկութիւնն միշտ ունեցել է ուրիշ համոզմունքներ. նա միշտ մտածել է եւ մանկան խանձարուրի վերայ եւ ալեւորի գերեզմանի, եւ մինչեւ ցայժմ՝ իսկ իւր համոզմանց վերայ պինտ կացած է. ու գիտութիւնն ալ գեռ չէ գտել այնպիսի ապացոյց մի, որ կարող լինէր իրաւամբ գզրդել նորա համոզմունքները։

Ամենայն կրօնից հիմն է որոշել իրաց ներկոյ կարգաւորութեան վեհագոյն կարգն. իսկ կրօնական համոզմունքներ կհանդիպին ամենայն ուրեք, ուր միանգամ կգտնուին մարդիկ, թէ կիրթք եւ զարգացեալք, թէ անկիրթք եւ անկատարք, եւ ամէն կարդի մարդոց մէջ կբարձրանայ հարցումն ապագայի վերայ, որ եւ դարձեալ ամէն տեղ կգտնէ իւր պատասխանն, միայն այս պատասխանն զանազանակերպ կլինի, կախումն ունենալով մտաց զանազանակերպ զարդացման աստիճաններէն. եւ կրուրէ այն քաղաքականութեան հոտը, որոյ մէջ ինքն ծնունդ է առել. զոր օրինակ՝ Հիւսիսային Եւրոպայի նախնի պատերազմասէր բիրտ բնակիչք, հանդերձեալ Երանութիւնն կներկայացնէին իւրեանց մտքին բարբարոսական արիւնաբու ախորժակին համեմատ. այն է կը հաւատային թէ պատերազմի մէջ մեռած զինուորները կերթան Օդենի արքայական պալատն, եւ այնտեղ իւրեանց թշնամեաց գանգովն ջուր կարող են խմել։

Շատ հետաքրքրական կլինէր մանրախուզել ազգաց հանդերձեալ կենաց վերայ ունեցած վարդապետութեան պատմութիւնն, որ է ընդարձակ նիւթ, բայց

մտադիր չլինելով այդ ամէնը այստեղ ժողովել, մի-
այն դոցա վերայ թէթեւ տեսութիւն մի պիտի առ-
նեմք, որ մեր նպատակին խիստ կարեւոր է :

Ամենէն յառաջ ուշագրութիւն դարձնեմք Յունա-
կան քաղաքակրթութեան առաջին ժամանակաց, այն
է բուն ծագման վերայ, որ նշանաւոր ազգեցութիւն
ունեցաւ եւ մեր սեպհականի վերայ : Աչքէ անցնենք
Հոմերոսի բանաստեղծութիւնն, եւ կտեսնեմք որ նո-
ցա մէջ կխօսուի ապագայ կենաց վերայ, գիւցազն
Ոդիւս կցանկայ խօսակցիլ մեռելոց հետ, իւր սրովն
փոս կփորէ, եւ կլուր զայն արեամբ զոհից . գունա-
թափ ստուերները հնազանդելով գիւթական գաղտ-
նի զօրութեանն մէկը միւսի ետեւէ կդան, եւ ճաշա-
կելով սեաւ արենէն, կսկսին խօսել. նոցա մէջ գիւ-
ցազն կճանաչէ իւր մայրն, զոր ինքն կենդանի թո-
ղած էր յիթակէ, եւ կհարցանէ մօրէն .

„ Այլ աղէ ինձ, ասա մայր իմ, պատմեա այժմն ինձ ողջոյն,
„ Զիարդ զքեզ առ յօրնասիդ, երկայնածիզ քուն մահուն .
„ Արդեօք յերկար ժամանակաւ, զու ծիւրեցար ի յախտին,
„ Թէ Արտեմիս աղեղնահարն, յանկարծ հար քեզ գիրգ փքին » :

Ստուերն կպատասխանէ .

„ . . . Այլ քո անձուկն, եւ բարքդ արգոյք, ով իմ ազնիւդ Ողիւսէ,
„ Ես հոգս զքեն, զիս զրկեցին քաղցր կենացս արեւէ .
„ Նա զայս ասէր, ես իմ անդուսս խորհուրդք սրտիս տապէին,
„ Ով քէ լինէր, ինձ գիրկ ընդ խառն, ունել զմօրս զհոգին .
„ Երիցս ի նա, դիմեալ անձկով, սիրտ իմ փարել փափագէր,
„ Երիցս լիմոց, ել ի ձեռաց, իբրեւ երազ ես ստուեր .
„ Ցաւ սաստկութեան, հարաւ ի սիրտս, յոգւոց հանեալ բարբառիմ:
„ Մայր իմ ընդէր, խուսես յինեն, ես ոչ լնուս զանձուկն իմ:
„ Թոյլ տուար զրկեալք, ես ի դժոխս յագուրտ տացուք մեր՝ սպյոյն .
„ Մայր իմ արգոյ, կրկնեաց . « Աևադ, նեզ զու բնաւից իմ որդեակ.

„Վեհ Պերսեփոնն , ոչ նենգեաց քեզ , այս մեռելոց է վիճակ .
„Մարմինք ուսկերք , եւ նեարդք չիք աստ , բափ մեծ հրոյն զայն ծախէ .
„Երբ զառաջինն , շունչն զոսկերսն , զըսպիտակս լքանէ .
„Հոգին սրանայ , իբրեւ երազ . այլ դու աստի ե'լ ի լոյս . . . :

Իւր մօրէն զկնի , Ողիւսէս կտեսնէ հսկայազօրն Ա. Քիլէս , եւ այսօրինակ բանիւք Կ'ողջունէ զինքն .

„ Աքիլ Պեղեան , դու քաջ արանց Յոյն ազգին ,
„Այլ երջանիկ , քան զքիզ Աքիլ , չիք ի նախնեաց , չիք յապայց ,
„Չի եւ յառաջ , զկենդանիդ , մեք պատուեաք իբր Աստուած .
„Նաեւ աստեն , դու մեռելոց , ես հրամատար եւ իշխան ,
„Ուստի բախիծ , ո Աքիլէս , չիք քեզ եւ ոչ ի մահուան .
„Լուաւ Աքիլ , ձայն մի աւազ , ընդդէմ կրկնեաց անվեհեր ,
„Մի ինձ Ողիւսդ քաջախոն , մի ինձ զմահն զովեր .
„Կամիմ յանդի , պարենաւոր , առն աղքատի սինէքոր ,
„Վարձկան լինել , քան մեռելոց , կալ բոլորից բազաւոր :
„Այլ պատմեա ինձ , դու զքաջորդուոյս , և նա ի մարտ նահատակ ,
„Պատմեա եւ զվեն , զիմոյն Պեղեայ , երէ իցես ինչ զիտակ ,
„Արդեօք զնո՞յն ունի պատիւ , նա ի յազգեն , Միւրմիղեանց ,
„Թէ յելլադա , ի Փիրիա , զձեն զնա իրը անկած “ :

Ողիւսէս պատմեց նմա իւր նէոպտղեմ որդւոյ սխրագործութիւնները . զոր

„Լուաւ հոգին , Աքիլէսի , եւ ի դաւար ի մարզին ,
„Քայլ մեծաքայլ , զնայր խայտալը , լուեալ զգով զաւակին “ (*):

Դիւրին է յառաջ բերել այսպիսի շատ օրինակներ Հոմերոսի բանաստեղծութենէն , ուրտեղ հին Յունաց համոզմունքը կպատկերացուին , եւ ցոյց կտան հոգւոյ համար ապագայ . միայն այդ ապագայն կներկայացուի իբրեւ թախծալի եւ վշտագին շարունակութիւն ներկայ կենացս , մեռեալք հետաքրքիր կլինին գիտել թէ ինչ կպատահի արեգական ներքոյ . երկ-

(*) Հոմերոսի Ողիւսական . բարգ. ի Հելլենականէ Հ. Եղիա Վարդ. Քոմաճեան . Վենետիկ , ԲՄԴԶ.

րային կեանքը կթուի նոցա բաղձալի , լուսոյ ճառագայթն ուրախալի , իսկ ննջեցելոց կայանին մէջ կըթագաւորէ խաւար մթութեան եւ նոյն աշխարհի բնակիչքը իւրեանց հայեացքը կուղղեն դէպի կենդանեաց երկիրը , ինչպէս կալանաւոր մի ձգէ հայեացքը լուսոյ բեկրեկ նշոյները բանտի մէջ արձակող փոքրիկ լուսամտին : Միեւնոյն զգացմունքներն չոմերոսէն շատ յետոյ կարտայայտէ եւրիպիգէսի « Իփիգենիայն » . Իփիգենիա կթախանձէ հօրէն չզօհել զինքն . « զիս յառաջ քան զժամանակն , կասէ , մի մեռցներ . վասն զի քաղցը է տեսնել լոյսը . մի ուղարկեր զիս բռնութեամբ մեռելոց ստորերկրեայ թագաւորութիւնն . ես առաջին զքեզ հայր կարդացի , եւ դու առաջին զիս դուստր անուանեցիր , եւ զիս առաջինն նստուցիր ծնդանցդ վերայ . հայր իմ , դու յինէն , եւ ես ի քէն տեսաք փոխագարձ գգուանք քաղցրութեան . մտիկ տուր ինձ , համբուրիր զիս , թող ես երբոր պիտի մեռնիմ , գոնէ այդ գրաւականն առնեմ հետս , եթէ անլուր պիտի գսնուիս պազատանացս » : Վերջին ամենազդու խօսքը ահա « մահացուաց համար չկայ ինչ այնքան առաւել քաղցը եւ փափագելի , ինչպէս տեսնել զլոյս . լաւագոյն է կեալ թէ եւ անբազդ , քան մեռանել մեծ համբաւով եւ պատուով » :

Բայց Հոմերոսի բանաստեղծութեան մէջ գտնուած ապագայի վերայ այս պլտոր եւ տրտմալից ակնարկութիւնն , Յունական երեւակայութեան աղբերակէն անցնելով , սակաւ առ սակաւ կմզուի , կզտուի եւ կը-

գեղեցկանայ . ապագայ աշխարհը երանաւէտ կենաց տեղի կդառնայ , այնտեղ կբնակին դիւցազունք , որք եւ յետոյ կդառնան աստուածներ . փիլիսոփայական մտածողութիւնք , եւ վերացական գաղափարներ , այլաբանութեամբ կփոխարկուին ի կենդանի եւ շարժուն անձինս : Անշուշտ այսօրինակ համոզմունք ըստ ինչ ինչ մասանց պիտի համարուին անվիճելի ապացոյցք մարդկան հանդերձեալ կեանք ճանաչելոյն . բայց եւ այն պէտք է ասել որ այդօրինակ համոզումըն եւ հաւատը , ունեցաւ եւ իւր արտասուելի հետեւանքը . վասն զի , քանի որ հանդերձեալ աշխարհը գնալով շքեղացաւ , եւ բարւոքեցաւ , մարդիկ իւրեանց կեանքը , եւ նորա ցանկութիւնները , ուրախութիւնները , եւ պակասութիւնները զոհեցին նմա :

Անշուշտ այսպիսի կրօնի ազգեցութիւնն վնասակար եղեւ . դիցուք թէ երկրպագութեան զգացումն ինքն ըստ ինքեան այնպիսի ինչ է , որ յայտնապէս կապահովէ բարոյականի իրաւունքը , նաեւ այն ժամանակ , երբ երկրպագեալ իրերը ինքեանք ըստ ինքեանց անարժան են երկրպագութեան : Այսպէս ահա Ողիւմպոսի անբարոյական աստուածները չունեցան իւրեանց աստուածացնողների վերայ այն ամէն վնասակար ազգեցութիւնները , զորս մարդ կարողէ երեւակայել , եւ ոչ ամենայն կանայք , որք կ'աստւածացնէին անամօթ Աստղիկն , հետեւեցան նոյն չաստուածուհոյ անբարոյական օրինակին , եւ այլն . բայց թէ կռապաշտութենէն ծնան անբարոյականութիւններ , ամենեւին չէ կարելի կասկածել . սորա համար

բողոքեցին այս, եւ կռապաշտական դարուց երեւելի իմաստուն մարդիկը։ Պատմութիւնն մեզ ցոյց կտայ, թէ Յունական կրօնն, իւր զարգացման արդեօք, թէ արեւելից նորա վերայ ունեցած ազգեցութեան շնորհիւ ձգել է ամենաղտեղի եւ անջնջելի բիծ հին քաղաքականութեան վախճանի վերայ։

Դիւցապաշտութիւնն՝ բազմութեան կրօնական էր. բայց դիցապաշտական ժամանակի իմաստունք ինչ նշանակութիւն կտային նմա, եւ Բնչ Համարումն ունէին վերան։ Նոքա դոյն կրօնի թանձր նախապաշարմունքները չծածկէին կրօնական վարդապետութեան քողոյ տակ. այլ միեւնոյն ժամանակ, փիլիսոփայական ազատ հետազոտութեանն իրաւունք կտային. նոցա բանականութիւնն կմերժէր այն աստուածները, որք ունէին մարդկային կիրս. «Այս, կասէ փիլիսոփայ մի. եթէ առիւծներն եւ եղինքն գիտենային նըկարչութիւն, աստուածները պիտի նկարէին առիւծի եւ եղան գլխներով» (ՔՍԵՐՓՈՆ ԿՈՂՈՓՈՆԱՑԻ)։ Պղատոնի խօսակցութեան մէկին մէջ, Ողիւմպի անառակութեանց ընդդէմ խղճի ազնիւ բողոքին օրինակը կը տեսնուի (ԵԿՏՐՓՈՆ)։ Այսպէս ուրեմն, մարդկային հոգին, բաւական է որ հասկացողութեան լուսով լուսաւորուած լինի, միշտ վկայել է, թէ բիրտ կռապաշտութիւնն չէր կարող նորա օրինաւոր պահանջմանց բաւականութիւն տալ։

Հապա տեսնենք փիլիսոփայք ապագայի վերայ ինչ պէս կիսորհէին եւ կդատէին. քննենք հին կարծիքը, նորա վսեմ զարգացման ժամանակին մէջ։ Առկրատ՝

իւր «Փեդոն» խօսակցութեան մէջ կբացատրէ եւ կը-
պաշտպանէ , մարդոյ՝ անցաւոր մարմնոյ ցանկին մէջ
աստուածային տարր կրելուն դրութիւնն . կորոշէ թէ
ինչ է մահ . եւ համաձայն ընդհանուր համոզման ,
կհամարէ զայն բաժանումն հոգւոյ ի մարմնոյ . ապա
քննելով իսկական նշաններն ճշմարիտ փիլիսոփայի ,
կյարէ , թէ իւր անուանն արժանի իմաստումն բոլոր
կենացն մէջ կուրանայ մարմինն . վասն-զի մարմինն
իւր զգայարանքներովն կոքողէ ի նմանէ ճշմարտու-
թիւնն , եւ պահանջելով իւր վերայ հոգացողութիւն
կհեռացնէ եւ կզրկէ զնա ի խորհրդածելոյ զճշմար-
տութիւն . եւ առանց ճշմարտութեան խորհրդածու-
թեանն ալ , անհնարին է ունել որեւիցէ առաքինու-
թիւն : Ուրիշ տեղմի դարձեալ , Սոկրատ հետեւեալ
հարցումն կառնէ « այս բաժանումն հոգւոյն ի մար-
մնոյն չէ արդեօք մահ կոչուածը : Փիլիսոփայի ջանքը
պիտի լինի որոշել հոգին ի մարմնոյն . ուստի եւ նմա-
հասկանալի է թէ ինչ է մահ . ապա ուրեմն երբ
պատրաստուած կլինիմ մահ ճաշակել , եւ թողուլ
հեռանալ բարեկամներէս , ոչ կտրանջիմ , եւ ոչ կը-
վշտանամ . կյուսամ , որ եւ միւս սահմանին մէջ , ներ-
կայիս ունեցածներէն ոչ պակաս ընտիր բարեկամաց
հանդիպիմ » : եւ իւր աշակերտացը հանդամանօրէն
բացատրելով անմահութեան յոյսը՝ կյարէ » : Ահա-
ւասիկ այս պատճառաց աղադաւ , զորս այժմ բացինք
եւ խօսեցանք , հարկաւոր է ամէն ջան եւ հնար ի
գործ դնել , այս կենացս մէջ առաքինի եւ խոհական
լինելոյ համար . ըստ որում պատուական է վարձն ,

եւ մեծ է յոյսն . . . ոչ միայն կարելի է հաւատալ նմա հաստատամտութեամբ, երբ յայտնի է հոգւոց անմահութիւնն, այլ եւ պէտք է, եւ այդ հաստատամտութիւնն գեղեցիկ է. վասն զի նովաւ մարդ կարծես թէ ապահոված կլինի իւր անձն»։ Պէտք է անթերի կարդալ «Փեղոնը» որ տեսնէ մարդ թէ Սոկրատ Բնչ յուսով անմահութեանն, եւ Բնչ տնվրդով ակնկալութեամբ հանդերձեալ լաւագոյն կենաց կխօսի, ջանալով ածանցել իւր համոզմունքը զինքն վերջին հրաժեշտի մտօք շրջապատող բարեկամաց վշտացեալ հոգւոց մէջ :

Միեւնոյն համոզմանց նշոյլը, կարելի է նշմարել Սոկրատայ մեծ աշակերտ, Պղատոնէն ժամանակաւ շատ յետոյ հեղինակաց մէջ : Ահա Կիկերոնի գրուածէն երես մի, որ շատ անգամ խօսքի մէջ առնուած, յայտնի է անուամբ «Տեսիլ Սկիպիոնի»։ Սկիպիոն կերեւի իւր փոքր որդւոյն, եւ հանելով զնա ասողային կամարը, կասէ «յառաքինութիւն ջան զնելու հեմար, միտ առ, որ յերկինս տեղ կայ նշանակուած արդար մարդոյ համար . այն՝ զօր երկրի վերայ կեանք կկոչեն, մահ է . իսկական կեանքը հոգւոց յաւիտենական կայանին մէջն է, որում կարժանան միայն սրբութեամբ, բարեբարոյութեամբ, ճշշմարտասիրութեամբ, հայրենեաց անձնանուէր հաւատարմութեամբ եւ զծնողս յարգելով»:

Երկրային պարդեւաց գին մի տար . նկատիր այս տեղէն մըրքան աննշան ինչ է երկիրը, եւ մըրքան աննշան տեղ կգրաւեն այդ զնաի վերայ ընդարձակա-

գոյն թագաւորութիւնները . որքան անապատներ եւ ծովեր ազգերը ի միմեանց կբաժանեն . հապա մեր հետազօտութեանց արժան որպիսի նիւթ պիտի գըտնուի այդտեղ : Հռովմայեցիք անցան երբէք կովկասեան լեռները կամ Գանգէսի հեղեղը . յարեւելս , յարեւմուտս , ի հիւսիս եւ ի հարաւ , որքան ազգեր կան , որք երբէք չլսեն Սփրիկեցւոց բարբառը . եւ որք այժմ յարաբերութիւն ունին նոցա հետ՝ պիտի երկար տեւեն ի նոյն , ոչ ապաքէն ամէնքն կմնունին . եւ ահագին յեղափոխութիւն եղածին կամ թագաւորութեանց գլորուելուն պէս , ժամանակն մեր յիշատակն եւ անունն կորցնէ կանհետացնէ անդարձ . ով որդեակ իմ , ջանայ միայն խորհել եւ խոկալ աստւածային սուրբ բնակարանաց համար , ուրտեղ ահա այժմ կլսես համայն ազանց սքանչելի ներդաշնակութիւնն . ջանայ միայն հասանել այս յաւիտենական օթեւանաց , որք պատրաստուած են մեծագործ հոգւոց եւ վսեմախորհ մտաց համար , որք իւրեանց ամբողջ կենաց մէջ զերկնայինսն խորհել կախորժեն » (DE REPUBLICU , ԳԵՐԲ Զ .) : Ահաւասիկ մարդկային հոգւոյն սեպհական իսկապէս վսեմ խոկմունք , եւ պարզ ապացոյց հանդերձելոյ վերայ ունեցած յուսոյն . սակայն գեռ չաճապարեմք եզրակացութեան դիմելոյ . վասն զի չէ կարելի դատել հին փիլիսոփայութիւնն միայն դիտմամբ ժողոված հատուածներով . այլ ըստ որում դոցա նշանակութիւնն դիւրաւ իւր յարգն եւ կշիռն կունենայ երբ նոյն իսկ մտածմանց ազբիւրների հետ նկատուին , ուստի եւ ջանամք որոշել Յոյն—Հռովմէ-

ական փիլիսոփայութեան, հանդերձեալ կենացը վերաբերեալ հարցմանն տուած նշանակութեանն հիմնական սկզբունքը:

Դառնամք դէպի «Փեղոնը»: Ըստ ընդհանուր խոստովանութեան, անմաշութեան վերայ իսկական փիլիսոփայական վարդապետութիւն իւրեանց մէջ պարունակող յիշատակարաններէն, ամենէն ընտիրն եւ կատարելագոյնն է սա: Այս յիշատակարանի կարծիքն եւ նշանակութիւնն բացատրելոյ համար կդիմեմք ոչ թէ կրօնի պաշտպանի, այլ փիլիսոփայութիւնն ներկայացնողին. Քուղէն «Փեղոնը» կբաժանէ երկու մամն. յառաջնումն՝ կասէ յառաջ բերած է մտաւոր տարեր անեղջութեան համոզմունքը. հոգին կխոստովանուի ընութեամբ որոշ ի մարմնոյն, որում ամենեւին մահ չէ կարող տիրել: Բայց հոգւոյ աննիւթականութիւնն վարդապետելն, անձնական անմաշութիւնն եւ հանդերձեալ վարձատրութիւնն խոստովաննել ասել չէ. Ըստ որում շատ անդամ եւ համաստուածութիւնն (¹) կխոստովանի մարմնոյ եւ հոգւոյ զանանազանութիւնն, բայց կուրանայ հանդերձեալ կեանքը, այդ բառի բարոյական եւ կրօնական նշանակութեան ընդդէմ: Անմաշութեան եւ հանդերձեալ վարձատրութեան հարցումն կգտնուի «Փեղոնի» երկրորդ մասին մէջ այստեղ Սոկրատը կդառնայ կրօնական աւանդութեանց, թողլով զայնս ամբողջութեամբ իւրեանց հիման վերայ. «Մեծ բան է իմաստնոյ համար, կասէ Քուղէն, (Սոկրատայ վերայ խօսելով), միանդամայն անխոտիր ընդունել բոլոր ժողովրդական

այլաբանութիւնները, ինչպէս Սոկրատը ի գէմս բարի եւ խոհեմ ծերունոյ, կտեսնուի կարծես եւ կառկածանաց եւ յուսոյ խօսքեր»: Պէտք է գիտել, որ Քուղէնի այսպիսի խօսքերը եւ դատողութիւնը ընդհանրապէս փիլիսոփայութեան սովորական արգասիքն է. ինչպէս եւ ուրիշ տեղ մի գարձեալ կառէ Քուղէն «Փիլիսոփայութիւնն ցոյց կտայ, թէ մարդոյ մէջ կայ անապական տարր. բայց թէ այդ տարրը պիտի երեւի ուրիշ աշխարհի մէջ միեւնոյն զօրութեամբ եւ օրինօք որպէս այստեղ, եւ թէ պիտի կրէ իւր հետ չար եւ բարի գործոց հետքը, այդ՝ կարգէ դուրս ճշմարտանմանութիւն է, որն որ գուցէ ճիշդ ապացուցութենէ խոյս կտայ, կհաստատուի եւ կլուսաւորուի իւրաքանչիւր մարդոյ սրտի ծածուկ ազդմամբը, եւ ազգաց ընդհանուր համաձայնութեամբը»: (ԳՈՐԾ ՊՂԱՏՈՒԵ. ԹԱՐԳՄ. ՔՈՒԶԵՆԱՅ, ԵՐԵՍ 178—179):

Հանդերձեալ կենաց ընդհանուր հարցման մէջ անձնական (մասնաւորի) անմահութեան խնդիրն, կրօնական եւ բարոյական նշանակութիւն ունեցող միակ հարցն է, եւ միմիայն փիլիսոփայական քննութիւնն չէ կարող վճռել զայն. այսպէս կխոստովանի Քուղէն:

Պատմութիւնն ցոյց կտայ, որ Յունական փիլիսոփայութիւն այս մասին այնպիսի մի դրութեան է ապաստանել, որ յուսոյ եւ տարակուսանաց մէջ կերերի. ահա Սոկրատ ինչ կասէ իւր դատաւորաց. «Գիտէք որ մահն իսկապէս չէ չար. որովհետեւ այս երկուքէն մէկն է. կամ բարին միանգամայն թաղուած անհետացած է անսթափելի քնոյ մէջ, եւ

յայնժամ մահն բարի է կամ բարին այնպիսի չքնաղ դրութեան մի մէջ կգտնուի, որ մեր ներկայ դրութիւնը չէ կարող հաւասարիլ նմա, եւ յայնժամ այս կեանքէն ելանելն բարի է յոյժ» (ԶԱՏԱԳՈՎՈՒԹԻՒՆ ՍՈԿՐԱՏԱՅ) : Տարակուսութիւնն՝ որով զգածեալ էր հին մտածողութիւնն, թոյլ չտուաւ կրօնին բարոյական կարգի հաստատուն հիմն լինելոյ: Կասկածոս յոյսը գժուարաւ կարող է ներկայ կեանքը պատրաստել ապագայի նկատմամբ, զոհել ժամանակաւոր ուրախութիւնները յաւիտենականին, եւ ցանկութեանց ու կրից ձգտմանց ընդդիմագրել:

Կռապաշտական ժամանակի իմաստնոց բարոյականութիւնն բոլորովին զուրկ չէ մաքրութենէ, վասն զի խիզճն է անգայթելի ուղեցոյց. նոցա բարոյականութիւնն երբեմն կփայլի կրօնական մտածման նշումը, բայց ինչ օգուտ, գարձեալ իւր հայեացքը ձգած է երկրային նպատակաց վերայ: Կրօնն կզարդարէ զնա, բայց չթափանցէ ի նա: Այս՝ կենցաղական նրբամտութիւնն է որ մտիկ կտայ միայն ներկայիս վերայ, իսկ հեռաւոր ապագայի վերայ հազիւ թէ հարեւանցի հայեացք մի ձգէ :

Հին փիլիսոփայութիւնն նկատեցինք իւր ամենաբարգաւաճ միջոցին մէջ. իսկ յետոյ՝ որչափ Յունական քաղաքակրթութիւնն հետզհետէ յառաջ գնալ սկսաւ, փիլիսոփայութիւնն դարձեալ կերերար կտատանէր դիւցաբանական հաւասալեաց մէջ, ու մի կրօնի կամ մի համոզման վերայ չհիմնեցաւ եւ զկայ չառաւ:

Փիլիսոփայք չհոգային ուշ դարձնել ամբոխի վերայ եւ ոչ կմտածէին այս մասին։ Այսպէս ահա, Սոկրատայ եւ Պղատոնի ժամանակէն յետոյ հոգեկան սերմունք ճշմարտութեանց ոչ միայն չաճեցին, այլ ընդհակառակն չորացան։ Կտեսնեմք այնուհետեւ կրօնի մէջ, ինչպէս փիլիսոփայութիւնն, տաճարաց մէջ, ինչպէս դպրոցաց, փոխանակ հաւատոյ պաշտպանութեան, կասկածանաց եւ անհաւատութեան հոգւոյ զօրանալն. որով եւ անուանի է վերջին դարամիջոցն հնութեան։

Այս մասին կարելի է կարդալ երեց Պլինիոսի գործը։ Սա՝ անվախճան կենաց կարեւորութեան համար պնդելն, զոր կպահանջէ մարդկային սիրտը, կհամարէ անշահ եւ աւելորդ պահանջումն. որ եւ իւր միտքը կարտայայտէ այսօրինակ. «մարդկային բնութիւնն կեղծ է. վասն զի նորա մէջ միաւորուած է վերջին աստիճանի խեղճութիւն, եւ անսահման հպարտութիւն»։

Այժմ թողլով Յոյն-Հռովմէական աշխարհն, դառնամք դէպի հեռաւոր Արեւելքը։

Ի մէնջ հեռաւոր Արեւելքը ունեցել է ինքնամշակ զարդացումն. եւ մինչեւ ցայժմ իսկ կմնայ իբրեւ հնութեան շարունակութիւն նոր ժամանակիս մէջ։

Հնդկաստանի, Թիբետի եւ Չինաստանի ընդարձակածաւալ տարածութեանց մէջ կրօնական տարրը վսեմ կհանդիսանայ. ճանապարհորդաց աչքերին ամեն տեղ կներկայանան տաճարներ, եւ ճանապարհորդող կրօնաւորաց բազմութիւնք։

Ասիոյ կրօնից ամենահինն՝ Պրահմականն է, Հընդկաստանի մէջ։ Այս կրօնն՝ որ այժմ իւր հետեւողները կհամարէ գրեթէ 60 միլիոնի մօտ, ապագայ կենաց վերայ եղած հարցմանն այսօրինակ պատասխան կտայ. «Բարիքն իսկոյն մարմինն մերկացած ձգածին պէս, կառաջնորդուին վայելուչ ճանապարհներով, լոտոսով ծածկուած աղբերաց եզերքներով, եւ քաղցրաբոյր ծառոց ստուերաց ներքոյ. որչափ տեւելոյ լինի ճանապարհի շարունակութիւնն, նոցա վերայ կտեղան անձրեւին հետ ծաղիկներ, եւ օդոյ մէջ կհընչուին քաղցրախորժ ուրախարար երգեր. իսկ չարացն ընդհակառակն անձուկ եւ մթին է շաւիպն. մի կողմէն կիզանուտ աւազն եւ կարծր ժայռեր. որոց վերայ պիտի ընթանան, եւ միւս կողմէն ի վերուստ նոցա գլխոց վերայ տեղացող տապակէղ փոշին եւ ածուխն վիրօք եւ արեամբ կծածկեն զնոսա. ծարաւը կթալկացնէ եւ կթուլացնէ զնոսա, ու կհանդիպին նոցա սարսափելի երեւոյթներ, որք օդը կլցնեն ահաբեկող աղաղակօք, եւ ողբոց ձայներով» (ՕՐԵՆՎ ՄԱՆՈՒ, ԺԲ, 58)։ Այս երկու ճանապարհէն մին կտանէ յերանութիւն, եւ միւսն ի հանդերձեալ տանջանս։ Աչա արքայութիւն եւ գժոխք, ապագայ աշխարհ եւ վարձատրութիւն։

Հնդկական գաղափարը դեռ առաւել բացայայտ յետագայ խօսքերիդ մէջ կդտնուի. «Բոլոր տիեզերքն յարատեւ շարժման տեսարանն է, որոյ զօրութեամբ հոգիք կունենան իսկատ տարբեր գրութիւններ. միւնոյն հոգին յաջորդաբար կընակի մարդկան, կեն-

դանեաց, եւ բուսոց մարմնոց մէջ, կամ կհասանէ վեհագոյն հոգւոց վիճակին, այսինքն այն գոյութեան, որ առաւել փառաւոր է քան երկրայինն : Այս փոփոխ վիճակը կունենայ հոգին իւր արժանաւորութեան եւ վարուց համեմատ . իսկ երբոր կուգայ այս շրջանի լրումն առնելոյ ժամանակը, որ պէտք է հաշուել հազարաւոր տարիներէ յետոյ, բոլոր հոգիք կընկըզմուին կթաղուին տիեզերաց սկզբան մէջ, որ միմիայն պիտի գտնուի իւր եզակի մեծութեան անհունութեան մէջ : Յետոյ պիտի սկսի կենաց նոր շրջան . որոշ էակները կրկին պիտի երեւին ժամանակաւորապէս, եւ կրկին թաղուին մեծ ամբողջին մէջ »:

Այս վարդապետութիւնն հնումն շատ տարածուած էր . կերեւինաեւ յեգիպտոս . կնշմարուի սորա հետքը եւ ի Յունաստան, ուստի հոգեփոխութիւնն ծնունդ եւ անուն է առած :

Զանանք որոշել Պրահմական վարդապետութեան Հնդկաստանի մէջ ունեցած հիմնական խմասուլ կամ նշանակութիւնն : Ահա այդ կրօնի հիմն . « Կեանք բաղկացնող շարժումն . այն է հոգւոյ մի ձեւէն միւսի փոխուիլն, չար է . ապագայ երանութիւնն եւս չար, թէեւ նուազ յառաջնոյն . վասն զի առանձին կեանքն ինքն ըստ ինքեան չէ բարի : Բանական էակի նկրտման նպատակը՝ է փոխադարձ յաջորդութեան եւ շարժման շրջանէն դուրս ելանել . եւ միանդամայն թաղուիլ Աստուծոյ մէջ, այն է խառնուիլ անհետանալի մեծ ամբողջն, կորուսանել զգայարանք, գէմք,

ճանաչողութիւն, եւ կեանք, որ միանգամայն ազատ լինի կենաց բոլոր փոփոխականութենէն» :

Այս տեսութեան նայելով տիեզերքն է անեզր քաւարան . իսկ մարդոյ երջանկութիւնն , կարճումն կամ եղծումն շարժման , ըմբռնման , եւ անձնական կենաց մասնաւորի : Այս է հիմնական իմաստն Պրահմական կրօնի : Սոտի ծնունդ առած է այլ աղանդ մի , Պուտականութիւն անուամբ , մեր թուականէն համարեա 700 տարի յառաջ : Նորա հիմնադիրն եղեւ Սաքիամունի , «Պուտտա» կոչեցեալ , որ կնշանակէ իմաստուն : Այսոեղ պիտի զկայ առնումք նորա քանի մի կենսագրական հանգամանաց վերայ . ըստ որում Պուտտայի վարդապետութիւնն անձուկ շաղկապուած է իւր կենաց հետ : Սաքիամունի թագաւորի որդի էր . օր մի ուղեկցող բազմութեամբ քաղաքի արեւելեան դռներէն անցնելով , կերթար կամբունի այդ ին . այս տեղույս հետ կապուեցաւ նորա բոլոր գործոց եւ վարուց յիշատակը : Գնալոյ ժամանակն ճանապարհին կպատահէ արքայորդւոյն յուժոյ ընկած դողդղացող ծերունի մի , որ կորացած յեց իւր գաւազանին , կարձակէր մարդոյ ազգող հառաջանաց խօսքեր . «Ի՞նչ մարդ է սա , հարց արքայորդին իւր կառավարէն , որ զօրութենէ ընկած , գլուխն սպիտակ , եւ ամբողջ մարմինն չորացած ցամաքած , յեց իւր փայտին հազիւ կշարժի . եւ մէն մի քայլ փոխելոյ միջոցը կդթէ . ոորա ցեղի առանձին վիճակին է այդ , թէ աշխարհիս բոլոր ստեղծուածոց օրէնքը : — Տէր , կպատասխանէ կառավարն . այս մարդն հիւծուած է

ծերութեամբ, սորա բոլոր զգայարանքը թուլացել են եւ զօրութիւնը կտրուել. բոլոր մերձաւորները արհամարհել եւ բարձի թողի են արել զինքն իբրեւ անտառի չորացած ծառ մի. եւ ոչ թէ այդ վիճակն նորա սեռի առանձին դրութիւնն է, այլ բոլոր արարածոց ճակատագիրն. մանկութեանն կյաջորդէ միշտ ծերութիւնն. չիք այլ միջոց ստեղծուածոց այս կեանքէս ելանելոյ: — Ուրեմն, կրկնեց արքայորդին. անմիտ եւ տկար արարածներն ի զուր կպանձան եւ կբարձրամտին առոյգ հասակի վերայ չտեսնելով ինքեանց սպասող ծերութիւնն. դարձո յետս կառքդ, ինձ՝ որում ըստ այսմ օրինակի կսպասէ ծերութիւն, այլ բնաւ պէտք չեն ուրախութիւն եւ զուարձութիւն»: Եւ ահա դեռահաս արքայորդին առանց մըտնելոյ կամբունի այգին, կդառնայ քաղաքը: Նոյնօրինակ տեսարաններն կկրկնուին. Սաքիամունւոյն կրհանդիպին է որ հիւանդ, է որ մեռեալ, եւ խիստ որտաքեկ կմտնէ քաղաքը, ուստի ելած էր խնդրել զրօսանք եւ զուարձութիւն: Վերջին պատահածը կվճռէ նորա ճակատագիրն. Օր մի հանդիպելով զինքն բոլորովին կրօնաւորական խստամբեր վարուց նուիրող մարդոյ միոյ, կմտադրէ նմանիլ նմա. թագաւորն կընդդիմանայ, բայց ի զուր. «Տէր արքայ, կասէ որդին. ոչ արգելք եղիր ինձ եւ ոչ վշտացիր»: Հայրն արտասուք աչքերն կասէ. «Որդեակ, ինչ անեմ որ մտադրութիւնդ փոխես. պատրաստ եմ կատարել ինչ որ ցանկաս, առ քեզ պալատս, թագաւորութիւնս, եւ ծառաներս: — Տէր արքայ, կալատասխանէ

որդին. չորս բան կցանկամ. թէ կարացեր տալ,
կմնամք քեզ մօտ.

ա) Թող բնաւ ծերութիւնն ինձ մօտ չդայ.

բ) Միշտ հասակս առոյդ մնայ.

գ) Երբէք հիւանդութիւնն իմ՝ մարմնոյս չմօտենայ.

դ) Իմ կեանք անզրաւ լինի, եւ նորա զօրութիւնն
անկորուստ »:

Այս խօսքերն լսեց թագաւորն, լցաւ տրտմու-
թեամբ. «Ով որդեակ, աղազակեց. զանհնարինս
կիսնդրես դու յինէն, եւ ես չեմ կարող կատարել
քո խնդիրներն: — Տէր արքայ, կրկնեց պատանին.
Եթէ խնդրածներս չկարես տալ, գոնէ ինձ այս մինն
տուր. թող որ հրաժարուելով այս կեանքէս ազա-
տուած լինիմ տեղափոխութենէ (Հոգւոց) »: Թագա-
ւորն կամեցաւ բուռն զօրութեամբ արդելք լինել
որդւոյն. իսկ Սաքիամունի, որ միտքը դրած էր ազա-
տել մարդկութիւնն իւր թշուառութենէն, յանկարծ
կթողու քաղաքն ու արքունիքը եւ կզգենու աղքա-
տիկ հանդերձ, եւ զրկած իւր անձն աշխարհիս ամե-
նայն վայելչութենէ, կթափառի յամենայն տեղիս,
տուեալ զինքն խստմբեր ժուժկալութեան: Բազմա-
մեայ պահեցողութենէ եւ խստակեցութենէ ետքը,
լոյս մի կծագէ միտքը եւ կզգայ որ ինքն լինելոց է
ազատարար աշխարհի (*). կքարոզէ իւր կարծիքներն
սակաւաթիւ աշակերտաց եւ նոքա այլոց, եւ այսպէ-
սով կտարածուի Պուտտականութիւնն: Պուտտայի

(*) Le Buddha, par Barthélémy Saint-hilaire, Երես 12 եւ յաջորդն:

վարդապետութիւնն պատճառ գարձաւ ահեղ պատերազմաց . եւ արեան գետերով էր որ տարածեցաւ անդր քան զշինդս : Այժմ Մանղոլի, Թիբետի, եւ Զինաստանի մէջ Պուտոտականութիւնն իւր աշակերտները կհաշուէ գոնէ երեք հարիւր միլիոն : Տեսնեմք ինչի վերայ կկայանայ այս վարդապետութիւնն :

Պուտոտա ամէն ջան եւ հնար ի գործ եղ իւր «Փրկիչ» անունն արդիւնաւորելոյ, եւ սեպհականելոյ համար : Կաստից (²) երկրին մէջ բարձրաբարբառ կքարոզէ «Բարեկամութիւն ամենեցուն» զոր եւ միանգամ եցոյց գործով ընդդէմ սէգ Պրահմականաց . որք կծիծաղէին նորա վերայ երբ կջանար գարձնել գէպի իւր կրօնն աղքատ մարդ մի : Անկարծիք նորա զօրեղութեան գաղտնիքներէն մէկն էր կրօնական հաւասարութեան գաղափարն : Բայց Բնչէր այդ բարեկամութիւնն, զոր նա կքարոզէր . Բնչաղատութիւն էր զոր կխօսանար : Հիւանդութեան, ծերութեան, եւ մահուան աղէտալի տեսարաններն տեղիք ետուն նմա այս կոչումն առնելոյ իւր վերան . կեանքը ընդունայն է, եւ տրտմական, դատեց եւ կշռեց Սաքիամունի : Արմատ ամենայն ունայնութեանց է ցանկութիւնն . վասն զի երջանկութեան ցանկութիւնն պատիր է ուրեմն, ազատ մնալոյ հնարքն եւ միջոցն է ուրանալ կամ մերժել ամենակերպ ցանկութիւններ . իմաստնոյ վեհագոյն նպատակը պիտի լինի հասանել այն գրութեանը կամ վիճակին, որ ի նուիրական լեզու Պուտոտականաց կասուի «Նիրվանա» : Այս բառը եւրոպացի ուսեալք մեծաւ զգուշութեամբ

սովորելով, որմանք կմեկնեն խոպառ անձնազոհութիւն, եւ որմանք՝ միանդամայն հրաժարումն յաստեացա: Ցանկութիւնն կենաց հիմնական արգասիքն է. քանի որ կամք, պիտի երջանկութիւն ցանկամք, իսկ երջանկութիւն խնդրելն՝ է պատրանք մտաց. կենաց ուրիշ ձեւոց մէջ մեզ կսպասեն կմնան ուրիշ պատրանք. խաղաղութիւնն կդանուի միայն անձնազոհութեան մէջ. թշուառութենէ ազատուելոյ համար հարկաւոր է կարճել կենդանութիւնն, եւ մտնել նիրվանայի մէջ: Յառաջ կբերեմք հռչակաւոր գիտնականի միոյ խոկական խօսքերն, որ մեծ ուշադրութեամբ քննել է Պուտտականութիւնն. «Յոյսը՝ կառէ Պիւրնուֆ, զոր Սաքիամունի տուել է մարդկան, այն է որ քարոզել է հնարաւորութիւն «Նիրվանա» ասացեալ միջոցաւ, այսինքն անձնազոհութեամբ ազատուելոյ հոգեփոխութենէ» (ՆԵՐԱԾ. Ի ՊԱՏՄ. ՊՈՒՏՏԱԿ. ԵԲ. 153):

Զէ կարելի ասել, թէ այս ցաւալի խօսքերը ամբողջ երեք հարիւր միլիոն Պուտտականաց ընդունելի համոզմունքն եղած էին. անշուշտ հանդերձեալ վարձատրութեան ակնկալութիւնն ժողովրդական մասին խոստովանածը կլինէր: Պուտտականութիւնն կպահպանէ Պրահմական հոգեփոխութեան գաղափարը. որովհոգելիք տեղէ տեղ փոխուելովն պիտի պատժուին կամ վարձատրուին տիեզերաց գասակարգութեանց մէջ համեմատ իւրեանց արժանաւոր կամ անարժան գործոց: Բայց Սաքիամունոյ գպրոցի մէջ կրթուած իմաստնոյ ցանկութիւնն այն է, ինչ որ Սաքիամունի իւր հօրն յայտնեց, եւ որն որ նորա տեսականու-

թեան գլխաւոր կէտն եւ բանալին համարուելոց է, այսինքն փախչել փոփոխականութենէ, կամ կենաց զանազանաձեւ շարժմունք ունենալէն։ Կարճատեւ կենացս այն կողմը կայ ուրիշ կեանք, որոյ վերայ ամէն հասարակ միտք կարող է հանգչիլ, բայց առանձին կեանքը, թէեւ երջանիկ ալ լինի, դարձեալ տանջանք է. բոլոր այդ տանջանքներէն եւ չարիքներէն աղատ մնալոյ համար, պիտի կարճել կեանքը։ Ահա հիմն Պուտտական կրօնի։

Պուտտայի կրօնն թափանցեց ի Զինաստան. եւ ժողովուրդն ընկալաւ զայն այն ժամանակ, մինչդեռ լուսաւորեալ գիտնական Մանդարիներն (⁵) կը խոստովանէին Կոնֆուկիոսի վերանորոգած կրօնը։ Կոնֆուկիոս Փիլիսոփայ էր. բայց նմա կտային աստուածավայել պատիւ երկրպագութեան։ Սա եղի մտի, հանդերձելոյ վերայ եղած ժողովրդական համոզմանցը հնարքով մի փոփոխութիւն տալ, զանց առնելով, մարդոյն երկրէս գուրս ապաւինարան կամ յուսոյ տեղիք ունենալուն վերայօք։ Կանդէին, որ Կոնֆուկիոս իւր արծարծած վարդապետութեանն վնաս է հասուցել. կմեղադրէին, թէ սուրբ գրոց ի նորոյ լոյս ընծայելուն ձեռնարկած ժամանակը, բարձել է անտի հին վարդապետութիւնքն որք կային նախեղակ գաղափարին մէջ։ Բայց գժուարին է կարծել, որ հանձարեղ մարդ մի, որչափ եւ որպիսի մեծարոյ կարծեաց ալ տէր լինի, յանձն առնու ջնջել բառնալ ժողովրդական կրօնի մէջէն գեղեցիկ ապագայի յոյսը. այս անհնարին է ի հարկէ. յապացուցութիւն բանիցս

կըերեմք կոնկուկիոսի ժամանակակից գրուածոյ մի յետադայ խօսքերն, որք սովորաբար յառաջ կըերուին իբրեւ նորա վնասած վարդապետութեան մնացորդ . «Երբոր Մուչօ կդամնուէր Ծին թագաւորութեան մէջ , նմա հանդէպ ելաւ Փան եւ եհարց . Հին մարդկան մէջ առած էր — մարդիկ կմեռանին , բայց չկորնչին բոլորովին : Ի՞նչ է այս առածի իմաստը »: Դեռ Մուչօ պատասխան տուել չէր , Փան յաւել ասել — Կտեսնեսոր՝ մեր նախնիքն շատ յառաջ ժամանակաւ անցել գնացել են եւ ինքեանք եղած են եաօ տոհմէն . առածը տոհմական երկարատեւութեան համար կասէ արդեօք »: Մուչօ պատասխանեց . — իմ կարծիքը գորամասին բոլորովին տարբեր է անտի , զորն որ գուտոհմական երկարատեւութիւն կանուանես . Լու թագաւորութեան մէջ եղած է ի հնումն իշխան մի , որ շատ անգամ ասել է . — Երբ որ Ծինկ մեռաւ , նորահամար կպատմէին թէ յաւիտեան կենդանի է . այսինքն նորա բարի արարքն փոխադրեցան ապագայ գարուց մէջ : Այսպէս չէ արդեօք առածի իմաստն , ես այսպէս կհասկանամ . սրբոց առաքինութիւնները , եւ իմաստնոց արդիւնաւէտ գործերը կենդանի կմնան յաւիտեան . յետագայք նոցա խօսքերն կաւանդեն գալոց սերնդեան . թէեւ եւ մինն՝ եւ միւսն , եւ երրորդն կապրին որոշ ժամանակի մէջ , բայց նոցահամար կասեն թէ չկորնչին բոլորովին . ահա ինչ կնշանակէ բոլորովին « Զկորնչիլ խօսքը » (*):

(*) Dictionnaire des sciences philosophiques, յօդ, կոնկուկիոսի վերալ:

Այսպէս ուրեմն, իմաստնոյ անմահութիւնն, նորա օգտաւէտ մտածողութիւններն կամ բարի գործերն են: Թարգմանութեան հեղինակն, յորմէ փոխ առաք յիշատակեալ խօսքերը, կհաստատէ թէ ամբողջ գըրքին մէջ չկայ ազգաբարութիւն հանդերձեալ կենաց վերայ. մինչեւ անդամ որոշակի ասուած չէ, թէ առանձին մարդը կարող է իւր մէջ ունենալ անմահ գոյութեան տարր: «Ոչինչ մնայ մարդոյ մէջ, բացի նորա գործոց որք պիտի աւանդուին մարդկութեանն»:

Զարմանքն այս է, որ միեւնոյն մտածմունքը մեղ ժամանակակից այնպիսի մէկի մէջ կդտնեմք, որ հռչակուած է իւր ուսումնականութեամբ, եւ յայտնի է իբրեւ հակառակորդ Քրիստոնէութեան: «Ես կպնդեմ, կասէ. թէ այն մարդը, որ կընտրէ բարին, ճշմարիտ իմաստուն է եւ կլինի անմահ. վասն զի նորա գործք պիտի մնան ճշմարտութեան հետ լծորդուած. իսկ չար, յիմար, եւ թեթեւամիտ մարդն բոլորովին կոչնչանայ, վասն զի չունի թողլոյ աշխատութիւն մի: Միմիայն խելացի եւ բարի մարդկան գործք զերծ կմնան ընդհանրածախ հնութեան ժանիքն այդ գործերն են միմիայն անկորստական վաստակք, եւ նոցա պտուղներն գնալով հետզհետէ կըհասունանան, թէեւ ապերախտ մարդկութիւնն մռուացած ալ լինի զայնս: Ոչինչ կորնչի»: (ՆԵՐԱԾ. Ի ԳԻՐԱՅ. ԵՐԵՍ 90—91):

Այս թընանի խօսքերն են: Այսպիսի աեսական վարդապետութիւն անմահութեան վերայ, հռչակուած գիտնականն կտայ մեղ իբրեւ նոր վարդապետութիւն:

Յայտնի բան է վնաս մի չկայ թէ տեսականութիւնն չին է, բայց երբոր կդանեմք զայն երկու հազար տարի յառաջ քան զայս յայտնուած, ուրեմն իրաւամբ կարելի է պնդել եւ ասել, որ ոչ ոք կընդունի զայն իբրեւ ժամանակակից մտաց արգասիք, եւ իբրեւ մարդկային հոգւոյ՝ վերջին ժամանակներս ձեռք բերած նորութեանց մինն :

Արեւելեան կրօնից հիմնական մտածմունքն է, թէ կենդանութիւնն չար է եւ հարկաւոր է շուտով թուղուլ կեանքը. այս յուսահատական համոզումն, այս անձնազոհութեան յօժարութիւնն ի հարկէ ժողովրդական կրօնի մէջ չի ներկայացուի առանձինն : Մէք այս նկատեցինք Պուտտական կրօնի վերայ, հիմա նոյնը կրկնեմք Արեւելեան միւս կրօնից մասին :

Եթէ ձգենք թէ չորս հարիւր միլիոն մեզ նման ները կխոստովանին այսպիսի անհեղեղ կրօն, չէ կարելի եւ հաստատել, թէ ի խորս մարդկային հոգւոյ կայ ազգեցութիւն անմահութեան. բայց Սսիոյ ազգաց կրօնից մէջ շատ այնպիսի աւանդութիւններ եւ այլաբանութիւններ կդանուին, որոց մէջ բացափայլ կերեւի կենաց գաղափարը. եթէ նոցա մէջ կըդտնուի իսկ եւ տեսակ մի նիւթականութիւն, այլ այն ոչ այլինչ է, քան թէ նոցա հոգւոյ սովորական նկրտումն, ներկայացնել նիւթն միայն իբրեւ տեսանելի իր, եւ մարմինն իբրեւ առ աչօք տեսիլ. Օրորոցի եւ գերեզմանի մէջ գտնուած անձուկ տարածութիւնն ամենեւին չէ կարող բաւականութիւն տալ նոցա. նոցա երեւակայութիւնն կձգուի աստուա-

ծային աշխարհի անվախճան սահմանաց վերայ. եւ այս մասին կմտնեն ընդհանուր օրինաց տակ: Խոկ ի նոցա կրօնից եւ խորհրդական սուրբ գրոց իմաստից ընականապէս յառաջ եկած գաղափարն այն է, թէ անձնական կեանքն (մասնաւորի) անցաւոր է եւ պատիր երեւոյթ. այսպիսի գաղափարը յաւխտենական երանութեան ուրացումն է: Այստեղ խառնելոյ եւ շփոթելոյ չեմք միմեանց հետ համաստուածութիւնն, այսինքն այն կրօնն՝ որ ամէն բանի թաղուիլ անհետանալ կքարոզէ ընդհանուր սկզբան մէջ, եւ այն վարդապետութիւնն, որ ամէն բանի եղծումն եւ չքանալ կխոստովանի: Բայց ինչու զբաղուիմք ընազանցութեամբ:

Ոչ ոք կհակառակէ թէ Ասիական կրօնից տիրապետող ոգին «Համաստուածութիւն» է. եւ թէ, հետեւաբար այդ կրօնից անձնատուրն եւ հաւատացեալն պիտի ուրանայ յաւխտենական հանդերձեալ կեանք: Այս մասին մէջ շատ կարեւոր է ժամանակակից գիտնականի մի եզրակացութիւնն. «Կեանքն վշտաց եւ թշուառութեանց ուռկան մի է. ազատութեան միջոցն չապրիլն է. այսպէս է Հնդկական աշխարհին մէջ յամենայն դարս ժամանակաց ընդունուած արտասուելի կրօնն, զոր կքարոզեն ամէն ժամանակաց, ամէն դպրոցաց, եւ ամէն աղանդոց վերաբերեալ Պրահմականք եւ Պուտտականք»: (LE BUDDA, PAR M. BARTHELÉMY SAINT-HILAIRE, ԵՐԵՍ 120):

Պրահմականք, ուսեալ Զինացիք եւ ուսեալ Պուտտականք չկարացին ճանաչել անմահութիւն եւ յու-

սալ ի նա . թշուառութեան եւ ազէտից մէջ ծփալով ,
վոխանակ յաւիաենական սիրոյ նշուլով լուսաւորելոյ
իւրեանց միտքը , համոզուեցան լաւ համարել խոր
քունն աստի բոլոր երջանկութենէն . ուսաի եւ մե-
ռանիլն շատ քաղցր թուեցաւ նոցա . գլխաւոր յօյսն,
եւ մխիթարութիւնն նոցա՝ էր , ի թշուառութենէ
եւ առջանաց ազատուելոյ համար , զոհել կեանքը եւ
ինքնածանօթութիւնն : Ո՞վ չէ զիորձն առած այն
տաղտկալի աւուրց , որք մարդոյն այնքան երկար կը-
թուին , ոչ վասն այնորիկ որ մարդը կսպասէ յե-
տագայ աւուր , այլ յատկապէս վասն այնորիկ , որ
կցանկայ ներկայի վախճանն տեսնել : Ո՞վ զիորձն ա-
ռած չէ այն անքուն եւ սրտամաշ գիշերոց , յորս
կենաց զգացումն մարդոյն կթուի ծանր բեռն . իսկ
ցանկացած նիրհն՝ առանձին բարերար աստուած մի-
թուի թէ Ասիոյ լայնատարած բնակութեանց մէջ ,
ուսեալքը կեանքը զգացել եւ ընդունել են միայն
այս օրինակաւ . եւ եթէ հնար լինէր թափանցել եւ
նոցա մտածողութեանց մէջ , այն ժամանակ մեր կա-
րի վշտալի սրտնեղութիւնքը ընդ նոցունն համեմա-
տեալք , գեռ երջանկութիւն կհամարուէին , եւ ոչ իսկ
Ցորայ գիրքը այնքան առաւել զգալի կթուէր :

Անցեալ անգամ յիշատակեցի Բուսսօյի անունն .
այժմ կխօսիմ Արեւելից քարոզիչ Լաքրուայի վերայ
որ նոյնպէս մեր հայրենակիցն է : Երբոր ես քաջ
խորամուխ եւ հասու սկսայ լինիլ այն աղգաց կրօնից ,
որոց նա Աւետարանը կքարոզէր , այն ժամանակ մի-
այն հասկացայ նորա քարոզութեան բոլոր ոյժն եւ

զօրութիւնն . Նորա ջերմեռանդ իղձն , եւ արտաքոյ կարգի պերճախօսութիւնն , որով լի էին քարոզութիւնները կենաց վերայ այն խաւարապատ ընդարձակ աշխարհաց մէջ , որոց բնակիչք թաղուած անթիւ մնապաշտութեանց մէջ , կարող չէին լսել իւրեանց քրմերէն եւ իմաստուններէն ուրիշ պատգամ եւ խրամներ , բացի կեանքը զարհուրելի եւ անտանելի եւ անձնազոհութեան յոյսն՝ մխիթարական միջոց քարոզելոյ խօսքերէն (*):

Մինչեւ այժմ Հնդկաստանի եւ Յունաստանի , Արեւելից եւ Սրեւմտից մտածմունքն ու կարծիքներն քննեցիք եւ խօսեցանք :

Տիեզերական պատմութեան մէջ կտեսնեմք , որ երբեմն Արեւելք եւ Արեւմուաք , հին հասարակութիւնները փոփոխող քաղաքական մեծամեծ անցից առթիւ միմեանց պատահեցան Միջերկրական ծովի եղերքները :

Այս միջոցին ահա եւ մարդկային մտածողութեանց եւ կարծեացնշանաւոր միաւորութիւնն յառաջ եկաւ , եւ այս միջոցին կրօնն եւ փիլիսոփայութիւնն եւս մէկը միւսին ձեռք պարզեցին :

Այդ ժամանակը նշանաւոր էր . Բնչ հետեւեցաւ աստի : Նկատենք Յունաստանը մեր թուականի հինգերորդ դարուն մէջ . հոյակապ Աթէնքը , գիտութեանց եւ արհեստից քաղաքը կխոնարհի յանկումն . բայց վերջնական օրհասէն յառաջ կրկին կկենդանանայ ,

(*) Լաքըռաւ մեռաւ յամի 1859 ի կալկաբա :

իբրեւ առաջին լուսոյ կայծովն արծարծուած։ Հռով-
մէական ընդարձակ կայսերութեան ամէն կողմէ երի-
տասարդներն կլցուին կողմուին այդ քաղաքի ամփի-
թէատրոնների մէջ, որ տակաւին մտաւոր աշխարհի
մայրաքաղաքն էր։ Ընդարձակ լսարանների մէջ կը-
բարձրանայ այն մարդոյ ձայնն, զոր ոմանք կյար-
գէին իբրեւ աստուած, իսկ ինքն զինքն կանուանէր
տիեզերաց քահանայապետ, եւ կթուէր լինել ամե-
նահմուտ բոլոր փիլիսոփայութեանն, կրօնին, եւ ան-
ցեալ գարուց զարգացողութեանց։ Աա՝ Պրոկլէտն
էր, իմաստնոց ձիգ կարգին մէջ վերջինն, եւ նորա
ուսմունքն կներկայացնէր չորեքդարեան վաստակոց
պլուղ։ Եւ այդ՝ Աղէքսանդրեան գպրոցի ուսումն էր։
անունն առած այն քաղաքէն, ուր ծնուած եւ զար-
գացած էր։ Այդ գպրոցի մէջ ճիգն կթափէին հա-
մամիտ զօրութեամբ եւ Արեւելք եւ Արեւմուտք։
Այստեղ սովորեցին, որ Յունական գիւցաբանութիւնն
միայն ստուեր էր ճշմարտութեան, իսկ նորա հիմն,
համաստուածութիւն։ Աղէքսանդրացիք՝ կենդանի
աստուածը, տիեզերաց արարիչը կընդունէին վերա-
ցական ցամաք ըմբռնմամբ։ Հտալով նմա բանակա-
նութիւն, իշխանութիւն եւ ազատութիւն։ այդ վար-
դապետութիւնն ոչ միայն չհոգաց պահպանել մար-
դոյ յետ վախճանին ունելոց անձնական գոյութիւնն,
այլ եւ կջանար կործանել եւ եղծանել ներկայիս մէջ
ունեցած մարդոյ անձնական կենդանութիւնն, որքան
հնար էր։ Յունական եւ Արեւելեան մտաց միմեանց
հետ ծանօթանալուն այս արգասիքն եղեւ։ Մտաւո-

րական յառաջիսաղացութիւնն անջափ էր . եւ այնպէս կթուէր թէ մարդկային իմաստութեանն բոլոր ոյժն եւ կարողութիւնն հաւաքել էր իւր ինքնագոյութիւնն պահպանելոյ համար . բայց ի զուր հին աշխարհի ներկայացուցիչքը կտքնէին եւ կջանային մտացածին փայլուն կեղծիքներն եւ ստայօդ առասպելներն միացընել փիլիսոփայութեան խորին հասկացողութեանց հետ . երկիրն կերերար նոցա ոտից ներքոյ , եւ լիքեանք չզգային որ ապագայն արհամարհելոց եւ մի կողմն ձգելոց է զինքեանս : եւ ընդէր , վասն զի հեռաւոր երկրի մի մէջ , Մէկը , որ ոչ Արեւելից իմաստութիւնն ուսեալ , ոչ Արեւմտից փիլիսոփայութիւնն , սկսաւ քարոզել Գեննեսարեթի լնի քանի մի ձկնորսաց յաւիտենական կեանք : Վասն զի՝ նորա աշակերտները այդ քարոզութիւնն տարան ծաւալեցին ընդոլորտս աշխարհի : Վասն զի՝ այդ քարոզութիւնն այնպիսի ջերմ հաւատ կբուրէր դէպի անմահութիւնն հանդերձեալ , մինչ զի ի տանջանս կվազէին իբրեւ յուրախական հանդէսս . ոչ նորա համար , որ անձնազոհութեամբ այս կեանքէս ազատուին , այլ որ անցաւորօքս անվախճան կենաց պսակն առնուն : Ոչ մի բան կարաց նոր վարդապետութեան տարածմանն խափան լինել . փոքրիկ հօտն զօրացաւ , աճեաց , եւ գարձաւ երկնամբարձ ծառ , որ տարածելով իւր ճիւղերն եւ ամէն ինչ ստուերի տակ ծածկելով կտրեց Ռղիւմպեան աստուածոց օդն եւ լոյսն :

Երեւակայեցէք այժմ այն պատերազմն , որ այն ժամանակ բորբոքեցաւ աշխարհի մէջ . կհասկանաք ,

թէ ինչ պիտի զգային այն միջոցին, ամբարտաւան չոռվմայ քաղաքացիք, երբ ժամանակն հասած էր քաղաքին՝ հրաժարիլ իւր՝ բոլոր տիեզերաց ճոխութեամբք եւ հարստութեամբք ծանրաբեռնեալ կապիտողիոնէն եւ, թրիումփիներէն։ Երեւակայեցէք ի ձեզ այն մարդկան զգացմունքը, որոց վիճակեալ էր թողուլ իւրեանց երիտասարդ ական հասակի քաղցը խոստմունքը, եւ վիտաւոր անցեալը, եւ այլ ամէնը, պարզ եւ դիւրիմաց խօսքի մի համար, որոյ մասին զդիտէին ինչ ասել. արդեօք յիմարութիւն իմաստնոց, թէ գայթակլութիւն մարդկանն աշխարհի։ Այդ իսկ սոսկ բառն էր, որ եւ տարաւ յաղթանակն։ Հին կրօններն, որոց ընդդէմ զինուել էին եւ միտքն եւ խիղճն, տկարացած եւ թուլացած, ի մահ գատապարտեցան ի նոյն իսկ աւուր, յորում Հրէաստանի լերանց մէկի վերայ Յիսուսն ի նազարեթէ ի խաչափայտն բարձրացաւ, շրջապատուած ի լավանի կանանց, եւ այսպանող ժողովրդոց։

Հոգին մարդոյ երբէք չի մնայ անկրօն. այս կայ միայն որ ընդունուածն ու խոստովանածն կթողու, երբ հաւանած է ուրիշ նորն ընդունել։ Ապաքէն հնոց իմաստութիւնն կշառագնի եւ կքրտնի այն խօսքին առաջը, որ պարզապէս ցոյց տուաւ ինչ է մահ եւ ինչ անմահութիւն. եւ այսու Աւետարանի կարեւորութիւնն եւ նշանակութիւնն բարձրաբարբառ կքարոզուին։ Բայց աեմնեմք այդ նշանակութիւնն եւ կարեւորութիւնն միանգամայն պատմականն են արդեօք։ Ո՞րպէս պիտի ընդունիմք մեք զայնս։ Եր-

բոր նոր փիլիսոփայութիւնն կապացուցանէ հանգերձեալ կեանք, Պղատօնի ապացոյցներն ինքեան նախաշաւիդ կառնու, առանց յաւելցնելոյ գուցէ բնազանցականին մէջ ոչ մի առանձին նշանաւոր պացոյց: Նա առաւել լաւապէս քան հինն, ճանաչեց եւ յերեւան հանեց այն պղտոր գաղափարները, որոց վերայ կյենու նիւթակրօնութիւնն. եւ աննահանջն լի ձեռօք սահման գծեց բնաբանութեան եւ հոգեբանութեան մէջ: Նոր փիլիսոփայութիւնն է ապաքէն, որ պատրաստեց բարոյական ապացոյցներ հանգերձեալ վարձատրութեան համար. եւ ջանաց հիմնել « բնտկան » անուանեալ կրօնն:

Մի քանիներն՝ չհակառակելով Աւետարանի պատմական նշանակութեանն, կերեւակայեն իբր թէ նա արդէն կորցրել է իւր յարգն հանգերձեալ կեանք քարոզելոյ համար. վասն զի արդէն ամէն միտք կը հաստատէ մարդոյ յաւիտենականութեան յօյսն՝ պարզ հիմանց վերայ: - Միայն կարձամիտ փիլիսոփայութիւնն այսպիսի կարծեաց կվաղէ: Դիցուք թէ հոգեկրօնների ապացոյցներն օգտաւէտ ու լաւ են. եւ հարկաւոր է ջատագով լինել նոցա. բայց այս կայ որ՝ շատ անգամ այդ ապացուցութեանց այնպիսի նշանակութիւն կտան՝ զոր բնաւ ունեցած չեն: Քուզէն արդարապէս դատեց թէ մի գատողութիւնն կարող չէ յայսնի կացուցանել յաւիտենական կեանք, եւ հանգերձեալ վարձատրութիւն: Ի վերջոյ կյաւելումք ասել. ժամանակակից ուսումնականք իսպառմերժելով Աւետարանն, եւ նորա ուղղակի ազգեցու-

թիւնն, կմիտուին դէպի նիւթակրօնութիւն . եւ անմահութիւն՝ միայն գործոց կտան այս աշխարհիս մէջ . շատերին եւս բաղձալի է վերանորոգել հին հոգեփոխութիւնն : Այս մասին մեզ համար շատ նշանաւոր է Սէնտ-Իլէրի վկայութիւնն . «Դժբաղդաբար ի մեզ բարեյաջող ընդունելութիւն կդտնեն այնպիսի աղանդներ, որոնք Պուտտականութեան հիմունքն են : Մի քանի ժամանակէ ի վեր այնպիսի համոզմունք կերեւին, յորս կխոստովանուի հոգեփոխութիւնն եւ որովք կջանան բացատրել մարդն եւ աշխարհն առանց Աստուծոյ, առանց նախասահմանութեան . յորս կմերժեն մարդկային սեռի յոյն անմահութեան վերայ, եւ հոգւոյ տալիք անմահութիւնն մարդոյ գործոցն կտան միայն . եւ Աստուծոյ տեղը, մարդը կմնայ իբրեւ միակ հասկացող էակը տիեզերաց անհունութեան մէջ . եւ այս ամէնը յանուն գիտութեան, յանուն պատմութեան, յանուն փիլիսոփայութեան, նաեւ բնտղանցութեանն կմուծուին տեսականութեանց մէջ . որք ոչ բնաւ նորք են, եւ ոչ բնականք, բայց եւ այնպէս սարսափելի վնաս կպատճառեն տկար հոգւոյ » (LE BUDDA, ՆԵՐԱԾ. ԵԲ. 6):

Իրաց այսպիսի դրութեան պատճառաւ, հասկանալի պիտի լինի, թէ Աւետարանն, որ կպարունակէ իւր մէջ հաստատուն խոստմունքներ, եւ ոչ լոկ անորոշ յոյս ապագայ կենաց վերայ, արժանի է անթերի ուշադրութեան, մեր զբաղմունքն եղած խնդրոյ օրինաւորապէս լուծուելուն համար :

ՄԱՆՈԹՈՒԹԻՒՆՔ

ՅԵՐԵՐԴԻ ԸՆԹԵՐՅՈՒԱՆ.

1.) Պանտեիզմъ, panthéisme բառ. Ցունաց . ի բառիցս « պան » (համ , համօրէն , համայն) եւ « քոս » (աստուած) համաստուածութիւն . աղանդ , որ ուսուցանէ քէ ամենայն մասնաւոր եռութիւն կամ կենդանութիւն , որոշ ժամանակի մի մէջ տեսելէն յետոյ , պիտի բաղուի անհնետանայ մեծ ամբողջին , այսինքն տիեզերաց եզակի սկզբան մէջ . որով մասնաւորը չի պիտի ունենայ առանձին կեանք : Պանտեիզմъ , panthéisme բառդ՝ « համաստուածութիւն » բառի դարձնելով գուց սխալ ընտրութիւն արած ջիխիմք , քան « ամենաստուածութիւն » ասելով , ինչպէս կհայացնեն ոմանք :

2.) Կաստա , Caste , Հնդկաստանի մէջ պաշտօնավար կարգ մի մարդկան , կամ ցեղ , որ տէրութեան որ եւ իցէ պաշտօնի մի մէջ պիտի գտնուի միշտ : Կաստից վիճակը , իրաւունքը եւ սովորութիւնները յաջորդող ցեղին անցած ժամանակները , պիտի անփոփոխ մնան . զոր օրինակ որդին պիտի ըստ ամենայնի հօրը բռնած շաւոյքն ընթանայ , եւ ոչ խոտորի անտի :

3.) Մանդարին , mandarin , ձենացի պալատական , սեպուհ , աւագ խորհրդական պետութեան . մանտարիներն կմանաշուին գլխարկի գունով :



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ ԶՈՐՅՈՒԴ ԸՆԹԵՐՑՈՒԱՆՈՑ

Մի քանի ժամանակակից փիլիսոփայք Աւետարանի հշմարտութեան վերայ եղած հարցն անգամ լուլ չկամին . բայ որում այսպիսին իր թէ կրօնն միայն մարդկային յուզուած մոածողութեան ըուռն երեւակայութենէն յառաջ կգայ միշտ . եւ աստի' իրեւ հաւաստի աղբերէ կիետեւացնեն , թէ լուսաւորեալ մտաց պատշաճ չէ ընդունել զայն :

Պատմութիւնն կցրէ նոցա կարծիքք . վասն զի Քրիստոնէութիւնն իաստատեցաւ Հոռվմէական կայսերութեան մէջ քաղաքակրթութեան եւ լուսաւորութեան հասուն ժամանակին . ուրեմն եւ կարող չեմք մեր-մել Աւետարանի վերայ եղած հարցք :

Ցիտուս Նազարեթացի խոստացաւ մաքուր հոգեց յաւիտենական կեանք . այն է' անվախնան երանական վիճակ , հիմնեալ՝ Աստուծոյ հետ կատարելապէս միաւորուելուն վերայ :

Ցիտուս կքարոզէր եւ կխօսէր յանուն Խրայէլեան ազգի պաշտած Աստուծոյ եւ Արարջի , որ է անսահման սկիզբն տիեզերաց , ամենազատ , եւ ի վեր քան զարաքութիւնն , եւ որ կարող է հաղորդել իւր արարածոց աստուածային կեանք , գերագոյն քան զներկայն :

Քրիստոսի վարդապետութեան մէջ „պարտք“ եւ „երջանկութիւն“ երկու տարբեր անսուանք են , բայց մի իմաստ ցոյց կտան . այն է միութիւնն մարդկային կամաց ընդ Աստուածայնոյն : Հին փիլիսոփայութիւնն վէճեր յարուցած էր „պարտոց“ եւ „ուրախութեան“ միմեանց անհամեմատ երեւալոյ վերայ . սակայն երբոր նանաչեմք եւ խոստովանիմք թէ Աստուած սէր է , վիճաբանութիւնն ինքնին վախճան կաւունոն : Աստուծոյ կամքը մեր համար յաւիտենական կանոն լինելով , մեր երջանկութիւնն կտնօրինէ . ուստի երջանկութիւնն , եւ պարտառորութիւնն . միեւնոյն նշանակութիւնն ունին . այն է ցանկալ զիանոյսն Աստուծոյ :

Աստուած հայր է ամենեցուն . եւ անձնասիրական ուրախութեանց ցանկութիւնները ներիակ են նորա կամաց . ուրեմն , կատարեալ երջանկութիւնն , պարտոց կատարման արգասիք , կկայանայ միայն ի սէրն :

Ցաւիտենական կեանքն է, միութիւնն ընդ Աստուծոյ. եւ այս միութենէն յառաջ եկած ուրախութիւնն: Քրիստոնեայն կհաւատայ հանդերձեալ կենաց յետ աստեաց. իսկ Աստուածային կեանքն արդէն սկսուած է Քրիստոնէի մէջ. վասն զի յաւիտենականութիւնն կփակէ իւր մէջ անցեալն, ներկայն եւ ապագայն:

Քրիստոնէական հաւատոյ ստուգութիւնն այն ժամանակ մանաւանդ վսեմ կփայի, երբոր համեմատեմք նորա իետ Սոկրատայ կասկածախառն յոյսն, եւ Պուտտականութեան աշակերտելոց անյօս անձնագոյնութիւնն:

Աւետարանն կքարողէ Աստուծոյ սէրն առ իւր ստեղծուածս. եւ այս իսկ է այդ անուան բուն նշանակութիւնն. վասն զի Ցիոնս կերեւի մեզ իրեւ. Փրկիչ, եւ կյայտնէ զողորմութեան եւ բարեգութութեան շնորհն, որոյ ինքն իսկ է աղբիւրն եւ կատարումն: Մեղաց զգացումն կիեւացնէ զմեզ աստուածային կեանքէն, եւ կթուլացնէ մեր՝ դէպ ի ծայրագոյն բարութիւնն ունեցած հաւատն. ուստի կարի հարկաւոր է աստուածային ողորմութիւնն, որով հաստատոն յոյս դնել կարողանքը յաւիտենական կենաց վերայ:

Արարջութեան նախասկիզբն տնօրէնութիւնն էր՝ մեր Աստուծոյ իետ միաւորութիւնն. երբ որ միութիւնս այս թելադրութեամք չարին խանգարեցաւ, Աստուած իւր յաշխարի գալստեամբն կրկին ամրապնդ հաստատեց: Աւստի՛ եւ աստուածային սիրոյ միութեան մէջ կարելի է զանազանել երկու կամք. „արարջական“ եւ „փրկական“: Առաջին կամքն մեր երջանկութիւնն տնօրինող, երկրորդն՝ երջանկութեանն հասանելոյ մեջօք կորուսած միջոցն վերանորոգոյ:

Աստուծոյ միջամտութիւնն ի մեր փրկութիւնն, ըստ իսկութեանն է „գերբնական“:

Ցիոնսի Քրիստոսի մարմնառութիւնն եւ գործքն „հրաշք“ են. ուրեմն չէ կարելի այս ամէնի վերայ եղած հարցմանքներն մի կողմն ձգելով, ուրանալ հրաշքը, չուրացած նախ եւ յառաջ Աւետարանն:

Գերբնական կարգն ուրացողն, պիտի ուրանայ նախ Աստուծոյ գոյութիւնն, հանդերձեալ կեանքն. եւ այսպիսիներն Սոկրատայ աշակերտներէն ալ աւելի ստոր կլինին:

Եւ յիրափ՝ ինչպէս եւ մեր ժամանակն ցոյց կտայ, Աւետարանի հաւատն, եւ հանդերձեալ կենաց յոյսն, միմեանց իետ կապուած են խիստ անձուկ: Կանդեն որ գերբնականի հաւատալոյն, մեր ժամանակի լուսաւորութիւնն եւ գիտութիւնն չիամածային. քննենք այս իմսդիրն:

ՉՈՐՐՈՐԴ ԸՆԹԵՐՅՈՒԱԾ.

Ա.Ի ԵՏԱՐԱՆ

Ենչպէս պէտք է ընդունել Աւետարանն , որ հասկանանք նորա միտքն եւ զօրութիւնն . Ե՞նչ է Աւետարանն . Համեմատութեամբ ուրիշ կրօնից , Աւետարանի խոստմունքն ինչ ներգործութիւն կունենան մարդոյ վերայ . Սոկրատ , Պուրնա , Ստեփաննոս նախավկայ , եւ Պողոս Առաքեալ . Աւետարանի իսկութիւնն . Գերբնականի վերայ եղած հարցը . Ժամանակակից Սկեպտականութիւնն ինչպէս կըուծէ այս հարցն :

Սւետարան անունդ մեզ ամենեցուն ծանօթէ ի մանկութենէ հետէ , թէեւ ոչ ամենի վերայ միակերպ աղդեցութիւն ունի : Ինչպէս դժուարին է մարդոյ բոլոր ուշադրութիւնն ուղղել ինքեան յայտնի եղած մտածմանց վերայ , նոյնպէս եւ Աւետարանի բովանդակութեանն . Երեխայն Աւետարանի ճշմարտութիւններն եւ անցքերն կլսէ իւր մօր բերանէն . կլարդայ մանկական գասերի մէջ , եւ կվարժուի նոցա ինչպէս իւր շնչած օդոյն . բայց յետոյ շատ անգամ բոլոր սովորածն ու լսածը նորա մաքի վերայ հարեւանցի աղդեցութիւն միայն կգործեն , փոխանակ հաստատուն հետք գծելոյ ուղեղին վերայ : Ով որ կցանկայ Աւետարանի մոքին եւ զօրութեանն հասու լինել , պիտի մօտենայ նմա ուրիշ զգացմամբ .

եթէ ընդունի զայն իբրեւ սովորական եւ ընդհան-
րածանօթ ինչ, բնաւ չէ կարող թափանցել ի նա:

Հռովմայ մէջ կթագաւորէր անդութ եւ անառակ
գաղանն, Տիբերիոս կայսր. բայց տէրութիւնն դեռ
նորա բարբարոսական լծի տակ եւս, Օգոստոսի հե-
զեզոգի եւ հանճարեղ թագաւորութեան յիշատա-
կաւ կսփոփուէր: Օգոստոս կայսեր ժամանակ, Հռով-
մայ մէջ իբրեւ կորցրած ազատութեանն փոխարէն,
ծաղկեցան գիտութիւնք, արհեստք, եւ քաղաքակըր-
թութիւնն, որք պատմութեան փառաւոր գարա-
գլուխներէն մէկը կկազմեն: Նոյն ժամանակի աշխա-
տանաց արդասիքը մեք այժմ՝ կուսանիմք մեր գըպ-
րոցաց մէջ արժանին հաճութեամբ: Այս լուսաւոր
եւ քաղաքակիրթ գարուն մէջ, քանի մի աղքատ
մարդիկ, տէրութեան ամէն կողմերը կքարոզեն յա-
ւիտենական կեանք, յանուն «ՅԻՍՈՒԽ» անուանեալ
մարդոյն, որ մեռաւ, բայց ըստ նոցուն ասութեան
«ՅԱԲԵՍԻ»:

Նոցա քարոզութեամբ ամէն տեղ կզարթնու կծնանի
կենդանի եւ հաստարմատ հաւատ, գէպի հանդեր-
ձեալ անմահութիւնն. ոչ այն՝ զոր կռապաշտական
ազգաց պղտոր եւ թերի հայեացքը կդիտէ. ոչ այն՝
զոր փիլիսոփայական մտածողութիւնքն կծնանին, եւ
ընդունելութիւն կգտնէ քանի մի ուսելոց սրտից
մէջ: Սոկրատայ նախատեսածը՝ գիտեն փոքր երե-
խայք. Պղատոնն զմայլեցնող եւ ափշեցնող ճշմար-
տութիւններն, կխօստովանին տկար կանայք: Ոչ կաս-
կածու յոյսն է հնոց, այլ լուսաւոր եւ հաստատուն

հաւատ, որ եւ այնպիսի խորարմատ հիմն է պարզել, մինչեւ մեր տկար ընութեան հաւասարակշռութիւնն իսկ, ժամանակ մի երերալ սկսած էր: Քրիստոնեայք այնպիսի տաք սրտով կվազեն դէպի տանջանքը, մինչեւ որ եկեղեցին առաջն առնելոյ համար, պարտաւորուած կքարոզէ «Զունի ոք իրաւունք այդքտն անյագ փափաքով ցանկալ մահուան»: Քրիստոնէական հաստրակութիւնն հետզհետէ կաճի եւ կզօրանայ. ու ժողովելով իւր կրօնի ժամանակադրութիւնն եւ ճշմարիտ վկայութիւններն գիրք մի կկազմէ «Նոր Կտակարան» որ այժմ թարգմանուած է համարեա յերկու հարիւր լեզուս. եւ յայտնի է գոգջիր աշխարհիս համայն ազգաց: Անցեալ տարուան մի մէջ տպագրեցին զայն մինչեւ երկու միլիոն օրինակ: Քրիստոնէութիւնն առաջի առնելով աշխարհին այս գիրքը, որոյ մէջ իւր հաւատոյ հիմունքն են ձգած, իւր գերազանցութեանն այնպիսի անհակառակելի վկայութիւն կարգեց, մինչեւ որ նորահակառակորդաց առաջնակարգ հասկացովներն եւ գիտուններն անգամ կասեն, թէ այսպիսի կրօնէն յետոյ, ուրիշ կրօն չէ կարող տեղի գտնել. եւ թէ, եթէ սա ճշմարիտ կրօնն ալ չէ, գոնէ կրօնից վերջինն է:

Քրիստոնէից քարոզածն, եւ նոցա գրքին մէջ պարունակուածն, մի խօսքով կասուի «ԱԻԵՏԱՐԱՆ»: Դեռ չխօսած այդ շնորհք եւ խաղաղութիւն աւետող բառի խօկութեան վերայ, քանի մի խօսք ասենք այն մտածողութեանց դէմ, որոց նպատակն է Քրիստո-

Նէական կրօնի ճշմարիտ լինելոյ ուղիղ եւ դրական հարցը շփոթել եւ հերքել։ Ահա այդ մտածողութիւնքն . « Բոլոր կրօններն ծնունդ առան նախնի խաւարամած դարուց մէջ : Քանի գեռ մարդկային բանականութիւնն մշակուած եւ զարգացած չէր, երեւակայութիւնն երկինքը լցրեց խօլական էակներով . շատ անագան հասկացան, թէ կրօնն բնազանցական ճշմարառութեանց կեղեւն է միայն, զոր հանձարեղ մարդիկ պատառեցին, որում այժմ յեցուած են տգէաններն եւ ռամիկներն »: Այս տեսականութիւնն ամենալուսաւոր մարդկան մտաց ծնունդ լինելով ընդունելութիւն գտած է եւ երկրորդակարգ կրթուած ուսումնականաց մէջ . բայց փաստ, պատմութիւնն չհակառակէ արդեօք այսպիսի տարապայման տեսականութեան :

Աշխարհիս մէջ երեք գլխաւոր կրօն կայ, նայելով նոցա հետեւողաց թուահամարին, եւ են սոքա . Քրիստոնէութիւնն՝ որ կիսուտանայ յաւիտենական կեանք. Մահմետականութիւնն՝ որ այդ կենաց գաղափարի յստակութիւնն եւ պայծառութիւնն կազօտացնէ քմահաճ զարդարանօք . եւ Պուտականութիւնն՝ որ կուրանայ զայն . այս բոլոր կրօններն ունին իւրեանց որոշեալ սկզբն . եւ երեւեալ են պատմական ժամանակի մէջ . իսկ Աւետարանի երեւման ժամանակն, ոչ թէ խաւար էր, այլ այն ժամանակն էր, երբ որ Տիբերիոսի հպատակները Կիկերօնի, Վիրդիլիոսի եւ Հորակիոսի (Գորացի) գրուածները կկարդային . ապաքէն, նոքօք դաստիարակուած մարդիկը չէին կարող

ունել մանկական պարզմտութեան եւ դիւրահաւանութիւն . այն ժամանակը մարդկան միտքը բաւական մշակուած եւ սուր էր, ու ինքեանք հեգնութեան վարժ . սակայն՝ այսպիսի հասարակութեան մի մէջ, Աւետարանը կտարածուի երեւալուն պէս : Հին աշխարհն, ծոցը դրած մեծութեան, շքեղութեան, լուսաւորութեան եւ կրթութեան տարերքը, կպատահի խաչի « յիմարութեանը » եւ կըխոնարհի առաջի նորա : Լսեցէք, Պոսուէ ինչպէս կնկարագրէ Պօղոս Առաքելոյ գործքը . « Օտարերկրեայ անուսումն մէկը, կմտնէ լուսաւորեալ Յունաստանը, ճարտասանից եւ փիլիսոփիայից հայրենիքը եւ չնայելով բոլոր ակնյայտնի արգելքներին, կհիմնէ այնտեղ այնքան եկեղեցիներ, որոց թուոյն չափ Պղատոն իւր « աստուածային » (ինչպէս կանուանէին) պերճախօսութեամբն աշակերտներ անգամ կարողացել չէր վաստակել : Պօղոս Աթէնի մէջ կքարողէ Յիսուս Քրիստոս, եւ անտի իւր յաղթութեան դրոշը կպարզէ ուրիշ տեղեաց վերայ . Հռովմէական շքեղ գահին մեծութիւնը կկապտէ եւ կխոնարհեցնէ Փրկչի ոտից ներքոյ . եւ իբրեւ մեղապարտ յատեան քարշուած ժամանակն, դատաւորներն գողի եւ երկիւղի մէջ կձգէ կսարսեցնէ . ինքն Հռովմ կլսէ նորա խօսքերն, եւ յանկարծ այդ ամբարտաւան քաղաքն կսկսի յարգել Պօղոսի առ իւր հայրենակիցս գրուած ընդհանրական թուղթը քան զիկերոնի հռչակաւոր գործը »: Այս գեղեցկահիւս խօսքերի մէջ կթագաւորէ հաւասարի վաստ, այսինքն պատմութիւն :

Ի՞նչ աւետիք է զոր կքարողէին, եւ աշխարհ կընդունէր խնդմառութեամբ. կքարողէին, թէ Յիսուս՝ որ ի նազարեթէ Քալիլիացւոց, խօսեցաւ իշխանաբար ոչ երկարաձիգ փաստեր ու գատողաւթիւններ գործածելով իւր խօսից մէջ, այլ ինքեան սեպհական ճշմարտութիւնն յայտնի կացուցանելով, եւ վկայելով նորա համար: Այդ Յիսուսը, պահանջեց իւր ունկընդիրներէն ոչ սուր միտք, ոչ առանձին գիտութիւններ, այլ իսիզմ մաքուր եւ սիրտ սուրբ, ճշմարտութեան օթեւան: Քարողեց հանդերձեալ կեանք, ոչ իբրեւ նորալուր ճշմարտութիւն, վասն զի ունկընդիրներէն ոմանք արգէն կհաւատային ի նա, այլ իբրեւ այնպիսի ճշմարտութիւն մի, որ իւր գալրատեամբ միայն պիտի ակնյայտնի եւ անաղօտ փայլէր յաջ աշխարհի: Նորա քարողութեանց մէջ, հանդերձեալ կեանքը կնկարագրուէր ոչ թէ իբրեւ հասարակաց պանդոկ մի, ուր ամէն ուղեւոր առանց զանազանութեան կդանէ միակերպ ընդունելութիւն եւ դադար, այլ փարատեց ամէն կարծիք մտաց, ըստ որում վաղանցուկ եւ առօրեայ փափկութեանց ու գանձուց յոյս կապող, եւ հոգեկան առաքինութեան սերմունքն այդպիսի փշոց մէջ հեղձուցանող անմտաց ահաւոր օրինակօք սպառնացաւ տանջանք հանդերձեալ. իսկ աստուածասէր առաքինագործ մաքուր սրտից խօստացաւ յաւիտենական կեանք. կամ ինչպէս ինքն կանուանէր, «արքայութիւն երկնից»:

«Յաւիտենական կեանք» անուանելով՝ կամեցաւ հասկացնել իւր հառատացելոց, թէ կեանքը, զոր

նոքա պիտի ժառանգեն, է երանութիւն անվախճան
եւ անզրաւ. եւ ոչ մի ինչ յերկրայնոցս կարող է
հաւասարիլ նմա. իսկ «արքայութիւն Աստուծոյ»
կամ «արքայութիւն երկնից» ասելով՝ այն, թէ Աս-
տուծոյ կամաց կատարումն է անսպառ երանութեան
աղբիւր ստեղծուածոյն համար. վերջապէս, բարձրա-
բարբառ քարոզութեամբ յայտնեց, թէ իւր խօսքը
պիտի տարածուի բոլոր տիեզերաց մէջ. եւ ազգաց
մէջ գտնուած միջնորմն պիտի կործանուի, եւ միեւ-
նոյն հաւատով ու յուսով պիտի միանան աղքատ եւ
հարուստ, յիմար եւ իմաստուն: Այս ամէնն աւետա-
րանեց Յիսուս յանուն Խորայէլի պաշտած Աստուծոյն,
երկնի եւ երկրի արարչին, որ արար զամենայնն, եւ
իւր յաւիտենական խնամարկութեամբ կպահպանէ,
եւ որ՝ ինքն միայն է իւր անսկիզբն եւ ինքնագոյ
էութեան մէջ. եւ տիեզերքը յայտնելով զնա, չէ
կարող բնաւ նուազեցնել նորա աննուազելի զօրու-
թիւնն: Հին մարդիկը չկարացին պարզ եւ որոշ գա-
ղափար ունել յաւիտենական կենաց վերայ յատկա-
պէս այն պատճառաւ, որ չկարէին ճանաչել ամենա-
կարող ազատ Աստուածը: Հները՝ եւ մինչեւ ցայդմ
շարունակ հնութեան մէջ խարխափող արեւելքը,
Աստուածութեան վերայ մտիկ կտային իբրեւ տիեզե-
րաց մէջ ծաւալեալ հեղեալ, իսկ տիեզերքէն դուրս
չգտնուող գոյութեան վերայ: Մարդոյ հոգին գոր-
ծարանին հետ միացած ժամանակը միայն յերեւան
կհանէ իւր ներգործութիւնները. իսկապէս այս կեր-
պով կըմբռնէին եւ հինքն զաստուած. այսինքն թէ

նա տիեզերաց հոգին է, եւ տիեզերքն դուրս չի գըտ-նուի։ Այս ըմբռնմամբ՝ ապագայ կեանքը երկու կերպ կարող էր հասկանալի լինել, կամ հոգին կունենայ յաւէրժական կեանք, ներկայիս նմանը, եւ այս է դիւցաբանութեան ու հոգեփոխութեան համոզ-մունքը։ կամ մշտավոփոխ վիճակէն ազատ մնալոյ համար, կմիանայ անըմբռնելի սկզբան հետ եւ կը-կորչի, կամ Պրահմականութեան «թաղմանը» մէջ, կամ Պուտտականութեան «նիրվանայի»։ Խոկ Աստուած Յիսուսի Քրիստոսի, որ յայտնապէս ցոյց ետ իւր գե-րագոյն զօրութիւնն երայական ազգին, տիեզերքն անկախ կեանք ունի, եւ տիեզերքն ինքն է ստեղծել ազատ կամօք, եւ անսահման կարողութեամբ։ Ուստի կարող է եւ զմեզ վերին կենացն հաղորդս առնել, եւ ածել մուծանել ի յաւիտենական հանգիստն։ ա-ռանց թաղելոյ անհետացնելոյ զմեզ իւր մէջը. վասն զի ինքն ոչ միայն սկիզբն է կենաց, այլ եւ իշխող նորին, որում կարելի է այդ, եւ որ կամի, ասաց Յիսուս Քրիստոս, վասն զի Աստուած սէր է. իսկ նորա սէրն է գաղտնիք արարչութեան։

Աստուած ստեղծ արարածներն երջանկութեան համար. նորա կամքը մեր պարտքն է, նորա կամքը նաեւ մեր երջանկութիւնն է. երջանկութիւն եւ պարտք, երկու որիշ որիշ անուն, մի իմաստ կպա-րունակեն. իսկ հինքն չկարացին հասկանալ սոցա եր-կոցունց միութիւնն. Մարդը կցանկայ երջանկութեան, մարդը կզգայ եւ իւր պարտքը։ Այս երկու զգաց-մունքը հնոց թուեցան ներհակ միմեանց. ուստի եւ

երկու մասն բաժանեցան . մին կխնդրէր երջանկութիւն , պարտքը մոռանալով . միւսն պարտքը ի նկատի ունէր եւ կփնտռէր , երջանկութեան վերայ ուշ չըդարձնելով : Կռապաշտից առաւել հասկացողներն , մանաւանդ Սոկրատ՝ հաստատեցին որ առաքինութիւնն եւ երջանկութիւնն պիտի անբաժան լինին . բայց այդ հաստատութիւնն հիմն չկարողացաւ ունենալ , որովհետեւ հնոց՝ միանգամայն պղտոր եւ օտարոտի էր ապագայ կենաց վերայ ունեցած կարծիքը : Յիսուս վճռեց այս խնդիրն , ճշմարտութեան կարողութեամբ , որով եւ առաջին կարծեաց ընդդիմախոսութիւնները դադարեցոյց : Աստուած կամի մեր երջանկութիւնն եւ այն՝ մշտապէս . նորա կամքը , մեր պարտքն եւ մեր օրէնքն է . այդ կամքը կուզէ որ մեք երջանիկ լինիմք . Աստուած մեր հայրն է , պարտքը մեր երջանկութիւնն . երկու զանազան անուանքը , նորա ազատ կամաց միութեան նշանակք են :

Աստուած հայր է ամենեցուն , ուստի նորա թագաւորութեան մէջ անձնասիրական ուրախութեանց տեղ չկայ . նորա ամենակարող կամաց հաստատած կարգին մէջն է ընդհանրական երջանկութիւն , որ կտարածուի մասնաւորի սրտէն ընդհանուրի սրտերը , եւ յընդհանուրի սրտից մասնաւորի սիրտը : Հարկաւոր է յաւիտենական սիրոյ կամարին տակ անցանել , եւ հրաժարիլ ի մնոտի մեծութենէ , յանկարգ ցանկութեանց , եւ ի վատթար կրից . հարկաւոր է հասկանալ , որ անձնասիրական անմաքուր ուրախութիւնք կանչետանան եւ կկորցնեն բոպէական քաղ-

ցրութիւնն, միայն մաքուր, եւ ուրիշի հետ լծորդուած ուրախութիւնք են յարատեւք. հարկաւոր է ուրանալ զանձն, ոչ զայն ի կորուստ մատնելոյ համար, այլ կարգի, լուսոյ, եւ խաղաղութեան մէջ գտնելոյ: Այն՝ որ իւր երջանկութիւնն կհամարէ ուրիշների երջանկութեան մէջ, իւր ուրախութիւններն, ուրիշ նմանեաց ուրախութեանց մէջ, նա միայն կենաց արժէքը կիմանայ, եւ ամենայն իր կընկատէ աստուածային խաղաղ ու պայծառ լուսոյ մէջ: Կհասկանաք, որ այսպիսի եղանակաւ, յաւիտենական կեանքը, միայն ապագայի մէջ լինելու չէ. յաւիտնականութիւնն կպարունակէ եւ ներկայն ու անցեալն, ինչպէս ապագայն. եւ մեք արդէն կեամք յաւիտենականութեան մէջ:

Նորա համար, որ մտաւ աշխարհ, Աստուծոյ երկնային թագաւորութիւնն կսկսի արդէն այստեղ. այլ որովհետեւ այս կենացս մէջ տմենայն ինչ առօրեայ է եւ վաղանցուկ, ուրիշ աշխարհի մէջ, զոր երկինք կանուանեմք, կեանքը կլինի անթերի, մշտատեւ, եւ ուրախութիւնն անզրաւ: «Տէրը զմեղ սիրեց յաւիտենականութեան համար». որոյ է այս խօսքը, Յիսուսի նազարեթացւոյ: Յիսուս զայդ ասելով ոչ կվիճէր գորա համար, ոչ ապացոյցների կարօտութիւն կզգար. այլ միայն կվկայէր ճշմարտութեամբ: Քրիստոնէի համար «Յիսուս» բառն է անուն աստուածամարդոյն, որում կհաւատայ ի բոլոր սրտէ. Յիսուս կխօսի մեղ հետ իբրեւ ընդ իւր եղբարց. կքարոզէ, որ իւր խօսքն, ճշմարտին Աստուծոյ բանն է. եւ

Հայր, եւ ինքն մի են. այդտեղ ոչ թէ գարձեալ պատմութիւնն է վկայ, այլ հաւատն :

Երբոր Պասքալ մեռաւ, նորա հանդերձի պահարանին մէջ գտան մագաղաթի կտոր մի, զոր Պասքալ միշտ աչքին առաջն կպահէր. այս մագաղաթի վերայ գրուած էր « հաւատ ուրախութիւն Աստուած Յիսուսի Քրիստոսի, եւ ոչ Աստուած փիլիսոփայից եւ ուսելոց . . . Ո՛չ թէ հնար լինէր ինձ չբաժանուիլ երեք ի նմանէ »: Այսու Պասքալ կամեցաւ ասել, ինչպէս արժանայիշատակ գիշերոյ մի հոգեպարար հսկման մէջ հասկացել էր, որ Աստուած ոչ միայն լիազօր իշխանն է տիեզերաց եւ օրէնք աշխարհի, այլ եւ Հայր, որ կցանկայ եւ կհոգայ որդւոց երջանկութիւնն : Ահա յոյս Քրիստոնէի : Կամենալով մեր ընթերցողաց հասկանալի կացուցանել Աւետարանի խոստմանց ազգեցութիւնն Աւետարանականի վերայ, եւ այդ ազգեցութենէն յառաջ եկած մարդոյ հոգեկան գրութիւնն, կհամեմատեմք քանի մի օրինակներ : Դառնամք դէպի Սոկրատը :

Սոկրատ բանտին մէջ կպատրաստուի ընդունել մահաթոյն . եւ նորա աշակերտք արտասուաթոր աչօք կշրջապատեն զինքն : Յուշ առնելով նոցա ժողովրդական կարծիքներն ապագայ կենաց վերայ, կյաւելու « ի հարկէ իմաստուն մարդոյն չըվայելէ հաստատել վճռողաբար թէ այս ամէնը ինչոր խօսուեցաւ, հաւաստի են . այլ թէ մեր հոգւոց այդօրինակ որպիսի եւ իցէ վիճակ մի պիտի լինի, հաւատալի է . եւ այդ տեսակ անմահութիւն հոգւոյ խոստովանել

կարծեմ՝ պէաք է եւ կարելի է, վասն զի գեղեցիկ է խոստովանութիւնդ, եւ դովաւ մարդը գոգջիք կապահովէ զինքն »: Այս խօսակցութեան մէջ կնշմարուի որքան եւ իցէ լուսաւոր կարծիք, բայց որչափ եւ պղտորը. որպիսի վշտալի յուզումն մտաց :

Դառնամք այժմ Պուտտականութեան յիշատակարանաց : Պուրնա անուամբ երիտասարդ մարդ մի յանձն կառնու երթալ քարոզել վայրենի ազգաց նոր կրօն . ճանապարհ գնացած ժամանակը իւր վարժապետի հետ հաւատոյ վերայ հետեւեալ խօսակցութիւնը կսկսէ . «Քրոնսիարանթի բնակիչք, առ որս կդիմես, կասէ վարժապետն Պուրնային, կատաղի, վայրագ եւ բարբարոս են . Բնչ պիտի անես, ով Պուրնա, եթէ չարալեզու բիրտ խօսքերով յարձակուին քո վերայ, եւ ի սրտմտութիւն շարժած ժամանակները վշտացնեն զքեզ .

— Եթէ Քրոնսիարանթի բնակիչք՝ կպատասխանէ Պուրնա, սոսու եւ զկծեցուցիչ խօսքերով ընդդէմ դառնան ինձ եւ վշտացնեն, այն ժամանակ կմտածեմ . «ասել է թէ սոքա հեղահոգի եւ բարի մարդիկ են, որ յիմ վերայ ձեռք չբարձրացնեն, եւ չըքարկոծեն զիս »:

— Իսկ թէ ձեռք բարձրացնեն քո վերայ եւ քարձեն, այն ժամանակ ինչ կմտածես նոցա վերայ .

— Կմտածեմ «ասել է թէ սոքա հեղահամբոյր եւ քաղցրաբարոյ մարդիկ են, որ սուսերով եւ բրով չյարձակուին ինձ վերայ :

— Բայց թէ այն ժամանակ ինչ կմտածես.

— Կմտածեմ՝ որ սոքա հեղահոգի եւ բարեսիրտ մարդիկ են, որ չկամին զիս ըոլորովին զրկելի կենացս:

— Իսկ թէ կեանքդ իսպառ վտանգուի նոցա ձեռօք.

— Եւ այն ժամանակ կմտածէի, թէ սոքա բարեսիրտ եւ հեղահոգի մարդիկ են, որ անմաքրութեամբ լցուած ի մարմնոյս գիւրին վշտօք կազատեն զիս:

— Բարւոք է Պուրնա, բարեպաշտ ոմն ես գու եւ այդպիսի համբերութեամբ կարող ես գնալ Քրոնսփարանթի կողմն. գնա, գու որ ազատուած ես, ազատեա եւ զայլս. միւս եզեր հասած ես, օգնեա եւ այլոց հասանելոյ. միսիթարուած ես, միսիթարեա եւ զայլս. Նիրվանային արժանացած ես, առաջնորդեա գէպ ի նա եւ զայլս » (*): Այս նշանաւոր խօսակցութեան մէջ չէ կարելի չնշմարել մի կողմէն առոյգհասակ քարոզչի ծանրակշիռ բարոյականութիւնն, միւս կողմէն նորա հիմնական յոյսն ապագայի վերայ. իւր յանձնառած գործոյ համար պատրաստ է զոհել կեանքն. բայց նորա վերջին խօսակցութեան մէջ անմահութեան վերայ ամենեւին յիշատակութիւնն չկայ. եւ ոչ վերնագոյն լուսոյ նշոյլ մի կլուսաւորէ. այլ միայն կերեւի անձնազոհութեամբ ձեռք բերելիք հանգստութեան յոյսն, որոյ աղագաւ Պուրնա ոչ մի բանէ կերկնչի. վասն զի ամենալատթար միջոցն, որ կարելի է սպասել, կտայ նմա մեռանելոյ բաղդաւորութիւնն :

(*) Այս խօսակցութիւնն կարելի է անբերի ընթեռնութ Պիւրնումի ՝ ներած. ի պատմ. Պուտտակ. « եր. 252, եւ այլն :

Յիշատակեմք այժմ այն մարդն, որ իսկապէս քարկոծեցաւ հաւատոյ քարոզութեան համար, ոչ Քրոնավարանթի, այլ Յորդանանու ափանց բնակիչներէն։ Երբոր պիտի հոգին աւանդէր, օրհնելով իւր թշնամիքը, ոչ թէ այսպիսի ուրախութիւն ցոյց կրտայ թէ ահա վերջապէս կենաց ծանր բեռնէն կազմառուիմ, այլ կազոթէ կենաց համար ասելով «Տէր Յիսուս, ընկալ զհոգի իմ»։ Սա քրիստոնէութեան համար նախավկայ մարտիրոս Ստեփաննոսն էր։ Յիշատակեմք եւ ուրիշ քարոզիչ մի, որ ի շղթայս կաշկանդած եւ տրորուած, գան հարեալ, եւ զանգան տանջանօք տանջեալ, բանտէն կդրէ աշակերտին։ «Զի ես այսուհետեւ նուիրեալ եմ, եւ ժամանակ դարձի իմոյ հասեալ կայ. զբարւոք պատերազմն պատերազմեցայ, զընթացսն կատարեցի, զհաւատոսն պահեցի, այսուհետեւ կայ եւ մնայ ինձ արդարութեան պսակն, զոր հատուցէ ինձ Տէր յառուր յայնմիկ Արդարն դատաւոր» (2 ՏԻՄ. ԳԼ. Դ. 6—8)։ Այս գրողն Պողոս Առաքեալն է։

Համեմատեցէք Ստեփաննոսի եւ Պողոսի Քրիստոնէական խօսից զօրութիւնն Սոկրատայ, եւ յառաջ բերեալ Պուտտականի խօսակցութեանց հետ։

Այս է ահա, Աւետարանի հաւատն, գէպի անձնական անկասկածելի անմահութիւնն։

Նկատեցէք դարձեալ. հին ժամանակի իմաստունքն հազիւ կարողացան իւրեանց ուսումն հաղորդել փոքրաթիւ ընդունակ աշակերտաց. Առաքեալք՝ կարձմիջոցի մէջ իւրեանց վարդապետի խօսքն տարածե-

ցին ամէն կարգի հասարակութեան մէջ. Յիսուս ինքն զայս նախածանոյց, գիտելով որ յիրաւի չտեսած եւ չլսուած բան մի պիտի լինի այդ. եւ երբոր եկին նորա մօտ իւր առաքման նշաններն խնդրելոյ, յուշ առնելով հիւանդաց առողջանալն, մեռելոց յառնելն, ի վերջոյ իբրեւ ամենագլխաւոր նշանն, այս խօսքերն ասաց «աղքատք աւետարանեն»: Յիսուս ինչժմվ կսկսի իւր գործն. — քարոզութեամբ ապաշխարութեան եւ գարձի. կպահանջէ ի մարդոյ հրաժարիլ ի հարստութենէ եւ լինիլ աղքատ հոգւով. թողուլ հղարտութիւն, եւ լինիլ հեզ եւ խաղաղասէր. ուրանալ զանձն, ոչ զայն կորուսանելոյ աղագաւ, այլ վերստին դտանելոյ, կարգաւ, օրինօք, եւ բարեգործութեամբ:

Աւետարանական երանութեան քարոզութիւնն, աշխարհային իրաց վերայ ուրիշ հայեացք պարզել կօրինադրէ. հարստութիւն, փառք, պատիւ, կանուանուին նորա մօտ փորձութեան միջնոցներ, եւ հեղձուցիչք առաքինութեան. իսկ աղքատութիւնն, չարչարանք, եւ վիշտք, յաւիտենական կենաց դուռն բացող առաքինութիւններ: Յիսուսի՝ իւր աշակերտներէն պահանջած սովորութեան փոփոխութիւնն այնքան մեծ է եւ կարեւոր, որ նա ինքն կանուանէ «նոր ծնունդ»: Ի՞նչ կնշանակէ այդ խօսքն, եւ ո՞լ կարող է ամէն պատուիրանքը ճիշդ պահել. ո՞լ կարող է ասել, ես ընականապէս եւս այդպէս կընթանամ, եւ ամէնը կկատարեմ իմ յատկական զօրութեամբ. զոհած եմ իմ աստի բոլոր երջանկութիւնն, եւ իմ միակ ուրախութիւնն եւս սովորութիւնն է իմ անձին

կամքը Աստուծոյ կամաց հնազանդեցուցանել։ Ո՞չ, մեք զայդ չեմք կարող ասել, եւ կզգամք, որ ուղղութեան կարգէն զաւրս եմք։ կզգամք, որ մեր ընութեան հիմնական օրէնքը քանդած լինելով, կորուսած եմք յաւիտենական կեանք ժառանգելոյ իրաւունքն։ յԱստուծոյ հեռանալով, ենթարկուած եմք թշուառութեան։ Յիսուս գիտէ այս ամէնը, ուստի կասէ «դորա համար յատկապէս յաշխարհ եկի» նա այն բժիշկն է, որ ինքն կիմնդրէ հիւանդն, բժշկելոյ համար այն բարի հովին, որ ի խնդիր կելանէ մոլորեալ ոչխարին։ Փրկիչն է ոչ այն, որ կիսոստանայ մահուամբ միայն վտխնան տալ մեր թշուառութեանց, այլ որ կօգնէ շնորհացն զօրութեամբ տկար ընութեանս մերում։ եւ գթութիւն կծաւալէ գէպ ի մեղաւորն։ Նա ինքն կասէ «եկի գտանել եւ կեցուցանել զկորուսեալն» եւ սրբելով զմարդն, յերանական վիճակն ի վեր հանել։ Յիսուս Քրիստոս ողօրմութիւն եւ գթութիւն կքարոզէ, եւ գործով ցոյց կտայ։ Նա կեանք աշխարհի է եւ յաղթող մահու, ինչպէս եւ ինքն կվկայէ իւր համար։ ինչպէս կքարոզեն եւ նորա՝ Առաքեալք, աւետարանելով ամենեցուն ողօրմութիւն եւ փրկութիւն արեամբն Յիսուսի, եւ ուրախութիւն տրամեալ հոգւոց։

Աւետարանն՝ Աստուծոյ բարեգթութիւնն, ողօրմութիւնն, եւ շնորհքն կքարոզէ։ Աւետարանն՝ Փրկչի խաչն եւ յարութիւնն է։ Աւետարանն է՝ որ կքարոզէ խաղաղութիւն եւ լոյս, Արարչական սիրոյ պարգեւք։ Լոյս՝ որ կլուսաւորէ մահուան խաւարին մէջ,

Հաւատացեալ Քրիստոնեայն : Աւետարանն սիրոյ պատգամ է , բայց նոյնպէս եւ պատերազմի , անձնուրացութեան եւ զոհի . միովլ բանիւ ամբողջ Աւետարանն լի է ընդդիմաբանութեամբ . ինչ է պատճառն :

Բոլորս ալ կցանկամք երջանկութեան . եւ երբ կասեն մեզ թէ Աստուած կամի զմեզ յաւիտեան երջանիկ առնել , յօժարութեամբ կընդունիմք այդ խօսքի րն . բայց կենաց պատրանքը կամ ունայնութիւնը , եւ անխուսելի մահը բոլոր արարածոց հառաջել կըտան : Եթէ մեղաց վերայ կխօսին մեզ հետ , չհասկանամք , թէ ինչու համար Աստուած՝ որ կամի զմեզ երջանիկ առնել , երեսն շատ անդամ ծածկելով ի մէնջ , կթողու զմեզ թշուառութեան մէջ : Մեր ամենից խղճի ներքին ձայնն կվկայէ սրբութեան համար . եւ երբոր կասեն մեզ , թէ Աստուած կամի որ մեք սուրբ լինիմք , ինչպէս ինքն սուրբ է , միթէ հնամք է անզգայ սնալ այդ ձայնը լսած ժամանակը . բայց ինչու համար Աստուած կթողու զմեզ կհնաց փորձութեան մէջ , որ այսքան տկար եմք : Կարգացէք Պօղոս Առաքելոյ թուղթն առ Հռովմայեցիս , ուրաեղ կխօսի իւր վերայ մարդկային սրտի խորհած խօսքերով : « Ոչ գիտեմ զինչ գործեմ . . . Զի ոչ եթէ զոր կամիմ զբարին զայն առնեմ , այլ զոր ոչն կամիմ զչարն՝ զայն գործեմ : Ապա եթէ զոր ոչն կամիմ զայն առնեմ , ոչ եւս ես առնեմ զայն , այլ ընտկեալ յիս մեղքն : Եւ արդ գտանեմ զօրէնս այնորիկ՝ որք կամիցին առնել յիս զբարին , եւ ինձ չարն առաջիկայ : Հաճեալ եմ ընդ օրէնսն Աստուծոյ լստ ներ-

քին մարդոյն . բայց տեսանեմ այլ օրէնս յանդամս իմ զինեալ հակառակ օրինաց մտաց իմոց . եւ գերեալ զիս օրինօքն մեղաց , որք են յանդամս իմ : Այրմի տառապեալ եմ ես » (Գև. Է):

Միեւնոյն ներքին զգացումն կզգայ ի հարկէ իւրաքանչիւր ոք ի մէնջ . կցանկամք բարւոյն , եւ մեր սրտի խորը կզգայ որ հաստատուն երջանկութիւնն բարոյական կարգին մէջ միայն կարելի է խնդրել եւ գտանել . եւ երբոր կալամեն մեզ յաւիտենական եւ երանաւէտ կենաց վեհագոյն յոյսն , եթէ կարողանայինք արտայայտել թէ երբեմն ինչ զգացումն եւ փոփոխութիւն կհանդիսի ի խորս մեր սրտից , կարծեմ կասէինք . « այդ յոյսն չքնաղ է եւ ցանկալի , կուզէինք հաւատալ ի նա , բայց չհամարձակիմք »: Կհասկանաք այժմ , թէ ինչու համար « ողորմութիւն » անունն յաւիտենական կենաց գրաւականն է . ինչու համար Գողգոթայի խաչը լուսոյ թագաւորութեան մտից գուռն է : Ինչու համար հին ժամանակի իմաստունք հեռաւառ հորիզոնի վերայ հայեացք պարզեցին , բայց իբրեւ երկչոտեալք , չվսաւհացան ճանապարհը գտնել , վասն զի թշուառութեան եւ չարեաց զգացումն սահմանափակ արար նոցա հայեացքը : « Այլ բան է , կասէ երանելին Օգոստինոս , բարձր լեռան գագաթէն , եւ այլ բան խաւարապատ անտառի խորոց մէջէն մտիկ տալ մարդոյ իւր հայրենեաց վերայ . անկարող լինելով գտնել նորա ճանապարհն : Եւ յիրաւի առանձին շնորհք է ընթանալ գէպ ի նառաջնորդող ճանապարհաւ :

Պղատոննեանք յայտնապէս ծանեան անտեսանելի բնութիւնն . բայց այն ճանապարհն , որ կտանէ ի գերագոյն երանութիւնն , այն է խաչեցեալն Քրիստոս , անարգեցին . եւ չկամեցան ընթանալ զհետ շալզաց նորա . ուստի եւ չկարեն հասանել խաղաղաւէտ օթեւանի որբութեան . թէեւ հեռաւոր ճաճանչող լոյսը կխտտղէ նոցա բանականութիւնն » :

Այժմ համառօտակի յառաջ բերենք մեր ամէն յարմարութիւնները : Բանական արարածոց գոյութեան նպատակն է՝ նոցա երջանկութիւնն . բայց նոքա ստեղծուած են ազատ , վասն զի ազատութիւնն աստուած ային բնութեան պատկերն է , եւ բուն երջանկութեան պայմանն : Մեղքը երեւեցաւ յաշխարհի եւ նորա հետեւաքներն եղեն խաւար մտաց , եւ վիշտք սրտի . մարդն սկսաւ պատերազմիլ ինքն իւր հետ . բանականութիւնն կամեցաւ ծածկուած լուսոյ նշոյլ ներովն կրկին չարչարուիլ եւ առաջնորդուիլ . խիղճն բողոքեց այդ լուսոյ նուազելուն համար . այսաեղէն յառաջ եկաւ պատերազմ , եւ հին մտածողութեանց ընդդիմութիւն եւ եղծումն : Ապա կգայ յաշխարհ Աստուած ային բարեգթութեան զօրութեան ներգործութիւնն , որպէս զի բանականին շնորհք ընձեռէ , բայց առանց բռնաբարելոյ . եւ ազատութիւնն վերականգնէ , առանց ճնշելոյ զայն :

Այսպէս ահա , Աստուած ունի երկու կամք . Արարչական եւ Փրկական , բայց երկուքն եւս մի են , վասն զի ի միոյ Աստուծոյ յառաջ կգան , եւ միեւնոյն աէրն կարտայայտեն , որ է վերստին կանգնել եւ նո-

բոգել մարդոյ մէջ Արարչի տուած նախեղակ ուղղութիւնն : Աստուծոյ միջամտութիւնն ի փրկութիւն մարդկան է յատկապէս «ԳերբնԱկԱն» կարգը . Աստուած կայ բնութեան մէջ , վասն զի ամենայն ինչ ի նմանէ կեանք կառնուն եւ նովաւ կշարժին , բայց նա ի վեր է քան զբնութիւնն իւր կարողութեան լրութեան եւ անեղծ ազատութեան գաղանեաց մէջ :

Աստուածային օրէնքը արհամարհէլովն մեղքը ծնունդ առաւ , եւ ինքն ծնաւ խաւար եւ թշուառութիւն . ու բարոյական կարգին բնականապէս վերայ հասաւ խանգարումն . բայց Աստուած իւր սիրոյ ներգործութեամբ քանդեց մեղաց օրհասական շղթայն , եւ նորա հետեւանքը : Երեւեցաւ Յիսուս Քրիստոս . ամենայն ինչ ազգ արար նորա Գալուստը , եւ պատրաստեցաւ ընդառաջնել : Արեւելք եւ Արեւմատք ճանապահ հորդեցին նորա համար . կրօնն եւ փիլիսոփայութիւնն մի շաւիղ կալան դէպ ի նա դիմելոյ . ամենայն ինչ կաւետարանէ զնա , եւ կպատրաստուի դէպ ի նա դիմելոյ . Աստուծոյ սէրն կուղարկէ զնա յաշխարհ : Երբոր գիշերը լրումն առնելով պատրաստուած է տեղի տալ տունջեան , այն միջոցին մութն առ Ժամանակ մի կկրկնապատկուի . աստեղք կգունափոխուին . հորիզոնի մթութիւնը կշրջուի սպիտակութեան եւ արշալոյսը կիսազօտ նշոյլ կսիփոէ , ամէն ինչ տունջեան աստեղ գալուստը կազդեն . բայց արշալոյսը չէ արեգակն երկիր բերողը : Յիսուս Քրիստոս պատմութեան կեդրոնն է եւ մարդկութեան բովանդակ զարգացման նպատակը . սակայն Յիսուս

Քրիստոս պատմութեան ընթացքը փոխեց, որ հասկանան թէ Աստուծոյ սէքը առաւել ու գերազանց է քան զարարչութեան սահմանը կամ կարգը, որով ծագումն առեալ է եւ կպահպանուի ազատութիւնն կփոխէ նոյնպէս եւ բնութեան օրէնքը, որպէս զի մեք բնութեան զարմանահրաշ գեղեցկութեանց վերայ հիացած ու Արարջին փառք եւ երկրպագութիւն տուած ժամանակը, ճանաչեմք եւ նորա ամենակարող զօրութիւնն, զոր բնութիւնն ոչ ծածկել կարող է եւ ոչ նուազեցնել. վասն զի անհասանելի եւ ի վերէ քան զնա, ու ինքն է բնութեան իշխողը։ Քրիստոս եղաւ ի գերեզման այլ յարեաւ ել անտի, եւ յանուն յարութեան նորա աւետարանեցաւ յաւիտենական կեանք։

Աւետարանն իսկապէս մարգոյ փրկութիւնն է. Փրկութիւնն է հաստատուն հիմն գերբնականի։ Հրաշքը պատմութեան եւ բնութեան մէջ է նորա արտաքին եւ երկրորդական երեւոյթն։ Դատեցէք այժմ Աւետարանն կարող է գերբնական կարգէն որոշ լինել։

Աւետարանն իւր իսկական նշանակութեամբն մերժելոյ համար, նախ եւ յառաջ մերժեցէք Աստուծային բարեգթութիւնն. եւ այն ժամանակ չկայ Փըրկիչ, այլ միայն կմնայ նազարեթացի իմաստունն. թէ եւ գարձեալ այդ իմաստունն՝ որ թողել է մարդկութեան պատմութեան մէջ այսպիսի խորասոյզ հետք, անկարծիք աշխարհիս բոլոր իմաստուններէն կըգերազանցէ։

«Գերբնականն» մերժողներն չճանաչեն ի հարկէ եւ Քրիստոս Փրկիչը . բայց այդպիսի մարդիկը կխոստովանին գոնէ կրօնի գլխաւոր հիմունքը «Աստուած, անմահութիւն եւ բարոյականութիւն»։ Կասեն թէ — այս, բայց ով կհաւատայ դիւրութեամբ։

Աւետարանն լաւ մի չհասկացող մարդիկ, կպնդեն թէ նա ոչ այլինչ է առաւել, բայց թէ քնական կրօն, հրաշից անուամբ վսեմացած։ Եւ թէ ճշմարտութիւնըն, ճշմարտութիւն է, եւ զայն միայն պէտք է ընդունել. տւելորդ է ուրեմն գերբնականի վերայ եղած հարցը։ Իսկ մեք կասեմք, որ հեթանոս իմաստունքնախատեսին վեհագոյն կարգի ճշմարտութիւններ, նոյնպէս եւ մեր ժամանակը երբեմն յայտնութեանց անձանօթ մարդիկ նոյնը կխոստովանեն։ Բայց երբոր Աւետարանին ծանօթ, եւ նորա խօստմունքն ընդունող մարդիկ կխորշին ի նմանէ, միթէ Սոկրատայ դրութեանն հասած կլինին.—ոչ երբէք։ Հոգին հաւատոյ մէջ թուլացած եւ տկարացած ժամանակը մեծ տագնապի մէջ կանկանի։ այդ հոգեկան տագնապը բացատրելոյ համար յառաջ բերենք այն մարդոյ խօսքերը, զոր ոչ ոք կարող է մեզ կողմնակից համարել մեր հարցմանը, վերաբերութեամբ։ Եղմոնդ Շերը, անցեալ տարուան հրատարակուած խօսակցութեանն մէջ կկարգէ երկու մարդ, յորոց մին կպաշտպանէ «գերբնական» կարգն, եւ միւսն կընդդիմանայ նմին։ Հակառակորդներէն մին՝ վերջապէս հետեւեալ խօսքերը կասէ։ «Երբոր կզգամ իմ մէջ, որ հրաշից մասին հաւատոս թուլացած է, կնկատեմ»

որ եւ իմ Աստուծոյ պատկերն այլայլուած է իմ ըմբռոնման մէջ. փոքր առ փոքր անցանելով, այլ ինձ համար չկայ կենդանի եւ ազատ Աստուած, որում հոգին կդիմէր իբրեւ Տեառն եւ Հօր : Ի՞նչ կմնայ այն ժամանակ . որչափ վշտալի եւ անմիխթար կթուի այն միջոցին կեանքը : Այնուհետեւ երկրի վերայ ապրելն պէտք է համարիլ միայն ուտելոյ, ննջելոյ եւ փարթամութեամբք ընչեղանալոյ համար : Երբոր կզըրկուիմք յապագայ յուսոյն, մեր հասուն հասակն ոչ այլինչ է, բայց թէ երեխայութիւն, ծերութիւնն՝ թշուառութիւն . եւ բոլոր մեր հոգսերն՝ անմտութիւն : Զկայ այնուհետեւ ոչ իմանալին, ոչ անսահմանն, եւ ոչ երկինք մեր գլխոց վերայ : Գերբնականն հոգւոյ բնագաւառն է . նորա հաւատոյ, յուսոյ եւ սիրոյ իսկութիւնն . գիտեմ, քննադատի փաստերն շատ անգամ ճշմարտանման են, բայց կարելի է այս ասածներիս կվկայէք եւ դուք իսկ : Հրաշից հաւատալէն յետս կացեալ հոգին կկորցնէ աստուածային կենաց նշանակութիւնն եւ խորհուրդն . ու հետզետէ կզրկուի ի բարեպաշտութենէ, ճշմարտութենէ, եւ հանձարոյ, եւ կթազուի փոշոյ մէջ, երբեմն նաեւ տղմիր : Քանի մի խօսքեր ասելէն յետոյ, միւս հակառակորդն կյաւելու . «Միանգամայն համաձայն եմ ձեզ . շատ լաւ գիտեմ, որ հրաշքն հաւատոյ ամենակարեւոր տարրն է . եւ թէ հրաշքն ուրանալուն պէս, կուրացուին արքայութիւն եւ գժոխք, Քրիստոս, նաեւ Աստուած, բարոյ եւ շարի զանազանութիւնն, եւ այն ամենայն, որ զմեզ հեթանոսութենէ վեր կդասէ :

Այս մեզ հարկաւոր է կենդանի եւ խսկական Աստուած. իսկ այդպիսի աստուածն ալ կտայ մեզ միայն գերենականն Այն աստուածն, որ չէ կարող կամ չկամի յերկիր իջանել կամ երեւիլ նորա վերայ, իւր զօրութիւնն ցոյց տալոյ համար, է մտաց վերացականութիւն, եւ մեռեալ աստուած» (*):

Այս խօսքերը ոչ միայն մեր միտքը կյայտնեն, այլ գեռ աւելի եւս. միայն մեք կսահմանաւորեմք մեր խօսքը յաւելլով, որ գերենականի վերայ եղած հարցը, բառի զօրութիւնն հասկացողների համար է մեւնոյն՝ Աւետարանի, Աստուծոյ, եւ հանդերձեալ անմահութեան վերայ եղած հարցը:

Բայց պիտի ասեն «գիտութիւնն բաւական հիմնաւոր կերպով ցոյց է տուել, թէ Աստուծոյն «միջամտութիւն» տալն ցնորք է. չէ կարելի չընդունել նորա ակնյայտնի ցուցմունքը, որչափ եւ ցաւալի ալ լինի այդու քաղցր յոյսերէն զրկուիլն»: Եւ յիրաւի, կանգեն որ իրը թէ ժամանակակից քննադատութիւնն արդէն Քրիստոնէական հաւատն մնապաշտութեան կարգըն է գասել. սորա մասին կխօսենք առանձին. բայց մի քանիները կան, որք առաջիններէն աւելի զարտուղի շաւիդ բռնած են. ոչ գիտութեան այս կամ այն ցուցման եւ արգասեաց վերայ կյենուին կկանգնին, այլ միանգամայն կպնդեն իրը թէ հաւատն գերենական կարգին մէջ, մտաւոր զարգացման հետ չէ կարող զուգընթաց լինել ու միանալ. Եւ թէ զԱստ-

(*) Mélanges de critique religieuse Երես 181—183.


ւած յաշխարհ մուծանելն թանձը եւ տգիտական հասկացողութիւն է, ժթ դարու լուսաւորեալ մարդոյն անվայել ընդունելոյ. որում հակառակելն եւ բացասելն անդամ չարժէ:

Այս ձայնն կդայ Գերմանիայէն, դժբաղդաբար նորա արձագանգը կկրկնուի եւ մեր մէջ . . . ի հարկէ Աւետարանն իմաստնոց աչքին յիմարութիւն է. այդ Պօղոս Առաքեալն յառաջագոյն տսաց, նոյնն յայտնեց եւ ինքն իսկ Յիսուս Քրիստոս: Բայց ինչ մեծ բան է, որ յիմարութիւն երեւի իմաստնոյ մօա: Անբարոյական մարդոյ համար յիմարութիւն կերեւի պարտուց անթերի եւ խիստ կատարումն: Կենցաղական հոգուց եւ աշխարհային հարստութեանց հոշուց մէջ ընկըլմուած իմաստնոյ համար յիմարութիւն կերեւի որ եւ իցէ նուիրատուութիւն: Սակայն պէտք է ասել, թէ ոչ ամենայն իմաստուն, ոչ ամենայն ուսեալ միակերպ հասկացողութիւնն ունի Քրիստոնէական հաւատոյ վերայ: Աղեքսանդրեան ուսեալք, որք կարհամարհէին Քրիստոսի քարոզութիւնն, քաջահմուտ ուսումն եւ կրթութիւն ունէին. բայց ոչ պակաս քան զնոսա ուսումն եւ կրթութիւն ունէր Յիպպոնացի եպիսկոպոսն Օգոստինոս: Վերջին ժամանակներս, Լէյբնից երեւելի փիլիսոփայ եւ երկրաչափէր, եւ ամենայն ժամանակ ջերմեռանդութեամբ կխօստովանէր հաւատոյ ճշմարտութիւնն. Պասքալ իւր ժամանակի առաջին բնագէտն եւ հռչակաւոր ժամանակներէն մէկն էր. եւ թողեց վերջապէս բոլոր գործիներն եւ արուեստն, որ անձն նուիրէ անզբաղ ծառայու-

թեան Յիսուսի Քրիստոսի . Նիւթռն մեծ աստղաբաշխն ամէն անդամ Աստուծոյ անունն լսած ժամանակ իսկոյն երկրպագութեան նշան մի ցոյց կտար , եւ իւր ընախօսութեան գրքին վճռեց աւարտ տալ այս խօսքերովն . « ամենայն օրէնք կկայանան ի սիրելն զԱստուած յամենայն սրտէ , եւ զմերձաւորն իբրեւ զանձըն » : Իսկ մեր ժամանակն միթէ քիչ են այսպիսի գիտութեան եւ զարգացման մէջ փայլող անուանի մարդիկ , որք յԱստուած կհաւատան , կպաշտեն զնա , եւ չխորշին ընաւ աննշան ու անկիրթ մարդոյն հետ միասին աղօթք մատուցանել նմա : Այսպիսի ուսումնականոց կարգին հետ կապուեցէք եւ միացէք . թողքանի մի իմաստնոց խօսքերն չպղտորեն զձեղ :

Օրինակները , ի հարկէ ապացուցութիւնք կամ փաստք լինել կարող չեն . բայց երբոր նոքա մեզ հետ վիճելոյ համար օրինակներ կբերեն , ապա եւ մեք օրինակօք պիտի պատասխանեմք :

Այժմ հանդամանօրէն քննենք Գերբնականի կարեւոր հարցը :



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒԱՇՈՅ

Փորձը՝ ինչպէս նիւթական աշխարհի մէջ . նոյնպէս եւ քարոյականի ի յայտ կածէ թէեւ զանազան նշանօք , անցից յայտնի եւ որոշ ընթացք , զոր կանուանեմք օրէնք :

Քրիստոնեացք կիհաստատեն , թէ Յիսուսի Քրիստոսի յաշխարհ երեւին , եւ նորա գալստեան նախընթաց պատրաստութիւնն , եւս եւ ունեցած հետեւանքներն ըմտանեն փորձոյ ճանաչած սովորական օրինաց տակ . այլ են „ գերբնական “ :

Հրաշից վերայ եղած պատմական հարցն՝ երկրորդական է :

Գերբնական կարգի վերայ եղած հիմնական հարցն , չվերաբերի այս կամ այն հրաշից պատմական իսկութեանն . այլ , մեղաց հետեւանաց ընական շղթայն գթութեամբ եւ շնորհօք քանդող Աստուածային կամաց „ որոշման “ իսկութեանն :

Այս հարցը միայն աստուածեանների համար կրարձրանայ . իսկ անաստուածեանից եւ համաստուածեանից համար նշանակութիւն ջունի :

Գերբնական կարգի կարելիութեանն ընդդէմ կդնեն ա) ընագիտութիւնն . բ) փիլիսոփայութիւնն . գ) պատմութիւնն : Բնագիտութենէ իանած առարկութիւնն կիմինուի ընական օրինաց անիրածեցտութեան վերայ . զոր իբր թէ փորձը կիհաստատէ . մեր փորձը կիհաստատէ այն , որ այդ երեսոյթներն մշտատեն են , բայց դարձեալ անտի չէ կարելի եզրակացուցանել անիրածեցտ լինեն :

Ի փիլիսոփայութենէ իանածն՝ կիհաստատէ թէ Աստուած ամենիմաստ է . ուրեմն չէ կարելի ասել թէ նա իւր իմաստութեամբ սահմանած օրէնքներն կքակուէ . կամ այսպէս ասենք . կպնդէ թէ չէ կարելի տալ Աստուծոյ երկու կամք : Այս գժուարութիւնն Աւետարաննէն յառաջ եկած չլինելով , հետեւաբար չէ կարող համարուիլ յատկապէս ընդդիմութիւն Քրիստոնէական իաւատոյ : Բարոյական կարգը Աստուծոյ մէջ կխոստովանի երկու կամք . կամք՝ իւր արարածներն ազատ ստեղծելոյ , որ եւ կկատարուի . եւ կամք՝ որ ստեղծուածոց ազատութեամբն խանգարուած առաջին կամաց կատարումն կտնօրինէ . որ է երջանկութիւնն մարդոյ : Ցանուն փիլիսոփայութեան բարձրացած լիշտակեալ ձեռնարկութիւնն ընդդէմ գերբնականին , ոչ թէ յատուկ է ընդիանուր փիլիսոփայութեանն , այլ այն մասնաւոր փիլիսոփայութեանն , որ կուրանայ զԱստուած :

Քննադատութեան իետազօտութեան արգասիք համարուած ուրացումն գերբնական կարգի , խևապէս պատմութեան իետազօտութեան իյտեւանք չէ , այլ նախարայս սկզբանց . կամ այսպէս ասենք . այս ուրացումն ոչ թէ պատմութեան արդիւնքն է , այլ անհաւատ քննադատից ուղղութեան կէտն . (ՏՏԲԱՌԻՍ , ԲՀՆԱՆ):

Գերբնականին դէմ բերած պատմական վկայութեանցն դիրքին է ընդդիմադրել ուրիշ վկայութիւններ . (ՅՈՎՀԱՆ-ՄԻՒԼԱԿԻՐ , ՕԳՈՍՏԻՆՈՍ ԹԵՐԻ):

Գերբնական կարգին ընդդէմ եղած առարկութիւնն ինքելով , հարկ է եւ առաջի առնել ապացուցութիւններ ի հաստատութիւն նորին :

Գերբնական կարգը չէ կարող մտած ապացուցութեան առարկայինել , այլ է աստուածային սիրոյ ազատ ներգործութիւնն :

Անհակառակելի լիշտակարաններն յառաջ կրերեն ապացոյցներ . ըստ որոց ծնանի հարցումն „, Աւետարանն յԱստուծոյ է թէ ի մարդկանէ : Այս հարցի տուած վճռոյն համեմատ , քննադատութիւնն կը բաժանուի երկու տարրեր մասն :

Աւետարանի հաստատութիւնն , նորա պատմութիւնն եւ խևական ազդեցութիւնն ինչպէս մասնաւոր անձին , նոյնպէս եւ ընդհանրութեան կենաց ընթացից վերայ , եւ Քրիստոնէական զարգացման ամենուրեք իշխողութիւնն , Տիեզերական պատմութեան մէջ նշանաւոր անցքեր կծեւացնեն . որոց բուն բացատրութիւնն է հաւատալն յԱստուծոյ առանձին միջամտութիւնն :

Այս տեսակ խնդրոց խելամտութիւնն , կարող է վերոյիշեալ առարկութիւնն լուծել . եւ մտաց ճանաչել տալ Քրիստոնէութեան աստուածականութիւնն . իսկ ծնանիլ զիաւատ , չէ կարող :

Հաւատոն ունի ինչպէս մտաւոր նոյնպէս եւ բարոյական հիմունք :



ՀԻՆԳԵՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒԱԾ.

Ա.ԻԵՏԱ.ՐԱ.ՆԲ ԳԻՏՈՒԹԵԱՆ ԵՒ ՀՍԽԱՏՈՅ ՄՕՏ

Քրիստոնէից հասկացողութիւնն զերբնականի վերայ. Բնագիտութեան եւ փիլիսոփայութեան ընդդիմադարձութիւնք. Ուրացոյ քննադատութիւնն Շտրառու. Թընան Պատմական խուզարկութիւնք. Ապացուցութիւնք իսկութեան զերբնական կարգի. Աւետարանն եւ հաւատն :

Եր հետազօտութեան նիւթը ոչ թէ անորոշինչ է, այլ անձնական անմահութիւն, յաւիտենական կեանք, զոր յայտնեց եւ խոստացաւ Ցիսուս Քրիստոս. ըստ այսմ մեզ խիստ հարկաւոր էր խօսել Քրիստոսի Աւետարանի վերայ. իսկ Աւետարանի ճակատագիրն անձուկ միացած է գերբնականի հարցման հետ. զոր եւ երբեմնակի նկատեցինք. այժմ ջանամք հանգամանօրէն այդ խնդիրն հետազօտել: Կասեն՝ իբր թէ Սատուծոյ ուղղակի «միջամտութեանն» հաւատալն, նոր գիտութեանն հետ չի համաձայնի. ուղիղ է արդեօք: Նախ եւ յառաջ որոշենք ճշգիւ Քրիստոնէից հասկացողութիւնն «գերբնականի» վերայ:

Բնական աշխարհն ստեղծուած է եւ կպահպանուի Աստուածային կամաց յաւերժական ներգործութեամբ. եւ այդ նիւթեղէն աշխարհի մէջ մարդոյ

միտքը ի յայտ կածէ նորա գոյութեան պահպանութեան օրէնքներն : Նոյն օրինաց հիման վերայ կարե . լի է շատ յառաջ նախատես գուշակութեամբ իմանալ ու կարգել աստեղաց զանազան փոփոխութիւնները, եւ որոշել մինչեւ անդամ փոփոխութեանց ժամը եւ ըոպէն : Այսպէս օրինակի համար ուսումնականն իւր առանձնասենեկի մէջ նստած, ուսողութեան օժանդակութեամբ կգտնէ եւ ի յայտ կածէ երկնային տարածութեան մէջ պատահած երեւոյթները : Բնութեան մէջ կայ որոշեալ կարգ, եւ հաստատուն օրէնք, եւ Արարչական միտքը իւր գաղտնին կհաղորդէ մարդկային մտաց : Այն՝ զոր սովորաբար կանուանեմք « բնութեան օրէնք » յԱստուած հաւատացողն, երկնից եւ երկրի Արարչի ներգործութեան պարզ միջոցը կխոստովանի . իսկ երբոր կտեսնեմք թէ պատմութիւնն այնպիսի անցքեր կհաստատէ, որք իրաց սովորական ընթացքէն գուրս կգան, ինչպէս յարութիւն մեռելոց եւ այլն, այն ժամանակ կասեմք . « այս անցքը սովորական կարգէն դուրս եկաւ, եւ է անսովոր »: Նիւթական աշխարհին հետ մէկտեղ կայ եւ բարոյական աշխարհ, բանականութեան եւ ազատութեան երեւութից վերայ հիմնեալ . եւ այստեղ մարդոյ միտքը յերեւան կհանէ կանոնաւոր երեւոյթներ, որք կասուին « օրէնք » զոր օրինակ՝ կհաստատէ, որ անհատի առանձին կենաց մէջ, կամաց խանգարումն նեղութիւն կպատճառէ, եւ թէ համազգային կենաց մէջ անառակութիւնն եւ անիշխանութիւնն նախագուշակք են բռնակալութեան :

Բայց այդտեղ գիտութեան առաջ փաստերն մշտատել եւ միեւնոյն չեն. ինչու, —վասն զի այդտեղ մեր գործը ոչ նիւթոյ հետ է, ոչ հողեղէն հիւլէից, ոչ երկնային մոլորակաց, որք կհնազանդին խօսքի, առանց հասկանալոյ. իսկ հոգեղէն աշխարհի մէջ խօսքը կըննուի կիմացուի, եւ կարող է ընդունելի կամ ժխտելի լինել: Այդտեղ երկու կամք կայ. Աստուածային՝ որ ստեղծ, եւ կկառավարէ զամենայնն, եւ մարդկային հոգին՝ որ նոյնպէս իւր զօրութիւնն յերեւան կհանէ: Այլ սակայն՝ եւ բարոյական երեւութից մէջ գիտողութիւնն կդանէ հաստատուն կապ եւ սահմաններ, որոց անդին չանցանեն երեւոյթք: Այսպէս ուրեմն, եթէ գիտողութիւնն իրաց կարդին մէջ նկատէ այնպիսի երեւոյթ մի, որ ինքեան ենթարկուած չէ, օրինակի աղագաւ, հաստատուի թէ երկրի վերայ երեւեցաւ կատարեալ մարդ մի, կասեմք այն ժամանակ, թէ « այդ անցքը անսովոր էր. կամ բնական չէ »:

Քրիստոնէութիւնն կհաստատէ թէ « անսովորն » կայ յիրաւի. եւ նորա կեդրոնը ու շարժառիթը Յիսուս Քրիստոս է, որում կարապետեցին եւ ուղեկից գտան նոյնպէս ընութենէ վեր երեւոյթք:

Այս « անսովորն » է ահա Քրիստոնէի « գերբնականն » զոր այսպէս կբացատրէ. « մարդը ստեղծաւ աղատ. եւ իւր աղատութեամբը քանդեց աստուածային օրէնքը. ուստի մեղքը յաշխարհ մտաւ. իսկ մեղաց ծառայութիւնն կործանելոյ, եւ նախեղակ աղատութիւնն առանց հարստահարութեան վերա-

կանգնելոյ համար, Աստուած կդայ, իւր գթութեան եւ սուրբ հոգւոյ շնորհիւ միջամուխ կլինի մեր փըր-կութեան։ Աստուծոյ փրկական կամքը, նկատեալ ի նմա իբրեւ որոշումն նորա ողորմութեան, է իսկապէս «գերբնական»—Գերբնական Աստուածային՝ բնութեան կարգին ներհակ։ Իսկ գերբնական պատմականն, կամ հրաշք, է գերագոյն սիրոյ որոշման արտաքին եւ երկրորդական երեւոյթն։ Այսպէս ուրեմն, Աստուծոյ մէջ՝ երկու կամք կայ. բայց երկուքն եւս մի են իւրեանց պատճառի մէջ՝ որ է Աստուած. եւ իւրեանց հիման մէջ՝ որ է սէր։

Այս մտածողութիւնները՝ քրիստոնէութեան խորհըրդաւոր հիմունքը կկազմեն. ճշմարիտ են արդեօք թէ սուտ, բայց ինքեանք յինքեանս պարզ են. եւ որք զայնս կուրանան, լաւ գիտեն թէ ինչ կուզեն չընդունիլ. Գուցէ «գերբնական» բառն զօր մեր իմաստն արտայայտելոյ համար գործ կածեմք զերծ չէ յանյարմարութեանց. այդ բառն տեղիք է տուել սարսափելի մոլորութեան, այն է եզրակացնելոյ իբր թէ բնութիւնն յԱստուծոյ անկախ զօրութիւն է, յոր մուտ կգործէ Աստուած իբրեւ ինքեան օտար ի զօրութեան։ Բայց բնութիւնն՝ միայն սկզբնագիր կարգ է յորում կկատարուին արարչական եւ տիեզերաց համար նախախնամական ներգործութիւններն։ Կը-սիսալուին նոյնպէս, եթէ մեր գործածած բառէն եղ-րակացնեն իբր թէ շնորհաց Աստուածը գերագոյն է քան զբնութեան Աստուածը, մինչդեռ մի է Աստուած յամենայնի, եւ ի վերայ ամենեցաւն, Աստուած օրհ-

նեալ ի յաւիտեան։ Վերջապէս եթէ բնութիւն բառովն իմանան այնպիսի մարդ, որ պարաի ազատութեան Արարչի սիրոյ կարգին մէջ լինել, ապաքէն այդպիսի «ընական» մարդ դարձեալ Յիսուս Քրիստոսն է. իսկ մեք մեզօք դարձած եմք «ստորաբնական», կամ լաւ եւս «հակաբնական»։

Կյուսամք՝ թէ այս բացատրութիւններէն յետոյ չմնայ որ եւ իցէ երկմառութիւն։

Ասացինք՝ որ երկու կամքն եւս, Արարչականն եւ Փրկականն, մի են Աստուծոյ մէջ կատարեալ համաձայնութեամք։ Այս խորհուրդը ոչ միայն յերկինս, այլ եւ մեր խղճին մէջ եւս կդանուի։ Ի՞նչը կբազէ կացնէ ի մեզ բնութիւն, եւ ինչը Աստուծոյ շնորհքը կամ գերբնականն։ Հարցէք մտածող Քրիստոնէին, կարող է արդեօք այս երկու զօրութեանց սահմաններն ցոյց տալ ձեզ. կպատասխանէ, ոչ. վասն զի Աստուծած է մեր գոյութեան անհասանելի պատճառն, եւ նորա շնորհաց գործն է՝ տալ մեղ կամք, զոր չունիմք։ Յետոյ հարցէք ցնա. եթէ չէ կարող ցոյց տալ այդ երկու զօրութեանց մէջ եղած սահմաններն, ուրեմն Աստուծային շնորհքն եւ մարդկային կամքն մի են արդեօք. ինչ կարծիք պիտի պատասխանէ. ընականն եւ գերբնականն պատմութեան մէջ կերեւին նմանօրինակ պայմանօք. նոցա զանազանութիւնն խորին է, եւ միութիւնն՝ ներքին։ Բնութիւնն եւ Սւետարանն կհամաձայնին, առանց խառնելոյ մէկ մէկին այդ երկու տարերքը։

Ամենայն ինչ յառաջ կգայ յԱստուծոյ, բաց ի մեղաց, որ ստեղծեալ ազատութեան ծնունդ լինելով, յաւիտենական սիրոյ միակ եւ ուղղակի լոյսը ընդհատեց: Այժմ ուշի ուշով քննենք այս հարցումն: «Աւետարանն գերբնական է արդեօք թէ մարդկային զարգացման սոսկ ծնունդ: Աւետարանն յԱստուծոյ է թէ ի մարդկանէ: Որոնք կենդանի, ազատ եւ ներգործող Աստուածը կուրանան, նոցա չեմք պատասխանելու, այլ կդառնամք դէպ ի աստուածեանքը (¹) որք Արարիչ խոստովանելով: Հրաշքը անկարելի կհամարեն:

Դերբնականի համար երեք կերպով կընդդիմարանեն. այն է, ներհակ նմին յառաջ կըերեն բնագիտութիւնն, փիլիսոփայութիւնն, եւ պատմութիւնն: Ամենէն յառաջ Աստուծոյ միջամտութեան կարելիութեանն կներհակին պնդելով՝ թէ բնութեան օրէնքներն խիստ հաստատուն են:

Բնական գիտութիւնք մեր ժամանակին կատարելութեան բարձր աստիճանին հասած լինելով, կբացատրեն երեւոյթներ, եւ նոցա օրէնքներն. բայց աշխարհիս մէջ ոչ մի բնագէտ կարող է ցոյց տալ դիտողութեան օժանդակութեամբ, իբր թէ այդ երեւոյթներն զորս մեք կնշմարեմք, անշուշտ հարկաւոր էին. եւ թէ նոցա կարգն ոչ քանդել կարելի է, ոչ պահպանել: Այսպիսի եզրակացութեան հաստատութիւնն փորձառու գիտութեանն միանդամայն օտար լինելով, կարող է յառաջ գալ ի փիլիսոփայութենէ. ուստի եւ ուղղակի այդ կէտի վերայ զկայ առնումք: Յանուն փիլիսոփայութեան կխօսին, որ Աս-

տուծոյ իմաստութեանն համեմատ չէ իւր դրած օրէնքը փոփոխել եւ միմիայն անհմուտ արհեստաւորին է՝ գործ, իւր թերութիւնն ուղղել. Աստուծոյ միջամտութիւն տալն, նորա անսահման իմաստութիւնն կարող է սահմանաւորել. Այս առարկութիւնն՝ նիւթական կարդի, հոգեկան կարգին հետ շփոթուիլն է ինքեան նեցուկ առած: Կիսոստովանիք, որ հոգեւոր ստեղծուածոց մէջ կայ ազատութեան տարր. կիսոստովանիք, որ մեք պատասխանատու եմք մեր գործոց համար. եւ թէ կարող եմք զչարիս գործել: Ո՞վ կարող է «ոչ» ասել: Բայց որովհետեւ Աստուած սուրբ է, բարին կամի. ասել է թէ չարն նորա կամաց ընդդէմ է: Եթէ վատթար գործ մի գործեմք, եթէ անվայել խօսք մի արտասանեմք, եթէ անմաքուր մտածողութիւն մի ունենամք, այն ժամանակ մեր գործը, խօսքը, եւ մտածողութիւնը կաղաղակեն դէպ յերկինս, եւ կասեն սուրբ էակին. «Քո կամքդ չկատարուին»: Աստուծոյ կամքն այսպէս ահա անկատար կմնայ. իսկ ինքն ամենակարող է. եւ ինչ. նորա անսահման կարողութեան վերայ եղած գաղափարը պաշտպանելոյ համար, պիտի ձեր խնդը զոհէք. միթէ պիտի ասէք, որ չարն եւ բարին միեւնոյն են. եւ թէ՝ նոցա զանազանութիւնն աչաց պատրանք է: Ցանձն կառնուք ասել թէ որ ինչ միանգամ կգործուի, Աստուծոյ կամքն է: Այդու կամքն նորա ամենակարողութիւնն պաշտպանել, բայց ինչ գին տալով, մարդկային գոյութեան արժանաւորութեան դին: եւ ինչ արդեօք կարող էք հետեւեցնել. սոսկա-

Անդդիմախօսութիւն . վասն զի Աստուծոյն կտաք
մին եւ միւս ներգործութիւնն յառաջացնող մեքենա-
կան զօրութիւն , բառնալով ի նմանէ ազատ արա-
րած ստեղծելոյ իրաւունքն . զնա ամենակարող առնե-
լոյ համար , կուրանաք նորա գերագոյն կարողու-
թեան ներգործութիւնն : Դուք ինքեանք կշփոթէք
զձեզ : Հասկացէք , որ ազատութեան ստեղծագործու-
թիւնն հրաշից հրաշագոյն է . ազատութիւնն ամե-
նակարող էակի գերագոյն ստեղծուածն է , իսկ մեզքն
ծնունդ ազատութեան . եւ երեւելով՝ կխանգարէ Ա-
րարչի կամքը : Զկամիք ընդունել Աստուծոյ մէջ եր-
կու կամք , ուստի եւ կմերժէք Աւետարանն : Իսկ Աս-
տուծոյ կամքն է , մի կողմէն՝ որ մեք ազատ ստեղ-
ծուած լինիմք , որ եւ կատարուեց . միւս կողմէն՝ որ
բարեգործ ու երջանիկ լինիմք , եւ սա խանգարուեց :

Աստուծային կամաց գաղանին ոչ յերկինս է մի-
այն , ոչ ի Գողգոթա , այլ նաեւ բարւոյ վերայ խոր-
հող մարգոյ սրտին մէջ . երբոր մանէ մարդ ի խորս
այդօրինակ մտածութեանց , երբոր ընդերկար հայ-
եացք ձգէ այդ մթին խորհրդոյ վերայ , զոր ա-
ռանձին լոյս մի կլուսաւորէ , այն ժամանակ առաւել
զգուշագոյն կլինի , եւ չի վաղվաղի կրկնել , թէ
«ամենիմաստն Աստուծած չէ կարող փոփոխել իւր
դրած օրէնքն . այլ անհմուտ արհեստաւորին է այդ ,
ուղղել իւր մտաց ծնունդը »: Մի արհեստաւոր է մի-
այն , որ կստեղծէ ազատ էակներ . ուստի այդօրինակ
ամենայն համեմատութիւն . բացի աւելորդ լինելէն ,
կառաջնորդէն եւ դէպ ի մոլորութիւն :

Եթէ կհաւատաք, թէ չար կայ աշխարհիս մէջ. կհաւատաք, որ բարոյական օրէնքն յաւիտենական սիրոյ նշանակն է, ուրեմն լաւ նայեցէք, որ Աստուծոյն Բնէ թերութիւն կտաք. յանուն իմաստութեան՝ կարգելուք նորա ողորմութիւնն. եւ յանուն կարողութեան՝ կբառնաք ի նմանէ իշխանութիւնն, սիրոյ հրաշիւք վերականգնել իւր խանդարեալ կամքը :

Որք այսպիսիս կխօսին, կամ պարզ չհասկանան իւրեանց միտքը եւ խօսքը, կամ չհաւատան ճշմարիտ եւ կենդանի Աստուծոյն: եւ յիրաւի՝ արդի ժամանակս անաստուածութեան (²) տեղը բոնած են այն համազմունքը՝ որք ուղղակի կամ անուղղակի կերպով կուրանան զԱստուած: Քրիստոնէի այդ Աստուածը, որ հայր է բոլոր արարածոց, որ գիտէ զմեզ եւ կըսիրէ, որում յայտնի են վիշտք մեր. որ զինքն ետ մարդոյն, որպէս զի եւ մարդն զանձն տացէ նմա, փիլիսոփայութեան աչքին գիտեմք կուռք համարուած է. բայց եթէ նա կուռք է, լաւ է մեզ Յիսուսի նազարէթացւոյ հետ կռապաշտ լինել, քան թէ իմաստնոց հետ դասակցիլ նոցա անձուկ, անյոյս, եւ անմխիթար բնազանցութեան սառնապատ տաճարներուն մէջ. Մեր պաշտածն կուռք է. իսկ այդ Եմաստնոց Աստուածն ով է:

Տիեզերաց անզգայ երկրաչափը, կամ թէ տիեզերաց օրէնքը. Աստուած մեռեալ. եւ էութիւն առանց խօստովանութեան, առանց կամաց: Արդարեւ այդ մարդիկ շատ լաւ կզգան, որ սիրուը եւ խիզը կը-

բողոքեն իւրեանց վարդապետութեան դէմ. բայց կընթանան ներհակ նոցին. ասել է ներհակ անձանց. որք եւ իւրեանց վերայ ծանր պարտք են դրած, ամբողջմարդկութիւնն պարզ փիլիսոփայութեան սեղանոյ վերայ զոհ հանել: Կանդեն՝ թէ կրօնի կիսազօտ լոյսը տեղի ետ փիլիսոփայութեան ճառագայթաւէտ լուսոյն: Կայ փիլիսոփայութիւն, այս կարծեաց վերայ յամառուած. եւ կայ փիլիսոփայութիւն, ուրիշ գաղափարի տէր: Որչափ իմ խօսիցս վկայութիւնն այնքան առաւել յարգ եւ նշանակութիւն ալ չունենայ, դարձեալ այնպիսի մարդոյ խօսք չէ, որ երբէք իւր նախապաշարման՝ յորում զարգացումն է առել կամ սեպհական կարծեաց անձուկ շրջանէն դուրս, հայեացք չէ պարզել: Ահա արդէն քսան տարի է, որ ըստ իմ ախորժի եւ պարտաւորութեան, զբաղմանցս գլխաւոր նիւթ ընտրած եմ բնազանցութիւնն. կսիրեմ այս ազնիւ գիտութիւնն, զոր կանուանեն փիլիսոփայութիւն. կսիրեմ ջերմ սիրով, մտաց այդ ջանացողութիւնն, որ կցանկայ չափել եւ քննել ամենայն իր. որով եւ յայտնի կլինի իւր վսեմ ծագումն, եւ ազնուայարգ ճակատագրի նշանակութիւնն: Սակայն ես՝ չնայելով իմ հաւատոյ թուլութեանն եւ մտաց տկարութեանն, կասեմ ձեզ, Աւետարանի մէջ կտեսնեմ ես մեր չարեացը ներհակող միջոցը. մեր անկմանէն զմեզ վերստին կանգնելոյ հնարքը. եւ մեր վշտաց սփոփանքը. եւ քրիստոնէական խաղաղաւէր հաւատոյ մէջ կնշմարեմ այնպիսի գաղտնիքներ, որովք միայն կարելի է վճռել փիլիսոփայութեան

ամենածանր կարծած խնդիրներն . գաղտնիքներ , զոր չուսաւ Յունաստանը , եւ զոր չհասկանան մեր ժամանակակիցներէն շատերը :

Կմոլորուի այն միտքը , որ կամի բաւականութիւն գտնել մարդկային բնութեան ազնուագոյն ձգտումներն զոհելովն . ճշմարտութիւնն ճանաչելոյ նշանն է հաստատել ներդաշնակութիւն մեր ներքին աշխարհի մէջ : Ոչ անաստուած փիլիսոփայութեան , այլ քրիստոնէութեան գործն է ստչմանել խաղաղութիւն հոգուոյ մէջ . եւ մարդկային մտաց ամենալսեմ պահանջմանց պատասխանել :

Ես կեզրափակեմ . փիլիսոփայութիւնն չ'ուրանայ գերենականն . կուրանայ զայն միայն այն փիլիսոփայութիւնն , որ յայտնի է . եւ որ ըստ իսկութեանն է պատրուակեալ անաստուածութիւն :

Անցնենք այժմ այն առարկութեանց , որք կհիմնուին քննադատութեան եւ պատմութեան վերայ . կասեն՝ իբր թէ քննադատութիւնն եւ պատմութիւնն կապացուցանեն , որ գերենականն կարելի լինի թէ ոչ բայց չեղած բան է եւ իսկութեամբ գոյութիւն չունի . կպնդեն՝ որ շնորհաց սքանչելեաց իսկականութեան սուտ լինելն ապացուցուած է արդէն ջանիւք ուսելոց . եւ գեռ եւս հրաշք ընդունել , գիտութեան յառաջադիմութենէն յետ մնալ ասել է . թէ ժամանակակից գիտութեան աշխատութիւններն եւ գիւտերն ցոյց տուած են այս կամ այն աստուածաբանական խնդրոց քանի մի տրամադրութեանց

պակասութիւններն, չէ կարելի ընդդիմանալ. իսկ թէ իսկապէս, եւ օրինաւորապէս ցրած են Սւետարանի քարոզած հաւատն, ես կմերժեմ այդպիսի կարծիքը. եւ ահա իմ ապացոյցներն:

Շտրառուսի անունն յայտնի է: Սա աւետարանական վարդապէտութեանց իսկութեանն հակառակող ուսումնականներէն մէկն է. ահա նորա առաջնորդ բըռնած սկզբունքը. «Ամենայն անցք՝ որ ընութեան օրինաց հետ չի համաձայնի, չէ պատմական: Հոգեբանական օրէնքը չներեն հաւատալ թէ որպիսի եւ իցէ մարդ, միւս մարդկան գործածէն, խօսածէն, եւ մտածածէն այլ կերպ գործած խօսեցած եւ մտածած լինի»: Ի՞նչ պէտք է ասել սորա գէմ. յայտնի բան է այն, թէ գոկտոր Շտրառուս այն նախապատրաստ գրութեամբ է սկսել Սւետարանի պատմութեան քննութիւնն, որ մէջ տեղ գերբնական չէ կարող մնալ. նա ինքն կեզրակացնէ որ այդպիսի անցքեր չեն եղած: Ուրիշ եզրակացութիւն չէր կարելի սպասել ի նմանէ:

Առնունք ուրիշ օրինակ, Գաղղիացի հռչակաւոր ուսումնականն ըլնան: Սա եւս կուրանայ գերբնականն. բայց որավհետեւ քննադատութիւնն նորա գիտութիւնն եւ զբաղմունքն է, ուստի շատ անդամ կըմտածեն իբր թէ այդ ուրացութիւնքը նոյն գիտութեան պտուղներն են. բայց այսպիսի կարծեաց սխալ լինելն հասկանալոյ համար, բաւական է կարդալ ըլնանը: Սա նոյնպէս իւր պատմական հետազօտութեանց մէջ ձեռք կառնու նախահոգ սկզբունքը, որ

նորա համար ուղեցոյց թել է եղած։ Ահա նորա սկզբունքը. «Ամենայն անցք՝ որ գերբնական անուն կառնու, սուտ անցք է»։ Ապա կոկսի հերքել պատմութեան մէջէն այն ամենայն, որ Աստուծոյ ուղղակի միջամտութիւնն ցոյց կտայ. եւ ինքն չնշմարէ բնաւ այդպիսի միջամտութեան ապացոյց։ Եղրակացութիւն՝ դարձեալ բոլորովին սպասելի։

Բայց հոյակապ հեղինակն ուստի կհանէ իւր պատմական քննադատութեան վսեմ կանոնն. լսեցէք. «Աստուծ, նախախնամութիւն, անմահութիւն, գեղեցիկ բայց հնացած բառեր են զոր փիլիսոփայութիւնն կպարզաբանէ առաւել մաքրած մտքով» ETUDE D'HISTOIRE RELIGIEUSE, ԵՐ. 419.)

Կլիք, Աստուծ՝ այդ սրբազն անունն, զոր լսած ժամանակը մեր մէջ գտնուած բուն անհաւան անգամ կպատկառի եւ յարգանք ցոյց կտայ, այսուեղ «հին» բառ եղած է, եւ գործ կածուի միայն ուսումնականի սորա տակ ծածկուած միտքը յայտնելոյ համար. ինչ միտք է, որ կծածկուի «հին» բառի տակ. լսեցէք դեռ. «Յաւերժական փառաւորութիւն մի միշտ մեծարելի կառնէ այդ վսեմ անունն (Յիսուս Քրիստոս) ինչպէս այն ամենեցուն անուանքը, զորս մարդկութիւնն ընտրեց, ինքեան յուշ առնելոյ համար, թէ նա (մարդկութիւնն) կեայ իւր սեպհական կարգովն։ Ահա կենդանի Աստուծ, ահա այն, որում պէտք է երկրպագել» (Եր. 215):

Մի կարծէք, թէ գուցէ ես մանր հատուածներ վեր առնելով, ըստ կամս կյեղյեղեմ, հեղինակի պատիւն

անարգելոյ համար. այդպիսի ուրացութիւն գոյութեանն Աստուծոյ կարող էք տեսնել նորա ամբողջ յօդուածոց մէջ, ինչպէս եւ ի նոյն՝ զոր հրատարակեց ինքն ի Revue des deux mondes, 16 յունուարի 1860 ամի: Այս յօդուածի մէջ հեղինակն կուրանայ բնազանցութեան ճշմարտութիւնն, եւ իսկոյն ինքն ինքեան կսկսի ընդդիմախօսել, նոյն բնազանցութեանն հիմն դնելով, այնպիսի՝ որ զմարդն կաստուածացուցանէ: Յաւարտ յօդուածին. «աղերս առ հայրն երկնաւոր»:

Ճշմարիտն խոստովանիմ, յիմ վերայ լաւ ներգործութիւն չունենան այսօրինակ գրուածք. որք կսկսւին պնդելով, թէ անսահման ճշմարտութիւն, եւ անսահման իմաստութիւն կդտնուի միայն մարդկութեան մէջ, իսկ արտաքոյ մարդկութեան տեղաւորել յիշատակեալքդ միայն մնուի վերացականութիւն է, ու աւարտ կառնուն աղօթքով եւ աղերսով:

Յիշատակեալ երկու գիտնականները կուրանան գերբնականն, ոչ քննադատութեան եւ պատմութեան շաւիզն պահելով, այլ իւրեանց սկզբունքով: Ես տեսած չեմ այնպիսի գիտնական մի, որ այս կերպով կամ այլ կերպ ուրանալով հրաշքը, յայտնած չլինի որ հրաշից անկարելիութիւնն արդէն յառաջագոյն իւր մտաց հիմնական համոզմունքն եղած է:

Այս արդէն հասկանալի է:

Բայց կասեն դարձեալ. առանց որեւիցէ մասնաւոր հետազօտութեան, առանց ուսումնական յիշատակարանաց ձեռն տալոյ, քննական մտածովութիւնն

ինքն իւր մէջ արդէն կմերժէ եւ կցրէ գերբնականն. այս գերբնական կարգ մերժելն, ճիշդ հետազօտութեան ուղղութեան կէտն է. եւ այդ ոչ թէ առանձին ուսման եւ հմտութեան, այլ պատմական մտածմանց հետազօտութեան մշակութեան ընդհանուր արդասիքն է: Այս ապացոյցն ուրիշ հիմն չունի, բայց թէ այն մարդ կան վկայութիւնն, որք զայդ ինքեանց սկրզբունք արած են. վասն որոյ դոցա դէմ կարգեմք եւ մեք ուրիշ վկայութիւն :

Պոսուէ կներկայացնէ մեզ համաշխարհական պատմութեան ձգտումն գէպ ի Յիսուս Քրիստոս, իբրեւ իւր կեդրոնն. բայց ըստ որում Պոսուէ եպիսկոպոս էր, եւ երկրորդաբար պատմագիր, գուցէ նորա անունն ի մէջ բերելն այնքան նշանակութիւն չունենայ. ուրեմն որոնենք ուրիշ մարդ : Մեր հայրենեաց (Նվեցարիոյ) պատմութիւնն գրող մարդն, Յովհան Միւլեր. Վոլթերէն եւ Ռուսոյէն յետոյ ապրովն, որ ոչ հոգեւորական էր եւ ոչ առանձին ջերմեռանդութիւն գէպ ի Քրիստոնէութիւնն ունեցողներէն. 1782 թուին ի Կասսել լինելով, իւր պատմական ընդարձակ գիտութեամբն զբաղուած, այնտեղէն տես ինչ կգրէ Քարլ Բիոնէին, մեր հայրենակցին եւ իւր բարեկամին, որոյ գէպ ի հաւատն ունեցած համոզմունքը լաւ կիմանար. «Դուք զիս կսիրէք, յարդոյ բարեկամ. եւ առաւել սիրելոց էիք, եթէ ես ձեզ նմանէի. եթէ գիտենայիք թէ ոչ մի ինչ կարող է երբէք զմեղ ի միմեանց որոշել: ես Կասսել գտնուած օրէս կկարդամ հնոց գրուածքը, ժամանակի կարգին համեմատ, առանց թողլոյ մէկը,

եւ իւրաքանչիւր նշանաւոր անցքի համար քաղուած կանեմ. երկու ամիս յառաջ՝ չգիտեմ ինչպէս, բայց միտս ընկաւ մտիկ տալ նոր կտակարանն, գեռ չհասած զայն կարդալոյ ժամանակին: Ի՞նչպէս յայտնեմ ձեզ իմ զգացածը. քանի տարի էր արդէն, որ ես Աւետարանն չէի կարդացել. եւ այժմ ձեռք առի ներհակ նմին համովմունքով: Լոյսն՝ որ զՊօղոս Առաքեալն Դամուկոս երթալոյ ճանապարհին լուսաւորեց, այնքան սքանչելի, եւ նորա համար անակնունելի չէր, որչափ սքանչելի եւ անակնունելի իմ համար էր: Նորա մէջ գտի ես, անթերի յուսոյ կատարումն. բալոր փիլիսոփայութեան նշանաւոր կէան, բոլոր յեղափոխութեանց բացատրութիւնն, եւ բարոյական ու ընական աշխարհի բովանդակ կարծեցեալ ընդդիմախօսութեանց պարզումն. միով բանիւ, կեանք եւ անմահութիւն: Ես նկատեցի որ անսովոր գործը կատարուել է ամենաշնչին միջոցաւ. հասկացայ Ասիոյ եւ Եւրոպիոյ համայն յեղափոխութեանց յարաբերութիւնն դէպ ի այն անբազդ ազգը, որ պահպանել է գրաւական սուրբ խօսամանց: Ես տեսայ՝ որ այդ կըրօնն երեւացած է ամենաբարգաւած ժամանակի մէջ, եւ հաստատուել հիմնուել է խիստ ընդդիմագրութեանց հետ մաքառելով, կերեւի թէ աշխարհ միահամուռ պատրաստուած էր ընդունել Փրկչական կրօնը, եւ ես ոչ մի ինչ կդանեմ, որով կարողանայի ասել թէ այդ կրօնն աստուածային չէ. քան զայս վսեմ գիրք գեռ ոչ մէկը կարդացի. գեռ այդ ժամանակի պատմութեանն ուշ չգարձրած, կկարծէի

թէ Աւետարանն այսինչ կամ այնինչ պակասութիւնն ունի . իսկ երբոր ճանաչեցի մեր Փրկիչն , ամէն բան սկսաւ պարզ երեւիլ իմ աչքին . ու ոչ մի ինչ մնաց գժուարալուծանելի . ներեցէք որ ես արեգականն այսքան գովեստից խօսքեր կհիւսեմ . այս , ներելի է կուրին , որոյ յանկարծ բացուած լինի տեսութիւնն» :

Ահա պատմաբան , որ ձեռք կառնու Աւետարանն անտարբերութեամբ նոյն իսկ ատելութեամբ , բայց կարդալով զայն՝ պատմութեան վերայ նոյնը կվկայէ եւ կխօսի , ինչոր Պոսուէ : Պիտի ասեն՝ Յովհան Միւլլեր եկաց անցեալ գարու մէջ . իսկ գերբնական կարգին հաւատալն , մեր ներկայ գարու պատմական քըննադատութիւնքն կմերժեն . առ այս մէջ կընթեմք մեր ժամանակի պատմական գիտութեան ուղեցոյցների մէկի՝ Օգոստինոս Թերի՝ի վկայութիւնը . ես չըխօսիմ նորա բուն վերջին ժամանակաց կենաց վերայ , որով ամէն բան կուզեն տալ նորա հիւծուած ծերունի հասակի թուլութեանն եւ տկարութեանն : Թերի՝ սերտ բարեկամ էր մեր հայրենակից Էսպինի հետ , որ արդէն վախճանուած է . իւր գրականական ասպարիզին մէջ ստացած ամենաճոխ փառաւորութեան ժամանակին , այն է 1853 թուին , Էսպինին ուղղած նամակին մէջ , կրօնական հարցման ձեռք զարկելով : Քրիստոնէական հաւատոյ վերայ կխօսի , ցուցանելով զայն իւր խնդրած ապաստանարամնը . ապաստանարան՝ ուր միաքը չ'առաջնորդէ եւ կյաւելու ասել հետեւեալ նշանաւոր խօսքերն . «իմ ցանկացածըն է՝ լինել իմ հաւատոյ մէջ այնպէս հաստատուն ,

ինչպէս դուք ի ձերն, եւ միեւնոյն ժամանակ հեղաբարոյ ինչպէս դուք»։ Այս խօսքերին զկամիմ տալ իւրեանց նշանակէն աւելի նշանակութիւն։ միայն կասեմ որ՝ մեր հայրենակիցն պատմական գիտութեան մէջ ներհուն, եւ ըստ ընդհանուր վկայութեան շնորհալի ու տաղանդաւոր մարդ, իւր գիտութեան մէջ չգտաւ այնպիսի ինչ, որ նմա խոչընդոտն լինէր ընթանալոյ գէպ ի Քրիստոնէական հաւատոյ ցոյց տըւած նաւահանգիստն հոգւոյ։

Ահաւասիկ ժամանակակից գիտութիւնն գերբնականի խնդիրն չվճռեց։ թէեւ բարձր կաղաղակեն նորա համար։ Ասել է որ ամէն ժամանակ կդանուին այնպիսի ուսումնականք, որք բնաւորութիւն են արել իւրեանց անձնական կարծիքը գիտութեան հետ կցել միացնել, եւ ինքեանց սեպհական՝ մտաց համոզմունքը, ժամանակի հոգւոյ ընդհանուր ձգտումն համարել։ Ամէն ժամանակ կդանուին այնպիսի մարդիկ (ով այդ փորձութեանն չէ հանդիպել) որք պատրաստ են Որմանդ Մոշէրի հետ ասել «ամենեքին անմիտ են բաց ի մէնջ եւ ի մերոց բարեկամաց»։ Բայց իրաց ներկայ դրութեանն նայելով, ոչ ոք ունի իրաւունք պնդելոյ թէ ժամանակակից գիտութիւնն Քրիստոնէական հաւատոյ հիմունքը կործանել է. ոչ ոք ունի իրաւունք պնդելոյ առանց ապացուցից թէ այդ ընդհանրական կարծիքն է։ Այսպիսի խօսքերը որք անդադար կկրկնուին ժամանակակից գիտութեան անուամբ, միայն ինքեան գիտութեանն վնաս կհասցնեն։ Երբոր ուսման ձեռք բերած արդասիք, յայտնի ա-

ռարկայի վերայ խօսք եղած է, առանց վիճի, եւ առանց հազարիցո նորա վերայ շաղակրատելոյ ընդունուել է բնականապէս. իսկ երբ մի նիւթոյ վերայ շատ եւ շատ աղաղակեցին եւ թնդացին, անհակառակելի ստուգութեան տեղ ծախելոյ համար. պէտք է գիտել որ այդ ժամանակ ներքին զգացումն գաղտնապէս կազդէ թէ յիշատակեալ վիճելի ինդիրն հազիւ թէ այնպէս լինի, ինչպէս կքարոզուի, եւ թէ օրինօք կարող է վիճելի կամ ընդդիմադրելի լինել:

Այժմ՝ որպիսի ապացուցութիւնք կարող եմք յառաջ բերել գերբնականի խկութիւնն հաստատելոյ համար. կարող եմք արդեօք կարգել այստեղ մաթեմաթիքականի մտքով այնպիսի ապացոյցներ, որոց ընդդէմ ոչ ոք կարողանար ասել ինչ եւ մերժել. յայտնի քան է անկարելի է. հապա այդպիսի պահանջմամբ ինչ կուզեն արդեօք: — Եթէ կհաւատաք, թէ Յիսուս Քրիստոս Աստուած էր, ոչ զարմանաք թէ բնութիւնն իւր իշխանին հնազանդեց, եւ գերեզմանն իւր Ցեառն վերադարձոյց կեանքը: Եթէ այսմ չհաւատաք, ուրեմն անհնար է զձեղ համոզել հրաշք ընդունելոյ: Այնուհետեւ եթէ սորա մասին խօսին ձեղ հետ, իսկոյն կպատասխանէք թէ բնութեան օրէնքը խիստ յայտնի են. ուրեմն միշտ կարելի է գտնել հնարք եւ միջոց մերժելոյ այդ լինդիրն՝ եթէ կամենաք. մինչեւ անդամ միեւնոյն մարդը իւր շահուց աղագաւ կարող է փոփոխակի եւ երկու կողմն ալ պնդել ու պաշտպանել, եթէ կամենայ:

Կուզեն արդեօք վճռողական ապացոյց ասուուտ-

ծային գերբնականի, այն է. Արարչական սիրոյ աղատ որոշման հաստատութեան համար. բայց ուստի կարելի է գտնել սորա համար այնպիսի ապացոյցներ, ինչպէս երկրաչափականի համար :

Այսպիսի ապացուցութիւններ ձեռք բերելոյ համար ճգնելն ու պնդելն, բնական ընդդիմադրութիւնըն կ'տկարացնէ, եւ անհաւատութեանն ոյժ ու գործիք կտայ. եթէ գիտութիւնն այս մասին ամենակարող չէ, գոնէ նորա խնդիրն բաւական յարգի է. կան Քրիստոնեայք, որք գիտութեան ուսումնական հետազօտութիւնն կրօնի եւ կրօնական խնդրոց ներհակ համարելով, կամեցան Աւետարանն, եւ նորա հետ սերտ կապակցութիւն ունեցող ուսումնական փաստերն ի միմեանց որոշել. բայց զուր ճիգն. մեք յիշատակեալ երկոցունցդ, այն է Աւետարանի եւ գիտնական հետազօտութեանց համաձայնութեան փորձ մի անենք:

Այժմ խօսից հիմն պիտի առնումք, ի ձեռս մեր գտնուած անհակառակելի եւ անհերքելի յիշատակարանները, որ է նոր կտակարանի մէջ ժողոված առաքելական թղթերը : Այս մասին Գերմանիոյ բացասող ու ուրացող աստուածաբանք մեզ անկեղծ ծառայութիւն մի ցոյց ետուն. տես, բարին կարող է ծնանիլ եւ ի չարէն :

Դոքա յիշատակեալքդ նոր կտակարանն ենթարկեցին այնպիսի քննադատութեան, որոյ ուղղութիւնն էր միանգամայն ցրել եղծանել զայն. սակայն ակներեւ անցքերն հարկադրեցին զկայ առնուլ Պօղոս Առաքելոյ չորս թղթոց առաջը, որք են. մին առ հռով-

մայեցիս, երկուքն առ Կորնթացիս, եւ մին առ Գաղատացիս։ Ուրեմն գիտութեան ներկայ գրութեանն համեմատ, ասենք, թէ Պօղոս Առաքելոյ ի Տարսոնէ գրած չորս գիրը կան. չորս գիրը Սկեպտականներն անդամ կխօստովանին թէ իսկական են. եւ որք գըրուած են մեր թուականէն 64 տարի յետոյ. եթէ թուականի համար ընդհանուր համաձայնութիւն չըկայ, ասել է թէ չէ յայտնի նոյնպէս թէ Քոլոմբոս Երբ գտաւ Ամերիկան. եւ Կիկերոն ո՞ր ամաց մէջ գըրեց իւր աշխատութիւնը։ Ապա ուրեմն մեզ հիմն ունիմք ուղղութեան պատմական կէտն, զոր ընդունած են մինչեւ անդամ հաւատէն խիստ հեռու գտնուող ուսումնականք։ Այդ անհակառակելի յիշատակարաններէն մին կբանամք ահա եւ կկարդամք. «Ճուցանեմ ձեզ եղբարք զԱւետարանն իմ, զոր աւետարանեցի ձեզ. զոր եւ ընկալայք, յոր եւ հաւատացեալքդ էք. որով ապրեցայքդ, որով բանիւ աւետարանեցի ձեզ թէ ունիցիքդ, բայց եթէ ի զուր ինչ հաւատացիք։ Զի ես ձեզ զայն նախ աւանդեցի զոր եւ ես ընկալայ, թէ եւ Քրիստոս մեռաւ վասն մեղաց մերոց ըստ գրոց. եւ զի թաղեցաւ, թէ եւ յարեաւ յաւուր երրորդի ըստ գրոց. եւ թէ երեւեցաւ Կեփայի, եւ ապա մետասանիցն։ Ապա երեւեցաւ աւելի եւս քան զհինգ հարիւր եղբարց միանդամայն, յորոց բազումք կան մինչեւ ցայժմ, եւ ոմանք ննջեցին։ եւ ապա երեւեցաւ Յակովբայ, ապա առաքելոցն ամենեցուն. Հուսկ յետոյ քան զամենեսեան, իբրեւ անարդի միոջ երեւեցաւ եւ ինձ» (Ա. ԿՈՐՆ. ԳԼ. ԺԵ. ՀԱՄԱՐ 4—8):

Պօղոս Առաքելոյ Տարսոնէն ուղղած այս խօսիցս
մէջ ինչ կարտայայտուի: Այն ժամանակ եկեղեցին
արդէն հիմնուած էր. Աւետարանն ոչ միայն քարո-
զուած, այլ եւ ընդունուած. եւ Քրիստոնեայք միա-
ցած ի մի ամբողջութիւն հաւատացելոյ ի Քրիստոս
Յիսուս, որ մեռաւ եւ յարեաւ: Յիշատակեալ խօսքին
մէջ Պօղոս ոչ թէ կուսուցանէ, այլ յուշ կառնէ ա-
ռաջուան ուսուցեալն. կվկայէ Յիսուսի Քրիստոսի
յարութեան համար, եւ ցոյց կտայ բազմաթիւ վկա-
ներ, յորոց մեծագոյն մասն դեռ կենդանի այն ժա-
մանակին. կյայտնէ թէ Քրիստոս երեւեցաւ եւ ին-
քեան. եւ իւր առ գաղատացիս թղթոյն մէջ ցոյց կը-
տայ « քանզի եւ ոչ ես ի մարդոյ առի, եւ ոչ ուսայ
յումեքէ, այլ ի յայտնութիւնէն Յիսուսի Քրիստոսի »
(ԳԱՂԱՏ. Ա. ԳԼ. ՀԱՄԱՐ 12): Ահա հիմնական եւ վճռողական
հաստատութիւն:

Այժմ հարցն այստեղ է, թէ ինչ որ Պօղոս կաւե-
տարանէր, յԱստուծոյ էր թէ ի մարդկանէ. առա-
քեալն կասէ թէ ստացաւ ի յայտնութենէ. ինչպէտք
է մտածել սորա համար. արդեօք Պօղոսը կխարէ,
ոչ, ոչ ոք կյանդգնի ասել զայդ. նորա խօսքերն բու-
ռըն եռանդեմն արդասիք են կամ զգայարանաց
պատրանաց պտուղ, թէ ճշմարտութեան վկայութիւն:
Կյուսամք թէ հարցը տուած է ճշգութեամբ:

Եթէ վճռեն այդ հարցն կրօնական մտօք, եւ կրօ-
նական հիման վերայ, ուրեմն պէտք է ընդունել Քրիս-
տոս, եկեղեցի, եւ սուրբ գիրք. իսկ թէ վճռեն
անձնական գատողութեամբ կամ համոզմամբ, այն

Ժամանակ միտքը ուրիշ ճանապարհաւ կընթանայ . պիտի աշխատի բնական միջոցօք բացատրել Աւետարանի պատմած գործէքն են . եւ հետեւաբար քննագատութիւնն երկու ճիւղ կտայ . հաւատոյ , եւ անհաւատութեան : Մեք որոյ կողմն անցնենք . հաւատոյ , թէ անհաւատութեան :

Աւետարանն քարոզեցաւ . բայց տեսնենք ո՞րպիսի ճակատագիր ունեցաւ աշխարհի մէջ . նա երեւեցաւ լուսաւորութենէ զուրկ երկրի մէջ , եւ անմիջապէս քարոզեցաւ հին աշխարհի լուսաւորութեան եւ զարդացման հռչակաւոր կեդրոնատեղեաց մէջ . նորահաստատութեան գէմ յարձակեցան ոչ միայն գիտնականք եւ փիլիսոփայք , այլ եւ քանի մի գար շարունակ արեան հեղեղ վազեց , մինչեւ այն ժամանակ որ կարողացան հասկանալ , թէ նորա յառաջադիմութեան եւ տարածման ճանապարհը փակելն արդէն խիստ անագան է : Քրիստոնէութիւնն այսքան անօրինակ կերպով հաստատեցաւ . որ է հրաշալի . ոչ սակաւ հրաշալի պիտի համարել եւ նորա տեւողութիւնըն : Որչափ կշատանան թշնամիքն , հակառակորդքն ու հալածողներն , այնքան առաւել կվսեմանայ , եւ պատկառելի ու ակնածելի է ամենեցուն մօտ , նոյն իսկ իւր թշնամեաց : Հրապարակախօս ատենաբան մի մտածեց յանցանք դնել Աւետարանի վերայ այն ամէն անկանոնութեանց համար , որք կատարուած են եւ կկատարուին յանուն կրօնի . եւ այն ամէն ամօթալի թերութեանց համար , որք կպատահին Քրիստոնեայ հասարակութեանց մէջ Բայց չգիտեմ , կայ ար-

գեօք առաւել նշանաւոր ապացոյց, Աւետարանի աստուածային լինելոյ մասին, քան մարդկան այդ անկանոն եւ ամօթալի գործերն: Լսեցէք բանաստեղծին, որ խօսքը կուղղէ գէպ ի Քրիստոս.

,, Ո՞վ, արդարեւ քո յոյժ նըսեմ է խաւար,
,, Քրիստոս, զաստեղը երկիրս արկ զիւր հովանին.
,, Շըրջիմք ի դար՝ ուր բնաւք ի բունդ անկանին.
,, Անդ ըզփոշին խառնեն տապալ քըսան դար . . .

,, Բան քո զարդինըս պլղծութեան կըրեաց մեր.
,, Աչք մահացուաց պլղծեն եւ զյոյս զըխովին.
,, Զըրպարտութիւն՝ շըփեաց բարուրս գուղութեամք,
,, Եւ բըռնաւորք առեալ զիաւատդ ընդ թագի,
,, Ցանունդ՝ զազգաց զեղերփնեցին սամետի:

,, Այլ իբր ըզշանք անկեալ յերկիր բոցամեմ,
,, Վերամրառնայ անայլայլակ ի ստուերաց,
,, Պլղծել զօրինս ճըշմարտին մարդ ոչ կարաց -
,, Տըգիտութիւն աղօտ ի փայլսդ ած վըսեմ,
,, Քո զուղութիւնս եւ մեր զոնիրս խառնեաց քէն,
,, Շընքողք զընոց ետուն զԱռածքդ առ ըըռունս,
,, Դեռ սէր է նա, ազատութիւն, իրաւունս:

,, Եւ զաշացուն բան հարցանէ, որ նըշան
,, Հին օրինացդ այդ զոյ վըկայ պատգամաց:
,, Ե՞ն, են, այն նըշանք, յաւեծ, մըշտակաց.
,, Ճըշմարտութիւնդ այդ զի ընդ ուխս սըստութեան,
,, Լուսակարկաջդ այդ զան ընդ այնքան խաւար,
,, Բանն անըստեղդ ընդ պիղդ անցցէ շըրբունս մեր
,, Ցամս երկինազար, եւ աստուածեան կայցէ դեռ. “ (*) :

Ընտիր տալաչափութեան ամենեւին արգելք չկոյ
հիմնաւոր վկայութիւն լինելոյ:

Կխօսին Աւետարանի վերայ մեղադրանօք, իբր թէ պատճառ է դարձել իւր հետեւողաց թերութեանն

(*) Lamartine, hymne au Christ. տես ի նորին դաշնակսն, թարգման. Խ. Վ. Գալֆայեան. Փարիզ, 1859. եր. 224—225.

Եւ անկանոնութեանն։ Մեզ շատ լաւ յայտնի է որ Աւետարանն մինչեւ ցայսօր երկրիս վերայ գտնուածքարոյականութիւն ուսուցանողներէն ամենէն ընտիրն եւ ամենեցուն ազբիւրն է. եւ այս իսկապէս յայտնի է ամենեցուն, նոյն իսկ մեր մէջ եղող վերջին աստիճանի թերահաւատներին. բայց մի կողմը թողլով այդ խօսքը՝ ասենք. միթէ դուք չճանաչէք ամենեւին ճշմարիտ քրիստոնեայ մի, այսինքն այնպիսի մարդ՝ որ իւր Փրկչի հետոցն հետեւելով, կիսնդրէ յԱստուծոյ զօրութիւն ծառայելոյ մերձաւորին. չճանաչէք այնպիսի մարդ, որ նախամեծար եւ նուիրական կհամարի առնել բարիս ի ծածուկ, եւ աղօթելու ի հրապարակու. Զգիտեմ որպիսի մարդկան հետյարաբերութիւն ունեցած էք, բայց գիտեմ որ վըշտի եւ նեղութեան օրը ձեզ մօտ կգտնուի այդ ցանկալի մարդը, այդ քրիստոնեայն։

Զանամք համառօտ խօսքերով յառաջ բերել այստեղ Քրիստոսի ասածներէն մի քանիսը. Քրիստոս ասաց. « Խաղաղութիւն զիմ տամ ձեզ » եւ յընթացը ժամանակաւոր ձայնք աղքատաց եւ փարթամաց, ուսելոց եւ տգիտաց, պատասխանեցին. « Այս, դու ետուր մեզ խաղաղութիւն »: Քրիստոս հիանալի խօսք մի ասաց « Ես եմ ճշմարտութիւնն » եւ գիտութեան, պատմութեան, ու փիլիսոփայութեան բուն ծայրին ժամանող մարդիկ, որոց հաւասարներ չկան աշխարհիս մէջ, կրկնեցին « այս, դու ես ճշմարտութիւն »: Քրիստոս ասաց « ուսուցէք զամենայն հեթանոսս » եւ նորա խօսքը կատարեցաւ. Ինչպէս շահուց

սէրն , վաճառականները կձգէ հեռաւոր երկիրներ . ինչպէս ուսման փափագը ուսումնասէր մարդիկը կըքարշէ կտանէ հեռաւոր աշխարհներ , այսպէս եւ Քրիստոսի սէրն , Քրիստոնէից ձեռքն Աւետարան տալով ամենահեռաւոր աշխարհներ ուղարկեց . եւ ամենայն ուրեք խաչն Փրկչական յաղթութեամբ փառաւորեցաւ : Աչա սքանչելիք :

Մեք դեռ ցոյց չտուինք թէ Յիսուս ինչ ազդեցութիւն ունեցաւ օրինաց , բարուց եւ իշխանութեանց վերայ . դեռ ցոյց չտուինք Քրիստոնէութեան այն տիրապետող եւ իշխող քաղաքակրթութեան զարգացումըն , զոր չունին , ոչ արեւելք , ոչ արեւմուտք , ոչ հիւսիս , ոչ հարաւ : Քրիստոնէութեան քաղաքակրթութիւնն է , որ յաղթեց աշխարհի , եւ աղն՝ Աւետարանն է , որ չթողու վնասել եւ ոչնչանալ : Տիեզերական պատմութիւնն , միայն որոշ պատմութեանց պարզ միաւորութիւն չէ . նորա մէջ կնշմարուի գըլխաւոր յառաջխաղացում մի , որ կածէ կառաջնորդէ զմեղ ի յաղթել աշխարհի : Քրիստոնեայ աղինք , ակներեւ գերազանց են բոլոր ազգերէն . թէպէտ եւ շատ անդամ այդ գերազանցութիւնն ի վատթարն կօյս գործ կածեն . սակայն ո կարող է զանգիտել զայն : Արեւելեան տուրեւան արդեօք կսպառնայ խափանել եւրոպիոյ վաճառականութիւնն . Զինէական զէնքերն կսպառնան Քրիստոնեայ թագաւորութեանց . Պուտտականք եւ Պրահմականք կուղարկեն մեզ մօտ իւրեանց քարոզիչներն . ուրիշ ազգերն ուսմունքը կբարդաւաճեն եւ կծաւալեն ի մեզ : Ո՞չ մեք եմք ,

որ կօգնեմք նոցա ի ճանաչումն անձանց . ոչ Հընդկացին պարտի մեր մատենադարանների եւ համալսարանների մէջ սովորիլ իւր ազգի պատմութիւնն , եւ իւր գրականութեան իսկական իմաստն :

Մեր գերազանցութիւնն անհակառակելի է , բայց ուստի է . ոչ ցեղական ձիրք է , եւ ոչ կլիմայի տուրք : Աշխարհիս մէջ թագաւորող ազգերն , Աւետարանն ընդունողներն են : Այդ ազգերն կարող են մոռանալ Աւետարանն , վնաս տալ նմա կամ ուրանալ , բայց դարձեալ նա է նոցա զօրութիւն եւ կեանք տուրողն : Որչափ այդ ազգերն բռնակալութեան եւ անկանոնութեան մէջ եւս ծփան , դարձեալ աստուածային կարգի զինուքը զրահաւորեալ կերեւին . որով եւ կկատարուի Յորդանանու եզերքը բնակողի մարդարէութիւնն . թէ ագարակն՝ ուր նորա խօսքն սերմանեալ է , աշխարհս է , եւ թէ բոլոր ազգերն նորա ժառանգութիւնն են :

Կասեն երբեմն , թէ պատմութեան վերայ ձգած առաւել ընդարձակ հայեացքը , պիտի դղրդէ մեր հաւատն . եւ դարձեալ թէ , կրօնից համեմատաբար խուզարկութիւնն , կփարատէ Աւետարանի աստուածային ճառագայթներն արգիլող ամպերն :

Հաւատացէք , Աւետարանն՝ լուսաւորութեան միակ աղբիւրն է . եւ որքան մեզ յայտնի լինին հեթանոսական կրօնք , այնքան պայծառ նշոյլներ կարձակէ մեր աչքին Աւետարանի փրկչական լոյսն : Աւետարանն մի միայն է . այդ կխօսառվանին եւ նորա հակառակորդք , եթէ իւրեանց տեսականութեան վերայ չյամա-

ուին։ Եւ չէ կարելի կարծել, թէ մեր ժամանակն որ
եւիցէ քաջակշիռ փիլիսոփայներհակեց դմին։ Այսպէս
ուրեմն՝ Աւետարանի հաստատութիւնն եւ տեւողու-
թիւնն մեր համար անօրինակ եւ անհամեմատելի ե-
րեւոյթ է։ Եւ ինչ կտեսնեմք ի սկզբան երեւման
նորա. այր մի, Հրէաստանի լեռներէն մէկի վերայ ի
խաչ բեւեռեալ, լալական կանանց եւ այպն առնող
ժողովրդոց մէջ։ Բայց այդ խաչի պատուանդանի
մօտէն, քանի մի աննշան քարոզիչներ կընթանան
բոլոր աշխարհը, աւետարանելով «Կախեալն զփայտէ,
է որդի Աստուծոյ. գարձարուք առ նա»։ Եւ գիտէք
նոցա քարոզութեան դիտաւորութիւնն էր ասել «այս-
տեղ Աստուծոյ գործն է»։

Ուսման եւ հետազօտութեան գործն է, տալ հարց,
որոշել զայն ճիշդ բառերով, եւ պատասխանւոյ տա-
րերքը ցոյց տալ. կամ թէ ասենք, գիտութիւնն կա-
րող է վճռել իւր մտաց մէջ յարուցած առարկու-
թեանց խնդիրներն. իսկ զհաւատ ծնանել կամ յա-
ռաջ բերել չէ կարող։ Ոչ հաւատոյ խորագոյն հի-
մունքն պարզ մտքին մէջ կդտնուին, եւ ոչ նորա
հաստատութիւնն մեր ընդարձակ գիտութենէն կա-
խումն ունի։ Եթէ յԱստուած հաւատալոյ համար,
հարկաւոր էր ուսումնական լինել, այն ժամանակ
այդպիսի անհաւասարութեան մօտ ինչ պիտի նշա-
նակէին հապա, մարդկային սեռի մէջ գտնուած բո-
լոր միւս անհաւասարութիւնները։

Մտաւոր աշխատութիւնն կարող է փարատել կրօ-
նական ճշմարտութեանկ վնասակար եւ ներհակ կար-

ծիբներն . պատրաստել ճանապարհ դէպ ի Աւետարանն , եւ հաստատել նորա ճշմարտութեան ապացոյցներն . իսկ հաւատ ծնանելոյ համար նա կարողութիւն չունի . այդ տեղ ուրիշ կարգի տարր գործ կաենէ : Հարցէք հաւատացելոց , ինչու կհաւատան . ձեզ պիտի պատասխանեն , որ Յիսուսի Քրիստոսի ծաւած լոյմն , շնորհքն , եւ խոսամունքն անեցուցել են նորա սրտին մէջ հաւատ . իսկ հաւատն , յոմանս կզօրանայ փոքր առ փոքր . յոմանս՝ իսկոյն ծնունդ առածին պէս , կգրաւէ հոգին . այլ յամենեսին ամբողջ առեալ , այդ հաւատն է կեանք եւ կենդանութիւն ընդ Անտուծոյ եւ ընդ աշխարհի :

Ձեզ՝ Քրիստոնէի մտածողութիւնն եւ նորա յուսոյ կատարելութիւնն առաւել յայանի կացուցանելոյ համար , հարկաւոր էր որ ինքն (Քրիստոնեայն) պատմէք իւր բոլոր կեանքն , եւ իւր խղճի ամենաներքին գաղտնին հաւատար ձեզ : Ի՞նչպէս պիտի ցոյց տրուի այն ամէնը , որ կառաջնորդէ զմարդն դէպ ի Աւետարանն . որպէս են . վիշտք , ուրախութեանց , եւ բաւարար հաճոյից յառաջ բերած զզուանքն , յուսաբեկ պատրանքն , կրից դէմ մաքառումն , թշուագրութիւնք , արիւնավճար ցամաքումն կենդանութեան , եւ այլն եւ այլն , այլ ովկ կարող է թուել այն ամէն ճանապարհներն , որովք հոգիք կընթանան . Ո՞վ կարող է ցոյց տալ հորիզոնի վերայ այն կէտերն ուստի յառաջ կգան մարդիկ , եւ զինքեանս ձգած Փրկչի ոտքը , հազարաւոր կերպերով ի ծնէ կուրի վկայութեանն կվկայեն «Կոյր էի , բայց արդ տեսա-

նեմ»։ Կարելի է շատ յայտնի ճանապարհներ քննել եւ գտնել, որովք հոգիք կդիմեն դէպ ի հաւասն։ Իսկ ինչ որ կվերաբերի վերջին փաստին, ինչ որ կը վերաբերի բուն համոզման ծնունդ եւ ծագումն առնելուն, կմնայ անհասանելի գաղտնիք, եւ աստուածային գործ։ Մի կարծէք, թէ ես այստեղ որ եւ իցէ եղրակացութիւն պահպանեցի յօգուտ Աւետարանին, յօգուտ ճշմարտութեան կրօնին։ Ո՞չ. այս՝ հոգեւոր եւ բարոյական կարգի էական օրինաց մինն է, որ նորա ամբողջ սահմանին մէջ մի դատողութիւնն չէ կարող բացատրել ինչ անթերի եղանակաւ։ Այլինից ասել է։ «Եթէ երկրաչափութիւնն ընդդիմախօսէր մեր կրից, ապաքէն շատ մարդիկ պիտի երեւէին, նորա ապացուցութեանց հաստատութեանն ներհակողք»։ Մեք զկայ չառնումք այս ընդհանրական համոզման գէմ կարծեաց վերայ թէեւ այն ալ կայ, որ այդ առարկայի վերայ դատողութիւն տուող, Այլինիցն առաւել կորովագատը չէ կարելի գտնել, մարդկային սեռի բովանդակ ժամանակագրութեանց մէջ։

Ասենք դարձեալ, թէ դիտողութեան եւ հաշուոց մէջ չկայ այնպիսի վէճ, զոր վճռել եւ որոշել անկարող լինի գիտութիւնն։ Իսկ հոգեկան աշխարհին հասու լինելն՝ այլ գործ է եւ միանգամայն առաջինէն տարբեր։ Եթէ դուք կհաւատաք յԱստուած, անաստուածութեան գէմ կարող էք պատասխանել, թէեւ Վոլթերի հետ։ «Տիեզերքն յամէն ուստեք կպաշարէ զիս. եւ չեմ կարող մտածել, որ այդ ժամացոյցներն եղած են առանց արհեստաւորի»։

Բայց եղեն եւ քանի մի աստղաբաշխ—անաստուածք. ի հարկէ զարմանալի է, սակայն մեր զարմանքը փաստը կհաստատէ եւ ոչ թէ կկործանէ. երկինք եւ երկիր կպատմեն տիեզերքն կառուցանողի փառքն եւ զօրութիւնն. իսկ թէ մէկը՝ աննշան բոյսը եւ չնչին միջատը տեսնելով փառք չտայ նմա, այնպիսւոյն եւ բուն իսկ գիտութիւնն չէ կարող երկնից լուսաւորօքն, եւ երկրիս սքանչելոքն Աստուած լինելը հասկացնել. Ապա ուրեմն հաւատը կծնանի գիտութենէն անկախ պատճառներէ:

Դուք կհաւատաք բարոյականութեան. եւ հայհոյիչ կանուանէք այն մարդը, որ ձեր երեսին ասէ թէ «ՊԱՐՏՔ» ասացեալդ. գեղեցիկ անուն մի է միայն, որով կգաղէք ձեր անձնական վայելչութեանց հետամտութիւնն. Զգիտեք, որ ոչ միայն տղէտ ու թեթեւամիտ մարդիկն ուրացան բարոյական կարգի իսկութիւնն, այլ եւ իմաստուններն ու հանճարեղ հոչակուածներն. Ո՞չ ապաքէն դասական վիլխովայքը ստուար գրքեր գրեցին, որպէս զի ապացուցանեն, թէ «պարտք» ասացեալդ. անիմաստ բառ է, եւ թէ մարդը ի խնդիր է միայն անձնական շահուն Ասել է թէ եւ «պարտուց» հաւատան գիտութենէ անկախ պատճառներէ յառաջ կգայ:

Ի՞նչ պիտի պատահի արդեօք այն մարդկան, որք կմերժեն հոգեւոր կարգի իսկական հիմունքը. եւ ինչ, միթէ դոքա դիտմամբ ճշմարտութեան դէմ կդնեն, չգիտեմ. եւ չէ յայտնի թէ վերջին օրն ինչ պիտի ասէ նոցա Աստուած. թէեւ շատք ի նոցանէ ունին

եւ յարգանաց արժանի բարոյական բնաւորութիւն-ներ։ Եւ թէ եւ քաջ յայտնի է մոլորութեան (մտաց) եւ մեղաց մէջ եղած անձուկ ու խորին միաւորու-թեան կապն, սակայն մեք իրաւունք չհամարիմք ա-սել նոցա, թէ ձեր մոլորութիւնն յատկապէս կյա-ռաջանայ ձեր ապականեալ վարք ու բարքէն, թէ եւ զայդ հաստատելոյ համար կան նաեւ ապացոյցներ։ Տեսաք, որ ամենեւին գիտութիւնն չէ հաւատոյ ցան-կը խրամատողն. բայց եւ գիտութիւնն միայնակ կա-րող չէ կանգնել այդ խրամատեալ ցանկը, եւ լցու-ցանել այն վիճն, որ կայ ընդ մէջ Աստուած պաշտօղ-ների եւ Աստուած ու նորա օրէնքը ուրացողների ու մերժողների։

Աւելորդ չհամարիմք կարգել այսաեղ ուշադրու-թեան արժանի օրինակ մի. Փարիզոյ ազգային ժողո-վոյ (Քոնվենտ) անդամոց մին, Խնարդ անուն, նոյն ժողովի մէջ յառաջ կըերէ շփոթ եւ աղմուկ հետե-ւեալ խօսքերով «Օրէնք» — ահա իմ Աստուած, ու-րիշ Աստուած չճանաչեմ»։ Քանի մի ժամանակ ան-ցանելէն յետոյ, մահուան պատժոյ վճիռ տուաւ նմա, իբրեւ սպառնացող ապստամբութեան գրգռողի եւ խռովարարի. որովհետեւ ասել էր. «Եթէ Փարիզը դեռ շարունակէ ժողովրդական երեսփոխանութեան վնաս հասուցանելոյ սպառնացումն, շուտով Սենայի եղերքը այն տեղը միայն կմնայ, ուր եղած է Փարիզը»։ Խնարդ ստիպուած փախստեայ անկանելոյ, 16 ամիս անցոյց Ս. Անտոնիոսի արուարձանի գետնափոր խըր-ճըթի մի մէջ։ Այդաեղ իբրեւ թաղուած հողոյ մէջ,

Եւ աչքի առաջն մահն ունեցող, դարձաւ առ Աստուած . Եւ ահա ինչպէս ինքն կյայտնէ իւր հոգեկան դրութիւնն , « Հասկացայ , որ կրօնի ճշմարտութեան որոշումն ոչ այնքան մեր մտաց ուժէն կախումն ունի , որչափ մեր սրտի դրութենէն . Հասկացայ , որ կրօնի բնազանցական մթին գիշերոյ մէջ , ճշմարտութիւնն կերեւի միայն իբրեւ յանկարծակի փայլատակող լոյս , զոր հարկաւոր է որսալ . կամ իբրեւ ճրագ , որ կը լուցուի հեզ եւ խաղաղ աղօթիւք , եւ կշիջանի յամբարտաւանութենէ : Այսպէս ահա եւ ես յաղօթս կացի . Եւ քանի առաւել մօտեցայ Աստուծոյն , այնքան առաւել լաւագոյն եւ անդորր եղէ , ու առաւել ժրութեամբ որոշեցի ճշմարտութիւնն » (*):

Եւ այս ոչ թէ Խմնարդի սրտի ըոպէական շարժումն եղեւ , այլ երեքտասանամեայ անկեղծ Քրիստոնէական կեանք վարելով , ցոյց ետ իւր ճշմարիտ դարձն , եւ աղօթից կարողութիւնն ի զօրացուցանել զմարդն ի հաւատոն :

Թուի թէ բաւականին պարզած պիտի լինիմք թէ գիտութիւնն որչափ զօրութիւն ունի կրօնական համոզմանց հասու լինելոյ , եւ նոցա քննութիւնն ձեռք ձգելոյ : Մինչեւ ցպիտմ ջանացինք ցոյց տալ ուշի ուշով , թէ Յիսուսի Քրիստոսի յայտնութեան արտաքին նշաններն արժանադատ բանականութեան յարգն ու վարկը կդրաւեն դէպ ի Աւետարանն . իսկ այսու-

(*) De l'immortalité de l'âme pur Martin Isnard. Paris 1802.


հետեւ պիտի ցոյց տամք, թէ յաւիտենական կենաց
վերայ եղած Քրիստոնէական վարդապետութիւնն,
խկապէս համաձայն է մարդկան մտաց, սրտի եւ
խղճի պահանջմանց :

ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՔ

Ի ՀԻՆԳԵՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒԱՆՆ.

1.) Աւետ, theiste. բառ յունական . աստուածեան , աստուածադար-
ան . այսու անուամբ ինքեանք զինքեանս կոչեցին Անգղիոյ մէջ ի Ժէ
եւ ԺԲ դարս յառաջ եկած Աւետ, theisme, ասացեալ աստուածաբանա-
կան դրութեան հետեւողները. սոցա վարդապետութեան բռն եւ զիսա-
սոր կետն է Աստուծոյ ներկայութիւնն եւ ներգործութիւնն :

2.) Աւետ, atheism, բառ յունական . անաստուածութիւն . ուրա-
ցութիւն գոյութեանն Աստուծոյ :



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ ՎԵՑԵՐՈՐԴ ԸՆԹԵՐՅՈՒԱԾՈՅ

Սնունս, յափտենական կեանք “ Նոր կտակարանի մէջ կնշանակէ երանական վիճակ որոշեալ յԱստուծոյ արարածոց համար . որ պիտի սկսի ներկայ կենօքս, եւ պարզ յայտնուի ի հանդերձելումն :

Աստուծոյ կամքն այն է, որ արարածք (քանական) ունենան երջանկութիւն սրբութեան մէջ : Արևիցէ հասկացողութիւն յափտենական երանութեան վերայ՝ որ բարոյական կարգէն անկախ եղեւ, ուղղապէս ներիակ է Աւետարանին :

Յափտենականութիւնն կպատշաճի մեր գոյութեան այն տամէն տարեց՝ որք ընդունակք են սրբութեան : Մարմինն մեր գոյութեան անփոփոխ եւ հաստատուն տարրն է, եւ ոչ անցաւար ու չար փոխանակ տարապայման մարմնատեցութեան, եւ վիլխոսիայութեան պաշտպանութեան տակ առնուած անառակութեան մոլորութեանց մատնուելոյ, հարկ է ճանաչել մարմինն սուրբ պահպանելոյ պարտք :

Յարութեան վարդապետութիւնն համապատասխան է վիլխոսիայութեան վկայութեանն, որ կհաստատէ հոգեւոր սկզբան առանձին ընութիւնն . եւ ընախօսութեան մակածութեանն, որ ըստ երեւութիւն կըցուցանէ մարդոյ անձին կապակցութիւնն . այսմ հասու լինելոյ համար, հարկաւոր է միտ բերել, որ չէ թէ կրկնուառ եւ նորոգուող նիսթն է մարմնոյ տեսաղութիւնն բաղկացնողն, այլ կազմուածոյ միակերպ սկիզբն: Մեր գոյութիւնն կազմոլ բոլոր տարերքը հանոյ են Աստուծոյ . եւ մեղաց տգեղութենէն զերծ մնացողներն, նշանակուած են յափտենական կենաց համար . ըստ այսմ եւ մեր օրինաւոր սիրոյ բարեկամութիւնք, անմանք են :

Սպագայ թագաւորութիւնն’ ինքնածանօթութիւն ունեցող, եւ սուրբ սիրով միմեանց իետ միացած հոգաց ընկերութիւն մի պիտի լինի. որոյ կեդրոնն եւ սկիզբն լինելոց է ինքն Աստուծուած :

Յափտենական կեանքը կսկսի եւ այժմէն իսկ հոգւոց մէջ. իսկ մայտացեալք, կնշանակէ մեծ յեղափոխութեան դարագլուխն: Մեր երեւակայութիւնն’ այժմեան գործարաններէն կախումն ունենալով, հանդերձեալ կենաց հասու լինել կտկարանայ . քայց գիտեմք, թէ այդ կեանքը պիտի լինի անթերի եւ խսկական : Յափտենական կեանքը՝ իսր միակ պատճառի, Աստուծոյ մէջ մի է . քայց ունի երկու որոշումն կամ սահման ժամանակի . ժամանակ հաւատոյ՝ (ժամանակի մէջ եղած կեանքն) եւ ժամանակ տեսութեան (յափտենականութիւնն):

ՎԵՅԵՐՈՐԴ ԸՆԹԵՐՅՈՒԱԾ.

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ԶՅՈՒԹԵՆԱԿԱՆ

ԿԵՆԱՅ

Քրիստոսի Յարութիւնն, մեր դէպ ի յաւիտենական կեանքն ունեցած հաստոյ հիմն է. Յաւիտենական կեանքը ոչ թէ միայն ապագայի մէջն է, այլ յաւիտենականութիւնն կպարունակէ նոյնպէս եւ անցեալն եւ ներկայն. Յաւերժակեաց՝ միայն սուրբն է կամ ինչ որ կարող է սրբաւալ լինել. Մարմինն մեր քնութեան հաստատուն տարըն է, եւ ոչ անցաւոր. Մեր յարութեան վերայ եղած վարդապետութիւնն, համապատասխան է անձառ. Փիլիսոփայութեան վկայութեանցն. Նոր երկինք, եւ նոր երկիր. Արքայութիւնն երկնից պիտի լինի առաքինութեամբք եւ սրբութեամբ Աստուծոյ նետ միացած, եւ միմեանց նետ կապուած նուաց ընկերութիւն. Երկու շրջան յաւիտենական կենաց.

Շրջան հաստոյ, եւ շրջան տեսութեան.



ատմութիւնը ցոյց կտայ մեզ մարդը ամէն ուրեք եւ ամէն ժամանակ անհանդստութեամբ զհետ եղած ի հոգս իւր ապագայի:

Ապագայի հարցմանն, ընդարձակ Արեւելքը ինչպէս լսեցինք, տխրալի պատասխան կուղղէ. Նորա ապագայ ակնկալութիւնն՝ անսթափելի խորին քնոյ մէջ հանգստութիւն գտնելն ճանաչուած է:

Յունաստանի մէջ մեզ յայտնի է բաց ի բանաստեղծօրէն ներկայացուցած ժողովրդական մտացածին կարծիքն միւս կենաց վերայ, եւ իմաստնոց համոզ-

մունքը : Այդ իմաստունքը մարդկային հոգւոյն անմահ ծառայութիւն ցոյց ետուն հաստատելովն անհակառակելի կերպիւ նորա վսեմ արժանաւորութեանց մի քանիներն . եւ յայտնի կացուցանելովն մտածող տարեր հոգեղբէն բնութիւնն . բայց սոքակերերային կծփային անհաստատութեան մէջ , երբ մասնաւորի անձնական անմահութեան վերայ մտածողութիւնն կպատէր զինքեանս . ու կմխիթարուէին միայն այսպիսի գատմամբ , թէ կեանքը մեծ արժէք չունի . եթէ ոչնչանայ եւս , գարձեալ քաղցր է մեռանիլ . այսպէս կդատէր նաեւ Սոկրատ : Յուշ բերելով Աթէնցի փիլիսոփայի այնքան անախտ եւ հոգեւորուած կեանքը , սկզբնաւորուածն ու զարգացածն Յունաստանի չքնաղ երկնից ներքոյ , եւ ազնուասուն ընդհանրութեան շրջանին մէջ , անկարելի է չզարմանալ նորա՝ մարդկային կենաց այսքան անարդ ու չնչին գին տալուն վերայ : — Երբոր ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ յաշխարհի երեւեցաւ , իւր եւ աշակերտաց խօսքերին մէջ փայլեց խորարմատ հաստատուն հաւատ դէպ ի հանդերձեալ անմահութիւնն . եւ մարդկութիւնն հիմնաւոր խօսք մի լելով՝ պատասխանեց խորին դգացմամբ :

Թէ կարնղ լինէինք արդեօք եւ մեք ընդդրկել յուսով այդ խօսքը . կարնղ լինէինք մեզ սպառնացող կամ խայթող վշտի , եւ այն ամենայնի գէմ , որք կըձեւացնեն դէպ ի մահ զմեզ առաջնորդել , անդորր եւ անսասան յուսով պատասխանել « մեք կերթամք ի

կեանս »: Կարող լինէլինք, մէկէն դրկուած ժամանակ-ներս փոխանակ ասելոյ « այլ չիք այս ինչ ոք » ասել « ծնաւ նա ի կեանս երկնից »:

Ոմանք կանգեն թէ անկարելի է այդ. որովհետեւ ժամանակակից գիտութիւնն Յարուցելոյն՝ եւ նորա, իւր հետեւողաց կեանք պարզեւելուն հաւատան մնա. պաշտութեան կարգն է դասել: Մինչեւ ցայժմ ջանացինք ներհակ դմին ապացուցանել թէ գիտութիւնն այդպիսի գործ մի գործած չունի. այլ քանի մի յայտնի մաքերն են, որ անիրաւացի յանուն գիտութեան կուզեն իւրեանց մտաց ցնորքը ծախել շատերին, եւ հաւատացնել իբր թէ՝ « շուտով ծերացած Քրիստոնէութեան թաղմանն ներկայ կգտնուիմք. իբր թէ « եւ նա կհնանայ ինչպէս ամենայն ինչ », իբր թէ « մօտեցած է ժամանակն՝ յորում Քրիստոնէութեան յիշատակն միայն պիտի մնայ », իբր թէ « Գողգոթայի վերայ փրկուած մարդոյ յոյսն եւ ակնկալութիւնք, երկհաղարամեան երեւակայած ցնորք են միայն » եւ թէ « պիտի քոլորն ալ կրկին ծալուին եւ գրուին գերեզմանի մէջ, որոց կնիքն անքակտելի է ի յաւիտեան » Ոչ, ոչ, թողումք այս զուր երկիւզն թուլամիտ հոգւոց տկարաց, որոց սիրոն տնզգայացել եւ դադարել է ի բաղկամանէ. որոց աչք տկարացել են խաւարաւ մթութեան. չպղտորուիմք ողորմելոյ արժանի անմտացդ մառախլապատ ուրախութեամք. որք կկարծեն մահու կենաց կարճմամբը գտնել միսիթարութիւն. որք իւրեանց չորս կողմն ձգելով գամբանական փոշիներէ գոյացած թանձր եւ

անթափանցելի գիշեր մժութեան, կերեւակայեն, որ
արեգակն արդէն անհետացելէ . ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱԼ, եւ
կեայ, եւ կելոց է ի յաւիտեան » (Lamennais. Affaires
de Rome).

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱԼ, ահա հիմն ճշմարիտ հանդըս-
տեան. ահա խարիսխ հաւատոյ, եւ յոյս հաստատուն
ի սէլն եւ յողորմութիւնն Աստուծոյ: Յիսուս Քրիս-
տոս է ճանապարհ յաւիտենական կենաց անվախճա-
նից . յաւիտեան կեալն, Աստուծոյ հետ հաշտ լինելն
է. եւ ով որ կճանաչէ կխոստովանի զԱստուծ «մի»
եւ «յաւիտենական», նա կհասկանայ, որ Աստուծոյ
հետ հաշտիլն, յաւիտենականութիւն մտնել ասել է:

Յաւիտենական կեանքը միայն ապագայի մէջ չէ,
յաւիտենականութիւնն կպարունակէ յինքեան եւ ներ-
կայն եւ անցեալն. ուրեմն Արարչին հետ միացած
հոգին՝ արդէն յաւիտենական կեանք կժառանդեն :
Անունս՝ «յաւիտենական կեանք» նոր կտակարանի
մէջ եթէ չսխալուիմք, քառասուն անգամ՝ կհանդի-
պի. եւ միշտ միեւնոյն իմաստը կնշանակէ . այն է՝ ե-
րանութիւն, յԱստուծոյ սահմանեալ վասն մեր: Թովմա-
Ագուինացին տեղ մի կասէ . «Աստուծած արար զամե-
նայն վասն գոլոյ»: Մեր առաջին անգամ այս խօսքիս
պատահած ժամանակ, կարծեցինք զայն պարզ մտօք
ասացեալ. բայց երբոր ի քննին առաք եւ մտածե-
ցինք, տեսանք նորա մէջ խորին իմաստ . եւ գրեթէ
կպարունակէ իւր մէջ Յիսուսի Քրիստոսի այս հետեւ-
եալ խօսքին միտքը «Աստուծած ոչ է Աստուծած մեռե-
լոց, այլ կենդանեաց» :

Աստուած արար զամենայն վասն գոլոյ. եւ ըստ ո-
րում Աստուծոյ կամքը անդառնալի է, յոչնչէ գոյա-
ցոյց զմեղ, ոչ թէ կրկին ի չիք դարձուցանելոյ հա-
մար, եւ ետ մեզ կեանս, ոչ թէ կրկին ի մահ մեռե-
լութեան զմեղ մատնելոյ համար:

Նիւթակրօններն անմահութիւնն սւրանալով, ստի-
պուած են այնու մերժել եւ « գոլն », գնելով զմարդն
ի կարգի անցաւոր իրաց. որք ի յայտ կըգան եւ կո-
չընչանան շարժմամբ նիւթոյ, որ է միակ իսկու-
թիւնն ըստ նոցուն հասկացողութեան: Աստուած կա-
մի զի կեցցուք, բայց ինչ վիճակի մէջ,—սրբութեան.
այօինքն՝ որ ցանկանք բարին, եւ ի նմա գտնեմք
մեր երջանկութիւնն, եւ բաղդաւորութիւնն: Մեզ
յայտնի է յաւիտենականի ճանապարհը. Աստուած
ստեղծել է զմեղ ըստ իւր պատկերի, եւ տուել է մեզ
նախապատիւ արժանաւորութիւններ. որ նոքօք իշ-
խեմք բնութեան տարեց վերայ: Մարդոյ էութեան
իսկութիւնն, բանական եւ ազատ զօրութեան մէջն
է. բանական եւ ազատ ստեղծուած է մարդն, որ
պատկեր կհամարուի ամենակարող Արարչին. սակայն
ստեղծեալ զօրութիւնն Ստեղծողի զօրութեան հետ
պիտի համաձայն լինի: Մեք պարտաւոր եմք ասել
« եղիցին կամք քո » եւ ի դոյն իսկ կկայանայ սրբու-
թիւնն. կամել Աստուծոյ կամեցածն՝ նորա կամքը
կատարել ասել է. եւ այս իսկ է սրբութիւն, եւ եր-
ջանկութիւն: Երջանկութիւնն կամ բաղդաւորու-
թիւնն՝ ի մեր պարտուց կատարմանէն յառաջացող
լոյսն է:

Այս տեղ փոքր մի զկայ առնունք նշանաւոր եւ բաւականին տարածուած կարծեաց մի վերայ տեսութիւն առնելոյ համար . կարծեաց , որոյ հետեւանքն է կորստաբեր անտարբերութիւն :

Կան շատերն՝ որ շատ անգամ Աստուծոյ բարեգթութեան եւ ողորմութեան վերայ յոյս դրած , ամենեւին չհոգան իւրեանց պարտաւորութիւնները կատարել . կարծելով թէ բարեգութն միակերպ մարդասիրական ներողութեամբ կընդունի բոլոր ինքեան դիմողներն . իբր թէ , երկրային կեանք վայելողն , անշուշտ պիտի եւ երկնայնոյն արժանանայ . հետեւաբար այդպիսեացդ Աստուած հարկաւոր է միայն յետ մահուան , որ ներէ նոցա յանցանաց : Որպիսի Աստուծոյ կհաւատան արդեօք այդպիսիները . նոցա Ասատւածը հեռու է ի նոցանէ եւ տակաւին ներկայ կենացս տեւողութեան միջոցին կնիրհէ , ու պիտի զարթնու միայն որոշեալ ժամանակի մի մէջ , իւր բարութիւնն միտք բերելով : Մեք այդպիսի աստուած չճանաչեմք . մեր ճանաչածն այն Աստուածն է , որով կեամք , շարժիմք , եւ եմք . որ՝ ինչպէս յերկինս է , նոյնպէս եւ յերկրի մեզ մօտ , որ՝ կտեսնէ զմեզ , եւ մեր ամէն թշուառութեանց տեղեակ է լաւագոյն քան զմեզ . այդ թշուառութիւնները մեր՝ ի կարգէն խոտորեալ ընութեան բաժինքն են , որք եւ կաղաղակեն բարձրածայն , թէ երջանկութիւնն կամ բաղդաւորութիւնն միայն կարգին մէջ կդանուի . եւթէ՝ Աստուած կհսկէ իւր սահմանեալ հաստատ օրինաց վերայ . եւ թէ՝ մեղաց հետեւանքն են վիշտք եւ տանջանք . ու մտաց մոլո-

բութեանն, թշուառութիւն, որ միշտ հետը կընթանայ, ինչպէս մարմնոյ ստուերը, արեւու լուսաւորած ժամանակը։ Միտքը զփորձն առնելով իւր կրած տագնապի, եւ սրտի սարսաւու յառաջացնող պատճառաց, ստիպուած կեղրակացնէ, թէ ուրտեղ պարտուց լոյսը մշտապէս ցվախճան խանգարուած ու փակուած է, այնտեղ կթագաւորէ անվերջ խաւար։ Յատկապէս սորա վերայ չէր մեր խօսակցութիւնն. բայց աններելի թուլութիւն կլինէր մեր կողմանէ բոլորսին լոելն այս մասին, եւ լոելն ալ կնշանակէր չցանկալ ոչ զոք վիրաւորել, որով ճշմարտութիւնն զոհած կլինէինք մարդահաճութեան։

Յաւիտենական կեանքը սուրբ է. եւ երկնից արքայութեան դրանց վերայ հետեւեալ խօսքերը գրուած են. «ոչինչ անսուրբ կամ աղաեղի կմանէ այստեղ»։

Յաւիտենական՝ սուրբն է, կամ ինչ որ կարող է սրբեալ լինիլ. եւ որովհեաեւ սրբութիւնն է Աստուծոյ ի մեզ ներկայութիւնն, եւ մեր հոգւոյ հաղորդութիւնն յաւիտենականի հետ, ուստի ինչ որ սրբեալ կարող է լինել յաւիտենական կենաց կտաշաճի. բայց ինչը կարող է ի մեզ սրբեալ լինել, մեր գոյութիւնն ամբողջապէս. կամ ըստ Առաքելոյն՝ «բովանդակ ոգի շունչ եւ մարմին» (Յ. ԹԵՍ. ԳԼ. Ե, ՀԱՄԱՐ 23):

Որովհեաեւ Աստուծուած է կամեցել այս, եւ ստեղծել զամենայն «վասն գոլոյ»։

Փոքր մի տեսութիւն առնենք վերջին խօսքին վերայ։ Մարմինը մեր ընութեան ապականացու տարրը

չէ . այլ՝ ինչպէս ներկայ կենացս մէջ , նոյնպէս եւ հանդերձեալի , մեր գոյութեան կարեւոր մասն պիտի կազմէ նա : Ոչ թէ պիտի ապականի եւ ի չիք գառնայ , այլ կերպարանավոխ պիտի լինի եւ գառնայ անեղծ ու փառաւոր : Երբոր Առաքեալն Աթենացւոց կքարոզէր Աստուած Արարիչը , վերջինքս ուշադրութեամբ կլուէին նորա խօսքին . իսկ երբ կճառէր յարութեան վերայ , ծաղր կառնէին զնա :

Այժմ եւս այս վարդապետութիւնն յարուցած է շատ հակառակորդներ . սակայն եւ այնպէս , մարդոյ վերայ խօսող ճշմարիտ գիտութեան անկեան վիմերէն մինն է նա : Եւ ժամանակն իսկ առանց ուշացընելոյ պիտի ապացուցանէ զայն . իսկ մեք թէեւ համառօտակի , կարող եմք այս խնդրոյ մասին առաջի առնել քանի մի հաստատութիւններ :

Հին ժամանակներն բաւական տարածուած , եւ արեւելեան փիլիսոփայութեան համոզմամբ ընդունած սկզբունք էր , թէ մարմինն անարդ եւ վատթար տարր է . այս գաղափարէն երկու վարդապետութեան ճիւղ ետուն , մինն միւսին միանգամայն ներհակք : Մի քանիներն կկարծէին , թէ իմաստունն ինքեան ապաստանարան պիտի որոնէ իւր բնութեան վեմագոյն մասին մէջ , թողլով իսպառ թանձր մարմնոյ պահպանութեան հոգար . եւ որովհետեւ իբրեւ անարդ , եւ ուշադրութեան անարժան ինչ ճանաչուած էր մարմինն , ուստի նորա բոլոր հակամիտութեանց եւ ձգտմանց անհոգութեամբ կտային ընդարձակութեան . եւ այսպիսով , անառակութիւնն տռնուած էր փիլի-

սովորյութեան պտշտպանութեան տակ : Միւս կողմի մտածողներն , առաւել լաւ է առել կատէին քան կանարգէին մարմինն . եւ կջանային որքան հնար էր , ճնշել եւ նեղել հոգւոյ այդ թշնամին , մերժելով նորա բոլոր ցանկացածն եւ պահանջածն . աստի յառաջ եկան այն անկշռադատ եւ անմիտ ճնշողութիւնքն , եւ մարմնատեցութիւնն (¹) , որոց օրինակներն գեռ կտեսնուին չնդկաստանի մէջ : Այդոքիկ էին հնոց հակամիտ միմեանց մտածողութիւնք . իսկ Աւետարանն մի խօսքով խցեց այդօրինակ մոլորութեանց աղբիւրն , քարոզելով թէ մարմինն պիտի սրբուի , ու լինի « տաճար հոգւոյն սրբոյ » : Հարկ է ընդդիմանալ մարմնոյ վատթար կրից եւ անկանոն ցանկութեանց , եւ զնա ի ծառայութիւն հոգւոյն նուաճել , բայց մարմինն ինքն ըստ ինքեան բարի է , եւ օրհնեալ յԱրարչէն :

Առնումք այժմ խօսել եւ ուրիշ գաղափարի մի վերայ , որ մեր հիմակ յիշատակածին մօտ կհամարուի . մարմինն անարգ ու վատթար տարր ճանաչող վարդապետութեանց մէջ , կայ եւ այլ ուղղութիւն մի ունեցող սկզբունք , որ կկարծէ թէ անձնական գոյութիւնն պահպանող բուն պատճառն եւ պայմանն մարմինն է . ըստ նոցա հետեւաբար , հոգին առանց մարմնոյ չունենար եւ ինքնածանօթութիւն : Բնախօսութիւնն եւ հոգեբանութիւնն այս առարկութեանց հաստատութեանն յառաջ կբերեն ամրապինտ ձեռնարկութիւններ , որով հոգւոյ գոյութիւնն մաքուր եւ պարզ վիճակի մէջ հաստատող փիլիսոփայութիւ-

նըն շատ անգամ հարկադրուած պիտի լինի մաքառել փորձառու գիտութեանց :

Աւետարանն կասէ թէ մարմինն պիտի յառնէ . ահա անազօտ լոյս, որով բնախոյզք եւ փիլխոփիայք կարող են անսայթաք ընթանալ դէպ ի ճշմարտութիւնն, եւ միմեանց հանդիպիլ : Այսպիսի են Քրիստոնէութեան՝ մարմնոյ յարութեան վերայ եղած վարդապետութեան կարեւոր հետեւանքը : Բայց գիտութեանն վեր ի վայր հմտացած թերակատար մըտքերն, յենլով այս բանիս վերայ, թէ նիւթոյ մասնիկներն մի գործարանէն միւսին կանցանեն, ծիծաղելով կհարցանեն . « Ապա հոգիք ի յարութեան ինչ պիտի անեն, երբոր սկսանին խնդրել իւրեանց ձգած բնակարանը, քանի որ միեւնոյն կազմուածոյ մասնիկներն յաջորդաբար պատշաճել են շատ հոգւոց »: « Վեր ի վայր գիտութիւնն՝ կասէ Պաքոն, կհեռացնէ զմարդն ի կրօնէն, իսկ հիմնաւորն կմօտեցնէ նմին» . միեւնոյն խօսքերն ահա այստեղ կարդարանան : Միթէ գիտութիւնն միայն մինն կասէ . ասինքն թէ վախճանին հասանող եւ լուծեալ մարմինն իւր մասնիկներն կտայ ուրիշ կազմուած առնող նիւթոյ . ոչ ապաքէն նոյն գիտութիւնն է գարձեալ, որ կասէ, թէ կենաց շարունակութեան մէջ մարմնոյ նիւթական մասնիկներն ամբողջութեամբ կվերանորոգուին : Մեր ներկայ մարմնոց մէջ, քսան տարի յառաջ գտնուած նիւթական մասնիկներէն ոչ մին արդէն կդժնուի . հապա ինչպէս այս արգելք չինի մեզ ասելոյ թէ մեր մարմինն միշտ միեւնոյն է . եւ ինչ է այդ մարմինն՝ որ

գարձեալ ինքն յինքեան միեւնոյն է, թէեւ բոլոր
նիւթական մասնիկներն կնորոգուին։ Այս գործարա-
նական կենաց այն արմատն է, որ կարողն է նիւթոց
տարեց վերայ իշխել, տալ նոցա ձեւ եւ կեանք,
մերկանալ զայնս որոշ ժամանակի մէջ. որպէս զի նոր
տարրներ առնելով հիներն ընդհանուր շրջանին տայ-
Այս արմատն է, որ հոգւոց հետ անցուկ միացած՝ կը-
կազմէ միշտ միեւնոյն եւ կենսաւոր մարմինն։ Ահա
ինչ կուսուցանէ գիտութիւնն. բայց գիտութենէն
գեռ յառաջ Պօղոս Առաքեալն պարզ յայտնեց զայս,
երբոր ասաց Կորնթացւոց (ԱռԱԶ. Գև. ԺԱՄԱՐ 37)
Զոր սերմանեսն ոչ կենդանանայ, թէ ոչ մեռանիցի :
Եւ զոր սերմանեսն ոչ զնոյն մարմին որ ծնանելոցն
իցէ սերմանես, այլ հատ մերկ»։ Արժան է անթերի
կարդալ առաքելոյ մաքի բացատրութիւնը, որ հաս-
կանանք թէ մարմինն որպիսի կերպարանափոխ պիտի
լինի, այսինքն զիարդ պիտի յառնէ փառօք . . . եւ
հոգեւոր :

Դառնամք այժմ գէպ ի մեր գլխաւոր ինդիրը :

Ասացինք ինչ որ կայ ի մեզ, յաւիտենական կե-
նաց կպատշաճի. զոր օրինակ են՝ բանականութիւն,
կամք, օրինաւոր սէր, մաքուր ուրախութիւնք, եւ
այլն։ Որք միանդամ արդարութեամբ կնքած են իւ-
րեանց երկրաւոր կեանքն՝ կենդանի են, կամ այսպէս
ասենք. ոչ յերկինս եւ ոչ յերկրի կան մեռեալք,
բաց ի մէնջ եւ ի մեր կըից, քանի որ գեռ կենաց
աղքիւրին հետ միացած չեմք։ Վեր առէք նոր կտա-
կարանն, կարդացէք ուշադրութեամբ եւ տեսէք կայ

նորա մէջ երես մի, տող մի, որ տեղի տայ մեղ կարծելոյ թէ յետ մահուան չպիտի կեամք, չպիտի ունենամք ինքնածանօթութիւն եւ չպիտի գտնուիմք սուրբ ընկերութեան մէջ, որոյ կեդրոնն եւ յաւերժական լոյսն է Այն՝ որ հաճեցաւ այստեղ մեզ եղբայր լինել: Այս առարկայի մասին, հին եկեղեցւոյ հեղինակներէն մին՝ Տերտուղիանոս այսպէս կասէ. «Ի յարութեան պիտի բնակակից լինիմք հոգեւոր ընկերութեան: Երբոր մեք Աստուծոյ մօտ եղանք, այն է որ եւ մէկ մէկի մօտ եմք. վասն զի բոլորս ալ Աստուծոյ մէջ կլինիմք իբրեւ մի: Այն, այն հոգիք, որք այստեղ փոխադարձ անախտ սէր ունեցած են, այնտեղ առաւել լաւ կճանաչեն մինն զմիւմն, եւ առաւել սերտ սիրով կկապուին մինն միւսի հետ, երբ միմեանց պատահեն Աստուծոյ մօտ: Երբոր անկատարութիւնն հասնի կատարելութեան, երբոր հաւատը փոխուի տեսութեան, յայնժամ եւ սէրն իւր աղբիւրին, այսինքն Աստուծոյ մօսենալով առաւել կաճէ եւ կմաքրի». ահա այսպէս, ինչ որ կայ ի մեղ՝ պիտի փոխադրուի յերկնից թագաւորութիւնն՝ բաց ի մեղաց. վասն զի մեղքըն գոյութիւն չէ, այլ խոտորումն ի ճշմարտութենէ. մեղքն կամք չէ, այլ մեր կամաց պղտորումն. միտք չէ, այլ մոլորութիւն մտաց. սիրոյ զօրութիւն չէ, այլ սրտի շարժմանց եւ ձգտմանց անկարգ միտումն. ուրեմն եւ ոչ գործ Աստուծոյ, այլ արտածոց արտասուելի ստեղծուած:

Մեր ամբողջ գոյութիւնն ստեղծուած է երկնային հանգերձեալի համար, միայն եսականութիւնն՝ ար-

մատ մեղաց, տեղ չէ կարող գտնել այնտեղ։ Արժան
է ի բաց ընկենութ այդ « ես » անունն որ չզրկէ զմեզ
յաւիտենական երանութենէն։ Եւ մեր անձն սիրել
ինչպէս բազմաթիւ ընտանեաց անդամներէն մէկը։
Եւ այնալիսի սիրով, որով կսիրեմք զայլս, լաւ միտ
առնելով, որ բոլոր եսական ուրախութիւնք չար են
Եւ վնասակար, Եւ մեր երջանկութիւնն պիտի խընդ-
րեմք ընդհանրոյ երջանկութեան մէջ։ Արժան է քան-
դել կործանել ամբարտաւանութեան մեր սրտին մէջ
կանգնած ամբարտակներն, հասկանալով՝ որ եթէ ար-
ժանանամք մտնել յաւիտենական օթեւաններն, պիտի
գտնեմք այնտեղ մեզ նման շատերն, որք այստեղ ա-
մենալքատ, թշուառ, անարգ եւ անպէտ համարուած-
էին յաչս մեր, բայց կոչեցեալք են յԱստուծոյ ընդ-
մեզ միասին, թէ եւ մետասան ժամուն։ Այս միաներս
բերենք, թէ քանի մեզ նմաններն կան, որոց
վերայ խօսեցած ժամանակը, պատրաստ եմք ասելոյ
խալոյն, թէ նոցա հետ արքայութիւն անդամ չպիտի
գնամք, բայց թէ արհամարհեալդ այդ, կամ արհա-
մարհելոյ արժանին նախախնամութեան առանձին
տնօրէնութեամք եղած լինէր մեր եղբայրը, հայրը,
կամ որդին, պիտի տնօրէնութեանն ընդդէմ կանգ-
նէինք արդեօք. ուրեմն վարուինք ուրիշների հետ
այնպէս, ինչպէս կուզեմք որ ուրիշներն մեզ հետ
վարուին։

Ապաքէն ասացինք, թէ ինչ որ ընդունակ է սուրբ
լինելոյ, կպատկանի յաւիտենականութեան. Եւ վասն
այսորիկ՝ ըստ ինչ ինչ մասին կսկսի եւ այստեղ։ Այն՝

որ սուրբ է, բարի է, հաճոյ է Աստուծոյ, հաճոյ է նմա ի յաւիտեան։ Կենաց փորձն իսկ չբառ մեզ արդեօք այս մասին հաւաստի ապացոյց, ըստ որում ամենայն մեղախառն ուրախութիւն, կծնանի զգուանք։ ամենայն անկանոն ցանկութիւն, դարձեալ զգուանք։ Ճգտմանց ըղձից մատնուած հոգին մի ցանկութենէն միւսին կվազէ։ մի պատրանքէն հեռացած միւսովն կպաշարուի։ իսկ հաստատունք անախտ ուրախութիւնք են միայն, ուրախութիւնք մշտատեւք։ դէպ ի Աստուծուած դարձող, եւ Աստուծոյ մէջ իւր հանգըստութիւնն իննդրող հոգին, յերկրային իրացս փախչելով երկնայնոցն ջանք կանէ հասանել։ Երկնային թագաւորութիւնն եւ երկրի վերայ է, միայն ծածկուած, ինչպէս արեւու լոյսն ամպամած օրն կծածկուի։ Եթէ մառախլապատ ամպերն չլինէին, պիտի տեսնէինք անշամանդաղ լոյսն։

Յիսուս Քրիստոս, որ է մեզ համար ճանապարհ, ինքն իւր մէջ կեանք ունի մեղաց խաւարէն ազատ։ Նա միայն է բնական մարդ, ըստ նախասահմանութեան յաւիտենական սիրոյ։ իսկ մարդ եղեւ նորահամար, որ յաւիտենական կեանքն սկսի եւ այստեղ իւր աշակերտաց հոգւոց մէջ՝ Յաւիտենական կեանքն է եւ այստեղ. բայց դեռ երկնային արեգակն չլուսաւորէ զմեղ զայն տեսնելոյ։ Այստեղ սրբութիւնն մըշտապէս աղտեղութեան մօտն է. այստեղ կցոլան միայն լուսոյ փայլակներն, որք եւ անդէն մթութեան մէջ կանչետանան. եւ բոպէական ուրախութիւնք, որք իսկոյն անհաստատութեան հողմով կցըուին. իսկ մեք

կոպասեմք փառաւոր կենաց, նոր երկնից եւ նորոյ երկրի, ուր պիտի թագաւորէ ճշմարտութիւնն, ուր կարող չլինին մուտ գործել մեղք եւ թշուառութիւն: Դուն գործենք հասու լինել այդ հանդերձեալ կենաց, եւ նկարագրել այստեղ. մօտենանք դէպ ի նա մանկական հաւատով, եւ հասուն խելքով, լինչ-պէս կազդէ Առաքեալն Պօղոս. բայց առանց ծանրաբեռնելոյ հաւատներս մեր մտացածին եւ երեւակայական ցնորդներով եւ կարծիքներով:

Որպիսի ինչ լինելոց է յաւիտենական թագաւորութիւնն: Դիմեցէք ձեր սուր ու թափանցիկ երեւակայութեանն. ներկայացուցէք հանդերձեալ աշխարհին մէջ այնպիսի ծաղկաւէտ ըլուրներ, որոյ գեղեցկութեան ճաշակն անդամ առած չլինի այս մեր երկիրը. թող այդ գեղափթիթ ծաղիկներն ոռոգեն ամենավճիտ ու ականակիտ աղքիւրներ. թող լուսաւորէ այդ տեղերն մշտապայծառ անմուտ արեգակն. թող եղեմական լեռներէն ու հովիտներէն հնչուին անլուելի օրհնաբանութեան քաղցր երգեր: Ի՞նչ, կամ որպիսի տեսարան ներկայացաւ. Զեղ յայտնի եղած հաճոյալիր եւ ուրախացուցիչ իրաց զարդարուն պատկեր բանաստեղծական: Այժմ ի քննին առէք այդ տեսարանն, եւ կիմանաք՝ որ հնչումն կախումն ունի լսելիքէն, եւ գոյնն՝ տեսութենէն. ուրեմն ներկայ գործարանի միջնորդութեան ձեռք բերածներս մեր միւս կերպարանափոխ գոյութեան մէջ ոչ մի արժէք կունենան: Երկրային տեսութիւնը միայն երկրային լոյսը կդիտէ, եւ տարրեղէն լսելիքը

միայն նիւթական գործեաց ներդաշնակութիւնն կը բ-
բռնէ . իսկ երկնայնոյն միանգամայն անհաս : Փոփո-
խիր մեր գործարանը , իսկոյն փոխուած կլինի մեզ
համար ամէն ինչ . ամենակիրթ բանաստեղծութիւնն
անգամ կարող չէ բարձրացնել հանդերձեալն ի մէնջ
քօղարկող ծածկող վարագոյքն : Այժմ գատեցէք
մարդկային հասուն ու կատարելագոյն մատադողու-
թեամբ , եւ կհամոզուիք ու կվկայէք , թէ ապագայ
աշխարհն միանգամայն խոյս կտայ մեր երեւակայու-
թենէն , եւ չ'անկանի նորա ներքոյ : Եթէ կար սպա-
սող , թէ մեք սկսանք եւ պիտի հանդերձեալ կենաց
ճիշդ նկարագիրն , կամ եղեմական պատմութիւնն
առաջի առնենք , կսխալուի շատ . բայց թող այսու
ոչ ոք չվրդովուի , գիտութիւնն սահմանաւոր է , հա-
ւատն անսահման . մեծ հաւատ ունելն շատ գիտել ա-
սել չէ , շատ մտածելն՝ շատ սիրել եւ շատ հաւատալ
նշանակել չէ . հաւատն այնպիսի հրաշալի գիտու-
թիւն է , որ ինքն իւր թերութիւնն կլցնէ , վասն զի
կխոստովանի թէ Աստուծոյ կամքը բարի է եւ կա-
տարեալ . եւ թէ՝ երբոր արժանանամք անթերի գի-
տելոյ զայն , քաղցր կլինի մեր սրտի համար :

Թողունք ուրեմն դրախտը նկարագրելոյ զուր տըք-
նութիւնն , բայց միւս կողմէն ալ զգոյշ լինիմք այն
գաղափարէն , որ պատրաստ է ջնջել հարթել մեզ
յոյս եւ զօրութիւն տուող բոլոր խոստմունքներն : Մեր
հանդերձեալն իսկական ու անթերի կեանք է . հո-
գեւոր եւ փառաւոր մարմին զգեցած սուրբ ընկերու-
թեան մէջ կլինիմք . եւ եթէ երկնային գեղեցկու-

թիւնքն համապատասխան չեն մեր երեւակայածներին, ոչ անտի է որ մեր երեւակայութիւնն խիստ բարձր թռիչ կառնու, այլ անտի՝ որ անզօր լինելով չկարողանայ թեւակոխել հասանել այն իսկութեանն, որքան զինքն գերազանց է։ Այժմ թողլով մտացածին երեւակայութիւնքն՝ ջանանք որչափ հնարաւոր է մեր տկարութեանն՝ « յաւիտենականութիւն » բառի խորին նշանակութեանն հասու լինել, եւ առ այս վախճան առնումք քննել կենաց այն քայլափոխն, զոր սովորաբար մահ կանուանեն։

Տիեզերաց վերայ առաջին անդամ ակնարկած ժամանակը, կերեւի մեզ թէ մեր աշխարհի մէջ միեւնոյն իրաց միշտ միակերպ յաջորդութիւնն կամ փոխագարձութիւնն միայն կկատարուի կամ կտեսնուի։ Մեր աղբերաց ջրերը կվազեն գէպ ի Ովկիանոս, եւ արեւու ջերմութեան ներգործութեամբ շոգիկ փոխուելով, ամպ, անձրեւ եւ ձիւն դարձած կրկին կը լցուին միեւնոյն աղբիւրն՝ ուստի ելք առած են։ Ջրմրանն կյաջորդէ գարուն . գարնանն՝ ամառ . ամռանն՝ աշուն, եւ աշնանէն ետքը կհասանէ դարձեալ ձմեռն. ըստ երեւութիւն ամենայն ինչ կփոխուի, բայց փոփոխութիւնն միօրինակ է։ Առաւել մօտը մտիկ տուէք։ Ցիրաւի ամենայն ինչ կխանդարուի փոքր առ փոքր, ժամանակի դանդաղ ներգործութեամբ. Եռներն անզգալի կերպով կխռնարհին եւ կթափին ձորը։ Գիտութիւնն կխօսի այնպիսի անհետացած կենդանեաց տեսակաց վերայ, որոց մնացորդներն միայն այժմ յերեւան կհանէ, եւ հետզհետէ տուած փորձերովն մեզ

մտածել կտայ եւ գիտել, թէ մեր մոլորակի հողն, առաջին գոյացածների աշագին գերեզմանն է, նմանօրինակ եւ աստղաբաշխութիւնն կվկայէ աստեղաց համար, թէ՝ եւ նոքա կծերանան ու կանչետանան երկնային ընդարձակածաւալ տարածութեան մէջ:

Ճշմարիտ է՝ կեանքը տեւական է. բայց ինչ կնշանակէ սերունդ մի անցեալ եւ ապագայ սերնդաց կարգին մէջ. յօրոց մին այլ եւս չիք, եւ միւսն տակաւին չիք: Աչա այսպէս ժամանակն եւ մեր չորս կողմն եւ ամենուրեք մահ ի բոլին կպտտի: Հապա ի մեզ յինքեանս ինչ կդտնեմք. մտածողութիւն մի կամ գաղափար մի կծնանի մեր մտաց մէջ այն ժամանակ միայն, երբ առաջինն կմահանայ կանչետանայ. երկու մտածութիւն կամ գաղափար միասին չեմք կարողութիւն անցելոյ քանի մի մասունքը յիշողութեան մէջ պահպանել, եւ նախատեսութեամբ փոքր ինչ խելամուտ լինել ապագային, եթէ կարգեալ եւ սահմանափակ լինէ ինք միայն ներկայ րոպէականութեան մէջ, միթէ ժամանակ կունենայինք զմեզ ինքեանս ճանաչելոյ եւ ասելոյ «ես», ըստ որում ներկայն ոչ այլ ինչ է, բայց թէ անհասանելի եւ անըմբոնելի ակնթարթ մի. որոշ եւ անաի, որ արդէն չիք, եւ անտի, որ տակաւին չիք: Միեւնոյն եղանակաւ ժամանակն կմեռցնէ եւ մեր ուրախութիւնքն ու վշտերն: Ի՞նչ կայ արդեօք առաւել վաղանցիկ եւ գիւրասլաց, քան մեր սրտի ուրախութիւնքն. եւ միթէ փորձն իսկ առած չեմք այս խօսիցս ստուգութեանն: Իսկ

մեր թշուառութիւնն այնքան տաժան եւ խիստ է, որ մինչեւ անգամ չունիմք զօրութիւն կարողութեան ընդ երկար տոկալոյ նմին:

Այժմ բարձէք հեռացրէք կեանքէն այս խանգարումն, այս մահանալն. փորձառութեան հասուն խելքը միացուցէք առոյգ հասակի ուժգնութեան հետ, ալեւորի իմաստութիւնն պատանւոյ եռանդի հետ. թող ուրախութեամբ զեղուն պատարուն սիրտը երբէք չկորուսանէ իւր ուրախութիւնն, չնոյն, նորոյն տեղեկալել տալով: Այսպէս լինելէն յետոյ, ձեր կեանքը կլինէր անթերի եւ հաստատուն, մշտագուարթեւ մշտաճեցաւն, ու ոչ երբէք կթառամէր ինչպէս այժմեանն: Այս ամէն միջոցներն ունելով, դարձեալ չէիք կարող հասկանալ թէ ինչ է յաւիտենական կեանք: Յաւիտենականութիւն ունենալոյ համար ոչ փոփոխական մտածմանց յաջորդութիւն է հարկաւոր, այլ միակ մտածութիւն, յաւէրժ նոյն յինքեան. ոչ ձգտմանց եւ յօժարութեանց փոփոխութիւն պէտք է, այլ մի կամք, հաստատեալ իւր անփոփոխելի մի ռարկայի վերայ, ոչ այնպիսի ուրախութիւնք պէտք են, որ մինն միւսի թերին լրացնէ, այլ միակ ուրախութիւն կատարեալ. որ ոչ կնուազի բնաւ, եւ ոչ կառաւելու: Այս պահանջմանցը բաւականութիւն կտայ միայն մի Աստուածը, Աստուած՝ զոր արժանն է ճանաչել եւ սիրել: Եւ ահա այս ճանաչելոյ ու սիրելոյ մէջն է Աստուածային կենաց յաւիտենական շըրջանառութիւնն: Այս մեր ներքին վկայութիւնն է, զոր կազդէ մեզ Աստուած. « Աստուած տեմնելու եմք

մեք» ասաց Յիսուս Քրիստոս. Եւ Պօղոս առաքեալն կասէ «պիտի ճանաչեմք զինքն այնպէս, ինչպէս ինքն կճանաչէ զմեզ եւ գիտէ»:

Նա գիտէ մեր մտածմունքն ոչ թէ մեր բերնի խօսքէն՝ մեր ցանկութիւնքն, մեր գործերէն. Եւ մեր բնութիւնն՝ նորա արտաքին երեւոյթէն գատելով ու չափելովն, այլ գիտէ զմեզ ուղղակի ի խորս սրտից մերոց։ Մեք այժմ կտեսնեմք միայն մեր բնութեան մէջ նորա փառաց հետքը, եւ մարդկութեան մէջ նորա սիրոյ ճառագայթներն. իսկ ի հանդերձելումն բնութիւնն եւ մարդկութիւնն տեսանելոց եմք միացած իւրեանց կեդրոնի մէջ. Եւ ամենայն ինչ պիտի ճանաչեմք այն ժամանակ իւրեանց աղբիւրի մէջ, որ է Աստուած։

Այն ժամանակ կբարձուի վարագոյրը, եւ մեր հայեացքը կթափանցէ ուղղակի անվախճան սիրոյ բուն աղբիւրին. այն ժամանակը մեք մի միտք եւ մի կամք կունենամք, կամք՝ որով ամենայն ինչ կպահպանուի. այն ժամանակը գաղտնիքը պարզուած ու հասկանալի կլինի մեզ. եւ բնութեան մէջ երեւեցած հակառակութեանց անքակտելի ներդաշնակութիւնն բացայայտ, եւ զանազանակերպութիւնն կատարեալ միութեան մէջ կփայլին. Եւ այնտեղ բնութիւնն ու շնորհքը միացած՝ նոր անուն կառնուն, զոր այստեղ արտասանելոյ ոչ մէկին տուած է կարողութիւն։

Ապա ուրեմն Աստուածտեսութիւնն երկու կերպ է. մինն ընդ աղօտ՝ տեսութիւն ժամանակի. Եւ միւն պարզ՝ տեսութիւն յաւիտենականութեան։ Բայց ով

Է այս մեր ճանաչած ու խոստովանած Աստուածը .
մի գուցէ պիտի թաղուինք անհետանանք նորա մէջ
եւ մեք , եւ բոլոր մեզ նմաններն : Փոքր մի զկայ առ-
նունք այս արտասուելի մտածման վերայ , զոր յառա-
ջագոյն հերքեցինք , եւ հերքելոյ արժան իսկ է : Կայ
վարդապետութիւն մի՝ որ կուրանայ այն , ինչ որ
կհաստատէ մեր հաւատն . այսինքն Աստուծոյ որդւոց
յաւիտենական ընկերութիւն ունենալն : Այդ աղանդն
հիմն առնելով այս բանն , թէ Աստուած ամենայն ինչ
ստեղծ իւր փառաց համար , կեզրակացուցանէ , թէ ի
նորա ներկայութեանն չէ կարելի ունենալ առանձին
մտածողութիւն : Յիրաւի Աստուած ստեղծել է ամե-
նայն ինչ ի փառս իւր . բայց ով որ Աւետարանն կար-
դացել է , պիտի հասկանայ որ Աստուծոյ փառքն նո-
րա բարութեան մէջ կկայանայ . պիտի հասկանայ , որ
Աստուած սէր է . ճանաչել զինքն , կնշանակէ ճանա-
չել նորա բարեգթութեան շնորհն . ցանկալ այն , ինչ
որ նմա հաճոյ է , ասել է ցանկալ երջանկութիւն ա-
մենեցուն զորս նա կսիրէ : Արդարեւ Աստուած նա-
խանձաւոր է եւ կուզէ մեր սիրտն նուաճած ունենալ
իւր բռին մէջ , բայց ոչ նորա համար , որ մեր ազա-
տութիւնն կապտէ , այլ որ բաւականութիւն տայ մեր
սրտին , որ միայն կարողն է . եւ եթէ կցանկայ իշխել
մեր սրտից , այն դիտաւորութեամբ է , որ մաքրէ
զայնս , զմեղ յԱստուծոյ եւ ի մեր նմաններէն հեռացնող
եսականութենէ եւ այլ ամենայն ախտերէն , որպէս զի
նորին օժանդակութեամբ կարող լինինք սիրել միա-
խուռն գերդաստանի անդամներն՝ մեզ նմաններն :

ՈՇ, մեզ որչափ դժուար կդայ հաւատալ Աստուածային սիրոյն . բայց ահա Աստուած ալենաբարձրեալ, որ Մովսէսի օրով անուանեց գինքն « Որ ինն », որ ամբողջ հին կաակարանն ելլից իւր գերագոյն կարողութեան եւ զօրութեան ապացոյցներով : Այս միեւնոյն Աստուածն է՝ որ Աւետարանի երեւեցած ժամանակն նոր անուն կընդունի . եւ այն ամենայն անուններէն, որք կարող են իւր զօրութիւնն եւ մեծութիւնն ցոյց տալ, կընտրէ միայն անունս « ՀԱՅԲ » եւ մեզ կուսուցանէ կարդալ զինքն « Հայր մեր », որպէս զի դառնամք գէպ ի ինքն, եւ երբէք չզատուինք մեր նմանակիցներէն, որք ամէնքն նորա որդիքն են : Յիսուս Քրիստոսէ երբէք տեղիք չետ կարծելոյ, թէ Աստուածսիրութիւնն եղբայրսիրութենէն որոշ կամ բաժան է :

Երբօր Առաքեալն կասէ թէ Աստուած՝ լինելոց է ամենայնն, իսկոյն կյաւելու եւ « յամեննեսին ». որ ոչ ոք չկարծէ թէ Աստուած իւր ստեղծած բոլոր էակներն պիտի թաղէ անհետացնէ յինքեան, եւ այսպէս սեմ ու ախորժ բացատրութեամբ կցրուի այն տեսականութիւնն՝ որ մարդկային սահմանափակ ու ինքնակամ կարծեաց խօսքերն կուզէ ճշմարտութեան տեղ համարել տալ:

Ո՞չ, գիտեմք որ Աստուած ամէնը ստեղծել է « վասըն գոլոյ ». ուստի եւ մեր եղբարքը, եղբարք են մեզ ի յաւիտեան : Արարիչը ստեղծ մարդկային սիրտը, որ վերջինս սիրէ երկնաւոր չայրն, եւ ի նմա սիրէ յաւիտեան նորա որդւոց ամէն մէկը : Անախտ բարե-

կամութիւնք յաւերժական են, վասն զի սէրն մշտա-
տեւ է:

Ուրեմն յաւիտենական կեանքն մեզ երկու կերպով
կերեւի. կսկսի եւ կյայտնուի մեզ ժամանակի մէջ,
եւ այս է « շրջան հաւատոյ » ու կշարունակուի ի յա-
ւիտեան, եւ այս՝ « շրջան տեսութեան ». բայց իսկա-
պէս եւ ամբողջապէս առեալ, յաւիտենականութիւնն
է « ցանկալ զհաճոյն Աստուծոյ »:

Բայց այժմ մեք, որ տակաւին ժամանակի մէջ եմք,
կարող եմք որքան եւ իցէ հանդերձեալ յաւիտենա-
կանութեանն հասու լինել. մեր հոգին կարող է փոքր
ի շատէ զգալ իւր ապագայ դրութիւն, առանց երե-
ւակայութեան պատրողական ցնորից դիմելոյ: Հազար
չորս հարիւր տարի յառաջ քան զայս, յաւիտենա-
կան կենաց այս հարցը որդւոյ մի եւ մահուան դուռն
հասած մօր խօսակցութեան նիւթ է եղած: Տեսած
էք արդեօք էրի-Շէֆեր'ի փորագրած պատկերն « Օ-
դոստինոս եւ մայր նորա Մոնիքա ». նկատել էք այդ
երկու հայեացքը դէպ յերկինս ուղածներն, յորոց
մինն կխնդրէ մօտակայ երանութեան ճաշակն առնուլ,
եւ միւսն՝ եկեղեցւոյ այն ժամանակի հանգամանաց
մէջ սխրանալոյ պէտք եղած զօրութիւնն :

Ահա յառաջ կբերեմք եւ երես մի, երանելի Օդոս-
տինոսի գրուածէն. « Երբոր մօտեցած էր օրն՝ յորում
մայրս պիտի թողուր այս կեանքն, անդամ մի նորա
հետ մտանք տան այգին, Յստիոյ նաւահանգստի մօ-
տէն : Այստեղ բազմութենէն հեռի երկար շրջելէն »

յետոյ՝ ոյժներս ժողովեցինք նաւարկութիւն մի առնելոյ համար։ Մեք միայն լինելով, կիսօսէինք անասելի քաղցրութեամբ եւ « անցեալն մոռացած , ու խօսքներս ապագայի վերայ դարձրած » կդատէինք եւ կքննէինք միասին, թէ որպիսի ինչ լինելոց է սրբոց համար պատրաստուած յաւիտենական կեանքն « զոր ակն մարդոյ ոչ եաես, եւ ունկն ոչ լուաւ, եւ ի սիրտ ոչ անկաւ ». Եւ դէպի էնն ունեցած սիրոյ ուժգնութենէն մղուած , մարմնոց աստիճաններովն վեր ելանք մինչեւ երկնային տարածութիւնն , ուստի կճառագայթեն դէպի մեզ արեգակն , լուսին եւ աստեղք։ Եւ եւս առաւել դէպի ի բարձրը սրանալով մեր մտածողութեամբն , մեր խօսքովն , եւ Քո գործոց վերայ ունեցած հիացմամբը Տէր , գուն գործեցինք հոգւով ճախրել երեւելեացս սահմանէն գուրս դէպի ի սուրբ իմաստութիւնդ , որ էր , է , եւ եղիցի յաւէտ նոյն . կամ լաւ եւս , որոյ համար չկայ անցեալ եւ ապագայ , այլ միայն մշտատեւ ներկայ . վասն զի ինքն յաւիտենական է : Այսօրինակ խօսակցելով՝ մեր դէպի այն կեանքն ունեցած ձգտմամբն , եւ սրտի թափովն , շշափեցինք զայն եւ զգացինք քաղցրութիւնն Այսպէս էր մեր խօսակցութեան միտքն . եւ նոյն խսկօրն՝ մայրս ասաց ինձ . « Որդեակ իմ , այժմ ոչ մի ինչ կարող է կապել զիս աստի կենացս հետ . ինչ ունիմ այլ այստեղ , մի բան կայ միայն՝ որոյ համար կցանկայի մնալ այս կեանքիս մէջ , այն է տեսնել ըզքեղ Քրիստոնեայ մեռնելէս յառաջ » (ՕԳՈՍՏ. ԽՈՍՑՈՎԱՆՈՒԹԻՒՆՆ . ԳԻՒՐԲ Թ.)

Քրիստոնէի ջերմ հաւատոյ յառաջացրած խօսքեր.
որովք երանելին Օգոստինոս կյայտնէ թէ ինքն մա-
սամբ իւիք, թէեւ վայրկենական տեսութեամբ, հա-
սու եղեւ յաւիտենական կենաց, որ ի վեր է քան
զմիտս. եւ լեզուով ու շրթամբք չի յայտնուի :

Այսօրինակ գրութեանց ի խոյլ եւ խնդիր մինելն յտնձն չառնումք, կասկածելով ի հոգեւորսն մանրակիտ (²) լինելոյ վտանգէն. կասկածելով ի հաւատոյսն ճապաղելէն :

Մեք չեմք կարող հարցանել ցԱստուած, թէ ինչու, եւ ինչպէս կպարզեւէ հոգւոց այս կամ այն ձիրս շնորհաց : — Աստուծոյ հետ սերտ հաշտութիւն ունիւ ցանկան անկասկած է, միայն թէ չմոռանայինք, որ Աստուած այն երկրպագութիւնն կընդունի, որ արժանի է, որ յառաջ կգայ ի սիրոյ . Եւ եթէ ի մտի պահէինք թէ Աստուածն Յիսուսի Քրիստոսի, խղճի Աստուածն է . որոյ յաւիտենական կամքը մարդկան մէջ ստացաւ փառաւորագոյն եւ սրբազն անունո «ՊԱՐՏՈ» :



ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՔ

Ի ՎԵՑԵՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒԱԾՆ.

1.) Ասկետակա մարմնատեցութիւն . վարդապետութիւն՝ որ կուսուցանք թէ անշոշտ պէտք է ձնշել մեռուցանել մարմինն՝ իրեն հոգայ քշնամի . այս աղանդս մինչեւ ցայսօր արեւ եկեան անապատականաց մեծագոյն մասին համոզմունքն է դեռ :

2.) Միստիզմ, mysticisme ի լունարեն բառէս « միստիքօս » (գաղտնի, ծածուկ). այս բառն երեք նշանակութեամբ գործ կածուի. իսկ մեր քարգմանութեանս մէջ միստիզմ, mysticisme կնշանակէ այն մոլորութիւնը , որ կճնի եւ կտքնի մանրակրկիտ լինել մարդկային մտաց հասողութեանն կամ ըմբռնման կարողութենեն վեր եղած խնդրոց մէջ :

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ ԵՕԹՆԵՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒԱԾՈՅՑ

Ճշմարիտ կրօնն է ժամանակիս մէջ պատրաստուիլն յախտենականութեան համար . նորա գործն է խիղճը լուսաւորել, ու կամաց ընական հակամիտութիւնն ուղղել, եսականութեան տեղ սէր հաստատելով, որ է սկիզբն մեր կենաց :

Այս հասկացողութեանն ներիշակ երկու մոլորութիւնք կերեւին . առաջինն՝ ոչ ամնքան օրինաւոր ուշադրութեան արժանի , է այն՝ որ կրօնն կընդունի երկրաւոր շահուց կամ բաղդաւորութեան միջոց , երկրորդն այն՝ որ ճաշակի զգացումն խլնի տեղ կդնէ . եւ այս գաղափարականի (իդէալ) կրօնն է : Մտաց գաղափարի կատարելութեան զգացումն պիտի վերամբառնայ զմեզ առ Աստուած . եթէ չհամնի այս վախճանին, ասել է՝ միայն մարդկային ընութեան խառնուածոյ բերքն է : Աստի կյառաջանայ բարոյական պաասխանատուութեան վերայ գաղափար չունեցող կրօն . (Սպիսով): Այսու նաեւ չարը կընդունուի բարեւ տեղ, բաւական է որ „գեղեցկի“ ծեւ եւ տեսք առած լինի :

Ըստ այսմ կրօնի մարդկային ազգն երկու մասն կրաժմանուի . կըրթեալ ազնուականք եւ ռամիկք . այդ կրօնի տեսականութիւնն վերջնոցս անհասանելի եւ անըմբռնելի լինելով, միայն առաջնոցն բամին կմնայ :

Յիշատակեալ կրօնական զգացմանց երկու Ֆիւղն եւս մի բնաւորութիւն եւ մի նպատակ ունին . երկուսն եւս փորձոյ շրջանին մէջ միայն բնակութիւն հաստատած լինելով, չնանացն քնառ այլինչ արտաքոյ երկրաւոր շահուց եւ մարդկային զգայարանաց :

Աւետարանն՝ յափտենականութիւնն մեզ հասկացնող կրօնն է . ու կպատրաստէ զմեզ երկնային թագաւորութեան ժառանգործս առնել :

Կրօնն կենաց առանձին տարրը չէ, այլ բովանդակ կեանքը ուղիւղատնառը, ըստ որում կրօն ասացեալը պարտուց կատարումն է . իսկ պարտքը՝ կենաց բովանդակ շրջանին լոյս եւ զօրութիւն տուողն :

Աստուծոյ կամքը մեր բովանդակ տնօրինող եւ մեր բաղդաւորութեան պատճառն է . կրօնի բուն էութիւնն է հնազանդել Աստուծային կամաց, կամ մեր հոգիքն Յափտենական սիրոյ հանելի մաքրութեան մէջ պահպանել . եւ այս է ներկայ եւ հանդերձեալ կենաց գիսաւոր տարրը :

Աստի կմնանի ընդդիմադրութիւն . մարդիկ պարտաւորեալ ու կաշկանդեալ լինելով երկրաւոր կենաց պահանջմունքներովն ու պիտոյքներովն, դժուարաւ կարող են պատրաստել զանձինս յափտենականի համար . ուստի ոմանք մտածեցին այս ելքը գտնել . կամ յափտենական կեանքէն ձեռք քաշելով՝ երկրաւորիս ուշ դարձնել, կամ խսպառ հրաժարեալ յաստեացս՝ նուիրել զանձինս չքնաշխարիկ կենցաղավարութեան . արժանն այն է՝ որ ժամանակաւոր կեանքը սրբենք եւ յարդարենք յափտենականի համար . եւ այս կիլնի միութեամբ հոգւոց մերոց ընդ Աստուծոյ, որ ինքն է մեր վերայ պարտաւորութիւններ դրել, եւ ինքն է որ կզօրացնէ զմեզ ի կատարել զայնս :

Աւետարանն՝ քրիստոնէից յուսոյ խարիսխը, կպահպանոփ աշխարհիս մէջ եկեղեցական կանոնադրութեամբք :

Քրիստոնէից միութիւնն պառակտուած է, եւ չէ կարելի անտարբերօքէն նկատել այն անհամաձայնութիւնները, որք քրիստոնեաները կրածանեն ի միմեանց :

Քրիստոնէից վիճաբանութիւնն այս ժամանակիս հանգամանաց մէջ որքափ եւ իրաւացի եւս լինի, աւելորդ է ըստ որում մեք այժմ կարեւոր պատերազմ ունիմք անհաւատից դէմ քան միմեանց :

Ժամանակակից թշնամիններն կմտածեն այժմ կործանել եւ քանդել աևնայն կրօնից հիմն : Առաջին պարտաւորութիւնն քրիստոնէից թուի թէ է միանալն ի պաշտպանութիւնն ընդհանրական հաւատոյ ընդդէմ անսատուած եւ նիւթակրօն աղանդոց :

Մեր ժամանակիս հոգեւոր մեծ պատերազմն յափտենական կենաց հաւատացողների եւ զայն ուրացողների մէջն է :

ԵՕԹՆԵՐՈՐԴ ԸՆԹԵՐՅՈՒՄ.

Կ Ր Օ Ն

Կռապաշտական կրօն Քրիստոսէն երեք դար եւ կէս յառաջ. Գաղափարականի կրօնը ժթ. դարու մէջ. կրօն առանց Աստուծոյ եւ առանց պարտուց. Մարդկային զգացումն կրողոք այսպիսի կրօնի դէմ. Ասետարանն կրօն է համայն մարդկան եւ ամբողջ մարդոյ համար. կրօն եւ կեանք. երկու տարբեր նկատումն կենաց, մարմնասիրութիւն եւ մարմնատեցութիւն. Որպիսի եղանակաւ պէտք է կեալ յաշխարհի, եւ զգալ միշտ Աստուծոյ ներկայութիւնն. Յատկութիւն ճշմարիտ Քրիստոնեական վիճարանութեանց առ հասարակ. Ժամանակակից Քրիստոնէի դրութիւնն օտար դաւանութեանց հետ համեմատեալ. Քրիստոնէութեան հիմանց դէմ բացած կորիսներն. Քրիստոնէութիւնն իւ իւիք կպարտաւորէ իւը հաւատացեալները. Բոլորովին կարեւոր եւ անհրաժեշտ պէտք է մեր ժամանակին մէջ քարոզել յափիտենական կեանք.

Ասենոփիօն Յոյն պատմագրի « էֆոնոմիի » անուն գրքին մէջ հիանալի կերպիւ կպատկերացուի Քրիստոսի թուականէն երեք ու կէս դար յառաջ եղած Աթէնցի պատուամեծար գերգաստանի մի ներքին բնաւորութիւնն. Դիւցազն իսոմաքիւր կրօնական մտածողութիւնն այսպէս կյայանէ. « Անկեղծ աղօթիւք կջանամ առնուլ ամրութիւն,

առողջութիւն, յարդ, եւ բարեկամացն առ իս համակրութիւնն. եւ յամենայն պատերազմաց յաջողակի ելք. կխնդրեմ նաեւ յաստուածոց հարստութիւն, իբրեւ պտուղ անբիծ նախախնամութեան պարգեւաց»։ Այս աղօթիցս մէջ բացայայտ կտեսնուի այնպիսի կրօնական հասկացողութիւն, որով երկինք կպարտաւորի ծառայել երկրի։ Եթէ կան աստուածք, մեր բաղդի վերայ իշխողք, ուրեմն հարկաւոր է հնարք եւ միջոց գտնել նոցա հաճութիւնն առնելոյ եւ նոցա հովանաւորութիւնն իւր եւ իւրոյ ժառանգութեան վերայ ունելոյ։ Այսպիսի եղանակաւ աստուածպաշտութիւնն, մարդոյ ինքեան բարիք, եւ այս աշխարհիս մէջ շահաւետ փարթամութիւնք ձեռք բերելոյ սովորական միջոցների լրումն կլինի միայն։ աղօթքը կբարձրանայ յերկինս, որ անտի փոխուած իջանէ ճոխութիւն, փառք, եւ առողջութիւն. բարեպաշտութիւնն կչափաւորուի եւ կ'կանգնի ներկայ կենացս վայելչութեանց վերայ միայն։ Դժուարին չէ եւ մեր մէջ խոմաքի մտածմանց տեսակին պատկանեալ կրօնական համոզմանց պարզ նշաններն գտանել։ Ո՞քան մարդիկ կան, որք կազօթեն առ Աստուած միայն աստի բարեկեցութեան համար. եւ կհամարեն զԱստուածոչ Տէր յաւիտենականութեան, այլ ներկայ կենացս վշտաց եւ ուրախութեանց։ Այսօրինակ կրօնի անկատարութեան վերայ աւելորդ իսկ է խօսին։

Կայ եւ այլ տեսակ մի հասկացողութիւն կրօնի վերայ, բայց աւելի կիրթ եւ վսեմ առաջինէն. սորա վերայ պիտի խօսինք փոքր ինչ։

Մարդն ընդունակ է, իւր դիտողութեան տակ ընկած իրականութեամբն բարձրանալ դէպ ի առաւել լաւագոյնն եւ իրականագոյնն . նորա մտաց անկատարութիւնն , թերութիւնն եւ մթութիւնն կազդեն եւ տեղիք կտան նմա առաւել վսեմ կատարեալ, եւ լուսաւոր մտաց վերայ գաղափար ունելոյ . նորա վաղանցիկ եւ տրտմախառն ուրախութիւնքն կբարձրացընեն նորա մտածմունքը դէպ ի հաստատուն եւ անթառամ ուրախութիւնն . բնութեան եւ մարդկութեան մէջ գտնուած գեղեցկութեան հետքը , զոր նանշմարել է , ճանաչել կամ մտածել կտան նմա անհամեմատ գեղեցկութիւնն , որոյ միայն նսեմափայլ ցոլմունքն են այստեղ տեսածներս . մէկ խօսքով ունիմք ընդունակութիւն հասու լինելոյ անվախճանին . եւ այս ընդունակութեան համապատասխան կայ ի մեզ առանձին տեսակ ազնիւ եւ վսեմ զգացումն :

Այս փաստն եւ նորա բոլոր հետեւանքն եթէ ընդունենք , դժուար չէ այն ժամանակ համոզուիլ թէ մարդոյ կեանքը , ոչ արծաթով , ոչ փարթամութեամբք եւ ոչ մանր ու չնչին ցանկութեամբք կըգնահատուի , ըստ որում ի վեր է քան զամենայն . նորա արժեքի կշիռն կկազմեն մտաց կըթութիւնն , բանաստեղծութեան ու արհեստից կատարելագործութիւնն , եւ հոգւոց ձգտումն ու ջանքն իրականութեան անձուկ շրջանէն դուքս գալոյ , եւ մտաց ընդարձակ եւ արդաւանդ երկրի վերայ ճախրելոյ , վեհագոյն ճշմարտութեանն , եւ անվախճանին հասանելոյ նպատակաւ :

Տեսէք թէ այս ապացոյցն ինչպէս կդատէ այն մարդն՝ որոյ գէմ շատ անգամ խօսեցանք եւ պիտի դեռ խօսինք իբրեւ ճշմարտութեան վտանգաւոր հակառակորդի. «Ճշմարիտ կրօնն՝ կասէ երնեստ թընան, ամփոփ ու անգորը մտաց պտուղ է. եւ կծնանի այն վայրկենի մէջ, երբ բարեգործ մարդն առանձնացած իւր անձին մէջ, ունինգիր կլինի ի խորս սրտին յառաջացած ձայներին. երբոր բոլոր զգացմունքը կը խսդաղանան, եւ ամէն արտաքին աղմուկներն կդադարին, այն ժամանակ ի խորոց հոգւոյն կծագէքաղցը եւ հանգուցիչ ազգումն. եւ երբոր զանգակի հեռաօլաց հնչիւնն յուշ կառնէ նմա անվախճանի գաղտնիքը. մտածող մարդը կզգայ զինքն այն ժամանակ կարծես արտաքոյ հայրենեաց, որ աչքի առաջն է. եւ տրտմութեան փղձուկը սիրտը կփակէ. կհրաժարի աստի միգաղատ կեանիքէն, եւ մտօք կուլանայ լուսեղէն աշխարհն. մահն՝ այն սուրբ երկրէն եկած օտարականի հագուստով կբաղիէ նորա հոգւոյ դուռն, եւ մարդն կսկսի քաղցրութեամբ միտք բերել մեռանել բառը, զոր չզգար նմանօրինակ ախորժիւ եւ կենցաղական վրդովմանցը մէջ»:

Ընալիր խօսքեր. ճշմարիտ է որ սովորական զբաղմանց մէջ խեղդուած մարդոյ համար, որ չկամի իւր զբաղմունքէն կամ վայելչական կենցաղավարութենէն դուրս տեսնել նշմարել ինչ, չկայ ոչ պարառոց կատարումն, ոչ կրօն։ Այս մտօք արդարացի է այն ենթադրութիւնն, զոր մօտերս մեր հայրենակիցներէն մին՝ պրօֆեսոր Ռամպերտը արտայայտել է թէ

«սլարտուց կատարման եւ կրօնի մէջ կայ իսկական ու սերտ կապակցութիւն»։ Այս ենթադրութիւնն իւր ամբողջութեան մէջն է. իսկ թէ մասունքների բաժանենք զայն, երկու կրօնական ոչ միայն տարբեր՝ այլ եւ միանգամայն ներհակ հասկացողութեան տեղիք կտայ։

Աստուած ոչ միայն ամենակարող է, այլ եւ ամենասուրբ, ամենաբարի, եւ անվախճան բոլոր կատարելութեանց մէջ։ Ճանաչելով զնա, եւ երկիրապանելով նմա, հոգին իւր բոլոր ձգտումն եւ ոյժն կրժողովէ դէպ ի կենաց Հայրն ճախրելոյ։ Ամէն վեհամբարձ միտք, ամէն ազնիւ ձգտումն սրտի, եւ ամէն, գեղեցկութենէն յառաջացած զմայլումն յաւիտենականին փառատրութիւնք կլինին։ Բայց գաղափարականի հասկացողութիւնն կարող է նաեւ խիստ վտանգաւոր լինել եւ հեռանալ յԱստուծոյ ու թաղուիլ այնպիսի վերացականութեան մի մէջ, որ ոչ միայն ամենակարող Արարչի իսկական գոյութեան յատկութեանց հասու եղած չլինի, այլ նաեւ հեռացած ու խոսորուած անտի։ Առաւել երկիրալին այս է գեռ, որ կան մտքեր, որք մինչեւ անդամ յանուն անվախճանի եւ մտաց գաղափարի կատարելութեան կխորհինցը լուսացնել դէպ ի կենդանի եւ ճշմարիտ Աստուածն եղած հաւատքը։ «Աստուած» անունդ նոցակթուի հնացած։ Եւ նորա վերայ եղած գաղափարն՝ երեխայական ու բիբու։ Աստուծոյ գոյութիւնն՝ մեր մտածողութեանն չափ եւ սահման կդնէ կասեն. իսկ անվախճանն—սահման եւ չափ չուզէ. Աստուծոյ ու

րէնքը՝ — մեր կամաց սահման կորոշէ . իսկ մտաց գաղափարը՝ սահման չընդունի : Կանդեն, որ բուն աստաւածպաշտութիւնն, կատարեալ մտաց արժանին՝ է չհամարձակելն հաստատել ինչ անսահմանի վերայ : Նորան կամք տալն կասեն, կնշանակէ նուաստացնել զնա . եւ Աստուծոյ սիրոյ վերայ խօսելն, փոքրկացնել եւ առնել զնա ըստ մեր պատկերի ասել է : Այսպիսի սովիեստականութեան օժանդակութեամբ ձեռք բերած եզրակացութեանն նայելով, միմիայն նշանաւոր տեսակի անաստուածութիւնն է սաոյդ բարեպաշտութիւն եւ այսպիսի կրօնական ուղղագոյն, այսինքն հակակրօնական համագուման ոչ սակաւ տարածուած է մեր ժամանակի մէջ բայց ինչ կայ արդեօք ծածկուած թագուցած ներքոյ սորին . ինչ ասել է գաղափար առանց Աստուծոյ, եթէ ոչ նոյն իսկ մարդոյ մտածողութիւնն կամ կարծիքն, ուրեմն կաստուածացուցանեն ասել է այն զօրութիւնն, որ կարտագրէ . զմտածողութիւնն կամ կարծիքն, մի խօսքով մարդն ահա կաստուածացուցանէ իւր բանականութիւնն, նորա վսեմ յատկութեանց վերայ թիկնելով : Այսպիսի Աստուած մի ունենալէն յետոյ, ուրեմն յաւիտենական Արարիչն կուռք է միայն, զար պէտք է խորապեալ . եւ նորա տեղ բազմեցնել մարդկութեան սուրբ պատկերն

Տեսեր որ երկու միանգամայն ներհակ ուղղութիւնք յառաջ կդան աստի, կամ մարդը կզգայ իւր աստածութիւնն եւ կթիկնի միայն իւր սեպհական զօրութեան վերայ, կամ կխոնարհի Արարչի առաջին, եւ

իւր համար նեցուկ ու յենարան կդիտէ միայն Աստուծոյ սիրոյ մէջ :

Աչա երկու տարբեր կրօնք . այդ երկուսի մէջ ողջամիտ ընտրութիւն առնելոյ համար , քննենք ի մօտոյ պարզ գաղափարականի կրօնը եւ տեսնենք ինչ կուսուցանէ : Կուսուցանէ՝ թէ կմոլորուի մարդկային միտքը , կորցնելով տեսութենէն իւր բնութեան մեծամեծ տեսարաններն , եւ անձնատուր լինելովն կամ ենթարկուելովն նիւթական շահուց եզակի ձրդտ- մանն : Սակայն մարդը կարող չէ ոչ մեղանցել ընդ- դէմ Աստուծոյ՝ որ չիք . եւ ոչ խանգարել քանդել օրէնքը՝ որ երբէք տուած չէ : Այսպէս՝ այս կրօնն իւր հետեւողներէն կպահանջէ կատարեալ մտածմունք եւ աղնիւ զգացմունք . կրօն՝ որ է անդարձ , անհաշտ եւ անապաշխար : Մեք ոյստեղ կամահաճ ցնորքներ չստեղծեմք կամ չերեւակայեմք : Երկու դար յառաջ Հոլլանդիոյ մէջ Սպինոզա անուն Հրեայ մի եղել է՝ հոչակաւոր մարդ . սա մոլորութեան բոլոր ճիւղերը այնպէս ճիշդ զննել է , որ այժմու անհաւատութիւնն կամայ ակամայ շատ անդամ յառաջ կբերէ միայն նորա երկու դար տեսած ենթադրութիւնները : Սպի- նոզա յստակասիրտ եւ համեստ մարդ եղած է , ու իւր ժամանակակից գիտուններին սիրելի . սա աւուր պարէնն հայթայթելոյ համար կպարապէր ապակի յովելով , եւ չցանկալով հարստութեան ու պատուսյ համեստ առանձնութեան մէջ գրաւոր աշխատու- թեանց անձնատուր եղած էր , որովք նորա անունն անուանի փիլիսոփայից առաջին կարգին մէջ դասե-

ցաւ։ Սպինոզա ունէր անհամեմատելի դաղափար, զգացումն եւ ջերմեռանդութիւն դէպի անվախճանն. բայց այդ մարդն ուրանալով մարդկային ազգի ազատութիւնն, եւս եւ իսկութիւնն անգամ, նորա մէջ տեսնուած խոնարհութիւնն համարեց տկարութիւն. եւ կարծեց իրը թէ՝ զղջումն մարդկային մտքէն անցած որ եւ իցէ անվայելչութիւններէն եւ տգեղութիւններէն, անվայելչագոյնն եւ տգեղագոյնն է։

Յետ այսորիկ ասացէք թէ անվախճանի զգացումն չէ կարող երկու ներհակ կրօնից հիմն լինել։

Սպինոզայի համոզմունքը մեր ժամանակին զարդացած են առանձին մասնաւոր ձեւոյ տակ. հոչակաւոր դպրոցը յատկապէս անվախճանի զգացումն կարտայայտէ իւր գեղեցկութեան բացատրութեան մէջ այսպէս. «գեղեցկութիւնն ճշմարտէ զամենայն. նա հասկացողութիւններէն վերագոյն է, եւ սիտի մեր դատողութեանց վօեմագոյն դաղափարն լինի», անշուշտ գեղեցկութիւնն ինքն յինքեան աստուածային է, եւ չցանկամք ուրանալ զայս։ Արհեստն իւր սեպհական օրինաց հետեւելով, եւ իւր իսկական բնութեանն համեմատ զարդացումն առնելով կազնուացուցանէ եւ կրարձրացնէ հոգիները։ Բարին եւ գեղեցիկն, վեհագոյն լուսոյ երկու ճառագայթներն են, որք կմօտենան միմեանց իւրեանց ծագմանն համեմատ. բաւական է միմիայն հետեւիլ նոցա ուղղութեանց, եւ իսկոյն կհասկացուի որ երկուքն եւս միեւնոյն աղբերէ կըդիմին։ Բայց արժան է յիշել թէ մարդկային սրտի մոլորութեան ազգեցութիւնն միանգամայն այլ

ծնունդ կունենայ : Եթէ մտաց գաղափարի կատարելութիւնն զմեզ չառաջնորդէ առ Աստուած , ասել է երկնային լոյսն ծածկուել է ի նմանէ . Եւ այն ժամանակ գեղեցկութիւնն կարող է միաւորուիլ եւ չարին հետ , ինչպէս բարւոյն : Բասինի «Միհրդատին» մէջ կտեսնեմք Հռովմայ յամառ թշնամին , որ կմեռանի այնպէս , ինչպէս թէ կապրի , որ վերջին շունչը վչելոյ միջոցին կարողացաւ ասել . «Կմեռանիմ , բայց այս միհրդարութիւնն ունիմ , որ շրջապատուած եմ ի թշնամեացս՝ զորս կոտորեցի եւ ահարեկ արարի , եւ որոց ատելի արեան մէջ ձեռքս լուացի . Եւ իմ վերջին հայեացքը կդիտէ զհռովմայեցիս ի փախուստ պնդած »: Այս խօսքերիս մէջ «ատելութիւն» բառն՝ ծանր մեղք է քրիստոնէի համար . բայց կարմղ է եւ քրիստոնեայն ուրանալ , որ այս խօսքերս գեղեցկութեան կնքով կնքուած չեն : Միլտոնի «Կորուսեալ գրախատին» մէջ , նմանապէս բանաստեղծական հանճարն Աստուծոյ թշնամին , մարդկային սեռի կորստեան պատճառն , զզարդարէ միջապատ վեհ գեղեցկութեամբ , կնշանակէ թէ հիմն կայ ասելոյ , որ բարին ոչ միշտ լնթացակից է «գեղեցկին ». կհասկանաք ուրեմն , թէ ինչ ասել է սուրբ Աստուծոյ տեղը գեղեցկութեան վերացական գաղափարը դնել : Երնեստ Ռընան միեւնոյն յօդուածին մէջ , ուստի առածեմք յիշատակեալ ի վեր խօսքերն , արտայայտել է եւ այս յետագայքը , որք ուշադիր մաքին համար կկործանեն բոլոր փառաւոր ապաստանարաններն եւ զգալ կտան իւրեանց մէջ ծածկուած գարշելի զաղրակա-

Նութիւնն : Խօսելով հռչակաւոր՝ բայց անբարոյական հեղինակներէն մէկի վերայ, որ եւ մարդկային պատկառանքը գաժանաբար ունակոխ աբարեալ էր, կասէ «Պոքքաչիօ» չզզջաց . եւ այս խիստ սովորական է, նշանաւոր հանճարն զղջալ չգիտէ, եւ նշանաւոր արհեստն երբէք չի ստրջանայ » (*):

Տես ահա, բարոյականութիւնն ինչպէս խոյտ կտայ. Աստուծոյ սուրբ անունն եւ պարտուց սրբազն յորջորջումն կհամարուին միայն հնացած բառեր, որոց իմաստն միանգամայն կիոլսուի, բարւոյ եւ չարի զանազանութիւնն իւր նշանակութիւնն կկորցնէ, եւ խղճին կտեղակալէ սուր ու կիրթ ու ճաշակն :

Այս նոր կրօնն այնքան ընդարձակ է եւ երկայնամիտ, որ ամէնը կընդունէ իւր մէջ մինչեւ անգամ նոյն խակ մեղքը եւ թերութիւնները, բաւական է որ զարդարուած փայլուն ծածկոյթ ու բարետեսիլ կերպարանք առած լինին (**):

(*) „Լաֆոնտէն դարձաւ, Պոքքաչիօ եւ Արիոստ զդարձան . եւ այս սովորական է. Լաֆոնթենի առակներն անկարգ եին, Պոքքաչիօի եւ Արիոստի գրուածքը միայն կարգաւորք եւ ընտիրք. նշանաւոր հանճարն ապաշաւել չզիտէ, եւ նշանաւոր արհեստն երբէք չի գոշայ “. (journal des Debats 1859, 17 դեկտ.) ընթերցողն կտեսնէ, որ մեք բառերը չարաշար չզործածեմք, եւ նոցա բուն իմաստը չայլայլեմք երբոր ասեմք քէ հեղինակի բարոյականուրիւնն ենրարկուած է ճաշակագիտուրեան (esthetique) եւ նորա համար՝ արհեստն ամենայն ինչ կարդարցընէ :

(**) Լարուլէ ի journal des Debats յ3 փետր. 1860 ամի, Թընանք միտուաններն քննելով առանց անունն լիշելոյ, կասէ „Ոչ բարին եւ ոչ չարն կշարժեն մեր սիրտն, այլ մեծութիւն, գօրութիւն, փառք, երկիւղ, վիշտ եւ ամենայն փառաւորութիւն “:

Դեռ խօսք ունիմք ասելոյ : Մտաց եւ ճաշակի նըր-
բութիւնն ամենեցուն միակերպ տուած է , ոչ ամէն
երկիր եկողին սահմանուած է հասկանալ մարդկային
մտաց բարձր վերացականութիւնները . եւ առանց
Աստուծոյ կրօնն՝ յաւիտեան անհասկանալի է հասա-
րակ մարդկան համար . սակայն գաղափարի կատա-
րելութիւնն կրօնի տեղ պաշտօղներն ընդունած են
այդ ենթագրութիւնն , եւ կքարոզեն : Դոքա են՝ որք
կասեն իբր թէ մարդկութիւնն հարկաւ երկու դաս-
բաժանուած է . մի դասուն կվերաբերին տղէտ եւ ան-
մշակ մտաց վիճակուած ամբոխն , որոց սահմանուած
է յաւիտեան մնապաշտութեան մէջ մնալ . միւս դա-
սուն կպատշաճին փոքրաթիւ կրթեալ եւ խմաստուն
ազնուականներն , որք ազատ ինքնազարդացման փոյթ-
եւ խնամ տանելով , մնացեալ մարդկան համար եւ
ոչ հոգս անել կուզեն :

Բայց մեք կմտածեմք , որ մարդկութեան զգացումն
է եղած նոր աշխարհի վճռողական գիւտը . կմտածեմք ,
որ կրօնական հաւասարութեան գաղափարն , յայսը-
հետէ ընդհանուր խոստովանութեան սեպհականու-
թիւնն է : Ի զուր : Ահա մեր ժԹ դարու մէջ կդրեն ,
որ «Ճշմարիտ կրօնն՝ միայն գերազանցութեան (dis-
tinction) եւ նրբութեան (raffinement) բաժինն է »: Մինչ-
դեռ քրիստոնեայն իւր թշուառ եղբարց վերայ մը-
տածելով՝ որք նանքապաշտութեան խաւարի մէջ կաշ-
կանդուած են , եւ թշուառութեան մէջ թաղուած
ընկղմուած , կափշի , կզարմանայ այդ գաղտնի «ան-
հաւասարութեան» վերայ եւ կաղօթէ . մինչդեռ

Քրիստոնեայ քարողիչք՝ թողած իւրեանց հայրենիքը, բանն կենաց կտանեն աւետարանել Աստուծոյ գլորեալ ողորմելի արարածոց քաջակիրթ ուսումնական մարդը, լուսաւորեալ ընկերութեան անդամը, (Ծընանի վերայ կխօսիմք) սառնարիւն կերպով յետագայ ամօթալի խօսքերը կարձակէ. « Իմ կողմանէ ես իրաւունք չտեսնեմ, որ չինացին անմահ լինի » (*):

Մարդկային զգացումն կըողոքէ այսպիսի ցաւալի տեսականութեանց գէմ. կայ գերազանցութիւն, որում ամէնքը պարտաւոր են նկրտել հասանել անկեղծ հաւատն՝ ամենապարզ կամ սովորական թուած գործերն կարող է շքեղազարդել եւ ազնուացնել ու պարզ եւ աննշան մարդկան տալ աննմանելի մեծութիւն եւ նշանաւորութիւն. բայց այդ մեծութիւնն եւ ազնուութիւնն կդժնեն այնպիսիները, որք « կինդրեն նախ քան զամենայն՝ զարքայութիւն Աստուծոյ եւ զարդարութիւն նորա ». թէպէտեւ խնդրելի գերազանցութեանն եւ ազնուութեանն արժանացած քրիստոնեայն, ուրիշ կերպարան կստանայ, զոր գուք չէք կարող նկատել. ձեր աչքին կերեւի միայն լուսաւոր մտաց գերազանցութիւնն :

Մեք ի բոլոր սրտէ կհաւատամք, որ մարդիկ հաւասար են Աստուծոյ առաջին այս կենացս մէջ. իսկ ի հանդերձելումն՝ անհաւասարութիւնն անհրաժեշտ է. բոլորեցունց չօր աչաց առաջին՝ մարդիկ ուրիշ զանազանութիւն չունին բաց անտի՝ որ կծնանի ի

(*) Revue des deux mondes. 18 լուն. 1860.

բարեպաշտութենէ : Այն կրօնն՝ որ գիտութեան եւ
բարձրագոյն լուսաւորութեան ճաշակի մենավաճա-
ռութիւնն եղած լինի, որ փոխանակ վերականգնելոյ
մարդկային սեռի հաւասարութիւնն , կործանէ
խանգարէ զայն, որ յաւէտ—անհնարին կքարոզէ
միաբանութիւն հոգւոց լուսոյ եւ սիրոյ մէջ՝ այնպի-
սին ինքնին կմերկանայ իւր սառութիւնն : Ո՞չ այսպէս
է Մարիամու հեղ որդւոյ կրօնն՝ որ յապաշխարու-
թիւն կոչեց Դալիլիայի խեղճ բնակիչներն, եւ խոս-
տացաւ յաւիտենական կեանք Գեննեսարեթի ձկնորսաց :

Աստուած Յիսուսի Քրիստոսի՝ ոչ մտաց վերացա-
կանութիւն է, ոչ այնպիսի Աստուած, որ յայտնէ
զինքն միայն Փիլիսոփայական ձեռնարկութեանց եւ
դիտողութեանց ընդունակ լուսաւոր ու կիրթ մտաց,
եւ որոյ վերայ տխմար միտքը միայն պատիր հաս-
կացողութիւն մի ունենայ . այլ ընդհանրական ՀԱՅԻ
է ամենեցուն, որում բուն լուսաւորեալ եւ քաջա-
կիրթ մարդիկ կարող են երկրպագել հասարակ ան-
նշան մարդկան հետ միասին, միեւնոյն հաւատով
եւ յուսով : Ամբողջ Աւետարանն ուղղուած է դէպ ի
հոգւոց վերականգնումն . եւ այս նորոգութեան
աղքիւրն եւ պատճառն՝ ոչ դատողութեան ծնունդ
է, ոչ ճաշակագիտական զգացումն . այլ գարձ որտի
եւ դարձ կամաց առ իւր օրէնս : Այստեղ է ահա
սրբազան ՀԱՅԱՍՏԱՆՈՒԹԻՒՆ :

Փրկութեան խորհրդոյն հասու լինելոյ համար, ոչ
առանձին հետազոտութիւնք պէտք են, ոչ նուրբ կը բ-

թութեամբ ստացած ընտիր զգացմունք, այլ միայն արդար Խիղձ, որ խոստովանելով իւր մեղքերն, խընդրէ ողորմութիւն :

Աստուծոյ առաջին՝ ստորին կարդի անդէտ, քիրտ, եւ անսանելի աշխատութեամբ տանջաւող մարդը կարող է առաւել մեծ համարուիլ եւ լինել, քանի քանի մի գերզգօն ուսումնական մարդիկ։ Արեւու ճառագայթը միակերպ հաւասարութեամբ կլուսաւորէ, եւ կցոլանայ ինչպէս հոյակատ ու շքեղաղարդարքունեաց, նոյնպէս աղքատիկ անզարդ խրճթին մէջ :

Կրօնի զօրութիւնն է կազդուրել կենսական բուն տարրը. ուստի՝ քանի որ հոգին ինքնակամ չդիմէ եւ չապաւինի յաւիտենական բարեգթութեան նպատակին, քանի որ եսականութիւնն չփոխարկուի ի սէր, ոչ մտաց խորին հասունութիւնն, ոչ գաղափարի կատարելութեան պաշտողի ամենավսեմ կրթութիւնն կրօնական արժէք կունենան :

Խոմաքի կրօնն՝ որ բարեպաշտութեան մէջ կդիտէր միայն երկրային երջանկութեան միջոց, եւ կրօն այն մարդկան՝ որք բարեպաշտութիւն, ճաշակագիտական զգացման նրբութիւնն ու կրթութիւնն կհամարեն, էապէս մի բնաւորութիւն եւ մի հոգի ունին. վասն զի՝ միտքը կդադարի ներկայ կենացս տարերց վերայ։ Մինն՝ ներկայ կենացս երեւելի տարեր վերայ ակնարկ կձգէ, միւսն՝ արհեստագիտական տեսութիւնն նորա մտաւորական երեւոյթների վերայ կուղղէ. բայց ոչ այս, եւ ոչ այն կարող են մեր ուղղակի

փորձէն վեր եղած իսկութեան տեսութեանն հասանել, ըստ որում հոգւոյ զարդացման վախճանն կապուած է երկրի վերայ: Աւետարանի կրօնն է՝ որ ձեռք բռնած զմեզ ի վեր կհանէ ներկայ կենացս սահմանէն դէպ ի յաւիտենականութիւն:

Կարդացէք առաջին Աւետարանի սկիզբները Փրկչի քարոզութիւնն ի լերին. ուրտեղ աստուածային արքայութիւնն կալատկերանայ իրեւ կեդրոն եւ նպատակ բոլոր էութեանց: Ասուած է թէ այդ արքայութիւնն ինդրելի է ամենէն յառաջ, եւ նորա հետ ի միասին կդրուի ամենայն ինչ. այսինքն՝ առողջութիւն, փառք եւ յաջողութիւն, ըստ անօրէնութեան նախախնամութեանն. նոյնպէս եւ նորուն իսկ նախախնամութեան միւս պարգեւքն, որք առաւել պատուականագոյնք են իւրեանց գառնութեամքն, եւ են. փորձութիւն, հիւանդութիւն, թշուառութիւն, եւ ամէնը նախընթաց նշանք են աստուածասիրի բարեացը. վասն զի ամէն ինչ՝ ուրախութիւն եւ տրտութիւն. յաջողութիւն եւ ձախորդութիւն. լրումն ցանկութեանց կամ խափանումն նոցին, նորա համար միայն սահմանուած են, որ հոգին հրաժարուի եւ հեռանայ ի դոցանէ ու պատրաստուի յաւիտենականի համար. ըստ որում մեր գոյութեան նպատակն երկրի վերայ չէ, եւ մեր հայրենիքն այստեղ չէ. հոգին ամէն վաղանցիկ եւ բոպէական իրաց փորձն առնելով, հեշտեաւ կհասկանայ որ յաւիտենականութիւնն միայն է ժամանակի օրինաւոր ու միակ նպատակը: Ուստի եւ միտ կառնու որ կրօնն իբրեւ զօդ երկնի

ընդ երկրի, եւ մեր խոյս տուող կենացս ասպարիզին մէջ պատրաստութիւն եւ ճանապարհ գէպ ի անմահ հանդերձեալն, պիտի մեր բոլոր կենաց եւ գոյութեան օրէնսդիր եւ տնօրէն իշխանն լինի:

Կրօնի սեպհական նշաններն են՝ երկրպագութիւն Սատուծոյ, ընթերցումն Ս. Գրոց, եւ գործք բարեպաշտութեան: Այս բուն միջոցներն են կրօնն յերեւան ածող. բայց կարող են սոքա եւ դատարկ ձեւեր լինել եւ այն ժամանակ կդառնան դի անշունչ: Յայտնի է Յիսուսի Քրիստոսի ասածը ի ցոյցս մարդկան կամ փառասիրութեան աղագաւկատարուած բարի գործոց համար, յայտնի են եւ Պօղոս առաքելոյ խօսքերն. «Եթէ զամենայն ինչս իմ ջամբեցից աղքատաց, եւ զանձն իմգլխովին տաց յայրումն, բայց եթէ զաէր ոչ ունիցիմ, ոչինչ օգտիմ. . . .» Բարեպաշտական գործերն երբոր բաժան եղեն այն հոգիէն՝ ուստի յառաջ կրդան, չեն բարեպաշտութիւնք: Եթէ Ս. Գիրքը կարդամք միայն մեր ցամաք ուսումնասիրութիւնն պարբելոյ մտօք, որ հոգեւոր շահ անտի. Սուրբ Գիրքը մարդկային գիտութեան համապարփակ մատեանը չէ, այլ մեր փրկութեան համար եղած Ս.ստուածային յայտնութեանց գանձարանը. Եւ նորա ընթերցումըն այն ժամանակ միայն բարեպաշտութիւն կլինի, երբ յաւիտենականն ճանաչելոյ մտօք չէ, եւ համաձայն այն Հոգւոյ ազգեցութեանն, որ շնչել է նորա մէջ»: Եթէ Սուրբ Գիրքը սկզբի ծայրէն մինչեւ վերջինն գիտենաս անգիր՝ կասուի ի «Նմանութիւնըն Յիսուսի Քրիստոսի» բայց սէր չունենաս, քո

գիտութիւնն ընդունայն է»։ Բնթերցումն Ս. Գրոց,
երկրագութիւն Աստուծոյ եւ բարեպաշտական գործք,
այս ամէնն ոչինչ են, եթէ հոգին չի շարժի. եթէ
եսականութիւնն չի նուազի, եւ սէրն չի առաւելու։

Զէ կարելի միշտ բարեպաշտական գործեր գործել,
բայց անշուշտ հարկաւոր է կենաց բովանդակ ասպա-
րէզն բարեպաշտօրէն ընթանալ։ Կրօնն պիտի լինի
կեդրոն եւ ներքին անխափան լուսաւորող արեգակն
սրտից. վասն զի կրօն ասացեալգ՝ մեր պարտքը պէտք
է իմանալ, պարտք՝ որ պէտք է լինի բովանդակ
կեանքը կառավարող տարր։ Բարոյականութիւնն ինքն
ըստ ինքեան Աւետարան ասել չէ, իսկ Աւետարանն
ուրիշ վախճան չունի, բայց թէ վերանորոգել բարո-
յական կարգը, եւ ահա այդ կարգի քանդուելուն
համար յերկիր խոնարհեցաւ Յիսուս Քրիստոս։ Ու-
րեմն կրօնն է ամենայն ինչ. վասն զի այդ անուամբ
կիմացուի «պարտուց կատարումն»։

Երկու բարոյական վարդապետութիւնք կան. մինն
մարդկային՝ միւսն աստուածային. մինն բարոյակա-
նութիւն եսականի, միւսն անձնուրացի։ Մարդը շատ
լաւ գիտելով իւր բնութեան արժէքը, ուրիշին չի
հպատակի բաց ի իւր Արարչէն. եւ Արարչին անձնա-
տուր կլինի միայն նորա համար, որ ի նմա գտնէ
իւր անձն։

Աւետարանն հասկացողի համար ամենայն ինչ Աս-
տուծոյ կամքն է, եռանդ գործունէութեան, ժուժ-
կալութիւն վշտաց, մխիթարութիւն տանջանաց, եւ
չափաւորութիւն ուրախութեան մէջ, այս ամէնը

Աստուծոյ կամքն է, ըստ Աստուածային կամաց կլինին, եւ նորա կամաց միութիւնն է: Ասենք արդեօք, թէ այդ միութեան, այդ ամբողջութեան մէջն իսկ է երջանկութիւնն: Ո՞ւմ յայտնի չէ, թէ մեր թշուառութեանց պատճառաւ՝ մեր սրտից երկուութիւնն է: Դիւրին է տեսնել այնպիսի մարդ, որ ուրիշներին նախանձելի վիճակի մէջ լինելով, այսինքն առողջութեան, հարատութեան, յաջողութեան, եւ այլն, դարձեալ կմաշուի կհիւծուի նեղսրտութեամբ եւ մտատանջութեամբ, ինչ է պատճառն. վասն զի այդ մարդը չունի կենաց մէջ նպատակ. վասն զի նորա օրերն մէկ միւսի ետեւէ կանցնին կերթան առանց միացուցիչ կապի. վասն զի նորա զանազանակերպ եւ զանազանախորժ հաճոյքն ու բերկրանքն կտկարացնեն մէկը միւսի քաղցրութիւնն, եւ ազգուութիւնն, ու կդառնան զգուանք: Այս, յայտնի է՝ որ ոչ միայն բաղդառութենէ զրկուածներն, այլ եւ աշխարհիս բաղդառուներն իսկ շատ անգամ կզգան կենաց ծանրութիւնն. բայց երեւակայեցէք թէ այդ կենսամաշ ու ձանձրացած հոգւոց տուած է իւրաքանչիւրոցն յանկուցիչ գործ մի կամ միջոց. զոր օրինակ, նորահաս երիտասարդի սիրտը կթնդայ սիրահարական բուռն կրից բարախմամբ. հասուն հասակ մարդը ուշ ու միտքը կապել է օդաւաէտ գործի մի. մին կիրթ ճաշակ է ձեռք բերել արհեստի կամ գիտութեան մէջ. միւսն ինքեան սիրելի զբաղմունք ընտրած քաղաքական ծառայութիւն. ահա այդ ժամանակ իւրաքանչիւրն կունենայ մի մտածութիւն, միշտ ար-

թուն . մտածութիւն , որ մարդոյ գիշերային հանգըստեան ժամանակը միայն կհանգչի եւ ինքն , եւ առաւօտը զարթածին պէս կզարթնու ու կպատկերանայ աչքին . այդ մարդիկը այնուհետեւ ալ տաղտուկ չզգան . բայց որովհետեւ այս ամէնը երկրային են եւ աստիք , փոփոխական են եւ անհաստատք : Բարեկամութիւն կկապես սիրելի անձին հետ , մահը կբառնայ զայն ի քէն . անձնատուր կլինիս բարւոյ դործոյ . չարը կկործանէ զայն , կամ ինքնին իւր պակասութիւններէն կիսանգարուի , կնուիրես անձդ Հայրենեաց.... միայն Հայրենիք են յաւիտենական , երկնային թագաւորութիւն . Հայրենիքն է մի միայն , որ կարող է բազդի փոփոխութեանց սպառնալիքէն անկասկած մնալ . եւ Սատուծոյ կամքն իսկ է սիրել Հայրենիքը , միակ եւ եթ դոյութիւն , զոր ոչ մի ինչ կարող է բառնալ ի մէնջ . ուստի եւ նորա համար ալ կարժէ ապրիլ :

Կհասկանաք՝ որ այս միջոցաւ կեանքը կլինի մի , ամբողջ եւ երջանիկ :

Սատուածային սիրով վառուած հոգւոց ուրախութեանց վերայ լեցէք Շասին ինչպէս կխօսի . «Զքեզ սիրող սրտէն Սատուած , ով կարող է կորզել եւ կործանել խաղաղութիւնն . այդ սիրտն է , որ յամենայնի կիսնգրէ գերագոյն կամքդ , եւ ոչ երբէք ինքն զինքն : Ո՞չ յերկինս , եւ ոչ յերկրի կգտնուի ուրիշ երջանկութիւն , բաց ի զբեղ սիրող սրտի խաղաղութենէն եւ անդորրութենէն» (Choeurs d'Atalie).

Ահա ուրեմն հանդիսա, ահա յաւիտենական կեանք,
— ցանկալ զհաճոյսն Աստուծոյ:

Յաւիտենական կեանքն ըստ իւր էռթեանն, ըստ
իւր պատճառին եւ այժմ այնպէս է, ինչպէս պիտի
լինի, եւ այնպէս պիտի լինի, ինչպէս է այժմ. միայն
այժմ հաւատոյ վարագուրով ծածկուած է. երբոր
վերցուի ծածկոյթը, պարզապէս կփայլի: Ահա կրօն.
Եթէ կընդունէք, ապա ուրեմն մարդկան մէջ դուք
յաւիտենական կենաց աւետարելն կլինիք: Քարողե-
ցէք եւ կատարեցէք նմանելով Յիսուսին Քրիստոսին
որ ոչ միայն սերմանեց զբանն կենաց, այլ եւ ոռոգեց
քրտամբք կենացն իւրոց, եւ արեամբ խաչի. պահ-
պանեցէք յաւիտենական սիրոյ օրէնքներն, մուծէք
մաքրութիւն յաշխարհ, եւ մաքրեցէք աղտեղութիւնն.
մուծէք սէր, եւ բարձէք եսականութիւնն. մուծէք
երջանկութիւնն, եւ բարձուի թշուառութիւնն: Այս-
պիսի մտածմանց խորհրդագգաց մարդը ոչ պարա-
պութիւն կունենայ ոչ ձանձրոյթ:

Պիտի ասէք թէ մեր հաւատը պակաս է. բայց ովլ
կարող է վկայել թէ այս ինչ մարդոյ հաւատն ան-
թերի է. միտք բերէք Աւետարանի մէջ յիշուած այն
մարդոյ սրտաշարժ խօսքերն, որ ի ծունկս խոնար-
հեալ Փրկչի առաջ ասաց «Հաւատամ Տէր, օգնեա
անհաւատութեանս իմում». եւ Տէրն օգնեց նմա:

Մեք հաւատ չունիմք, բայց ոչ ապաքէն կհաւա-
տամք որ մաքրութիւնն լաւ է քան աղտեղութիւնն,
սէրն լաւ է քան եսականութիւնն, անդորրութիւնն
լաւ է քան անյոյս երերան մեր վշտաց մէջ, կամ քան

զմեր ուրախութիւններէ յառաջացած դառնութիւնն. այս հաւատ չէ հապա ի՞նչ է, հաւատ կայ ի մեզ ա-սել է. ուրեմն ըստ հաւատոց ընթանանք :

Մեք ստեղծուած եմք յաւիտենականութեան հա-մար, այլ կարգեալք ժամանակի մէջ, մեր բոլոր բաղդն ու ճակատագիրն այս հետեւեալ խօսիցո մէջ կպարունակուին «Հնազանդել նմա՝ որ սիրէ զմեզ»: Կպահանջուի ի մէնջ ցոյց տալ այս աշխարհիս մէջ այս հնազանդութիւնն, այսինքն կատարել նորա կամ-քը մեր կենսական ձգտմանց եւ շարժմանց ժամանակ, եւ մարդկան հետ ունեցած յարաբերութեանց մէջ. յարաբերութեանց՝ որք մեր պարտաւորութիւնքն են: Ահա խնդիր: Եւ յիրաւի մեր բարեկամութեանց մէջ չկայ քայլ մի, որ մեզ համար չլինի փորձութիւն, վասն զի մեր սրտին մէջ չարն ըուն դրած է: Երբոր չարին դէմ մաքառելոյ դուրս կդամք, ոչ, շատ ան-դամ վէրք կստանամք ի նմանէ. աւելի վատթարն. ոչ միայն փոխանակ չարին յաղթելոյ կյաղթուիմք ի նմանէ, այլ եւ մեր բարի, մաքուր եւ բարեպաշտա-կան գործերն կվտանդուին հոգւոյ անյուշ ու ճապա-զուած գտնուելովն: Շատ անգամ բարեպաշտ եւ ա-ռաքինի գործերը, փոխանակ աստուածային աղբերէն յառաջանալոյ, կլինին պարզ մարդկային շահուց մի-ջոցներ. բարի գործ մի յանձնառու կլինիմք գործել, զոր օրինակ կերթամք եկեղեցական հանդիսի եւ ժո-ղովի մէջ գտնուիլ, բայց պարզապէս այն զբացմամբք, զոր կունենայ թատրոն, կամ ուրիշ աշխարհային ըզ-քոսավայր գնացողն: Դիւրին չէ կեալ յաշխարհի, եւ

միշտ ըստ աստուածային կամաց կենցաղավարիլ, դիւրին չէ ժամանակաւոր ուղին հատանել եւ երբէք յաւիտենականի շաւղէն չգթիլ. ահա խնդիր:

Այս կենացս յարուցած պատերազմէն դուքս գալու երկու միջոց կայ. կամ այն է՝ որ ոմանք փոքրինչ ուժով պատերազմելէն յետոյ կթուլանան շուտով իւրեանց առաքինութեան ասպարիզին մէջ եւ կխեղդուին կկորչին ի ցանցս աշխարհային զբաղմանց, եւ կախարդող թակարգող իրաց, մոռանալով եւ ի ձեռաց հանելով յաւիտենականն. կամ այն է՝ որ ոմանք աշխարհային սիրոյ եւ հեշտութեանց կապերն խղելով՝ կփակուին վանքերի եւ անապատների մէջ, որպէս զի իւրեանց կենաց բովանդակ շրջանը անզբաղբարեգործութեան եւ ազօթից նուիրեն՝ հեռի մարդկային ընկերութեանց մասնակցութենէ, որով եւ ազատ նոյն ընկերութեանց մէջ հարկաւ յառաջացող փորձութիւններէ: Վերջինս՝ ասել է սկիզբն առնել յաւիտենականութեան եւ ասաէն որքան հնարաւոր է. Այսպէս կընթանան քանի մի հոգիք. բայց երբոր Աստուած կկոչէ զգոսա գէպ ի այդ վիճակն, երբոր ինքն կտայ դոցա սիրտ եւ արիութիւն ժուժկալութեան, մեք թնչ կարսղ եմք ասել այն ժամանակ: Միթէ յայտնի չէ մեզ, թէ այդ ճգնազգեաց ու խոշորակեաց անապատականներն որպիսի երբեմն երբեմն մեծազօր ազգեցութիւններ ունեցած են աշխարհիս վերայ: Պատքալ թնագէտ եւ աշխարհական մարդ մընալով, կարելի է չգրէր իւր բոլոր մտածմունքը, եւ ոչ փոքր բարերարութիւն արած է մարդկութեան

այն կրօնաւորն, որ ժե գարու վանօրէից համար գը-
րելով «նմանութիւնն Յիսուսի Քրիստոսի» առաջնորդ-
եւ պատճառ եղեւ շատ հոգւոց յառաքինական վարս
եւ ի բարեգործութիւն :

Բայց այս կանոն եւ օրինակ չէ . որպիսի եղանա-
կաւ պէտք է ընդհանրապէս կենցաղավարիլ աշխար-
հիս մէջ, որ միշտ Աստուծոյ ի մեզ ներկայութեան
զգացումն թագաւորէ ի միտս մեր . «զԱստուծած սի-
րելոյ, նորա ներկայութիւնն միշտ անխափան միտք
պահելոյ եւ զգալոյ, մեր սրտերն նմա ընծայելոյ եւ
մեր գործերն ու վշտերն նմա առաջի առնելոյ հա-
մար, շատ ժամանակի կարօտութիւն չկայ : Աշա աս-
տուծային թագաւորութիւն որ ի մեզ ի ներքս է,
եւ ոչ մի ինչ կարող է պղտորել խանդարել զայն :
Երբոր զգացմանց ճապաղումն, եւ երեւակայութեան
ուժգնութիւնն, հոգւոյն ի մի ամփոփման արգել կը-
լինին, հարկաւոր է գոնէ կամքը անշեղ պահպանել
եւ նովաւ անդորրանալ . այն ժամանակ գարձեալ հո-
գին ամփոփ պահելոյ իղձն բաւականին յաջողուած
կլինի : Արժան է դառնալ առ Աստուծած, եւ ջերմե-
ռանդ սրտով գործել այն ամենայն գործերն, որք
հաճոյ են նմա » (De la présence de Dieu). Այս Ֆենելոնի
խոսքերն են :

Աստուծած հայր է ամենեցուն, եւ նորա տնօրէնու-
թեան մէջ սէր, սրբութիւն, բաղդաւորութիւն կամ
երջանկութիւն մի նշանակութիւն ունին, ձայնով թէ-
եւ զանազան . ուստի պէտք է միտք բերել, որ կեանքն
իւր աղբիւրի մէջ կծնանի : Ուրեմն « Աստուծած » ա-

նուանդ հետ պէտք է միշտ զգալ եւ յաւիտենականութիւն, եւ պահպանել ամբապինտ այդ զգացումն, զոր մեր ժամանակաւոր կենաց պէտքերն եւ զբաղմունքն ամէն ժամանակ կսպառնան բառնալի ի մէնջ։ Իսկ պինտ պահպանելոյ համար՝ հարկաւոր է հաւատալ Աստուծոյ ի մեզ ներկայութեան եւ ներգործութեան ճշմարտութեանն. բայց այդ հաւատը չկայ մեզ մօտ։ Այս մասին յառաջ բերենք այստեղ մեր ժամանակակից հեղինակի միոյ գեղեցիկ խօսքերն, «Կհաւատամք դուք հոգւոց փոխադարձ ընկերակցութեանն եւ թափանցութեանն. կհաւատամք, որ առանց ձայնի, առանց խօսքի եւ անարգելի հեռաւորութենէ, աշխարհիս մի ծայրէն ի միւմն, հօգիք մին միւսի վերայ ազգեցութիւն կգործեն, եւ կընդունեն անդրագարձ. կհաւատամք, որ ըստ ասութեան ֆենելոնի, մարդիկ զիրար կտեսնեն Աստուծոյ մէջ. կհաւատամք, որ մտածմունք, սէր եւ ուժգնութիւն կգան առ մեզ ուրիշ մտաց եւ սրտի գաղտնի ազգեցութենէն. կամ լաւ եւս, գիտէք որ ամէն հոգի կապրի ուրիշ հոգւոյ ձգտմանց եւ շարժմանց մէջ. համակամ կլինի նոցա եւ համաձայն, կամ ընդգէմը կղինի եւ կմաքառի. գիտէք, որ մի հոգին կարող է զգալ իւր մէջ միւսի հպիլն եւ մերձենալն։ Եթէ չգիտէք, չգիտէք ասել է եւ երկրիս սովորական բաները. Բնչպէս կարող էք հապա զերկինայինսն ըմբունել եւ գիտել։ Իսկ թէ գիտէք, եւ կհաւատամք հոգւոց եւ ստեղծեալ մտաց միմեանց հետ ունեցած հաղորդակցութեանն եւ ընկերակցութեանն, ուրեմն առաւել հաստատուն

Հիմն ունիք հաւատալոյ Աստուծոյ ձեղ հետ միանալոյն։ Այս, Աստուած մօտ է ձեղ, եւ ի ձեղ է, եւ մարդկային միտքը այնքան խոր չէ կարող թափանցել ի ձեղ կամ դուք յայլս, ինչպէս Աստուած ի ձեղ։ Ի ձեղ կայ Աստուած։ Նորա ազգեցութիւնն եւ ներկայութիւնն տարածուած են ձեր հոգւոց եւ հոգեկան զօրութեանց մէջ։ Եւ ոչ թէ միմիայն աստուածային եւ անսահման զօրութիւն է որ ի ձեղ, այլ չորդի, որ կը լուսաւորէ ձեր հոգին, միտ եւ սիրտ։ Այս, բաց ի ձէնջ, կայ ի ձեղ եւ այլ ոմն։ դուք միայն չէք։ Ո՞վ է այդ «նա» կամ «ես», ով կխօսի յիս, առաց երանելին Օգոստինոս։ Այս, ձեր մէջ կայ այլ ոմն, որ այս րոպէին մտիկ կտայ ձեր վերայ, եւ կոիրէ զձեղ. դուք դեռ օրինաւոր չզգաք այդ, եւ իսկապէս չհաւատաք. ըստ որում ձեր հոգին գլխովին վերացած ու ընկըղմուած է տակաւին ուրիշ ուրախութեանց, ուրիշ մտածմանց, ուրիշ ձգտմանց սիրոյ մէջ։ Թող այդ ամէնն դադարին եւ իսկոյն ահա կզգաք նորա ներկայութիւնն եւ ազգեցութիւնն, որ վաղուց արդէն տեսել եւ սիրել է զձեղ, եւ խօսել ընդ ձեղ։ (De la connaissance de Dieu, par Gratry). Աստուած, Հոգի Աստուծոյ, ահա սկիզբն եւ աղբիւր կրօնական կենաց։

Բայց Աւետարանն՝ որով Աստուած կյայտնուի, եւ նորա մարդոյն օգնելն կճանաչուի, Աւետարանն կառեմ, կհաստատուի եւ կպահպանուի աշխարհիս մէջ արտաքին կանոնադրութեամբք. այս մասին վերայ դարձնենք ուշադրութիւն։

Յիսուս Քրիստոս եղեւ հիմն եւ գլուխ քրիստոնեայ ընդհանրութեան . ըստ բանի առաքելոց , եկեղեցիք աճեցին իբրեւ սերմն . եւ իբրեւ յաւիտենականութեան ճանապարհորդք՝ համաձայն մին միւսին ըսկան ասել եւ խօսել տեառն խոստմանց , եւ համախումբ հայրենեաց ուրախութեանց վերայ : Միաբանեցին ի ժողովել իւրեանց յուսոյ նուիրական յիշատակարաններն եւ պահպանել թանկագին գրաւականն , որ է Աւետարանն . սակայն ժամանակէ մի յետոյ , եկեղեցւոյ արտաքին տեսանելի ամբողջութիւնն ու միւութիւնն քակտեցաւ , եւ որոշեցան առանձին ընկերութիւնք , որք այժմ կմաքառին մին միւսի դէմ : Անկարելի է անտարբեր հոգւով մտիկ տալ այս երկպառակութեանց վերայ : Ո՞վ կարող է ասել , թէ եկեղեցւոյ կազմուածը , նորա հաւատոյ կանոնները եւ սրբազնակատարութիւնները , բարեպաշտութիւն եւ սրբութիւն քարոզելոյ , եւ հաւատացելոց յաւիտենական կենաց մտից դուռն բանալոյ նկատմամբ զանազանութիւն չունին բնաւ . անշուշտ այստեղ մեծ նշանակութիւն ունեցող հարցմունք կան , որչափ եւ երկրորդակարգ եւս լինին :

Առ տեղեաւս ասեմք միայն համառօտակի , թէ ո՞րպիսի պիտի լինի քրիստոնեայ եկեղեցւոյ վիճաբանութիւնն :

Ի՞նչ է քրիստոնէից վիճաբանութիւնն , ի մի եւ նոյն Յիսուս Քրիստոս հաւատացող , եւ միոյ հանդերձեալ կենաց ակնունող երկու քրիստոնեայ մարդկան մէջ եղած դատողութիւնն .

Բայց վիճաբանութիւնն երբ քրիստոնեայ հոգւոյ կնիքը կունենայ, երբոր այս յետագայ արքունի օրէնքը շաւիդ բռնէ, որ է « Ճշմարտութիւնն ի սէրն ». Ճշմարտութիւնն թոյլ չտայ ինքեան ոչ միայն սուտ եւ անյարմար փաստերի եւ ապացոյցների դիմել, այլ եւ չժողու ճշմարիտ փաստն եւ իմաստն ըստ կամս մեկնաբանելով եւ ծռմուելով աղաւաղել. ճշմարտութիւնն չներէ ոչ միայն դիմացի հակառակորդին անարգական, կծու, եւ բարուրած խօսքեր արձակել, այլ եւ ոչ շեղել նորա խօսքը բուն իմաստէն, եւ յերիւրել կարկատել նոր իմաստ. ճշմարտութիւնն ոչ միայն կփախչի այդօրինակ խարգախութենէ, այլ եւ ամէն խոհեմութիւն եւ ջանք ի գործ կդնէ չվրիպիլ եւ չգթիլ ի նոյն. Սէր ասացեալդ՝ համեղ ու կակուղ խօսելն չէ, այլ տնկեղծ եւ մաքուր սրտով հակառակորդը սիրելն, եւ անիրաւացի կերպով նորա մտադրութիւններն թիւրելէն, ու կասկածաւոր դատելէն զգուշանալն. եւ սիրոյ բնութիւնն այնպիսի է որ եթէ պատերազմի մէջ թունաւոր սլաք մի եւս ընդունի ինքն, չի յօժարի նոյն սլաքն թշնամոյն դարձնել. Այսպէս իսկ արժան է լինել քրիստոնէական վիճաբանութիւնն. իսկ դատապարտելի է այն տեսակն, որ ճշմարտութիւնն պաշտպանել եւ ապացուցանել ձեւտցնելով, մեծամեծ անկարգութեանց եւ խռովութեանց փրփրագէղ հեղեղներ կյարուցանէ:

Ուրեմն կտեմուի որ ճշմարտութիւնն եւ սէրն ինքեան դէնք առած վիճաբանութիւնն ոչ միայն պախարակելի չէ, այլ եւ օրինաւոր, եւ կարող է մին-

չեւ անդամ՝ անհրաժեշտ պարտք համարուիլ մարդոյ .
սակայն ներկայ ժամանակիս հանգամանաց մէջ կրօ-
նական հակառակութիւնն որչափ եւ իրաւացի ալ լի-
նի , խորշելի է եւ զգուշանալի :

Քրիստոնէութիւնն կհաստատէ ապաքէն , թէ Աս-
տուած կայ , որ եւ իւր արարածոց համար սահմա-
նել է յաւիտենական կեանք . իսկ յարարածոցն յա-
ռաջացած ու ծնունդ առած մեղքն կբաժանէ զնոսա
յԱստուծոյ . ուստի եւ Աստուծոյ փրկական շնորհը
կառաջնորդէ կածէ զմեղուցեալս առ Աստուած , մի-
այն թէ մեղուցեալն ընդունի այդ շնորհը : Ահա հի-
մունք Աւետարանի , որք եւ կտեսնուին միակերպ եւ
Ս. Գրոց մէջ , եւ եկեղեցական գրուածոց ու վարդա-
պետութեանց , եւ զորս կընդունեն համօրէն քրիս-
տոնեայք , չնայելով զնոսա բաժանող կրօնական տար-
բերութեանց :

Ոչ մի ժամանակ՝ այդ հիմունքը կործանելոյ տա-
պալելոյ ջանք եւ փորձ ցոյց տուած չեն անհաւատ-
ներն , որչափ մեր ժամանակի մէջ . ուրեմն արժան
չէ ամենէն յառաջ զայնս անխախտ պահելոյ հոգսը
անել : Համօրէն եկեղեցեաց զաւակաց եւ անդամոց
պարտքը չէ միանալ խմբիլ ի մարտ պատերազմի :
Միութիւն եկեղեցեաց արտաքին չյայտ առնեմք , այլ
ներքինն որ հնարաւոր է : Զգիտեմք կարելի է նշմա-
րել այժմ գոնէ ամենափոքր նշաններ եկեղեցեաց ար-
տաքին միութեանն , բայց Աստուծոյ մօտ ամենայն
ինչ հնարաւոր է :

Այժմ խիստ հարկաւոր է ներքին միութիւնն . որ-

պէս զի քրիստոնեայք առանց իւրեանց իւրաքանչիւրոց առանձին վարդապետութեանցն դիոլչելոյ, այլ կալով հաւատարիմ նոցին, միասիրտ եւ միակամ այս պատերազմին դէմ գնեն, որ կսպառնայ վտանգել եւ խախտել այն հիմունքը, յորոց վերայ հաստատուած են հաւատն եւ համոզմունքը եւ յոյսն, զորս ամենեւ քին կընդունեն եւ կիսոստովանին եւ ոչ այս կամ այն մամնաւոր եկեղեցի միայն. ուսաի եւ վտանգն ընդհանրական է, բայց պիտի ասող լինի միթէ, թէ այս օրինակ ընթացքը կնշանակէ ճշմարտութեան իրաւունքը զոհել. իսկ ձեզ ովլ յայտնեց հապա, թէ այս երկպառակութիւնները եւ վիճաբանութիւնները ճշշմարտութիւնն պաշտպանելոյ լաւագոյն միջոցք են: Երբոր Աւետարանի դէմ կզինեն գիտութիւնն եւ հետազօտութիւնն, հարկաւոր է անշուշտ որ եւ մեք զինուիմք այն ժամանակ գիտութեամք եւ քննադատութեամք, Աւետարանն պաշտպանելոյ համար: Երբոր յանուն բանականութեան կամին Աստուծոյ եւ հոգւոց մէջ միջնորմն կանգնել, պիտի եւ մեք բանականութիւնն ձեռք առնումք միջնորմն կործանելոյ համար: Մեր չորս կողմն փակել է բուռն եւ զայրագին պատերազմ, ընդհանուր քրիստոնէից ընդունած հաւատոյ դէմ, եւ օր աւուր կոկոի ճարակուիլ սաստկանալ, յապուշ կրթելով զայնոսիկ, որք հետամուռքն կլինին նմա. կուրանան զԱստուած, Յիսուս Քրիստոս, եւ յաւիտենական կեանք: Այս պատերազմն սկիզբն է առել Գերմանիոյ մէջ. ուրտեղ ամենայն ինչ առանց Աստուծոյ, միայն մարդկային հօգւով բացատրել ուզող

գաղափարական վիլխոփայութիւնն ծնաւ թանձրնիւթակրօնութիւն, որ այժմ կամի ամենայն ինչ բացատրել նիւթովն՝ առանց հոգւոյ:

Այդ պատերազմն անտի անցաւ Գաղղիա, ուր ուսումնականք, պատմաբանք եւ քննադատք, կարծես թէ համաձայնեցին եւ դաշն կապեցին խախտել կործանել որպիսի եւ իցէ կրօնի կամ հաւատոյ հիմունքը: Եւ ինչ տեղ չի ճարակուի այս ախտն Ահաւասիկ ամէն տեղ կջանան տանել, ոչ ի ծածուկ, գրուանի տակ թագուցած, այլ յայտնապէս:

Կրօնի ներհակ համոզմունքը բուն հոչակաւոր օրագրաց թերթերն կլեցնեն, եւ խմբադիրներն չխըղճահարուին, ու շատ անդամ ընթերցողներն ալ ախորժանօք կկարդան:

Այդտեղ աղատութեան իրաւունք է. բայց կհասկանա՞ք, ոչ թէ մեք աղատութեան դէմ կխօսիմք, այլ նորա, որ երեւեցաւ աղատութեան շնորհիւ:

Այդ ալ թողունք: Ոչ միայն Աւետարանի դէմ արտաքուստ կյարձակին թշնամիք, այլ եւ ի ներքուստ. այսինքն ոչ միայն անհաւատներէն, այլ քրիստոնեաներէն. եւ գուցէ վերջինքս առաւել վտանգաւոր քան զառաջինսն լինին:

Լուսաւոր Գերմանիոյ մէջ կան մարդիկ, որք ինքեանք անդամք եկեղեցւոյ, բայց կզինուին նոյն եկեղեցւոյ միւս անդամոց դէմ. եւ ինչի կհակառակեն արդեօք Աստուածային յայտնութեանց ճշմարտութեանն, եւ Առաքելական բոլոր քարոզութեանց միակ հիմանն, այսինքն Քրիստոսի յարութեան ստուգութեանն, որոյ

Համար Պօղոս Առաքեալն ասաց «իսկ եթէ Քրիստոս
չիցէ յարուցեալ, ընդունայն են հաւատք ձեր, եւ
տակաւին ի մեղս ձեր կայք»։ Կան մարդիկ, որք ին-
քեանք եկեղեցւոյ ծոցին մէջն են, բայց կհակառակեն
անձնական անմաշութեան, որ ամենայն ժամանակաց
հաւատացելոց փառաւոր յոյսն է եղած։ Մի կարծէք
թէ դպրոցի փոշոտած անկիւններէն վաղ ուրեմն անցած
ու մոռացած խօսքերը յերեւան կհանեմք։ Ո՞չ. այլ
այս ամենայնն այժմ ահա կարծարծուին ու կքարո-
զուին ոչ դպրոցի մէջ, այլ ընկերութեանց եւ ժողո-
վոց։ Ահա մեր ներկայ դրութիւնն։

Այսպիսի դրութեան մէջ, Քրիստոնէական եկեղե-
ցին քարոզելոյ եւ ուսուցանելոյ առաւել կարեւոր եւ
զգալի պէտք ունի, քան կրօնական վիճաբանութեանց։
Այժմ հարկ է վիճել նոցա հետ, որք կուրանան զԱ-
տուած, եւ ոչ նոցա, որք կպաշտեն զնա, եւ երկիր-
պագեն նմա։ Այժմ հարկաւոր է մաքառել նոցա դէմ,
որք զՓրկիչն մեր կուրանան։ Եւ ոչ նոցա՝ որք իւր-
եանց յոյսն, Աստուածամարդն Յիսուսի խաչի եւ յա-
րութեան վերայ դրած են։ Այժմ կտարածուի աշ-
խարհիս մէջ «չիք» բառն, եւ դտել է իւր հա-
մար ժողովատեղիներ, օրագիրներ, եւ վարդապե-
տարաններ։

Կենաց բարեքը վայելելոյ ցանկացող մարդիկ կա-
զազակեն։ «ո գիտէ, վաղն կենդանի լինելոց եմք թէ
ոչ»։ իսկ զրկուածներն եւ մասն չունողներն կասեն,
«այսպէս անարդ եւ ողորմելի եմք, եւ ոչ ոք տեսանէ,

արդ՝ կամ երկինքը թափուր է, կամ Աստուած խուլ է»:

Մեր ուսումնականներն, մարդկային սրտէն խլելով ամենայն յոյս եւ ակնկալութիւն, միմիայն ինքեանք զինքեանս կքարոզեն ընտիր իմաստունս եւ քաջագէտս։ Այս ինչ անհակառակելի ստուգութիւն է, որ գինեմոլ շուայտի անմիտ ձայնն, վշտացելոյ յուսահատ աղաղակն, եւ անձնասպարարի ու յղիացելոյ ծիծաղն միաւորուած ի մի խաւարային բան «չիք ինչ ակնունելոյ յետ մահուան» կուզեն կենաց մտից դրանն վերայ յետագայ սոսկալի վերնագիրն փակցնել, զորն որ Դանթ դժոխոց դրան վերայ է դրել. «ով որ կմտնէ այստեղ, ամէն յոյս մի կողմն ծալէ»։


Ահա ուրեմն խիստ հարկաւոր է, որ կենդանի յոյս ունեցողներն, Յարուցելոյն հաւատացողներն, Փրկչի տեսութեան ապաշխարութեամբ արժանացողներն, Աստուած պաշտղներն, Հոգի, Պարտք, Սրբութիւն, եւ Հանդերձեալ անմահութիւն ընդունողներն, մեծ եւ փոքր, աղքատ եւ հարուստ, տգէտ եւ իմաստուն, մօտենան միմեանց, միաբանեն, եւ յեղծ «չիք» բառին՝ որ կտարածուի երկրի վերայ, հաստատամտութեամբ եւ յօժարութեամբ խօսեն եւ քարոզեն «ՅԱԻԻՏԵՆԱԿԱՆ ԿԵԱՆՔ»։



ՅԱՆԿ ԳԼԽՈՅ

էջ.


1. Կենսագրութիւն Աղաբարայ Սեդրակեան.....	5— 17
2. Յառաջարան իայ Մարգմանչին.....	19— 24
3. Բովանդակութիւն առաջին ընթերցուածոյ.....	25— 26
4. Առաջին ընթերցուած. Մարդոյ գոյութեան նպատակը.	27— 53
5. Ծանօթութ''. իայ Մարգմանչին յառաջին ընթերցուածն...	54— 56
6. Բովանդակութիւն երկրորդ ընթերցուածոյ.....	57— 58
7. Երկրորդ ընթերցուած. Նիւթականութիւն.....	57— 90
8. Ծանօթութիւնք յերկրորդ ընթերցուածն.....	91— 92
9. Բովանդակութիւն երրորդ ընթերցուածոյ.....	93— 94
10. Երրորդ ընթերցուած. Մարդկային մտածմունք.....	95—127
11. Ծանօթութիւնք յերրորդ ընթերցուածն	128
12. Բովանդակութիւն չորրորդ ընթերցուածոյ.....	129—130
13. Չորրորդ ընթերցուած. Աւետարան.....	131—156
14. Բովանդակութիւն իինգերորդ ընթերցուածոյ.....	157—158
15. Հինգերորդ ընթերցուած. Աւետարանը գիտութեան եւ իաւատոյ մօտ.....	159—192
16. Ծանօթութիւնք ի իինգերորդ ընթերցուածն	—
17. Բովանդակութիւն վեցերորդ ընթերցուածոյ.....	193
18. Վեցերորդ ընթերցուած. Քրիստոնէական վարդապետութիւնն զյաւիտենական կենաց.....	194—218
19. Ծանօթութիւնք ի վեցերորդ ընթերցուածն	219
20. Բովանդակութիւն եօթներորդ ընթերցուածոյ.....	219—220
21. Եօթներորդ ընթերցուած. Կրօն.....	221—252



ՎՐԻՊԱԿԻՑ ՏՊԱԳԲՈՒԹԵԱՆ

Երես.	Սխալ.	Ուղիղ.
8	ընթերցանութիւնն ,	ընթերցանութեան .
11	երկար ժամանակից ,	երկար ժամանակեայ .
19	ցից ,	ցեց .
—	մինչդեռ ,	մին դեռ .
20	դարը ,	տարը .
21	նպապակն ,	նպատակն .
—	կարանայ ,	կուրանայ .
22	օտարօտի ,	օտարոտի .
—	ներհակողներէն ,	ներհակողներին .
23	ատէիմ ,	ատէիզմ .
57	կապակցութեանը ,	կապակցութիւնը .
59	ոչ միոյն ,	ոչ միոյն .
62	սրտին ,	որդին .
66	Declurd troite,	Declurd traite .
69	այս ,	այն .
88	բաւականութիւնն ,	բանականութիւնն .
103	կարժանան ,	կարժանանան .
104	republicu ,	republica .
106	ի վերոյ քան զբառս կհաստատուի , պակասի բառս բայց (տող 13).	
108	փիլիսոփայութիւնն ,	փիլիսոփայութեան .







7 rub 1 r. 30 k.



4989-4995

